



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material







11

625 1731

and the  
the

Առ Մր. Գալուստ ճ.

Ա.ԱՏՈՒՐ.ՕՍ.ԱԼԵ

Ա.ՅԱԿՈՎԻ

ՀՈԳԵԼՈՐ ԿԵՆԱՅ ՆԵՐԱԾՈՒԹՅԻՆ

ՇԻՆԵՑ

ՍՈՒՐԲ ՖՐԱՆԶԻՍԿՈՍ ՍՈԼԵԶՈՅԻՆ

ԹԱՐԴՄԱՆԵՑ

ՀԻՒՐՄԻԿՉԵԱՆ ԵԳՈՒԱՐԴ

ԱՐՔԵՊԵՍԿՈՊՈՍ



ՎԵՆԵՏԻԿ

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐՈՒ ՏՊՈՐԱՅ

1863





ՅԵՇՈՍՈՒ

Պ. Մ Ի Ք Ա Յ Ե Լ Ի Ճ Ե Պ Ե Հ Ե Ա Ե

## ԹԱՐԳՄԱՆ ՀԿ

### ՅԱՌԱՋԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Սուրբ Ֆրանչիակոս, առ պատուիկան դրքիս հեղինակալը, 1566ին Ճինեւրայի սահմանին մէջ Սալեզ գլուղաքաղաքը ծնաւ . անոր համար սալեզացի կըսուի : Ազնուական ցեղէ էր, ու իր ուսմունքը Փատուա քաղաքին համալսարանը ընելով՝ եղաւ քաջ փատարան մը : Բայց ետքը եկեղեցական կարգ մտաւ, ու Ճինեւրայի եպիսկոպոսէն՝ որ իր հօրեղբայրն էր՝ քահանայ ձեռնապրուեցաւ : Անանկ անոյշ կերպ մը ունէր քարոզելու, որ եօթանասուն հաղարի չափ հոգի հերետիկոսներէն դարձուց : Հօրեղբայրը ծերացած ըլլալով իրեն օգնական եպիսկոպոս ձեռնապրէց զինքը, ու անոր վախճանելէն ետքը եղաւ հօրեղբօրը յաջորդ : Կուսանաց կարգ մը դրաւ, Շանթալ գաղղիացի տիկինն ալ որ ինքը դարձուցէր էր՝ անոնց վանամայր ըրաւ . Պօղոս Ե . սրբազն Պատղի ալ առ կուսանաց կարդր հաստատէց, ու ինչուան հիմայ Եւրոպայի շատ քաղքը ները կան : Թագաւորներուն առջին ալ մեծ պատիւ ունէր իր ընտանի սրբութեամբը . ինքը պսակեց չենրիկոս Դ . Գաղղիոյ թագաւորը՝ Փիեմոնթի դքսուհւոյն հետ . ու անդամ մը Գաղղիա հրաւիրուելով նոյն գքսուհիէն, Ախոն քաղաքը հասաւ չիհասաւ՝ վախճանեցաւ յանկարծամահ նն տարեկան :

Շատ հոգևոր դրքեր ունի շինած, բայց անոնց մէջը ամենէն երևելին առ պղամի դիրքն է, որ Եւրոպական

տմեն լեզուներ թարգմանած, ու անթիւ տպագրութիւններ եղած է: Հայերէն ալ գրաբառ թարգմանութիւն մը ունինք տպած, բայց խիստ խորթ ու անխմանալի ըլտուն համար՝ ասնոր ու աշխարհաբառ թարգմանութիւնը ըրենք, որտէս զի ամենքը կարենան կարդալ, ու դիբքը իր վախճանին հասնի: Եւ աս ընելու յորդոր մ'եղաւ մեզի բարեպաշտ աղջասէր մը՝ այն է Աստուածասէր Միքայէլ աղան Ճեմէճեան, որ ուզելով իր աղջին օգուար վախճաննելու ժամանակ գումարիկ մը թողուց, որուն եկամուռք՝ ատեն ատեն հոգեորե ուստամական գրքոյկներ տպուին: Եւ աս իր բարի դիտաւորութեան սկիզբն տալու համար՝ յարմարագոյն աս գրքոյկը համարեցանք, որովհետեւ առանց կրօնից և բարեպաշտութեան ճշմարիտ օգուտ և զարդացումն չկրնար ըլլալ՝ ինչպէս սուրբ գիրքն ալ կը սորվեցնէ ըսելով: Սկիզբն զգո՞նութեան երկիւլ տեառն:

Եւ աս գրքիս բառն վախճանն է հասկըցրնել՝ որ ամեն վիճակի մէջ մարդս հոգեոր կրնայ ըլլալ, հարկ չիկայ որ ճղնաւոր կամ կրօնաւոր կամ եկեղեցական ըլլոյ մէկը՝ հոգեոր կեանք անցընելու համար, աշխարհական մ'ալ կրնայ աշխարհքի մէջ սուրբ ըլլալ: Եւ որովհետեւ ասկէց առաջ հոգեոր հովիւը տպեցինք, որն որ բարի քրիստոնեայ ըլլալը կը սորվեցրնէ, անոր ետեւն շատ կը յարմարի աս գիրքս որ քրիստոնէական կատարելութիւն սորվեցընելու համար գըրուած է, անիկայ քրիստոնէին պարագերը առջին կը դնէ, ասիկայ սրբութեան ճամբուն մէջ կառաջնորդէ: Որչափ ալ սրբոց վարքէն յայտնի է որ ամեն վիճակի մէջ մարդս սուրբ կրնայ ըլլալ, աս գիրքս հոգեոր կեանք սորվեցընելու ատենը կապացուցանէնոյն ճշմարտութիւնը: Հաւատացելոց սրախն մէջ Աստուածոյ սիրոյն մէկ կայծն ալ ասով աւելցընելու որ ըլլանք, սատարիչն ալ մենք ալ վարձքերնիս լիուլի առած կը լլանք:

## ՀԵՂԻՆԱԿԻՆ

### ՅԱ. Ռ. Ա. Զ. Ա. Բ. Ա. Ն ՈՒԹԻՒՆ Ը

Միրելի բնիքերցող, կը խնդրեմ որ քեզի ոչ ինձի շնորհիք մը բնելու համար՝ աս յատաշարանուրիւնը կարդաս :

Գլիկերա շատ վարպետ էր ծաղկի կասոցներ շնուշու, ու ամեն անգամ անանեկ կը փոխոխեր ծաղկըները մէկաեղ կապելուն կերպը՝ որ Պաւոխաս քաջ նկարիք ջանալով իր նկարած ծաղկի փունջերովը անոր հասնիլ, յաղթուեցաւ. վասն զի չեկըցաւ անոր պէս զանազանութիւն տալ իր նկարածներուն։ Ասանեկ ալ հողին սուրբ անանեկ կերպ կերպ կը փոխոխէ հոգեսոր կենաց խրառները իր ծառայիցը բերնովն ու գրչովը, որ թէ և միշտ նոյն վարդապետութիւնն է ըրածնին՝ բայց զուրցելնուն կերպը շատ տարբեր է իրարմէ :

Ես ոչ կրնամ, ոչ կ'ուզեմ, և ոչ ալ միտքս դրեր եմ, որ աս գրքիս մէջ առջններուն ըստծէն ուրիշ բան մը հոգեսոր կենաց վրայ ըսկմ. նոյն ծաղկըներն են որ քեզի կ'ընծայեմ, սիրելի ընթերցող. բայց անոնցմէ շնած փունջս քիչ մը տարբեր է, ծաղկըները ուրիշ կերպով մէկաեղ դրած ըլլալուս համար :

Հոգեսոր կենաց վրայ խօսողները գրեթէ միշտ աշխըրքէ քաշուած անձինքներու կը խօսին, կամ դոնէ անանեկ հոգեսոր կեանք մը կը սորվեցըննեն՝ որ աշխըրքէ քաշուիլ կու տայ իրենց։ Խմ միտքս աս չէ. հասկա անոնց խօսել, որոնք որ աշխըրքի մէջ, գործքերու մէջ, արքունեաց մէջ՝ սիստոր ապրին, ու իրենց վիճակը կը բերէ որ դրսուանց ուրիշներուն պէս կեանք մը անցընեն. վասն զի ասոնք անկարելի սեպելով շատ անգամ հոգեսոր կեանք անցընելը, և ոչ մաքերնեն կանցնի

Հոգևորութեան ձեռք զարնել։ Իսկ ես ջանամ ովասոր իրենց հասկըցընելու որ ինչպէս մարդարիտ քերող սատափը ծովուն մէջ ասպրելով՝ ամեննեին ծովուն ջրէն կաթիլ մըն ալ ներս ջննդունիր, ինչպէս Քելիտոնեան կղզիներուն մէջ անուշ ջրի տղբիւրներ կան՝ որ ամեննեին ծովէն աղիութիւն չեն ընդունիր, ու ինչպէս կենդանիներ կան՝ որ բոցի մէջ առանց այրելու կը թռչին, ասանկ ալ Աստուծոյ շնորհքին մէջ հաստատուած հոգի մը կրնայ աշխարքի մէջ ասպրիլ առանց աշխարհային բաղձանքներու, կրնայ անուշ ջերմեռանդութիւն մը ունենալ աշխարքիս լեզի լեզի ալիքներուն մէջ, ու աշխարհային ցանկութեանց բոցերուն մէջ թռչիլ առանց հոգեոր կենաց թեկրը այրելու։ Իրաւ՝ գժար է ըստօ, անոր համար կը բաղձայի որ հոգեոր գրքեր դրողները աս բանիս վրայ աւելի ջանք ընելին, ինչպէս որ ես իմ ակարութեամբ աս դրուածքիս մէջ ջանացեր եմ օգնելու անոնց՝ որոնք որ արիութեամբ սիրա կ'ընեն հոգեորութեան ետեւ ըլլալ։

Ոչ միաք ունեի եւ ոչ յօժարութիւն աս գիրքս տպելու. պատուաւոր ու առաքինի անձ մը, իսկ մը տաենէ ՚ի վեր հոգեոր կենաց հետ ըլլալով՝ խնդրեց որ օդնեմ իրեն։ Ես ալ որ շտա կերպով իրեն պարարկան եմ, ու շատոնցմէ ՚ի վեր տեսած էի իր վրայ աս բանիս յօժարութիւն, սկսով յանձն առի ճամբայ սորվեցընելու իրեն, ու իր վիճակին ու բաղձանացը պէտք է զած կրթութիւնները տալին ետքը՝ դրով ալ անոնց յիշատակը իրեն թողուցի, որ կարօտութիւն ունեցած ասենը կարգայ։ Ինքն ալ մէկ մէծ գիտնաւոր ու հոգեսէր եկեղեցականի մը ցուցուցեր եր, ան ալ շատերուն օգտակար սեպելով աս դրուածքը՝ ետեւ ինկաւ որ տպել տամ. և դժուարութիւն չկրաշեց զիս համոզելու, վասն զի իր բարեկամութիւնը մէծ ուժ ուներ իմ կամացս վրայ, ու իր դատմունքը մէծ զօրութիւն իմ մաքիս վրայ։

Բայց աւելի օգտակար ընելու համար աս գիրքը, նորէն աչքէ անցուցի, կարգի դրի, ու շատ խրատներ ալ վրան աւելցուցի դիտաւորութեանս յարմար, որ չափ ալ հանգիստ ատեն մը չունեցայ աս բաներս ընելու։ Անոր համար կարգաւորեալ դրուածք մը տեսնելու մի սպասեր, հապա պարզ ու առանց արուես-

ամ քաղուածք մը խրատներու՝ որոնք դիւրիմաց կերպով կը բացառիւմ, կամ զոնէ կը ջանամ բացառիւլու:

Դիմացինիս անունը Աստուածասէր դրի • վասն զի ուղելով ուրիշներուն ալ օգտակար ընել ինչ որ մէկ անձի մը համար գրեր էի, ամեն հոգեոր կենաց ետևէ եղողներուն յարմար անուն մը ընարեցի • որպէս զի մէկուն ըսածու՝ ամենուն ալ ըսած ըլլամ, որոնք որ Աստուծոյ սիրոյն համար հոգեոր կեանք անցընել կ'ուզեն:

Հինդ մաս բաժնեցի աս զիբքս: Առջինին մէջ կը ջանամ պատճառներով ու կրթութիւններով յորդորել զինքը, որ կատարեալ ու հաստատ առաջադրութիւնն մը ընէ՝ ընդհանրական խոստովանանք ըլլալով • ու որը բութիւն առնելէն ետքը՝ Աստուծոյ սիրովը վառուած՝ բոլորովին զինքը Յիսուսի նույրու: Երկրորդ մասին մէջ զինքը աւելի առաջ տանելու համար, երկու կերպ կը ցուցընեմ իրեն Աստուծոյ հետ աւելի միանալու: մէյմը սուրբ խորհուրդներով՝ որոնցմով Աստուծ մէր սիրաը կու դայ • մէյ մըն ալ աղօթքով՝ որով իրեն հետ զմեզ կը միացընէ: Երրորդին մէջը կը ցուցընեմ ինչպէս պէտք է կրթուի ան առաքինութիւններուն մէջ՝ որ իրեն աւելի օգտակար էն • ու մանաւոր խրատներ կու տամ, որոնք ոչ ինքիրմէ կրնայ սորվել, և ոչ ուրիշ տեղ զիւրաւ կրնայ զոնալ: Չորրորդին մէջը սատանային քանի մը փորձութիւնները կը յայտնեմ, ու կը ցուցընեմ իրեն ինչպէս կրնայ անոնցմէ խալքսիլ, ու իր ճամբուն մէջ տուած երթալ: Խոկ հինգերորդ մասին մէջ ինքիրեն քաշուիլ կը սորվեցընեմ, միսքը վեր վերցընել ու սիրա առնել, որպէս զի աւելի առաջ Երթայ հոգեոր կենաց մէջ:

Զարմանալի ատենի մը հասեր ենք • դիտեմ, շատերը սլիտի ըսեն որ քահանաներու կիյնայ աս բաները սորվեցընել, ատենի կարօտ բաներ են, եպիսկոպոս մը չիկրնար հասնիլ աս բաներուն մանաւանդ ասանկ ընդարձակ թեմի մը եպիսկոպոս եղողը • ինքը պէտք չէ ըղբաղի աս բաներուն, ուրիշ հարկաւոր ու ծանր բաներու պէտք է մտադրութիւն ընել: Բայց ես ալ մէծին Դիտնեսիոսի ըսածը կ'ըսեմ, որ մանաւանդ եպիսկոպոսին կ'իյնայ կատարելութեան ճամբան սորվեցընել՝

իրեն աստիճանը ուրիշներէն բարձր ըլլալուն համար , ինչպէս սկզբէն երուն աստիճանը ուրիշ հրեշտակներէն , անանկ որ՝ Եղիսկոպոս մը ասկէց աղէկ բանի չիկրնար դործածէլ իր առենը : Առջի Եղիսկոպոսներն ու սուրբ Հարք ալ իրենց պաշտօնին գտնէ մեզի չափ հոգ ունենին , բայց այսու ամենայնիւ մասնաւոր անձինքներու կատարելութեանը օգնելէն չէին դադրէր , ինչպէս որ իրենց նամակներէն յայտնի է . ու ասոնկով առաքեալներուն կը հետեւէին , որոնք աշխարքիս ընդհանուր հունձքը ընելու առեն՝ մասնաւոր պարարտ ու աչքի զարնող հասկերն ալ աւելի խնամքով մը կը ժողվենի : Ո՞վ չեղիսկոր որ Տիմոթէոս , Տիառ , Փիլեմոն , Ո՞նեսիմոս , սրբուհին Յակովի ու Առաքիտ Պօղոս առաքեալնե սիրելի զաւկըներն էին , ինչպէս սուրբ Մարկոս ու սրբուհին Պետրոնիլլա Պետրոս առաքեալն . սրբուհին Պետրոնիլլա կ'ըսէմ , որն որ ինչպէս Բարոնիոս ու Գալոնիոս հմտութեամբ կը ցուցընեն՝ սուրբ առաքելոյն մարմնուոր գուսարը չէր , այլ միայն հոգեառ զաւակը : Յոհաննէս առաքեալն ալ իր թղթերը առ ընտրեալն Կիւրիա կը դրէ : Չեմ ուրանար որ մասնաւոր անձանց հոգ ունենալը աշխատանք մըն է , բայց աշխատանք մը՝ որ մարդուս միսիթարանք է , արա հընձներուն ու այդի կթողներուն աշխատանացը ուկէս , որ բեռներնին որչափ աւելի ըլլայ՝ որչափ աւելի ըլլայ դործքերնին՝ այնչափ աւելի դոհ կ'ըլլան : Աս անանկ անոյշ աշխատանք մըն է՝ որ մարդուս սիրաը կը բացուի ասով , ինչպէս Երջանիկ Արարիայէն կինամուն բերողներուն՝ անոր անուշահոտութենէն :

Միաց որ , ով սիրելի ընթերցող , հոգեւոր կենաց վրայ՝ ջերմեռանդութեան վրայ դրելու ձեռք կը զարնեմ , առանց հոգեւոր ու ջերմեռանդ չեմ նէ , ըլլալը կ'ուղեմ , անոր համար ալ սիրտ կ'ընեմ դքեղ աւընելու : Ա ան զի ինչպէս որ մէկ մեծ գիտեաւոր մը կ'ըսէ , սորվելու աղէկ կերպը ջանալն է , աւելի աղէկ կերպը լսելն է , ամենէն աղէկ կերպը սորվեցընելն է : Ըստ անդամ , կ'ըսէ սուրբն Օգոստինոս , բաժնելու պաշտօնը՝ ընդունելու պատճառ կ'ըլլայ մարդուս , ու սորվեցնելու պաշտօնը՝ սորվելու : Ազեքսանդր կայսրը իր սիրելի Կամակասպէին կենդանադիրը ուղեց որ քաշէ

Ասլեղէս. իսկ Ասլեղէս անոր գեղեցկութիւնը նկարելու համար՝ այնչափ դխուելով երեսը նայեցաւ, ինչուան սիրահարեցաւ անոր : Առ բանս խմանալով Աղեքսանդր՝ կարեկից եղաւ նկարչին, ու Կամովասպէն հարս տըւաւ իրեն՝ ինքը զինքը զրկելով անկէց որին որ տմէնէն տւելի կը սիրէր : Առ բանովս Աղեքսանդր, կ'ըսէ Պլինիոս, անանկ իր սրախն մեծութիւնը ցուցուց՝ որչափ որ մեծ յաղթութեամբ մը կրնար ցուցընել : Հիմայ ինձի կ'երևնայ որ Եսպիակոսոս գանուելովս՝ Աստուած կ'ուզէ որ ուրիշներուն սրախն մէջ նկարեմ, չէ թէ միայն հասարակ առաքինութիւնները՝ այլ նաև ամենէն եւել իրեն սիրելի եղած առաքինութիւնը, որ է ջերմեռանդութիւն . ես ալ սիրով աս բանիս ձեռք կը զարնեմ, չէ թէ միայն հնազանդելու ու իմ պարոքս ընելու համար, այլ նաև վստահ ըլլալով որ անիկայ ուրիշի սրախն մէջ տպաւորելու ատեն՝ իմ սիրոս զինքը սիրէ, ու Աստուած տեսնելով աս իմ սուրբ ուրս՝ անիկա ինձի յաւիտենական հարս տոյ : Ուերեկա պարկեշտ ու աղուոր օրիորդը Խսահակայ ուղարերուն ջուր խմցընելուն համար՝ հարս եղաւ իրեն, սոկիէ օզեր ու ապարանջան ընդունելով . ես ալ կը յուսամ որ Աստուածոյ սիրելի գառնուելներուն ջերմեռանդութեան փրկարար ջուրը խմցընելուս համար՝ իր անսահման բարութեամբը իմ հոգիս իրեն հարսնացընէ, իր սուրբ սիրով ուկեղօծած խօսքերը ականջս դնելով, ու ձեռքերս զօրացընելով որ աղէկ բաներու գործածեմ, որովհեակ աս է բուն ջերմեռանդութիւնը : Կը իրն զրկիմ Աստուածմէ որ աս ջերմեռանդութիւնը շնորհէ ինձի ալ, ու սուրբ եկեղեցւոյ ամեն զաւկըներուն ալ, որուն դատաստանին տակը կը ձղեմ իմ գրուածքս, իմ խօսքերս, իմ կամքս ու իմ խորհուրդներս ալ:



## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԽԵԶ ԽՐԱՏԵՆԵՐ ՈՒ ԿՐԹՈՒԹԻՒՆԵՐ ՈՐ ՀԱՐԿԱԿՈՐ ԵՆ  
ՄԱՐԴՈՒՄ ՀՈԳԵԿՈՐ ԿԵՆԱՅ ԲԱՂԱՅԻՔԵՆ ԽՎՈՒԱՆ  
ՀՈԳԵԿՈՐ ԸԼԱՄՈՒ ԿԱՏԱՐԵԱԼ ԱՌԱՋՈՒԹԻՒՆԵՐ



### ԳԼՈՒԽ Ա.

Ճշմարիտ չերմեռանդուրեան նկարագրութիւնը .

Աստուածասէր ընթերցող, դո՞ւ կը փախաքիս հոգեռ կենաց, վասն զի քրիստոնեայ ըլլալով՝ դիակս որ այն կեանքը խիստ հաճոյ է Աստուծոյ: Բայց որովհետեւ ինչ եւ իցէ գործքի մէջ 'ի սկզբան եղած սրբի սխալմունքը երթալով խիստ կը մեծնոյ ու անդարմանելի կ'ըլլայ, անոր համար ամեն բանէ առաջ պէտք է դիանաս որ բուն չերմեռանդութեան առաքինութիւնը որն է, վասն զի ճշմարիտ չերմեռանդութիւնը մէկ կերպ մը միայն ըլլալով, ու շատ ուրիշ կերպ սուտ ու ընդունայն չերմեռանդութիւններ ալ գոնուելով, կը նայ ըլլալ որ խարուիս, ու անպատշաճ ու աւելորդապաշտ չերմեռանդութեան մը ետեւ ըլլաս :

Արելիս իր քաշած սլատկերքներուն մէջ ամեն դէմք իր սիրականներուն նման կը նկարէր. ասանկ ալ չերմեռանդութիւնը ամեն մարդ իր ուղածին ու երևակայութեանը յարմար կ'ենթագրէ: Ծոսմ բռնովը զինքը ջերմեռանդի աւող կը գնէ, թէ և սրտին մէջ ոխ ունենայ. դինիւն ու ջուրէն ալ կը հրաժարի՛ ծոմը չաւրելու համար, ու խղճմանկը չըներ ուրիշի արխանը

խնելու՝ բամբասանք ու զրապարտութիւն ընկելով։ Աւ-  
րիշ մըն ալ զինքը ջերմեռանդ կը սեղէ՝ խել մը ա-  
ղօթքներ ամեն օր ընելուն համար, թէ և լեզուն ողետք  
չեղած ու նախատական խօսքերու կը գործածէ ընտա-  
նեաց ու դրացիներուն գէմ։ Ուրիշն ալ սիրով ողոր-  
մութիւն կ'ընէ աղքատներուն, բայց քիչ մը հեղու-  
թիւն չունի որ թշնամիներուն ներէ։ Մարդ ալ կայ  
որ իրեն չարեք ընողին կը ներէ, բայց պարտքը չիլձա-  
րեր ուրիշի՝ ինչուան որ դատաստանի չիկանցուի։ Ա-  
ստիք ամենն ալ ոամկին առջելը ջերմեռանդ կը սե-  
պուին, բայց ամեննեին չեն։

Սաւուղին ղինուորները Դաւիթը կը միառէին իր  
տունը։ Մեղքող անոր տեղը շինծու մարդ մը գրաւ-  
անկողնին մէջը, ու ձեացուց որ Դաւիթ հիւանդ էր  
ու կը քնանար։ Աստիկ ալ շատերը դրսուանց քանի  
մը ջերմեռանդութեան գործքերով կը ծածկեն զի-  
րենիք, ու ամեն մարդ ջերմեռանդ ու հոգեոր կը կար-  
ծէ զանոնիք։ բայց իրօք շինծու պատկերներ են ջերմե-  
ռանդութեան։ Ճշմարիտ ջերմեռանդութիւնը, ոլ աս-  
տուածասեր հոգի, Աստուծոյ սերը մարդուս սրտին  
մէջ կ'ենթագրէ։ մանաւանդ թէ ճշմարիտ ջերմեռան-  
դութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ Աստուծոյ սերը,  
բայց հասարակ սերը չէ։ Վասն զի Աստուծոյ սերը  
երբոր մարդուս հոգին դեղեցկացընելու չափ է միայն,  
կ'ըսուի շնորհք՝ Աստուծոյ սիրելի ընելով զմեզ։ Երբոր  
քիչ մը աւելի կ'ըլլայ ու մեղի ուժ կու տայ բարեգոր-  
ծութիւններ ընելու, կ'ըսուի եղբայրսիրութիւն։ Խակ  
Երբոր այն աստիճան կատարելութեան կը համնի, որ  
չէ թէ միայն բարեգործութիւն ընել կու տայ մեղի՝  
այլ նուև վրնալուն վաղել հասնիլ բարեք ընելու, ան  
առենը կ'ըսուի ջերմեռանդութիւն։ Ա երջասլէս ջեր-  
մեռանդութիւնը ուրիշ բան չէ, բայց հոգեոր ջանիք  
մը՝ հոգեոր գործունեութիւն մը՝ որ մարդուս տո-  
տուածսկութեան ու եղբայրսիրութեան գործքեր  
ընել կու տայ։ Եւ ինչպէս որ աստուածսիրութեան  
մասն է Աստուծոյ ամեն պատուիրանքները սկահելը,  
ասանկ ալ ջերմեռանդութեան մասն է՝ անսիք ջանիքով  
ու սիրով սկահելը։ Ուստի ով որ Աստուծոյ ամեն պա-  
տուիրանքները չխպահէր, չիկրնար ըսուիլ ոչ բարի  
մարդ եւ ոչ ջերմեռանդ։ Վասն զի բարի ըսուելու հա-

մար՝ սլետք է աստուածսիրութիւն ու Եղբայրսիրութիւն ունենալ, իսկ ջերմեռանդ ըստելու համար սլետք է նաև ջանք ու գործունեութիւն ունենալ աստուածսիրութեան ու Եղբայրսիրութեան գործքեր ընելու:

Երբոր ջերմեռանդութիւնը աս աստիճանը կը հասնի, չէ թէ միայն պատրաստ ու ջանացող կ'ընէ զմեզ Աստուծոյ ամեն պատուիրանքները սլահելու, այլ նաև վաղել հասնել կու տայ ինչ բարեգործութիւն որ կը նանք նէ՝ ընելու, թէ և հրամայուած ըրլան՝ այլ միայն խրաս ու յորդորանք ըլլան։ Վասն զի ինչպէս որ մէկը հիւշնդութենէ նոր ըուշնոցած՝ հաղիւ հարկաւոր եղածին չափ կրնայ քալել, ան ալ կամաց ու դժուարու, ասանկ ալ նոր դարձած մեղաւոր մը ինչուան ուր որ Աստուծոյ կը հրամանէ նէ՝ կ'երթայ, բայց կամաց ու դժուարաւ։ Իսկ ջերմեռանդը առողջ մարդու սլեռ՝ չէ թէ միայն կը քալէ, այլ նաև կը վաղէ ու կը ցաթկէ Աստուծոյ պատուիրանքները ընելու, ու առաջ ալ կ'անցնի պատուիրանքներէն՝ ի զատ խրտներն ալ ու Աստուծոյ շնորհքին ազդեցութիւններն ալ կատարելու։

Կարճ խօսքով. աստուծսիրութիւնն ու ջերմեռանդութիւնը ուրիշ կերպով իրարմէ չեն տարբերիր, բայց ինչպէս բոցն ու կրակը ։ Վասն զի Աստուծոյ սերը հոգեւոր կրակ մըն է. երբոր կը բորբոքի նէ, կ'ըսուի ջերմեռանդութիւն. անանկ որ՝ ջերմեռանդութիւնը աստուծսիրութեան կրակին վրայ ուրիշ բան չեւեցըներ, բայց բոց մը՝ որով Աստուծոյ սերը կ'ըլլոյ գործունեայ ջանացող ու պատրաստ, չէ թէ միայն Աստուծոյ պատուիրանքները սլահելու՝ այլ նաև խրասները ու ազդեցութիւնները։

### ԳԼՈՒԽ Բ

Զերմեռանդուրիսն յատկուրիւնը, ու ինչ  
զերազանց բան ըստալ.

Խորոյելացւոց աւետեաց երկիրը երթալու արգիւլը ուղղողները ըստն՝ որ ան Երկիրը իր բնակիչները կը

կրպէր, այսինքն անանկ գեշ օդ մը ունէր որ երկան ա-  
տեն չէր կրնար մէկը հոն դիմանալ, ու ան տեղի բնա-  
կիները խոշոր հսկաներ են՝ ուրիշները մարտիս պէս  
կ'ուտէին: Ասանկ աշխարհը որչափ որ կրնայ նէ՝ վար  
կը զարնէ ջերմեռանդութիւնը, ձանձրալի տիտոր ու  
երեսնին կախած գեմք մը տալով ջերմեռանդներուն,  
ու բակլով որ՝ հոգեւոր կեանիքը մարդս սեամաղձ ու ան-  
տանելի կ'ընէ: Բայց ինչպէս որ Յեսու ու Քաղէր վր-  
կայեցին որ աւետեաց Երկիրը չէ թէ միայն պարարտ  
ու աղուոր Երկիր մըն էր՝ այլ նաև անոյշ ու ախոր-  
ժելի էր բնակողներուն, ասանկ ալ հողին սուրբ ա-  
մեն սուրբերուն բերնովը՝ ու Քրիստոս աէրն մեր ալ  
իր բերնովը մեզի կը վկայէ, որ հոգեւոր կեանիքը անոյշ  
ախորժելի ու սիրելի է:

Աշխարհը կը տեսնէ որ ջերմեռանդները ծոմ կը  
բռնեն, աղօթք կ'ընեն, իրենց վսասողներուն կը համ-  
բերեն, հիւանդներուն կը ծառայէն, աղքատաց ողոր-  
մութիւն կ'ընեն, քուներնին կը զոհեն, բարկութիւն-  
նին կը սանձեն, կիրքերնին կը նուածեն, զիրենիք զրօ-  
սանքներէ կը զրկեն, ու ասոնց նման ուրիշ խիստ ու  
գժուարին գործքեր կ'ընեն. բայց անոնց սիրալ ու ներ-  
քին ջերմեռանդութիւնը չխեսներ, որն որ աս ամեն  
գործքերը իրենց կանուցընէ ու դիւրին և ախորժելի  
կ'ընէ: 'Այէ ծոթրինին վրայ եղող մեղուները. ծծած-  
նին լեզի հիւթ մըն է, բայց ծծելու առենինին կանուշ-  
նայ ու մեղը կ'ըլլայ. իրաւ է որ ջերմեռանդներուն ը-  
րած մահացուցմունքներն ալ լեզի բաներ են, բայց ը-  
նելու առենինին կ'անուշնան: Բոցերը, անիւները, սու-  
րերը, տատասկները, զբօսանք ու զուարձութիւն կ'ե-  
րենային մարտիրոսներուն, ինչու որ ջերմեռանդ-  
էին: Ուրեմն թէ որ ջերմեռանդութիւնը ամենին խիստ  
տանջանքներն ու նաև մահը կ'անուշընէ, ի՞նչ չիկըր-  
նար ընել ասաբինական գործքերը: Ջերմեռանդու-  
թիւնը կը վերցընէ մահացուցմունքներուն ամեն լե-  
զիութիւնը, աղքատութեան հոգերը, հարստութեան  
սրամաշուքները, մինակութեան տրամութիւնը, ըն-  
կերութեան համարձակութիւնը: Ջերմեռանդութիւ-  
նը ձմեռուան ցուրար կը մեղմէ, ամրուտան տաքը կը  
զոխացընէ, հարստութեան մէջ զդուշութիւն կու տայ,  
աղքատութեան մէջ համբերութիւն, պատիւն ու սի-

արգանքը հաւասարապես օգտակար էր լինել, ախորժն ու ցաւը զրեթէ միշտ նոյն սրառվ ընդունել կու տայ, ու զարմանալի քաղցրութեամբ մը մարդուս սիրար կը լեցընէ:

Հաւտա ինձի, ով աստուածաւէր հոգի, ջերմեռանդութիւնը խիստ անուշ բան է, ու առաքինութիւններուն թագուհին է, վասն զի Աստուծոյ սիրոյն կատարելութիւնն է: Թէ որ Աստուծոյ սերը կաթի նմանցընէս, ջերմեռանդութիւնը անոր վրայի սերն է: Թէ որ տունկի նմանցընէս, ջերմեռանդութիւնը անոր ծաղիկն է: Թէ որ դոհարի նմանցընէս, ջերմեռանդութիւնը անոր վալաստնի նմանցընէս, ջերմեռանդութիւնը անոր անուշահոտութիւնն է՝ որ մարդուս ուժ կու տայ ու հրեշտակները կուրախացընէ:

## ԳԼՈՒԽ Գ.

Խեչ և իցկ կոշումն ու վիճակ ունեցողն ալ կրնայ ջերմեռանդ ըլլալ .

Արտուած տունկերը սուշդելու առեն՝ հրամակ որ ամեն մշկը իր տեսակին պառուզը բերէ: առանկ ալ կը հրամակ քրիստոնէից, որոնք սուրբ եկեղեցւոյն կենդանի տունկերն են, որ ամենքն ալ ջերմեռանդութիւն ունենան իրենց վիճակին համեմատ: Ազնուականը արտեստաւորէն տարբեր կերպով ջերմեռանդութիւն պիտի ունենայ, ծառան իշխանէն, որբեարին աղջկէն ու կարգուածէն: Ասկէց 'ի զատ ամեն մարդ ալ իր առողջութեանը՝ իր զբաղմունքին՝ իր պաշտօնին համեմատ ջերմեռանդութեան դորձքեր պիտոր ընէ: Ըսէ ինձի, պատշաճէ որ եսլիսկոպոս մը ուզէ ճգնաւորի սլէս մինակ կեանք անցընել, կարգուած մարդը քափուչիններու ոլէս ամենինին չիկրնայ սատկ ունենալ, արտեստաւորը օրն 'ի ըստն կրօնաւորներու ոլէս ժամը անցընէ, ու կրօնաւորը առատընէ, ինչուան իրիկուն ասդիս անդին վազվզէ ուրիշներուն օդնելու .

առանել ջերմեռանդութիւնը անկարգ ու ծաղսելի է՝ ըլ-  
լայ : Բայց աս սխալմունքը շատ անգամ կը հանդիսավի .  
ու աշխարհքո ջիճանշալով կամ չուզելով ճանշալ  
որն է ջերմեռանդութիւնը, ու որն է անսոց անխռչե-  
մութիւնն որ ատ կերպով ջերմեռանդ կը կարծեն զի-  
քենք, կը բամբառէ վար կը զարնէ ջերմեռանդութիւ-  
նը՝ որն որ ամենեւին ատ անկարգութեանց պատճառ  
չիկրնար սեղուիլ :

Չէ, ասառւածասէր հոգի, ջերմեռանդութիւնը ա-  
մենեւին բանի մը չի վնասեր՝ երբոր իրաւուցնէ ջերմե-  
ռանդութիւն է, այլ մանաւանդ ամեն բանի օդուտ  
է՝ ընէ, ամեն բան կը կատարելադորձէ . խել երբոր մէ-  
կուն օրինաւոր կոչմանը դէմ որ ելլէ, անտարակոյս  
անիկայ սուտ ջերմեռանդութիւն է : Մեզուն ծաղկը-  
ներէն մեզը հանելու առենը՝ չաւրեր զանոնք, ինչպէս  
որ են՝ անանել կը թողու, ճշմարիտ ջերմեռանդութիւ-  
նը աւելի բան մըն ալ կ'ընէ . չէ թէ միայն չի վնասեր  
մարդուս կոչմանը ու գործքերուն՝ այլ նու կ'օդնէ ա-  
նոնց ու շնորհք մը կ'աւելլընէ վրանին . ամեն վիճակ  
ջերմեռանդութեամբ առելի կը գեղեցկանայ, ընտա-  
նեաց հոգը ամեն շփոթութենէ ազատ կ'ըլլայ, էրիկ  
կենան հետ սէրը աւելի սրտանց կ'ըլլայ, ծառան իր  
տիրոջը առելի հաւտարմութիւն կ'ունենայ, ու ամեն  
զբաղմանք առելի քաղցր ու ախորժելի կ'ըլլայ :


Սխալմունք մըն է, մանաւանդ թէ մոլորութիւն,  
հոգեւոր կեանքը զինուորանոցներէն դուրս ընել, խա-  
նութեներէն վարժակել, արքունեաց մէջ՝ ընտանեաց մէջ՝  
կարգուած մարդկանց մէջ՝ հոգեւոր կեանք չըլլար ըսել:  
Իրաւ է որ կրօնաւորական ճգնաւորական հայեցողա-  
կան կեանք չիկրնար ըլլալ ատ վիճակներուն մէջը . բայց  
ասնցմէ ՚ի զատ ուրիշ շատ կերպ ջերմեռանդութիւն-  
ներ ալ կան աշխարհական վիճակներաւ յարմար : Աք-  
րահամ, խահակ, Յակոր նահապետները, Դաւիթ,  
Յոր, Տորիթ, Սառա, Թէրեկա, Յուղիթ, հին օրինաց  
սուրբերը աս խօսքիս կը վկայեն . նոր օրէնքի սուրբե-  
րէն ալ սուրբ Յովանիէն սկսեալ այնչափ խանութ-  
ուպաններ հոգեւոր կեանք անցուցին . սրբուհի Աննայէն  
սկսեալ այնչափ մայրեր տան մէջ ջերմեռանդ եղան .  
սուրբ Կոռնելիոսէն սկսեալ այնչափ զինուորական-  
ներ, Կոստանդիանոսէն ու սրբուհի հեղինեէն սկը-

ուալ այնչափ թաղաւորներ ու իշխաններ ջերմեռանգ  
ու հոգեոր կեանք անցուցին։ Աւր որ ըլլանք, որ վի-  
ճակի մէջ որ զանուինք, կրնանք ու պարտըկան ենք  
կատարելութեան ետեւէ ըլլալ։

### ԳԼՈՒԽ Գ

Հոգեոր կեանք սկսելու ու առաջ երրարու համար՝  
առաջնորդ մը պետք է ունենալ։

Երբոր Տորիթ իր Տուրիա զաւկին հրամմեց որ հոտ-  
դիս քաղաքը երթայ, տղան ըսաւ որ՝ ևս ճամբայ չեմ  
պիտեր։ Հայրն ալ պատասխանեց, Մէկը վինտրուէ որ  
հետդ գոյ. Խնդրեա դու ժեղ այդ՝ որ ենթակ ընդ ժեւ։ Ես ալ  
քեզի նոյն բանը կ'ըսեմ, ով աստուածառեր հագի.  
կ'ուզես իրաւցընե, հոգեոր կենաց ճամբան երթալ,  
զտիր քեզի աղէկ առաջնորդ մը։ Ամեն իրատէն հար-  
կաւորը աս է։ Արշափ որ վինտրուէս, կ'ըսէ Հայրն Ա-  
միլա, չես կրնար անանկ ասկահով կերպով Աստուածոյ  
կամբը զանալ ինչողէս հնազանգութեամբ, որն որ հո-  
գեոր ճամբուն վորձ եղողները ամենքն ալ կ'ապրսալը-  
րեն։ Երանուհին թէրեզա տեսնելով որ Կատարինե  
Քորատլացին խիստ ճգնութիւններ կ'ընէր, ուզեց որ  
ինքն ալ ընէ՝ իր խոստովանահօքը աս բանիս մէջը չի  
հնազանգելով. բայց Աստուած իրեն յայտնեց որ իր  
հնազանգութիւնը անոր ճգնութիւններէն վեր էր։ Ան-  
կէց ետքը անանկ սիրեց աս առաքինութիւնը, որ իր  
մէծաւորներուն հնազանգելէն 'ի զատ՝ հոգեոր հօրն  
ալ ուխտեց հնազանգելու, ու շատ մեծ միտթարու-  
թիւն ունեցաւ. ինչողէս իրմէ ետքը ուրիշ շատ անձնիկ  
ալ նոյն ուխտը ըրին։ Անոր համար մեծն Ալուդովի-  
կոս սուրբ թաղաւորը մեռնելէն առաջ իր որդւոյն աս  
իրատը տուաւ. « Ստէալ խոստովանէ յարմար ու  
հաւատարիմ խոստովանահայր մը ընապէ, որ կարե-  
նայ ասկահով կերպով քեզի ցուցընել ինչ որ հարկա-  
ւոր է»։ Բարեկամ հաւատարիմ աշխարհի ամսութ. Կ'ըսէ սուրբ  
Դիոքը, Իսի որ գոտնէ զնա՛կիդ գոտնէ . . . Բարեկամ հաւատա-



բիմ տեղ իւնաց, և Երիտաղծու պետքն գրացնեն զնա . (Սիրտ . 2. 14) : Առ խօսքերը յաւիտենական կենաց համար ըստած խօսքեր են, ինչպէս կը տեսնաս . վասն զի ամեն բանեն առելի յաւիտենականութեան համար կարոտ ենք հաւատարիմ բարեկամի մը, որ իր խրատներավը ու խորհուրդ առաջը մեղի՝ առաջնորդէ, ու սատանային խարէութիւններէն զմեղ ապահովէ : Ասանկ բարեկամը իրաւցընէ մեղի ամրոց ու աշտարակ կ'ըլլայ՝ իրեն ապաւինելու, Գանձ կ'ըլլայ մեր նեղութիւններուն ու արտմութիւններուն մէջ զմեղ միմիթարելու, Դեղ իւնաց կ'ըլլայ մեր հոգեւոր հիւղնդութիւնները բժշկելու . մեղքի մէջ լյնալէն զմեղ կը պահէ, լյնանք նէ ալ կը կանգնէ :

Բայց ով կը գտնայ ասանկ բարեկամ մը : Սուրբ Պիրքը կը պատասխանէ՝ որ Երիտաղծը, այս լինքն Աստուծոյ վախը ունեցողը, խոնարհ ու բարեպաշտ անձինք՝ որոնք որ իրենց հոգեւոր օգուտը կը գնալուն, անոնք են որ ասանկ բարեկամ մը կը գտնան : Ուրեմն ով ասառածաւեր ընթերցող, թէ որ հոգեւոր կենաց համանել կ'ուզես նէ, աս սուրբ Ճամբորդութեանդ աղեկ առաջնորդ մը ունենալու համար՝ ինդը Աստուծմէ որ իր օրտին ուղած մարդը տայ քեզի . ու ամեննեին մի տարակուսիր որ ինչպէս Տուբիային հրեշտակ մը խրկեց առաջնորդ, ասանկ ալ քեզի աղեկ ու հաւատարիմ Ճամբայ ցուցընող մը կու տայ :

Խակ մէյմը որ գտար ասանկ առաջնորդ մը, անկեց ետքը հասարակ մարդու տեղ պիտոր չիդնես զինքը . իր ըսածները մարդու խօսք պիտոր չիաւազես, այլ Աստուծոյ՝ որ անոր բերնովը քեզի կը խօսի, ինչ որ քեզի օգտակար է՝ անոր սիրոր ու բերանը գնելով . անանի որ զինքը Երկինքէն ինջած հրեշտակ մը պիտոր սկսվես, զքեղ Երկինք տանելու համար : Սիրադ բաց իրեն բոլորովին անկեղծութեամբ ու հաւատարիմութեամբ, յայտնէ իրեն ունեցած աղեկութիւնդ ալ գեշութիւնդ ալ, բան մը մի ծածկեր . ասանկով աղեկին վրայ ապահով կ'ըլլաս, զէշին ալ դեղը կը դանաս : Կը թէ թիւնաս կ'ուժովնաս նեղութիւններուդ մէջ, ուրախութեան մէջ ալ չափ ու զգուշութիւն կ'ունենաս : Ընտանութիւն ունեցիր իրեն հետ հանդերձ հոգեւոր ակնածութեամբ մը . անանկ որ՝ ընտանութիւնդ ակնա-

ծութիւնը չեքիցընէ, ակնածութիւնդ ալ ընտանութեանդ արդելք ըլլայ: Իրեն հետ ունեցած ընտանութիւնդ անանկ ակնածութեամբ ըլլայ՝ ինչպէս որ աղջիկ մը իր հօրմէն կ'ակնածէ: ու ակնածութիւնդ ալ անանկ ընտանութեամբ ըլլայ՝ ինչպէս որ զաւակ մը իր մօրը հետ կը վարուի: Կարճ խօսքով. առ բարեկամութիւնը պէտք է ըլլայ զօրաւոր ու անոյշ, բոլորովին հոգևոր սուրբ ու աստուածային:

Անոր համար հաղարէն մէկը ընտրէ, կ'ըսէ հայրն Աւելա. իսկ ես՝ տասը հաղարէն մէկը ընտրէ կ'ըսեմ: Վասն զի կարծածէդ քիչ կը դանուին՝ որ կարենան աս պաշտօնը ընել. վասն զի պէտք է որ մեծ եղբայր սիրութիւն գիտութիւն ու խոհեմութիւն ունենայ: Եէ որ ասոնցմէ մէկը միայն պակաս ըլլայ, վատանգաւոր է: Ուստինորէն կ'ըսեմ, ինողրէ Աստուծմէ: ու Երրոր կը դանաս՝ գոհացիր իրմէն, օրհնէ զինքը, ու դաածդ հատատառն բռնէ, ուրիշը մի միտրուեր. իսնարհութեամբ ու վատահութեամբ առաջ զնա, վասն զի խիստ յաջող է առջևի Ճամբար:

## ԳԼՈՒԽ Ե

Հոգևոր ձամբան սկիզբը հոգինիս մարրելն է.

Երգ երգոց գրքին մեջի փեսին խօսքն է. Ծառվիտ երեւնան յէրեւէ մէրում, Ճամանակ նկատ յապանելոյ. ( Բ. 42 ): ՄԵՐ սրանին ծաղկըները որո՞նք են, բայց եթէ բարի բաղձանքները: Ասոնք Երեւալ սկըսելնուն պէս, պէտք է մանգաղը ձեռք առնել՝ մեր խղճմանքին չորցած ու մեռած ճիւղերը կտըրտելու: Օտարաղդի աղջիկ մը խրայելացւոց հարս ըլլալու համար՝ պէտք էր որ իր գերութեան զդեստը փոխէ, ըղունդները կըտըրաէ, ու մաղերը գերծէ. ասանկ ալ հոգի մը որ կը բաղձայ Յիսուսի հարս ըլլալու՝ պէտք է հին մարդը հանէ վըրայէն, ու նոր մարդը հաղմի՝ մեղքերը մէկդի դնելով. կըտըրէ ու վերցընէ ամեն կերտ արդելքները՝ որ Աս-

առւծոյ սիրոյն դէմ կ'ելլեն։ Աս է հոգեոր առողջութեան սկիզբը, մեղքով աւրուած հիւթերը պակսեցը նել։ Պօղոս առաքեալը, Մադդաղենացին և ուրիշ առւրեկը մէկէն կատարեալ մաքրուեցան։ բայց աս տեսակ մաքրութիւնը Աստուծոյ շնորհքին կարդէ գուրս հրաշքն է, ինչպէս մեռածը կենդանացընել բնական կարդէ գուրս է, ու ասանկ հրաշքներու չենք կրնար սպասել։ Թէ հոգեոր և թէ մարմնաւոր առողջութիւնը սովորաբար կամոց կամոց կը յաջողի, քայլ քայլ առաջ կ'երթայ, տունով ու աշխատանքով։

Յակորնահասկետին տեսած սանդուխին վրայի հրեշտակները թե ունեին՝ բայց չէին թռչեր, ոտք ոտք վեր կ'ելլեն։ Հոգին որ մեղքին մթութենէն կ'ուղէ ելլել հոգեոր կենաց սպայծառութեանը՝ արշալուսին կը նմանի, որ մէկէն գիշերը ցորեկ չըներ՝ այլ կամոց կամաց։ Հիւանդնոր քիչ քիչ վրայ կը դնէ, կ'ըսէ խղոկրատ, աւելի ապահով է իր առողջութիւնը։ որտի ու մարմնոյ հիւլնդութիւնները ձիաւոր սուրհանդակի պէս կուղան, բայց ետ դառնալը ոտքով ու ծանր քայլելով կը դառնան։ Ուրեմն պէտք է արիաբար ու հատեկրութեամբ առ բանիս ձեռք զարնես, ով աստուածասէր հոգի։ Ի՞նչ ցաւելու բան է որ ոմանք ականելով իրենց սպակութիւնները, քանի մը ամիս ջանք ընելէն ետքը՝ կը սկըսին շփոթիլ նեղիլ ու արիութիւննին կորսընցընել, ու սատանային փորձութենէն յաղթուելով՝ ամեն բան կը թողուն, եւ կը դառնան։ Բայց մէկալ կողմանէ՝ խիստ վտանգաւոր փորձութիւն է անոնցն ալ, որ հոգեոր ճամբան սկսածնուն պէս՝ կը կարծէն որ ամեն սպակութիւններէ խոլըսեցան ու կատարեալ եղան, թռչիլ կ'ուղեն՝ դեռ թեկրնին շիբուսած։ Ասանկները մեծ վտանգի մէջ են որ նորէն իրենց հիւլնդութեանը մէջ ինան՝ արտօրալունին բժբշկին ձեռքին տակէն ելլելու։ Հոգեոր մաքրութեան ջանքը մեր կենաց հետ պիտօր լըմբնայ, ուստի մեր անկատարութիւններէն պէտք չէ որ շփոթինք։ վտան զի կատարելութիւնը անոնց հետ կոռւելի է, թէ որ զանոնք շիտեսնենիք նէ՝ չէնք կրնար յաղթել իրենց։ մեր յաղթութիւնը սպակութիւն չունենալիս չէ, այլ անոնց շիհաւանիլը։ Անոնցմէ նեղութիւն կրելը՝ անոնց հաւանիլ չէ։ խոնարհութեան մէջ կը թելու համար ալ պէտք է որ Երբեմն

վիրաւորութիւնք աս հոգեոր պատերազմին մէջ, բայց  
յաղթուած չենք սեպուիր առեննենն, քանի որ կեան-  
քերնիս կամ կորձութիւննիս չենք կորուսած: Պակ-  
տութիւններն ու ներելի մեղքելը ոչ երբէք կրնան մեր  
հոգեոր կեանքը վերցրնել, վասն զի ասիկայ մահացու  
մեղքով միայն կը վերցուի: Ուրեմն մինակ կը մնայ որ  
արիութիւննիս չիկորսընցընենք: անհամբերութենէ ու  
նեղսրտութենէ փրկէ զիս, կ'ըսէ Աստուծոյ Դաւիթ  
մարգարէն: Փրկէս ովո՞ի կաշճմառնենէ և ո՞ի ճըմաւնն-  
ուրդպաւննենէ: Բարեբախտութիւն մըն է մեզի, որ աս  
պատերազմին մէջ քանի որ զէնքերնիս վար չենք զներ՝  
միշտ յաղթող կ'ըլլանք:

## ԳԼՈՒԽ 9

### Առջի մարրուրիւնը, որ և մահուափ մեղքերեն մարրուիլը.

Աս մաքրութիւնը խոստվանանքով կ'ըլլայ: որչափ  
կրնասնէ՝ աղէկ խոստվանահայր մը վնատըալ: Ճեռքդ  
առ ան պղտիկ դրքոյեներէն մէկը, որ կ'օդնեն խղճմը-  
տանքդ քննելու ու աղէկ խոստվանելու: աղէկ կար-  
դա, ու միտքդ առ ինչ բաներով որ Աստուծոյ դէմ-  
ըրեր ես խելքդ բացուելէն ինչուան աս օրս: Յէս որ  
յիշողութեանդ չես վստահիր, գրէ զանոնք: ու խրզճ-  
մըտանքդ զարնող բաները ասանեկ նշանակելէն ետքը,  
զրջա ու ցաւէ որտանց որչափ որ կրնաս՝ աս չորս բա-  
նը մոտածելով: մէյմը որ ատ մեղքերովդ Աստուծոյ շր-  
նորհքը կորսընցուցիր, երկրորդ որ քեզի համար պատ-  
րաստուած արքայութիւնը մերժեցիր, երրորդ որ գր-  
ժոխիքին յաւիտենական պատիմները ուղելով յանձն  
առիր, չորրորդ որ հրաժարեցար Աստուծոյ յաւիտե-  
նական սիրոյն ու երանական տեսութենէն:

Եսով աղէկ կը հասկընաս, ով աստուածաւէր հո-  
գի, որ ընդհանրական խոստվանանք է ըսածս, որն որ  
իրաւ՝ միշտ բացարձակապէս հարկաւոր չէ, բայց խիստ  
օդտակար է: հոգեոր ճամբայ սկսելու: անոր համար

որչափ որ կրնամ՝ կը յանձնեմ որ զանցառութիւն չընես։ Ըստ անգամ գաղց ու անհոգ կեանք անցընող ներուն սովորական խոստովանութիւնները մեծ պակտութիւններով լեցուն են, վասն զի կամ չեն պատրաստուիր, կամ վեր ՚ի վերոյ պատրաստութիւն մը կ'ընեն, կամ պէտք եղած զդշումն ու առաջադրութիւնը չունին։ Ըստ անգամ կը հանդիպի ալ որ խոստովանանքի կ'երթան՝ նորէն նոյն մեղքերը ընելու ծածուկ յօժարութիւն մը ունենալով, որովհետեւ ոչ առիթներէն փափէլու և ոչ վարքերնին շակելու հարկաւոր բաները ընել կ'ուղեն։ անոր համար ընդհանրական խոստովանանք պէտք է ըլլան՝ հոգինին ապահովելու համար։ Ասկէց ՚ի զատ ընդհանրական խոստովանանքը մեզի զմեղ կը ճանչցընէ, ու անցած վարքերնուու վրայ ամչնալ կու տայ, կը զարմանանք Աստուծոյ ողորմութեանը՝ որ համբերութեամբ սպասեր է մեր ճամբայ գալուն։ սրտերնիս կը հանդարտի անով, միտքերնիս կը բացուի, աղէկ առաջադրութիւններ կ'ընենք։ հոգեւոր հօրերնուու առիթ կու տայ մեր վիճակին յարմար խրաններ տալու, սրտերնիս ալ կը բանայ անկէց ետքը աւելի համարձակութեամբ մեր խոստովանանքները ըլլալու։

Ուստի մեր սիրաը ըոլորովին նորոգելու, ու բոլորովին առ Աստուծ դառնալով՝ հոգեւոր կեանք մը սկսելու համար, ինձի կ'երենայ որ ընդհանրական խոստովանանքը հարկաւոր է։

## Գլ. Ա Խ Խ Ե

Երկրորդ մաքրուրիւնը, որ է մեղքերէն մնացած յօժարուրիւնները սրտերնիս դորս ընելլի.

Խորայելացիք ամենքն ալ Եղիսկառակն Ելան, բայց ամենքը յօժարութեամբ չելան, անոր համար շատերը անսապատին մշջ սկսան ցաւիլ Եղիսկառակն սոխն ու միսը կորսընցընելուն համար։ Ասանկ ալ շատ ապաշխարովներ մեղքը կը թողուն, բայց մեղքին յօժարու-

թիւնը սրտելնուն մէջ կը մնայ. կ'առաջազրեն մէյմըն  
աւ չխմեղանչելու, բայց չուզելով մը մեղքին անիծած  
տիսորժանքէն զրկուելու. կը հրաժարվին կը հեռանան  
մեղքէն, բայց կը դառնան կը նային ստեղ ան կողմը  
ինչպէս Նովոսյ կինը ըրաւ դէպ 'ի Սոդոմ. Մեղքէն  
կը զցուշանան ինչպէս հիւանդը սէխ ուտելէն կը զցու-  
շանայ. չուտեր՝ մահուընէ վախնալով, վասն զի բժիշ-  
կը թէ որ ուտես նէ կը մեռնիս կ'ըսէ. չուտեր՝ բայց  
դժարը կու գայ. անոր վրայ կը խօսի, արդեօք կրնամ-  
մի ուտել կ'ըսէ, կը հոտերայ, ու ուտաղները երջա-  
նիկ կը սէպէ: Գաղջ ու ծոյլ առաջխարովները աս կեր-  
պով կը քաշուին մեղքէն, չուզելով ու առժամանա-  
կեայ. կ'ուզեն մեղանչել առանց դատապարտուելու,  
ախորժելով կը խօսին մեղքի վրայ, ու գոհ կը սէպէն  
մեղք գործողները: Ոխակալը խոստվանանք որ կ'ըլ-  
լայ, թէ և վրէժ առնելու կամքը կը թողու, բայց քիչ  
մը ետքը կը տեսնաս որ բարեկամներուն հետ ախորժա-  
նօք ան բանին վրայ կը խօսի, թէ որ Աստուծմէ չիվախ-  
նայի նէ՝ ասանկ ու անանկ կ'ընէի կ'ըսէ, Աստուծոյ  
պատուիրանքը աս բանիս վրայօք դժար է կ'ըսէ, ուր էր  
թէ հրաման ըլլար վրէժ առնելու: Խեղճ մարդ, մեղ-  
քէն կը զցուշանայ, ու սիրտը մեղքին սիրովը վառուած  
է. ախորժանօք գեռ մեղքին մէջն է, զեռ Եղիպատոսի  
սոխն ու սիսորը կը բաղձայ. ինչպէս կիսկ մը՝ որ իր  
սիրահարութիւններէն զզացած, գեռ կ'ուզէ տես-  
նուիլ ու սիրուիլ: Ա՛խ, ասանկները մեծ վտանգի մէջ  
են:

Խակ դուն, ով աստուածասէր հոգի, որովհետեւ կ'ու-  
զես հոգեսր կենաց ետևէ ըլլալ, սկէտք է որ չէ թէ  
միայն մեղքէն ետ քաշուիս՝ այլ նաև մեղքի յօժարու-  
թիւններէն սիրտ ըոլորտին մաքրես: Վասն զի ա-  
նոնցմով նորէն մեղքի մէջ լինալու վտանգէն 'ի զատ՝  
առ ողորմելի բաղձանքները հոգիու միշտ կը տկարացը-  
նեն, ու անանկ զանդաղութիւն մը կը բերեն վրան՝ որ  
չիկրնար յօժարութեամբ ջանքով ու ստեղ բարի  
գործքերու հետ ըլլալ, որուն վրայ կը կայանայ Ճմա-  
րիս չերմեռանդութեան էութիւնը: Անոնք որ մեղքէն  
ետ քաշուած՝ գեռ առ յօժարութիւններն ու տկա-  
րութիւնները ունին, ինծի կ'երևնայ որ երեսնուն դոյ-  
նը թափած մարդկանց կը նմանին, որ թէ և հիւանդ

չե՞ն բայց ամեն գործքերնին հիւանդին է, կ'ուտեն առանց ախարժակի, քուներնին անհանդիսա է, կը խընտան առանց ուրախութեան, քալելնին քալել չէ՝ կարծես որ մարմիննին բեռան պէս կը կը կ'ու: Ասանկ ալ անոնք քանի մը բարի գործք ալ ընմանէ՝ անանկ դանդաղելով կ'ընեն, որ բարեդործութեան շնորհք չիմար ըրածնուն վրայ:

## ԳԼՈՒԽ Բ

### ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՐՈՅՐԻԱՆԻ ԸՆԿԵՐՈՒ ԿԵՐՊԸ.

Այս մարրութեան առջի կերպն ու հիմք՝ մեծ վախ մը ունենալն է, մեղքին ծանր վնասակարութենեն, որով սրտանց սաստիկ զղջումի կու գանք: Վասն զի ինչ պէս որ սրտանց զղջումը, որչափ ալ տկար ըլլայ՝ սուրբ խորհուրդներուն զօրութեամբը բաւականապէս կը մոքրէ զմեղ մեղքէն, ասանկ ալ երբոր սաստիկ ըլլայ նէ՝ կը մաքրէ մեղքին ամեն յօժարութիւններէն ալ: Տկար առելութիւնը զղուիլ կու առյ մարդուս իր ատելիւն, ու խորշիլ անոր ընկերութենեն: Խսկ թէ որ առելութիւնը սաստիկ ըլլայ, չէ թէ միայն անկեց կը զղուի ու կը խորշի՝ այլ նաև անոր ազգականներուն ու բարեկամներուն հետալ չկը չկը իւ անոր անոր վերաբերեալ բաներն ալ չուղեր աւանել: Ասանկ ալ ապաշխարովը թէ որ թե թե կերպով կ'առէ մեղքը, ճշմարիտ զղջում ալ ունենայ, կ'առաջադրէ միայն իրաւունքներէն ետ կենալ. բայց երբոր սաստիկ առէ մեղքը ու սաստիկ զղջում ունենայ, չէ թէ միայն մեղքէն կը զղուի ու կը խորշի՝ այլ նաև անոր յօժարութենեն ու մեղքի վերաբերեալ ամեն բաներէն: Ուրեմն պէտք է, ով աստուածակը հոգի, որչափ որ կը նանք նէ՝ սաստիկ զղջում ունենալ, որպէս զի ամեն սլզափ բան ալ որ մեղքի հետ վերաբերութիւն ունի՝ ատենք ու փախչնիք անկեց: Ասանկ եղաւ Մաղղաղենացին դարձը, անանկ զղուեցաւ մեղքէն ու մեղքի յօժարութենեն, որ ալ անկեց եաբը

Հմտածեց անոր վրայ : Ասանկ Դաւիթ մարդարելինն  
ալ որ չէ թէ միայն մեղքը կ'առեր, այլ նուև մեղսուոր-  
ներուն քաղած ճամբան, ինչողէս որ ինքը կ'ըսէ . Առե-  
նի ես զամշնայն ճանապարհու լուրտ : Յամշնայն ճանապարհայ լո-  
րտ արգելվ ուստի իմ : Ասոր վրայ կը կայանայ մեր հոգւոյն  
նորողումը, որն որ արծիւին նորողութեանը կը նման-  
ցընէ նոյն մարդարէն :

Աս խորշումն ու զղջումը ունենալու համար՝ ոլեաք  
է որ ջանացողութեամբ աս եռևի դրած մտածական-  
ներս ընես . վասն զի ասոնք աղեկ ընելու որ ըստս, Աս-  
տուծոյ շնորհքովը սրաէդ կը խլես մեղքն ալ մեղքին  
յօժարութիւններն ալ իրենց արմատովը . անոր հա-  
մար կը գնեմ աս մտածականները : Օրը մեկ հատը  
ըրէ ինչ կարգաւ որ դրեր եմ, թէ որ կրնաս նէ՝ առա-  
ւուանց՝ որ աւելի յարմար ատեն է ամեն մտաւոր  
գործողութեանց, ու բոլոր օրն ալ մաքէդնոյն բաները  
նոյէ որ առեն առեն անցընես : Իսկ թէ որ գեռ չես  
վարժեր մտածական ընելու, կարդա ինչ որ երկրորդ  
մասին մէջը պիտոր ըսեմ :

### ԳԼՈՒԽ թ.

Աստուծոյ զմեկ ստեղծելուն վրայ մտածական .

Աստուծոյ առջեր կեցած երեակայէ զքեզ.  
Խնդրէ որ քեզի լոյս տայ :

Ա. Մտածէ որ այսչափ տարի առաջ աշխարհք չելիր  
եկած, ոչինչ էիր, ուր էիր ան առենը : Աշխարհքս  
այնչափ առեն առեր էր, ու քու վրադ ամենեւին խօսք  
մը չիկար :

Բ. Աստուծ զքեզ ոչինչն ստեղծեց, ու ըրաւ  
ինչ որ ես՝ առանց քեզի ոլեալք մը ունենալու, միայն  
իր բարութեանը համար :

Գ. Մտածէ որ Աստուծ քեզի ինչ կերակ էութիւն  
տուաւ . վասն զի աս աշխարքիս վրայ մարդէս ուրիշ ըս-  
տեղծուած մը չիկայ ընդունակ յաւիտենական կե-  
նաց, ու Աստուծոյ հետ միանալու :

Բառվանդ ու առաջարրութիւն :

Ա. Խոնարհէ Աստուծոյ առաջին, ու Դաւիթ մարդարէին խօսքը ըսէ . Տէր իմ, ես քու առջիդ ոչինչ մը նեմ, ուրկէց միտքդ ինկաւ որ զիս ստեղծես : Անձն իմ, գուն ոչինչ էիր, ու ոչինչ պիտոր մնայիր, թէ որ Աստուծ զքեղ ոչընչէն չիհաներ նէ՝ ի՞նչ կըլլայիր անտենը :

Բ. Ծնորհակալ Եղիր Աստուծոյ : Տէր իմ և արարիս, ինչպէս պարարկան եմ քեզի՝ որ անբաւ ողորմութեամբդ զիս ոչինչէն հանեցիր, ու ըրիր ինչ որ եմ նէ : Ի՞նչ կրնամ ընել՝ քու սուրբ անունդ ինչպէս որ պէտք է նէ օրհնելու, ու քու ամբաւ բարեկրարութենէդ գոհանալու համար :

Գ. Ամաչէ Աստուծոյ առաջին : Իսկ ես, ով արարիս իմ, սիրով ու ծառայութեամբ քեզի հետ միանալու տեղը՝ իմ կիլքերովս քեզի դէմ ելայ, քեզմէ բաժնուեցայ հեռացայ՝ մեղքի ետեւ ըլլալով, զքեզ անարդեցի իրրե թէ իմ ստեղծողս ըլլայիր :

Դ. Խոնարհէ Աստուծոյ առաջին : Ո՛վ անձն իմ, Ճանչցիր որ Աստուծ է քու ստեղծողդ, անիկայ ըրաւ ըզքեզ, ինքիրենդ չեղար : Աստուծ իմ, ես քու ստեղծուածդ եմ, ու առկէց եաքը չեմ ուզեր զիս բանի մը տեղ դնել, վասն զի իմ կողմանիս ոչինչ եմ : Ի՞նչ բանիդ վրայ կը պարծիս հող եւ մօխիր, ի՞նչ բանովդ կը հսկարտանաս գուն որ ոչինչ ես : Ասկէց ետքը խոնարհէլու համար կ'ուզեմ աս կամ ան անարդ գործքը ընել, աս կամ ան նախատինքը համբերութեամբ կրել . կ'ուզեմ վարքս վրխել, իմ ստեղծողիս ետեւն երթալ, ինձի փառք սեպել կեանքն որ տուած է ինձի, ու իրեն ծառայելու բանեցընել անիկայ՝ հոդեսոր հօրս խըրաներովն որ իրմէն պիտոր խնդրեմ :

Պատուա :

Ա. Ծնորհակալ Եղիր Աստուծոյ : Օրհնեա անին իմ պէր, և ամենայն սովորութիւն պարբ նորա . վասն զի ինքը եթ բարութեամբը զիս ոչընչէ հանեց, ու ողորմութեամբը զիս ստեղծէց :

Բ. Կուիրէ զքեղ Աստուծոյ : Տէր իմ, ան կեանքն  
որ ինձի առւիր՝ բոլորով սրախ քեղի կը նուիրեմ,  
քեղի ծառայելու կը բանեցընեմ :

Գ. Շնորհք ինդրէ Աստուծմէ : Աստուծ իմ, ինձի  
զօրութիւն առւր որ աս բաղձանքներս ու առաջադրու-  
թիւններս կատարեմ : Սուրբ աստուծածին, ընդու-  
նէ զաւկեդ ինձի համար աս ինդիլքներս . և ուրիշ ինչ  
ալ որ հարկաւոր է հոգւոյս :

Հայէ մէտ . Ողջոյն :

Մտածականգ լմընցընելէն ետքը՝ քիչ մը ժուռ զա-  
լով՝ քաղուածք մը ըրէ մոքիդ մէջը, երբեմն երբեմն  
օրուան մէջ յիշելու համար :

## ԳԼՈՒԽ Ժ

Աստուծոյ զմեղ սուղծելու վախճանին վրայ  
մտածական .

Աստուծոյ առջին կեցած երեակայէ զքեղ .  
ինդրէ որ լցու առյ քեղի :

Ա. Մտածէ որ Աստուծ պէտք մը չուներ զքեղ  
սուկծելու, միայն իր բարութեանը համար սուղծեց,  
քեղի շնորհք տալով ու յաւիտենական փառք քեղի  
պատրաստելով : Ասոր համար քեղի միտք տուաւ՝ որ  
զինքը ճանչնաս, կամք տուաւ՝ որ զինքը սիրես, յիշու-  
դութիւն տուաւ՝ որ իր բարերարութիւնները միտքդ  
բերես, աչք՝ որ իրեն հրաշալի գործքերը տեսնաս, լե-  
զու՝ որով զինքը օրհնես, ու ասոնց նման մաքի ու ըզ-  
դայարանաց ամեն կարողութիւններգ :

Բ. Աս վախճանիս համար աշխարքիս վրայ քեղ դնե-  
լով՝ պէտք է որ քու ամեն դործքերդ աս վախճանիս  
համեմատ ըլլան, ու ինչ որ աս վախճանիս դէմ է՝  
պէտք է մէկդի ձգես, վախչիս անոնցմէ . ու ինչ որ ալ  
աս վախճանիս չեն ծառայեր՝ աւելորդ ու ունայնու-  
թիւն սկսվես :

Գ. Մտածէ աշխարհասէր մարդկանց ողորմելու թիւնն որ ամեննենն առ բանս չեն մտածեր . անանեկ կեանք մը կ'անցընեն , իբրև թէ ուրիշ վախճանի համար եղած չըլլային՝ բայց հարստութիւն գիզելու , առանելը չինելու , զբօսանքի հետ ըլլալու :

Բառջանք ու առաջարկութիւն :

Ա. Ամաչէ՝ յանդիմանելով քեզի քու խեղչ ողորմելութիւնդ , որ ինչուան հիմնյ ինստ քիչ առ բանիս վրայ մտածեցիր , ու ըսէ . Տէր իմ , զքեզ չխոտածած առենա՝ ի՞նչ կը յիշէի , զքեզ չխիրած առենա՝ ի՞նչ կը սիրէի : Աեսան , ճշմարտութեան տեղ ունայնութիւն կը սիրէի , ու գերի եղած էի աշխարքիս՝ որն որ ինծի ծառայելու համար եղած է :

Բ. Ատէ՝ քու անցուցած կեանքդ : Կը հրաժարիմ ձեզմէ ունայն խորհուրդներ ու անօպուտ մտածմունքներ . ձեզմէ ետ կը կենամ տուտ ու վիտսակար բարեկամութիւններ , սլարապ ու թշուառ ծառայութիւններ , իոյր շնորհակալութիւններ , ու ուրիշներուն հաճոյ ըլլալու ողորմելի բաղձանքներ :

Գ. Դարձիր առ Եստուած : Եստուած իմ ու ըստեղծող իմ , տոկեց ետքը քեզ միայն մտածեմ , մէյմըն ալ միաքս չխամբ անանեկ բաներու՝ որ քեզի անհանջ էն : Ասոկեց ետքը իմ յիշողութիւնս ուրիշ բանի վրայ չխպարտոցնեմ , բայց միայն քո մեծութեանդ ու ողորմութեանդ՝ որ ինծի ցուցուցիր : Արտիս ուրախութիւնը ու բաղձանքս ասկէ ետքը գու միայն ըլլաս : Ան սլարապ զուարձութիւնները՝ որոնց ետեւ կ'ըլլայի , ան անօպուտ բաները՝ որոնցմով իմ օրերս կ'անդընէի , ան բաղձանքները՝ որոնց գերի եղած էր սիրաս , ասկեց ետքը ինծի համար չեն . ու անոնցմէ ետ կենալու համար՝ առ ու ան զեզը ընեմ :

Պատառ :

Ա. Շնորհակալ եղիր Եստուածոյ , որ տանեկ գերազանց վախճանի համար զքեզ ըրեր է : Տէր իմ , քեզի համար ստեղծեր ես զիս՝ որ յաւիտեան քու անքաւ

Վատքդ վայելեմ. Երբ սկսոր ըլլայ՝ որ արժանի ըւ-  
լամ ասոր, ու զքեզ օրհնեմ արժանապէս :

Բ. Աստուծոյ նուիրէ զքեզ: Տէր իմ, իմ աս ամեն  
բաղձանքներս ու առաջագրութիւններս՝ իմ հոգւոյս  
ու սրտիս հետ ըոլորովին քեզի կը նուիրեմ:

Գ. Ընորհք խնդրէ Աստուծմէ: Աստուծ իմ, ընդ-  
ունէ իմ բաղձանքս, ու օրհնէ իմ հոգիս, որպէս զի  
կարենամ քու միածնիդ սուրբ արեանը շնորհքով իմ  
առաջադրութիւններս՝ ի գործ դնել:

Հայր մէր, Ոռչոյն. Քառուածք:

## ԳԼՈՒԽ ԺԱ.

Աստուծոյ բարերարութեանցը վրայ մտածական.

Աստուծոյ առջին կեցած երեակայէ զքեզ.  
Խնդրէ որ ըստ ասյ քեզի:

Ա. Միաքդ բեր Աստուծոյ քեզի տուած մարմնա-  
ւոր շնորհքները. առողջ մարմին, անիկայ մնուցանե-  
լու ու պահելու. համար պէտք եղած բաները, անոր  
օրինաւոր վայելքները, բարեկաններ ու օդնականներ:  
Բաղդատէ զքեզ այնչափ քեզմէ աղեկներուն՝ որ զուրկ  
են առ բաներէն, կոյր են, կաղ են, առողջութիւն չու-  
նին, երեսէ ինկած՝ նայող չունին, աղքատութեան  
տակը կը հեծեն. իսկ գուն՝ Աստուծ չէ ուզած որ  
անոնց պէս ողորմելի ըլլաս:

Բ. Միաքդ բեր Աստուծոյ քեզի տուած մտաւոր  
շնորհքները: Ո՛րչափ անխնելք ու անզգայ մարդիկ կան,  
ինչու դուն ալ անոնց պէս չես եղած. Աստուծոյ շր-  
նորհքն է: Քանի քանիներ կը թութիւն չեն առած,  
ու յետին աղիտութեան մշջ մնացեր են. իսկ գուն՝  
Աստուծ ուղեր է որ աղեկ կը թութիւն առնուս, գե-  
ղացիի պէս չեմնաս, պատաւառը մարդկանց կարգը  
ըլլաս:

Գ. Միաքդ բեր Աստուծոյ քեզի ըրած հոգեւոր շր-  
նորհքները: Սուրբ եկեղեցւոյ զաւկըներէն մէկն ես.

մանկութենէդ՝ ի վեր Աստուած զինքը քեզի ճանչցուցեր է, իր սուրբ խորհուրդները քեզի տուեր է, քանի քանի լոյս ու ներքին աղղմունքներ տուեր ու խղճմբանքդ շարժեր է, քանի քանի անդամ մեղքերուդ թողութիւն տուեր է, քանի քանի անդամ հողիդ կորսուելէն խալսեր է՝ զքեղ վտանգներու մէջ ձգած առենդ։ Այսափ տարի որ ապրեր ես՝ չեմ իրնար քու հոգւոյդ բարիքը հոգալ, մտածէ պարագաներով՝ ինչպէս Աստուած քեզի զթութիւն ըրեր է։

Բառվանդ ու առաջարկուանիւն։

Ա. Հիացեր Աստուծոյ բարութեանը վրայ։ Ո՞՛հ, աս ինչ բարութիւն է որ Աստուած կը ցուցընէ ինծի, աս ինչ զթութիւն է։ Խիստ մեծ է ողորմութիւնդ, տէր իմ・խելքէ մտքէ վեր է քու առաստաձեռնութիւնդ։ Քուկին ինծի ըրած շնորհքներուդ համար օրհնեմ միշտ զքեղ։

Բ. Ամացէ քու ապերախտութեանդ վրայ։ Ես ո՞լեմ, տէր, որ զիս յիշեցիր・ո՞հ, ո՞րչափ մեծ է իմ անարժանութիւնս, քու բարերարութիւններդ ուրիտակ տաի, քու տուած շնորհքներդ անարգեցի՝ քեզի դէմ գործածելով, իմ ապերախտութեանս խոր վիճը քու շնորհքներուդ խոր անդունդին դէմը դրի։

Գ. Սիրադ շարժէ շնորհակալ ըլլալու։ Ուրեմն սիրտ իմ, ասկէց ետքը մէյ մըն ալ ապերախտութիւնմի ըներ քու բարերարիդ։ Ի՞նչպէս կը նամ մէյ մըն ալ Աստուծմ; հեռանալ, որ այսափ հրաշքներ՝ այսափ շնորհքներ ըրաւ ինծի։ Ուրեմն աս ու ան զուարձութենէն ետ կենամ, մարմինս Աստուծոյ ծառայեցընեմ որ այսափ շնորհքներ ըրած է իրեն։ միտքս զինքը ճանաչելու բանեցընեմ, ու իրեն երախտակէտ ըլլալու՝ աս կամ ան կրթութեամբ։ Ճանամ գործածել ինչ որ սուրբ եկեղեցին հոգւոյս փրկութեանը ու Աստուած սիրելու համար նպաստներ կու տայ։ աղօթքէ չեղաղըիմ, սուրբ խորհուրդները ստէալ ընդունիմ, Աստուծոյ խոպերը՝ հոգևոր խրատներ մտիկ ընեմ, Աստուծոյ տուած լոյս ու աղղմունքները՝ ի գործ դիմ։

Պատուղ:

Ա. Շնորհակալ եղիք Աստուծոյ՝ որ քու սպարագելող ու իր խնչուան հիմայ քեզի ըրած բարերարութիւնները ճանհցուց քեզի:

Բ. Սիրադ իրմէն նուիրէ՝ ամեն առաջադրութիւններուդ հետ:

Գ. Խնդրէ իրմէն՝ որ քեզի ուժ տայ հաւատարմութեամբ անսնք կատարելու Յիսուսին չարչարանացը շնորհքովը՝ սուրբ աստուածածնայ ու սուրբերուն բարեխօսութիւնն ալ խնդրէ:

Հայր մէր՝ Ուշոյն Վաղուածու:

## ԳԼՈՒԽ ԺԲ

### Մեղաց վրայ մոտածական.

Աստուծոյ առջին կեցած երևակայէ զքեզ.  
Խնդրէ իրմէն որ լսու տայ քեզի:

Ա. Մտածէ որ որչափ առեն է՝ ոկտած ևս մեղանչելու, ու առջի անգամմէն ՚ի վեր որչափ շատցած է մեղքերուդ թիւը սրախիդ մէջը, ինչպէս օրէ օր աւելի յաճախեր ևս Աստուծոյ դէմ՝ հոգւոյդ ու ընկերոջդ դէմ ընելու, խօսքով՝ զործքով՝ մաքով ու բաղձանքով:

Բ. Մտածէ քու չար յօժարութիւններդ, ու անոնց ետեւէ երթալդ՝ աս երկու բանով կրնաս միաքդ բերել մեղքերդ, որ դլխուդ մազերէն՝ ծովուն աւազներէն աւելի եղած են:

Գ. Զատ ալ մտածէ Աստուծոյ դէմ ըրած ապերախտութեանդ մեղքը՝ որին որ ուրիշ ամեն մեղքերուդ վրայ ալ կը ապահուի, ու զանոնք մաքէ վեր կը սաստկացընէ: Մտածէ որչափ բարերարութիւններ ըրած է քեզի Աստուծած, ու դուն ինչպէս անոնք իրեն դէմ գործածեր ես, մանաւանդ իր բարի բարի

աղջեցութիւնները արհամարհելով. քանի քանի անդամ սիրտգ շարժեր է, ու անօգուտ ըրեր ես. քանի քանի անդամ տուրբ խորհուրդները ընդունել, ու անպառը ըրեր ես: Ուր են ան աղնիւ գոհարները, որոնցմով վեսայդ զքեզ զարդարեր էր. քու մեղքերով ամենքն ալ աղտոտեցիր ու կորսրնցուցիր: Միշտ ետևեդ վաղեց զքեզ փրկելու, ու գուն փախար միշտ իրմէն՝ կորսուիլ ուղելով. տես քու ապերախառութիւնդ:

Բաղջանի ու առաջարկութիւն:

Ա. Ամացէ խեղճութեանդ վրայ: Տէր իմ, ինչողէս համարձակիս առջեղ երենալու. ես ուրիշ բան չեմ, բայց դարշելի հրէշ մը ապերախառութեան ու անօրէնութեան, Կարելի բան է որ ասանկ անհաւասարիմ եղած ըլլամ, ու զգայարանքներէս մէկը՝ հոգւոյս կորողութիւններէն մէկը թողուցած ըլլամ առանց աւրելու աղականելու ու աղտեղելու, ու օր մը անցուցած ցրլամ կենացս մէջ՝ առանց մեղք մը չփորձելու: Ասանկ պէտք էր իմ ստեղծողիս բարերարութեանցը, իմ փրկչիս ինձի համար թափած արեանը հասուցումը ընէի:

Բ. Թողութիւն ինդրէ մեղքերուդ, անառակ որդիին պէս Աստուծոյ ոտքը ինկիր: Ո՛վ տէր իմ, ողորմէ մեղաւորիս. աղբիւր ողորմութեան, դժու խեղճուղրմելոյս:

Գ. Աւաջազրէ վարքդ շխտկելու: Տէր իմ, քու շրնորհով մէյ մըն ալ մեղքի մէջ չխնամ. մեղայ որ սիրեցի մեղքը, ասկէց ետքը կ'առեմ զինքը, ու զքեզ կը սիրեմ, քեզի կը պըլլուիմ, հայր գժութեանց, ի քեզ կ'ուղեմ կեալ և մեռանիլ:

Դ. Մեղքերս քաւելու համար՝ խոստավանիս ղանձնիք համարձակ, առանց մէկ հատը զանց առնելու:

Ե. Զեռքէս եկածին չտի խշեմ զանձնիք արմատովնին իմ սրակս, մանաւանդ առ կամ ան մեղքը՝ որ աւելի տիրած են վրաս:

Զ. Ասոր համար սիրով ընդունիմ ինչ որ հոգեոր հայրս խրաս ու դեղ տալու ըլլայ, ու բան մը աչքիս ծանր չերենայ ասանկ մեծ չարեաց ճարը ընելու:

Պատու:

Ա. • Ծնորհակալ եղիք Սաստեծոյ՝ որ ինչուան հիմայ  
ապասեց քեզի, ու ասանել բարի բաղձանքներ տուաւ :

Բ. • Սիրտդ իրեն նուիրէ՝ առ բաղձանքներդ կատա-  
րելու :

Գ. • Խնդրէ իրմէն՝ որ օդնէ քեզի իր շնորհքով :

## ԳԼՈՒԽ ԺԳ

### ԵՐԱՇԽԱՆ ՎԻԱՅ ՄԹԱՑԱԿԱՆ .

Սաստեծոյ առջին կեցած երեակայէ զքեզ .

Նշու խնդրէ իրմէն .

Դիր որ մեռնելու հիւանդ ես, ու ալ ապրելու-  
յոյս չիկայ քեզի :

Ա. • Մտածէ որ ինչու մեռնելու օրդ անստոյգ է :  
Օր մը հոգիդ մարմինեդ պիտոր բաժնուի . բայց Երբ  
որդեօք . ձմեռը թէ ամառ . դեղը թէ քաղաքը . դի-  
շերը թէ ցորեկը . յանկարծ թէ հիւանդութեամբ մը :  
Խոստովանանք կարենան պիտոր ըլլալ թէ չէ . խոստ-  
վանահայրդ կամ հոգեոր հայրդ քովդ զտնուի պիտոր  
թէ չէ : Առ բաներուս մէկն ալ չէնք գիտեր, միայն  
դիտենք ստոյգ որ մեռնինք պիտոր, ու միշտ կարծած-  
նէս առաջ :

Բ. • Մտածէ որ ան առենը աշխարհք քեզի համար  
պիտոր լրմբնայ, ան առենը աշխարհք քու աչքիդ  
բոլորովին ուրիշ կերպ պիտոր երենայ : Վամն զի կիր-  
քերդ՝ ունայնասիրութիւն՝ աշխարհային զբօսանքներ՝  
ու մնութի բաղձանքներդ՝ քեզի ստուեր ու երազի պէս  
բաներ պիտի երենան, ու պիտոր ըսես . Նիստն իւղ-  
ձութեանս, ինչ փուջ բաներու համար զԱստուած  
բարկացուցեր եմ : Պիտոր հասկընաս որ զԱստուած  
ոչքնչի հետ փոխեր ես : Ծնդ հակառակն ջերմեռան-  
դութիւնն ու բարի զործքերը ան առենը քեզի քաղցր

ու բաղձալի պիտոր ըլլան, ու պիտոր ըսես. Այսա՞ն, ինչու ես ասանկ աղւոր ու զուարձալի ճամբան շխմացի: Ան առենք մեղքերն որ պղտիկ կ'երևային աչքիդ՝ մեծամեծ լեռներ պիտոր երևնան, ու ջերմեռանդութիւնդ խիստ պղտիկ:

Գ. Մտածէ ան ծանր ու ցաւալի մնաս բարով որ հոգիդ պիտոր ընէ աշխրքիս, ու հրաժարի պիտոր հարստութենէ՝ ունայնասիրութենէ՝ զուարձութիւններէ՝ զբօսանիքներէ՝ բարեկամներէ՝ աղղականներէ՝ զաւկըներէ՝ երկընէ՝ կնոջմէ, մէկ խօսքով՝ ամեն արարածներէ. ու ամենէն ետքը իր մարմինէն՝ որ պիտոր թողու գունաթափ տղեղ սոսկալի ու հոտած:

Դ. Մտածէ ի՞նչպէս շուտով առնեն տանին հողուն տակը դնեն պիտոր մարմինդ, ու անկէց ետքը ինչ քիչ մտածէն պիտոր քեզ ուրիշները. որչափ որ զու՞ն ուրիշները կը մտածէս, անանկ ալ ուրիշները պիտոր ընեն քեզի. Վստուած ողորմի հոգւոյն՝ պիտոր ըսեն, ու ասով պիտոր լոմքնցընեն: Ո՞վ մահ, ինտոք անդութես, ու ի՞նչ քիչ մտածող կայ մեռնելը:

Ե. Մտածէ որ հոգիդ մարմինէն ելլելու առեն՝ որ ճամբան պիտոր երթայ, անց կողմը թէ ձախը. ախ, աշխրքիս վրայ սկսած ճամբէն ուրիշ ճամբայ պիտոր չերթայ:

### Բառջանք ու առաջադրության:

Ա. Վստուծոյ դիրկը դիմէ, ու ըսէ. Տէր իմ, զիսքու պաշտպանութեանդ տակը ան ան սոսկալի օրը. թեթևուր ինձի մեռնելուս վայրկեանը, թողլ բոլոր կենացս ուրիշ օրերը ինձի ծանր ու վշտալի ըլլան:

Բ. Աշխարհքս բանի աեղ մի զներ: Որովհետեւ չեմ գիտեր ան օրն որ զքեզ պիտի թողում, ու աշխարհք, չեմ ուզեր ամեննեին քեզի կալչիլ: Սիրելի բարեկամներ, ասկէց ետքը հոգեւոր սիրով մը միայն սիրեմ պիտոր զձեղ՝ որ յաւիտեան տեւէ. ինչու ձեզի հետ անանկ կերպով կապուիմ, որ ետքը պիտոր կարուի ան կապը:

Գ. Ո՛ուզեմ ան օրուան պատրաստալի, ու ամեն չոնք ընել՝ աղէկ մահ մը ունենալու. կ'ուզեմ որչափ որ կրնամ նէ խղճմանքս առահովել, կ'ուզեմ աս ան պակսութիւններս շխտել:

Պատուած:

Ծնորհակալ Եղիք Աստուծոյ աս քեզի տուած առաջադրութիւններուն համար, ու իրեն նուիրէ զանոնք. խնդրէ իրմէն որ բարի մահ առյ քեզի՝ Յիսուսի մահուանը չնորհքովը. սուրբ աստուածածնայ ու սըրբոց բարեխօսութիւնը խնդրէ:

Հայր մեր. Ուշացն. Քաղաքացին:

Գլուխ ԺԴ.

Դաստատանին վրայ մտածական.

Աստուծոյ առջին կեցած երեակայէ զքեզ.

Խնդրէ իրմէն որ լրս առյ քեզի:

Ա. Աս աշխրհքիս տևողութեանը համար Աստուծոյ գրած առենը ետքը ետքը պիտոր լրմըննայ, ու խելմը սոսկալի նշաններով մարդիկ սահմըռկելէն ետքը՝ հուր մը նէ հեղեղի պէս պիտոր գայ այրէ մոխիր դարձրնէ բոլոր երկրիս երեսը, բան մը պիտոր չիթողու ինչ որ աշխրհքիս վրայ կան:

Բ. Ասանիկ բոլոր աշխարհքս հրհեղեղով այրելէն ետքը, որչափ մեռած մարդիկ որ կան՝ յարութիւն պիտոր առնեն, անոնցմէ՝ ի զատ՝ որ արդէն առեր են, ու հրեշտակապետին փողոյն ձայնելն Յովատիատ ձորը պիտոր ժաղովին: Բայց ի՞նչ սոսկալի տարբերութեամբ. կէսը փառաւոր ու լուսաւոր մարմին առած, կէսը զզուելի ու դարշելի:

Գ. Մտածէ որ ի՞նչ փառքով Քրիստոս ամենուս դասաւորը պիտոր երենայ, հրեշտակներն ու սուրբերը չորս զին առած, սուրբ խաչը առջևէն՝ քան զարեր լուսաւոր, արդարներուն աւետիս ու մեղաւորներուն սպառնալիք ըերելով:

Դ. Քրիստոսի արդար դասաւորին ահաւոր հրամանովը մէկելն բաժնուին պիտոր արդարները մէղա-

ւորներէն, արդարները աչ կողմք, մեղաւորները ձախ. ու ան բաժնութիւր յաւխենական պիտոր ըլլայ, մէջմըն ալ անկեց եարը մեղաւորները արդարներուն հետ շխպիտոր միանան :

Ե. Արդարները մեղաւորներէն բաժնուելէն եարը՝ խղճմանիքի գիրքերը բացուին պիտոր, մեղաւորներուն չարութիւնը յայտնի երևնայ պիտոր՝ որ ինչողէս Աստուծոյ օրէնքները ուղիքի տակ առին. մէկալ կողմանէ ալ արդարներուն ըրած ապաշխարութիւնը ու Աստուծմէ անոնց ընդունած շնորհքին պառուզը պիտոր երևնայ, բան մը չիծածկուի պիտոր : Տէր Աստուծ, ան ի՞նչ ամօթ պիտոր ըլլայ գեշերուն, ի՞նչ ուրախութիւն աղեկներուն :

Զ. Մտածէ Աստուծոյ վերջին վճիռը մեղաւորներուն դէմ. Երեայտ յինէն անիծնաւչ 'ի հուրն յաւխենական, որ պապրասափէալ է սապանայի և հըշշպահաց նորա : Աղէկ կը շուէ առ Երեայտ բառը. մշտնջենաւոր մերժել մըն է՝ որ ատով Աստուծ մեղաւորները իրմէն կը հեռացընէ : Անիծեալ կը կոչէ զանոնք. ո՞հ, ան ի՞նչ տեսակ անէծք, անէծք մը որ ամեն չարիք կը բովանդակէ, անէծք մը որ ետ դառնալիք չունի, յաւխենական է, ամեն ժամանակ կը բովանդակէ : Ի հուրն յաւխենական կ'ըսէ. ով սոսկալի յաւխենականութիւն, վերջ չունեցող թըշուառութիւն :

Է. Մտածէ ընդ հակառակն արդարներուն համար առւած վճիռը: Եիայտ կ'ըսէ: Անուշ հրաւելք, որով Քրիստոս իր ողորմութեան գիրկը կը կանչէ զմեզ: Եիայտ օրհնեաւչ հօր իմա. սիրելի օրհնութիւն՝ որուն մէջը ամեն օրհնենք կոյ: Ճառանգեցէ՛ պատրաստիալ յէղ արդայսանիւնն 'ի սիրտանէ աշխարհի. ի՞նչ խելքէ մոքէ վեր շնորհք, արքայութիւն մը՝ որ վերջ չունի, յաւխեան պիտոր քշէ :

Բառձանք ու առաջադրութիւն :

Ա. Սոսկա, հողի խմ, առ բաները միաքղ բերելով. ով կրնայ չխոսկալ ան օրը, երբոր երկինքին սիւներն ալ պիտոր դողան :

Բ. Անիծէ մեղքերդ, վասն զի անոնք միայն կրնանքու կորսաւանդ պատճառ ըլլալ ան սոսկալի օրը :

Ո՞հ, ես հիմակուց կ'ուզեմ զիս դատել, որպէս զի ան  
օրը չիդասասպառառուիմ. կ'ուզեմ հիմակուց խղճմը-  
տանքս քննել, մեղքերս խոստովանիլ ու վարքս շիտ-  
իել, որպէս զի ան սոսկալի օրը արդար գատաւորը զիս  
չիդասասպառառէ:

Պատուա:

Ա. Ծնորհակալ եղիք Աստուծոյ՝ որ քեզի առեն  
տուաւ տպաշխարելու, ու ան օրուան համար զքեզ  
ապահովելու:

Բ. Նուիրէ սիրադ իրեն, որ տոաջաղբութիւնող կա-  
տարես:

Գ. Ծնորհք խնդրէ իրմէն, որ աղեկ կատարես:  
Հայր մէր • Ոռջոյն • Քաղաքածու:

## ԳԼՈՒԽ ԺԵ

Դժոխիքին վրայ մտածական .

Աստուծոյ տոջին կեցած երեակայէ զքեզ.  
Խոնարհէ ու իրմէն լոյս խնդրէ.

Մութ տեղ մը աչքիդ դիմացը բեր, գարշահոա  
ձիւթով ու ծծըմբով բռընկած, ու մարդիկնեւ-  
լով լեցուն՝ որ անկեց չեն կընար ելլել:

Ա. Դատապարտեալները առ դժոխային անդուն-  
դին մեջը, խելքէ մաքէ վեր տանջանք կը կրեն իրենց  
ամեն զգայարանքներովը: Վասն զի ինչպէս որ ամեն  
զգայարանքնին մեղք գործելու բանեցուցին, ասանկ  
ալ անոնց համեմատ տանջանքը նոյն զգայարանքներով  
պիտոր կըն: Աչուընին իրենց գէշ նայուածքներուն  
համար՝ սատանաներուն ու դժոխքին ահռելի տեսու-  
թիւնը պիտոր կըն: ականչնեն գէշ գէշ խօսքեր ա-  
խորժելով լսելնուն համար՝ ողբեն ու յուսահատա-  
կան կանչուըներէն ուրիշ բան պիտոր չիլսէն: ա-  
սանկ ալ մէկալ զգայարանքնին:

Բ. Աս ամեն տանջանքներէն ՚ի զատ, ու ամենին ալ

ծանր, Աստուծմէ զրկըւիլնին ու արքայութիւնը կորսընցընելնին պիտոր ըլլայ, ուսկից որ յաւիտեան մշղաւորները գուրս պիտոր մնան, ու ոչ երբէք զԱստուած պիտոր տեսնան: Թէ որ Արխառղոմին համար իր սիրելի հօրը Երեսը չիտեսնալը աքսորանքէն ծանր եղաւ, ոչ ինչ կոկիծ պիտոր ըլլայ, Աստուած իմ, քոքազգը սիրելի գեմքեկ տեսութենէն զրկըւիլը :

Դ. Մասածէ մանաւանդ առ տանջանքներուն յաւիտենականութիւնը, որ առ միայն է գժոխքին անտանելի ընողը: Թէ որ քիչ մը ջերմ ունեցած առեննիսկ կարճ դիշերը այնչափ երկան ու անանկ ծանր կ'ըլլայ մեզի, հասկա ինչ սոսկալի բան պիտոր ըլլայ այն յաւիտենական դիշերը այնչափ տանջանքներով. յուսահատութիւն հայհոյութիւն ու անհնարին կատաղութիւն անոր հետեւանքները պիտոր ըլլան:

Բաղյանդ ու առաջարկութեան :

Ա. Սոսկա, ինք իրենդ Յորայ Խօսքը բաւլով. Կրնան առ յաւիտենական կրակին բոցերուն մէջը դիմանալ. կ'ուղես զրկըւիլ Աստուծմէ յաւիտեան:

Բ. Դատապարտութեան արժանի ըլլալդ խոստովանէ, ու ըսէ. Քանի անդամ առ գժոխքին արժանի եղայ, ասկէց ետքը ուրիշ Ճամբայ պիտոր բանեմ որ ամենենին հակառակը ըլլայ, ու առ թշուառութեանը մէջ իցնալու վախ ըլլայ: Ուրեմն առ կամ ան ջանքը ընեմ մեղքէն ետ կենալու, որ միայն կրնայ զիս առ վտանգին մէջը ձգել:

Ծնորհակալ եղիր Աստուծոյ: Զ. քեզ իրեն նուիրէ: Ծնորհք ինդքէ իրմէն:

Հայր մէր. Առջոն. Քաղաքացի:

## ԳԼՈՒԽ ԺԶ

Արքայութեան վրայ մտածական .

Առառածոյ առջին կեցած երևակայէ զքեզ .  
Խնդրէ իրմէն՝ որ քեզի լսու տայ :

Ա. Ազւոր ու պայծառ գիշեր մը աչքիդ դիմոցը  
բեր . երևակայէ ամեն տեսակ տեսակ աստղերուն ան-  
թիւ բազմութիւնը . ետքը անոր հետ մէյտեղ պայ-  
ծառ ցորեկ մըն ալ, անանկ որ՝ արևուն պայծառու-  
թիւնը ամենենին արդեւք մը ըլլայ աստղերուն ու լուս-  
նին գեղեցկութիւնը տեսնելու . ու ետքը սայդ միտքդ  
գիր որ տա ամեն գեղեցկութիւնները մէյտեղ՝ արքայ-  
ութեան առջին ոչ ինչ են : Ո՞հ ինչ ցանկալի, ինչ սի-  
րելի տեղ պիտոր ըլլայ արքայութիւնը, ինչ խելքէ,  
մաքէ վեր տա քաղաքը :

Բ. Մտածէ առ քաղքին ընակիչներուն ավնուակա-  
նութիւնը գեղեցկութիւնը ու բազմութիւնը, բիւրա-  
ւոր հրեշտակները քերոբէներն ու սերոբէները . առա-  
քելոց գունդը, մարտիրոսաց, կուսանաց ու սրբոց  
կանանց անթիւ բազմութիւնը : Ո՞հ ինչ երջանիկ ըն-  
կերութիւն . ան տեղի ամենէն պղախիլը բոլոր աշխըրհ-  
քիս գեղեցկութիւններէն անհամեմատ վեր է . հապա-  
լիչ սղիտոր ըլլայ անոնց ամենքը մէյտեղ տեսնալը :  
Ի՞նչ երանելի պիտոր ըլլան հոն եղողները . յաւիտեան  
պիտոր երդէն սիրոյ ու զմայլման երդ մը . յաւիտեան  
պիտոր վայելէն հաստատուն ուրախութիւն մը : Իրա-  
րու, ալ անսպատմելի ուրախութիւն պիտոր ըլլան, ու  
յաւիտեան պիտոր վայելէն տա երանաւեա ու անլու-  
ծանելի ընկերութիւնը :

Գ. Մտածէ ետքն ալ որ ինչ զմայլմունք պիտոր ու-  
նենան ամենքը զՎատուած վայելելով, որ իր երանա-  
ցուցիչ տեսքովը պիտոր հասուցանէ միշտ անոնց վարձ-  
քը, ու անով իրենց սրտին մէջը զուարձութեան գետ-  
մը պիտոր վազցընէ : Ի՞նչ ուրախութիւն պիտոր ըլ-

լայ մարդուս իր վախճանին հետ միշտ մեկ ըլլալը : Հոն արդարները Աստուծոյ ներկայութեանը ու սիրոյն մէջը ընկղմած՝ ինչպէս թռչունները օգուն մէջ, թռչին ու երգեց պիտոր մէկզմէկէ աւելի իրենց ստեղծողին օրհնութիւն, ու պիտոր ըսեն . Օրհնեալ յաւիտեան մեր ստեղծողն ու փրկիչը՝ որ ասանկ ողորմութիւն ըրիր մեղի, ու քու վասացգ մասնակից ըրիր զմեղ : Աստուած ալ միշտ զերենք կ'օրհնեալ անանկ օրհնութեամբ մը՝ որ լըմբնալիք չունի, ու կ'ըսէ . Կմ օրհնեալ արարածներս՝ որ ինձի ծառայեցիք, ու զիս օրհնեք պիտոր յաւիտեան ասանկ սիրով ու զմայլելով :

Բառվանդ ու առաջարրութիւն :

Ա . Փափաքելով միտքդ ըեր արքայութիւնը, ու ըսէ . Խիստ զեղեցիկ ես իմ սիրելի հայրենիքս, ինչ երջանիկ են քու բնակիչներդ :

Բ . Յանդիմանե, քու անհոգութիւնդ՝ որ ինչուան հիմայ արքայութեան ճամբէն հեռու կեցար, ու ըսէ . Ինչու մինչև հիմայ ես ասանկ երջանկութեան մը անհոգ եղայ . Վայ ինձի . Փուճ ու անցաւոր ախորժի մը համար յաւիտենական երանութիւնը մէկդի ձգեցի . Ենչ խելք եր իմ ըրածս, ասանկ խելքէ մտքէ վեր մեծ բան՝ անանկ անարդ բանի հետ վոխեցի :

Գ . Նորէն վափաքէ արքայութեան ու ըսէ . Տէր իմ, որովհետեւ ինձի ասանկ մէծ բան պատրաստեր ես, ու զիս հոն հասնելու ճամբան դրիր, մէյ մըն ալ աս ճամբէն ետ չիկենամ : Երթանք, հոգի իմ, արքայութեան յաւիտենական հանդիսար երթանք, այն օրհնեալ հայրենիքն որ Աստուած մեզի պատրաստեր է . աս Եղիպտոսի գերութենէն ի՞նչ հոմ կ'առնենք :

Ուրեմն աս ու ան բաներէն՝ որ զիս արքայութեան ճամբէն գուրս կը հանեն՝ զգուշանամ, ու աս ան բաներն ընկեմ որ զիս հոն կը հասցընեն :

Ընորհակալ եղիր Աստուծոյ : Զքեզ իրեն նուիրէ : Ընորհք խնդրէ իրմէն :

Հայր Աբք . Ուշոյն . Քաղաքացի :

## ԳԼՈՒԽ ԺԷ

Արքայութիւնը բնորելու ու դժոխքէն ևս կենալու  
մտածական .

Աստուծոյ առջին կեցած երեակայէ զքեղ .  
Խոնարհէ ու խնդրէ որ լոյս տայ քեղի :

Ա. Աեպէ որ բաց դաշտի մը մէջ ես քու պահա-  
պան հրեշտակիդ հետ, ինչպէս որ Տուքիա Հռափիս  
երթալու տակնը Ռափայէլ հրեշտակին հետ : Աեպէ  
որ հոն պահապան հրեշտակդ բանայ քու առջիդ ար-  
քայութիւնը իր ամեն վայելքներովը, ինչպէս որ առջի  
մտածականին մէջը տեսար . Ետքը դժոխքն ալ աչքիդ  
գիմացը բանայ իր ամեն տանջանքներովը, ինչպէս որ  
ան ալ մտածեցիր : Աս երկուքն ալ աչքիդ առջեր ու-  
նենալով, պահապան հրեշտակիդ առջին ծնկան վրայ  
եկած ,

Բ. Մտածէ որ իրաւցընէ արքայութեան ու դժոխ-  
քին մէջ տեղը կեցեր ես, ու կամ մէկը կամ մէկալը  
սիսոր ընդունի զքեղ՝ մըն որ դուն ընտրելու ըլլաս :

Գ. Մտածէ որ ընելու ընտրութիւնդ մէկուն կամ  
մէկալին՝ յաւիտեան սիսոր քշէ, մէյ մըն ալ չիկրնաս  
սիսոր փոխելու :

Դ. Թէ՛ և երկուքն ալ բաց են զքեղ ընդունելու՝  
որն որ ընտրելու ըլլաս, բայց Աստուծոյ՝ որ մէկը իր  
արդարութեանը համար ու մէկալը իր ողորմութեանը  
համար պատրաստերէ քեղի, կ'ուզէ ու կը բաղձայ որ  
դուն արքայութիւնը ընտրես . պահապան հրեշտակիդ  
ալ կը յորդորէ զքեղ անիկայ ընտրելու՝ Աստուծոյ  
կողմանէն խոստանալով քեղի ամեն շնորհք ու օգնու-  
թիւն հոն հասնելու :

Ե. Քրիստոս երկնոքէն անոյշ աչքով մը վրադ կը  
նայի, ու կը հրաւիրէ զքեղ՝ ըսելով . Եկուր սիրելի ա-  
րարածս, գիրկս եկուր, վայելէ յաւիտենական ու բա-  
խութիւնն որ ամբաւ սիրով քեղի համար պատրաս-

տեր իմ։ Տես սուրբ աստուածածինը՝ որ մայրաքար  
քեզ կը կանչէ ու կ'ըսէ քեզի։ Սիրտ ըրէ որդեակ, իմ  
միածնիս փափաքը ու իմ հառաչանքս՝ որ քու յաւի-  
տենական վրկութեանդ համար կ'ընեմ՝ մի արհամար-  
հեր : Նայէ սուրբերն որ զքեզ անուշաւթեամբ կը  
յորդորեն, ու կը բաղձան որ օր մը իրենց հետ մէկտեղ  
օրհնես զԱստուած յաւիտեան։ Կը վկայեն քեզի որ  
արքայութեան ճամբան աշխրքիս հասկրցուցածին ոլես  
գժուարին չէ, ու կ'ըսէն քեզի։ Կարիք եղիր, փորձե-  
լու որ ըլլաս՝ կը տեսնես որ հոգեոր ճամբան ուսկից  
որ մենք հոռ հասանիք, դիւրին է, ու աշխրքին ճամբեն  
շատ աւելի զուարճալի։

Ընդպատճեան։

Ա. Կ'առեմ զքեզ ով գժոխիք, կառեմ զքեզ յա-  
ւիտեան, կը սոսկամ քու տանջանքներէն, կը սարսա-  
փիմ քու թշուառ յաւիտենականութենեղ, մանա-  
ւանդ հոյշոյանքներէն ու անէծքներէն՝ որ Աստուածոյ  
դէմ միշտ պիտոր ընկւ։ Իմ սիրտս ու հոգիս քեզի կը  
զարձրնեմ ով յաւիտենական երանութիւն, յաւի-  
տենական փառք, անվախճան արքայութիւն։ զքեզ  
կընտրեմ ինձի հայրենիք՝ առանց մէյ մըն աւ փոխե-  
լու իմ ըրած ընտրութիւնս։ Քու գեղեցիկ բաղձալի  
ու սուրբ օթեաններդ կ'ընտրեմ ինձի համար յաւի-  
տենական տուն։ Աստուած իմ, կ'օրհնեմ քու ողոր-  
մութիւնդ, ու կ'ընդունիմ սիրով քու խոստմունքդ զիս  
հոն հասցընելու։ Փրկիչ իմ Յիսուս, կ'ընդունիմ ու  
կ'օրհնեմ քու յաւիտենական սէրդ՝ որով ստացար ին-  
ձի համար աս երջանկութիւնը։ ու կը փափաքիմ ար-  
քայութիւն երթալու, մանաւանդ զքեզ հոն սիրելու  
համար ու յաւիտեան օրհնելու։

Բ. Ծնդունեկ սուրբ Աստուածածնայ ու սուրբե-  
րուն յարդորանքն ու օգնութիւնը, խոստացիր՝ իրենց  
ճամբան ըռնելու, ձեռքդ պահապան հրեշտակիդ առւր՝  
որ քեզի առաջնորդէ, սիրտ սուր քեզի աս ընտրու-  
թիւնը ընելու։

## ԳԼՈՒԽ ԺԵ

Հոգեսր կեանք ըմբռելու , ու աս որոշմանը  
ընելու համար մտածական .

Ասառւծոյ առջին կեցած Երեակայէ զքեղ .  
Խոնարհէ իր առջելը , ու խողը իրմէն որ քեղի  
օգնէ :

Ա . Սեպէ որ նորէն բաց դաշտի մը մէջ կեցելը ևս  
պահապան հրեշտակիդ հետ . ձախ կողմէդ սաղայէլը  
բարձր աթուի մը վրայ նստած , խել մը սատանանելը  
չորս դին առած , ու աշխարհութելը մարդկանց բազմու-  
թիւն՝ որ զինքը կը տաշտեն մէկը աս՝ մէկալը ան մեղ-  
քոլ : Նայէ աս գարշելի թաղաւորին խեղճ պաշտօ-  
նեաները . ոմանք առելութեամբ նախանձով ու բար-  
կութեամբ կապած , ոմանք իրարու միս կ'ուտեն ,  
մէկզմէկ կը սալաննեն . ոմանք հալած մաշտծ մամտոքի  
մէջ հարստութիւն կը դիզեն , ոմանք ունայնութեան  
ու փուճ բաներու ետեւէ են . շատերն ալ անասնական  
ու աղտեղի կիրքելու մէջ փատած : Տես ինչպէս ա-  
մենքն ալ անհանգիստ ու անհամբեր՝ մէկզմէկ կ'ար-  
համարհեն , ու Երեսանց միայն իրարու սուս սէր կը  
ցուցընեն : Մէկ խօսքով , կը տեսնաս խեղճ ժողովուրդ  
մը՝ աս անիծած բանաւորին գերի եղած , ու վրանին  
գութդ կը շարժի :

Բ . Ետքը աջ կողմէդ նայէ Քրիստոս խաչին վրայ , որ  
քաղցրագութ սիրով աս սատանային գերի եղած հո-  
գիներուն համար աղօթք կ'ընէ , ու զիրենք ասդին կը  
կանչէ : Տես ջերմեռանդներուն բազմութիւնն որ իրենց  
պահապան հրեշտակիներնուն հետ Յիսուսի չորս դին  
առած՝ զինքը կ'օրհնեն : Տես ինչ աղւոր դունդէ մանչ  
ու աղջիկ՝ կուսակրօն ջերմեռանդներուն դունդը շու-  
շան ծաղկըներէն աւելի ծերմակ : Նայէ ի՞նչ աղւոր  
դունդէ որքեարիներուն դունդը , որ կեանքերնին մա-  
հացուցմունքով ու խոնարհութեամբ կ'անցընեն : Նայէ

կարդուածներուն բազմութիւնն ալ, որ էրիկ կնիկ ինչ  
սիրով ու պատուով մէկղմէկու հետ կ'առըրին : Տես  
ուրիշ ջերմեռանդ հոգիներ ալ՝ որ տնական հոգերնեռն  
հետ ինչպէս իրենց հոգին ալ կը հոգան, իրենց էրկանը  
կամ կնկանը սիրոյն հետ ինչպէս Յիսուսի սէրը կը միա-  
ցընեն : «Այէտ ամեն զի, կը տեսնաս որ ամենքն ալ ինչ  
սուրբ սիրով ու ախորժանօք Յիսուսի կը հնազանդին,

ու սրտերնուն մէջը կ'ուզեն զինքը կը էլ : Կ'ուրախա-  
նան, բայց անոյշ ու կարդուածորեալ ուրախութեամբ .  
մէկղմէկ կը սիրեն, բայց սուրբ ու մաքուր սիրով : Առ  
բազմութեան մէջ վիշտ ունեցողներն ալ չեն նեղիր ու  
այլայլեր . Յիսուսի քաղցր նայուածքը զիրենք կը միսի-  
թարէ, ու ամենքը իր սիրոյն համար ամեն բան յանձն  
կ'առնուն :

Գ. Դուն արդէն քու բարի բաղձանքներովդ ու ա-  
ռաջադրութեամբ՝ սատանան իր ողորմելի դերինե-  
րովը մէկղի թողուցիր . բայց դեռ Յիսուսին քովը չի-  
հասար, իր ջերմեռանդներուն սուրբ ու երջանիկ բազ-  
մութեանը հետ չիմիացար . այլ դեռ երկուքին մէջ աւ-  
զը կեցեր ես :

Դ. Սուրբ Աստուածածինը, սուրբ Աստուածա-  
հայրը, ու ան ամեն սուրբերուն բազմութիւնը՝ որ  
աշխարքիս մէջ անցուցին կեանքերնին, կը հրաւիրեն ըզ-  
քեղ՝ քեղի սիրտ տալով :

Ե. Քրիստոս տէրն մեր ալ խաչին վրայէն զքեղ կը  
կանչէ, Եկուը սիրելի, Եկուը որ քեղ պատկեմ :

### Ընդունութիւն :

Ա. Ով աշխարհք, ով դարշելի գերիներ, զիս ձեր  
մէջը չեք տեսնար, ձեր անխելքութենէն բացէ՛ի բաց  
կը հրաժարիմ : Դժոխային հպարտ ու թշուառ բրո-  
նուոր, կը հրաժարիմ քեղմէ ու քու ամեն խարեւու-  
թիւններէդ . ու կ'առեմ կ'անիծեմ քու ամեն զործ-  
քերդ :

Բ. Քեղի կը դառնամ ով քաղցրագութ տէր իմ Յի-  
սուս, իմ յունակնական երջանկութիւնս ու վասրս,  
ու զքեղ կ'ընդունիմ բոլորով սրտիւ . քեղի կ'երկրազ-  
պէմ, զքեղ միայն կ'ընտրեմ ինձի թագաւոր, ու քեղի  
հաստատուն կամք կը խոսսանամ մշանչենաւոր հա-

ւատարմութիւն, քու օրինացդ ու սկառուիրանքներուն, հնազանդութեան տակը դնելով զիս :

Գ. Սուրբ Աստուածածին, ապաստան մեղաւորաց, զքեզ կ'ընտրեմ ինձի առաջնորդ, քու ձեռքիդ տակը կը դնեմ զիս, զքեզ առանձին յարդութեամբ մը կը մեծարեմ:

Դ. Ո՛վ սուրբ հրեշտակ իմ պահապահն, զիս առ սուրբ ժողովրդեանը տար, մի թողուր զիս ձեռքեղ՝ ինչուան որ երթամ իրենց հետ միանամ, ու իրենց հետ՝ իմ ըրած ընտրութեան նշան՝ օրհնեմ միշտ ըղ-քրիստոս :

## ԳԼՈՒԽ ԺԹ

Ընդհանրական խոստվանեանը ինչպէս պետք է ըլլալ.

Տեսար, ո՞լ աստուածաւէր հոգի, ինչ մտածութիւններ որ պետք են հոգևոր ճամբան մտնալու : Ասոնք ընելէդ ետքը՝ դնա արխութեամբ ու խոնարհութեամբ քու ընդհանրական խոստվաննիդդ ըլլալու . բայց ըլլայ որ վախով մը շփոթիս : Կարիճն որ զմեզ կը խայթէ, խայթելու տաննը թունաւոր է . բայց ձեւի մէջ դնելու որ ըլլաս զինքը, գեղ կ'ըլլայ իր խայթուածքին : Ասանկ ալ մեղքը ընելուն տաննը ամօթալի ու մխասակար բան է . իսկ խոստվաննելու ու ապաշխարելու առեն՝ դովելի ու փրկաւէտ է : Չդժումն ու խոստվաննիքը անանկ ազւոր ու անուշահոտ բան է, որ մեղքին աղեկութիւնն ու գարշահոտութիւնը կը վերցընէ : Սիմոն բորոտը Մագդաղենացիին համար՝ մեղտւոր է ըստւ . բայց Ք.քիստոս անանկ չէ ըստւ, ու անոր իր վրայ թափած անուշահոտ եղին ու սիրոյն մեծութեանը դովեստ սկսաւ տալ : Թէ որ խոնարհ ենքնէ, ո՞լ աստուածաւէր հոգի, իրաւ՝ մեղքերնիս մեզի շատ տեղի բան կ'ըլլայ, Աստուծոյ գեմ ըլլալուն համար . բայց անմկայ խոստվաննելը սիրելի կ'ըլլայ մեղի, Աստուծոյ ուղածը ըլլալուն համար : Մխիթարանք

մըն է սրտերնուա՝ մեր հիւրնդութիւնը բժշկին հաս-  
կըցընելլը, որ մեր ցաւերուն դեղ ընէ: Հոգևոր հօրդ  
առջին ծնկոն վրայ եկած առենդ՝ երեւակայէ որ Գող-  
դոթայ լեռան վրայ Յիսուսին ոտքին առկը դրեր ես  
դլուխտ, որ իր սրատուական արեանը կաթիլներովը  
քու մեղքերդ լուայ. վասն զի Յիսուսի սուրբ արիւնը  
իրօք չփառագեր ալ նէ խոստովարաններուն մէջը, բոյց  
նոյն արեան արդիւնիքն է՝ որ հոն ապաշխարովներուն  
մեղքը կը լուայ ու կը ջնջէ: Աւրեկն աղէկ մը բաց քու  
սիրտդ, ու ամեն մեղքերդ խոստովանէ: վասն զի քանի  
որ մեղքերդ կը զրուցես, Յիսուսի չարչարանացը ար-  
դեամբը Աստուծոյ օրհնութիւնը վրադ կ'իջնայ:

Ամեն բան ինչպէս որ պէտք է՝ ըսէ պարզ ու բնա-  
կան կերպով, ինչուան որ խղճմանքդ գոհ ըլլայ: Ան-  
կէց եաքը մտիկ ըսէ հոգևոր հօրդ խրաններն ու հրա-  
մանները. Ըսէ սրտանց. Խօսեաց աէր, Նի լուիօէ ծտուա-  
չո. վասն զի Աստուած է անոր բերնով խօսովը, ինչ-  
պէս որ ինքը ըստւ. Ու Յէւ լնէ, Էնյ լնէ: Ետքը ձեռքդ  
առ եակեի զրած ձես, որն որ քու զպմանդ ու բոլոր  
ըրած առաջադրութիւններուդ համառօտութիւնն է.   
ու մէյմը առաջ աչքէ անցընելէն եռքը, որչափ որ կըր-  
նաս նէ՝ սրտանց ու մտադրութեամբ Աստուծոյ առջեր  
կարդա անիկայ:

## ԳԼՈՒԽ Ի

Աստուծոյ ծառայելու որոշմունքդ սրտիդ մէջ աղէկ  
մը տպատրելու, ու ապաշխարութիւնի կատա-  
րեալ լնելու համար՝ առաջադրութեամբ զօրաւոր  
ձեւ մը.

Ես (այս անուն) Աստուծոյ ու աբբայութեան ամեն  
սուրբերուն առջին, մտածելով Աստուծոյ ինծի ըրած  
բարութիւնն որ զիս ոչընչէն ստեղծեց, պահէց պահ-  
պաննց այնչափ վտանգներէն, ու այնչափ բարերարու-  
թիւններով լեցուց զիս անարժանս, մանաւանդ մտա-

ծելով իր անհուն ողորմութիւնն որ իմ մեղքերուս  
համար զիս չխպատժեց, ըստ տուաւ ու սիրաս շարժեց  
որ դարձի գամ, ու կենացս ինչուան աս օրը համբե-  
րեց իմ ապերախտութեանս՝ որ իր շնորհքը արհա-  
մարհեցի ու անմատութեամբ իրեն դէմ ըրի. մտածե-  
լով միանդամայն որ սուրբ մկրտութեամբս իրեն նուի-  
րուած եմ, ու կերահօրս իմ բերնէս ըրած խոսամունք-  
ները այսչափ անդամ ոտքի տակ տոի ու իմ հոգիս  
աղտոտեցի. վերջապէս հիմոյ խելքս դլուխս ժողվե-  
լով, երեսի վրայ ինկած Աստուծոյ առջին զիս իրեն  
դէմ յանցաւոր կը ճանչնամ, ու ակարտաւոր կը խոս-  
տովանիմ Յիսուսի չարչարանացն ու մահուանը իմ  
մեղքերովս, որոնց համար խաչին վրայ մեռաւ, անանկ  
որ՝ ես արժանի եմ յաւիտենական գատապարտու-  
թեան ու կորստեան :

Բայց իր ողորմութեանը դիմելով, ու բոլորով սըր-  
տիւ իմ անցեալ կենացս մեղքերը ատելով, խոնար-  
հութեամբ իր շնորհքը կը խնդրեմ, ու ոտքը ինկած  
կ'աղացեմ որ մեղացս թողութիւն տայ՝ իմ վրկչիս  
չարչարանացը ու մահուանը համար. որուն վրայ  
միայն իմ բոլոր յոյս գնելով՝ նորեն իմ մկրտու-  
թեանս ատեն ըրած խոսամունքս կը հաստատեմ, հրա-  
ժարելով սատանայէն աշխարհէս մարմինէս ու իրենց ա-  
մեն խարեւութիւններէն ու հրապուրանիքներէն ինչուան  
ետքի շունչս։ Ու առ Աստուծ դառնալով՝ կը բաղ-  
ձամ, կառաջազրեմ, ու անդարձ կամքով կ'որոշեմ  
իրեն ծառայել ու զինքը սիրել միշտ և յաւիտեան,  
իրեն նուիրելով հոգիս իր ամեն կարողութիւններովը,  
սիրաս իր ամեն բաղձանիքներովը, մարմինս իր ամեն  
զգայարանիքներով. խոսանալով մէյ մըն տլ ամենելին  
իմ մէկ բանս իրեն կամացը դէմ չլսործածել, այլ միշտ  
հնազանդ ու հաւատարիմ ըլլալ իրեն՝ տուանց ես առ-  
նելու տուածս, կամ տուածիս վրայ դղջալու :

Իսկ թէ որ թշուառաբար սատանային փորձու-  
թեամբը կամ մարդկային տկարութեամբ յանկարծ  
աս որոշմունքիս դէմ բանիի մը մէջ իյնալու որ ըլլամ,  
հիմակուց կը խոսանամու կ'առաջազրեմ որ հոգւոյն  
որբոյ շնորհքովը մէկէն ոտք ելլամ, նորեն Աստուծոյ  
ողորմութեանը դիմելով :

Աս է իմ կամքս, իմ դիտաւորութիւնս, իմ անփո-

վոխելի որոշմանքս, որն որ առանց բացառութեան մը  
կը հաստատեմ Աստուծոյ ու բոլոր Երկինքին բնակվէ-  
ներուն առջին, ու սուրբ Եկեղեցւոյ՝ որ իմ մայրս է,   
ու իր պաշտօնէին ձեռքովք աս իմ առաջադրութիւնս  
կ'ընդունի: Ամենասուրբ Երրորդութիւն, Հայր և Որ-  
դի և Հոգի սուրբ, հաստատուն սկահէ զիս աս առա-  
ջադրութեանս վրայ, ընդունէ աս իմ ներքին զոհս՝ ի  
հոս անուշից. ու ինչպէս որ սիրաս ու կամքս շարժե-  
ցիր աս առաջադրութիւնը ընելու, ասանկ ալ առա-  
ջադրութեանս վրայ հաստատ կենալու ինչ շնորհք որ  
սլետք է՝ առւր ինձի: Աստուած իմ, զուն իմ տէրս  
ես, դուն իմ սրտիս՝ իմ հոգւոյս՝ իմ մոքիս ստեղ-  
ծողն ես. ասանկ կը ճանիչնամ ու կը դաւանիմ զքեզ,  
ու յաւխեան քեզի աս Երկրորդութիւնը կ'ընեմ:

## Գլուխ իԱ.

Աս առջի առաջադրութեան պտուղը .

Աս առաջադրութիւնը ընելէդ ետքը, ուշ դիր ու  
սրտիդ ականջը բաց՝ որ Քրիստոսի ձայնը լսես քեզի  
արձակում տալու ատենը, որն որ Երկինքը իր ողոր-  
մութեան աթուը նստած բոլոր հրեշտակներուն ու  
սուրբերուն առջին քու մեղքերէդ զքեզ կ'արձրիէ՝  
քահանային իր կողմանէ քեզի արձակում տալու ա-  
տենը: Ուստի բոլոր Երկինքի բնակիչները քու Երջան-  
կութեանդ վրայ ուրախանալով՝ հոգւոր Երդ մը ու-  
րախութեան կ'երգեն, ու ողջոյն խողաղութեան կու-  
տան սրբարար շնորհքի մէջ նորէն մտած հոգւոյդ:

Ահա ով Հոգի տոտուածակը, զարմանալի դաշ-  
նադրութիւնն մը Աստուծոյ հետ. վասն զի զքեզ իրեն  
տալով, թէ զինքը և թէ զքեզ յաւխենական կենօք  
կը ստանաս: Հիմայ ուրիշ բան չիմար, բայց քու ը-  
րած առաջադրութիւնդ ստորագրելէն ետքը՝ ընդու-  
նիլ սուրբ հաղորդութիւնը, որով Աստուած ալ իր  
կողմանէ կը հաստատէ ու իբրև թէ կը ստորագրէ իր  
խոստմունքը քեզի իր արքայութիւնը տալու աս սուրբ

Խորհրդովք՝ որն որ իրեւ սուրբ կենք մը կը դնէ քու  
սրտիդ վրայ։ Ասանեկով ինձի կու դայ որ կը մաքրուի  
հոգիդ, թէ մեղքէն, և թէ անկէց մնացած բաղձանք-  
ներէն։ Բայց որովհետեւ շատ դիւրին է առ բաղձանք-  
ներուն նորէն սրտերնուս մէջ ծնանիլը, մեր տկարու-  
թեանը պատճառաւ ու մեր ախտաւոր բնութեանը,  
որ թէ և Ճնշուի՝ բայց քանի որ աշխրբիս վրայ ենք  
չիմեռնիր, անոր համար քանի մը խրատ տամ քեզի,  
որոնք թէ որ աղէկ բանեցրնես նէ՝ քեզ մահուչափ  
մեղքէն ու անոր բաղձանքներէն կը պահէն։ Եւ որով-  
հետեւ նոյն խրատները կը ծառայէն նուև կատարեալ  
մաքրութիւն ստանալու՝ որն որ կը բաղձամ քեզի,  
ուստի անոնցմէ առաջ կ'ուզեմ առ կատարեալ մաք-  
րութեանը վրայ քանի մը բան ըսել։

## ԳԼՈՒԽ ԻԲ

Պետք է որ ներելի մեղքերուն վրայ յարում  
ունենալին սրտերնիս մաքրենք։

Քանի որ առաւօտք կը լուսաւորուի՝ աւելի որոշ  
կը տեսնենք զեմքերնուս բիծերն ու աղտերը հայլիի  
մէջ։ ասանեկ ալ Հոգւոյն սրբոյ լոյսը որչափ որ սրտեր-  
նուս մէջ եւելնայ ու խղճանքնիս լուսաւորէ, աւելի  
որոշ կը տեսնանք մեր մեղքերը՝ մեր յօժարութիւն-  
ները՝ մեր պակսութիւնները՝ որ կրնան արդելք ըլլալ  
մեղի Ճշմարիտ ջերմեռանդութեան համելու։ ու նոյն  
լոյսն որ մեղի կը ցուցընէ մեր պակսութիւնները, կը  
վառէ սրտերնուս մէջ փափաք մը զմեղ անոնցմէ մաք-  
րելու։

Ուրեմն մահուչափ մեղքերէն ու անոնց բաղձանք-  
ներէն 'ի զատ՝ որոնցմէ առջի ըրած կը թութիւննե-  
րովդ մաքրուեցար, կը տեսնես քու վրադ, ով աս-  
տուածասէր հոգի, ներելի մեղքերու յարում մը ու  
յօժարութիւն։ Չեմ ըսեր որ ներելի մեղքեր կը տես-  
նաս վրադ, այլ անոնց յօժարութիւններն ու բաղ-  
ձանքները։ վասն զի առ երկու բանը մէկմէկէ խիստ

տարբեր էն։ Չենք կրնար մենք բոլորովին աղաս ըւ-  
լալ ներելի մեղքերէն, գոնե երկան ատեն։ բայց կը ր-  
նանք յարում ու բաղձանք չունենալ անոնց։ Աւրիշ  
բան է մէկ երկու թեթև ու անվասս սուս բերնէն  
փախցընելը, ուրիշ բան է ստասաց ըլլալն ու ուրիշ  
ները իսպելու բաղձանք ունենալ։

Ուստի կ'ըսեմ որ սկզբք է հոգինիս մաքրենք ներելի  
մեղքերուն բաղձանքէն, այսինքն սկզբք չէ որ դիանա-  
լով շարունակենք ինչ և իցէ ներելի մեղք ընելու։  
Վասն զի խիստ մեծ վատութիւն է՝ խղճմասնքներ-  
նուս մէջ Աստուծոյ տսանկ անհաճոյ բան մը ճանչնա-  
լով պահէլը, վասն զի ուղել մըն է իրեն կամքին զէմ  
ընել։ Ներելի մեղքը որչափ ալ թեթև ըլլայ, Աստու-  
ծոյ կամացը զէմ է ու իրեն անհաճոյ, թէ և այնչափ  
չեհասնիր որ անով զինքը կորսընցընենք կամ զմեղ  
դատապարտէ։ Իսկ թէ որ ներելի մեղքը անհաճոյ է  
իրեն, ներելի մեղք ընելու բաղձանք ունենալը ուրիշ  
բան չէ՝ բայց բաղձալ իրեն անհաճոյ ըլլալու։ Հիմայ  
ըսէ ինծի։ կարելի բան է որ աղեկ սիրտ ունեցող անձ  
մը չէ թէ միայն ուղել անհաճոյ ըլլալ Աստուծոյ, այլ  
նու սիրել անհաճոյ ըլլալը իրեն։

Ասանկ բաղձանք ունենալը՝ ուղղակի զէմ է չերմե-  
ռանդութեան, ինչպէս որ մահուչափ մեղքի բաղձան-  
քը ուղղակի զէմ է Աստուծոյ սիրոյն։ Ասանկ բաղ-  
ձանքները հոգւոյն ուժը կը թուցընեն, աստուծոյին  
միսիթարութիւններուն արգելք կ'ըլլան, փորձու-  
թեանց դուռ կը բանան, ու թէ և ըրապաննեն հոգին,  
ծանր հիւրնեղութիւն կը բերեն վրան։ Ճանճի մշուշալը,  
կ'ըսէ ժողովողը, դառնադադաննեն դիւդու անուաննա։ որով  
ըսէլ կ'ուղէ որ ճանճերը երկան չեկենալով անուշտ-  
հոս եղերու վրայ, այլ քիչ մը ուտելու համար՝ դը-  
պած տեղերնին միայն կ'աղտոտեն։ իսկ երբոր մէջը  
կլյնան ու կը սատկին, բոլոր եղը գանելի կ'ընեն։ Ա  
սանկ ալ ներելի մեղքերը չերմեռանդին հոգւոյն վրայ  
քիչ մը կենալով՝ շատ մեծ վրաս մը չեն ըներ։ իսկ եր-  
բոր ուշնալու ըլլան բաղձանքով, անուշահոսութիւ-  
նը կորաբնցընել կու տան, այսինքն չերմեռանդու-  
թիւնը։

Մամուկը չեմեռցըներ մեղուները, բայց մեղքը կ'ա-  
պականէ՛ իրեն սստայնը մեղքի մաղին վրայ ձգելով,

անանկ որ՝ մեղուները չեն կրնար իրենց գործքը շարունակելու, երբար մամուլը հոն իրեն տեղիք կ'ընե: Ասանկ ալ ներելի մեղքը թէ և ըստաններ մարդուս հոգին՝ բայց չերմեռանդութենէ կը զրկէ, ու չար ունակութիւններով ու բաղձանքներով անանկ կը պատէ մեր հոգին՝ որ ալ չենք կրնար աստուածսիրութեան գործքեր ընել, որուն վրայ կը կայտնայ չերմեռանդութիւնը, երբոր ներելի մեղքին սրտերնուս մէջը տեղիք կու տանք բաղձանքով որ ունիք իր վրաց: Սուտ մը բաելը, խօսքի՝ գործքի՝ նայուածքի՝ հագուստի՝ պար բոնելու մէջ քիչ մը չափեն ելլելը, սլզակ բաներ են. հերիք է որ առ հոգեռքական մամուլները մեր սիրար մատծնուն պէս՝ վորնաւէնք ինչպէս որ մեղուները մարմնաւոր մամուլներուն կ'ընեն: Բայց թէ որ թուղունք որ մեր սրտին մէջ իրենց տեղիք ընեն, մանաւանդ թէ որ սիրենք որ մնան ու աճին սրտերնուս մէջ, շուտով մեղքը կ'աւրուի, այսինքն հոգեռոր անուշութիւննիս ու խղճմտանքի մաքրութիւնը կը կորսընցընենք: ‘Կորէն կ'ըսեմ. ի՞նչպէս կրնայ ըլլալ որ աղնուական հոգի մը Աստուծոյ անհաճոյ ըլլալ ուզէ, ու բաղձայ անանկ բանի՝ որ դիտէ թէ անհաճոյ է Աստուծոյ:

## ԳԼՈՒԽ ԻԳ.

Պիտք է որ անօգուտ ու վտանգաւոր բաներու յօժարութիւնն ալ սրտերնես հետացընենք.

Խաղը, պար պարելը, հագուիլ կապուիլը, աշխարհական հանդէսները, կատակերգութիւնը, ըստ ինքեան գէշ բաներ չեն՝ այլ անտարբեր բաներ. վասն զի մէկը կրնայ անոնք աղեկի ալ գէշի ալ գործածել: Բայց միշտ վտանգաւոր բաներ են, մանաւանդ ինելքը միտքը ան բաներուն տալը: Ուրեմն, ով աստուածասէր հոգի, թէ և օրինաւոր բանէ խաղալը՝ պարելը՝ զարդարուիլը՝ համեստ կատակերգութիւն լսելը՝ ուրախութեան հանդէսներու երթալը, բայց անոնց սիրտ կրացընելը չերմեռանդութեան գէմ է ու շատ իխասա-

կար ու վտանգաւոր բան։ Մեծ միտու է սրտերնիստ ա-  
սանկ մնութի բաներով լեցընելը, վտան զի բարի բանե-  
րու տեղ չեն թողուր։

Նազովի շեցիք չե թէ միայն ան ըմբկելիքներէն կը դպու-  
շանային՝ որ կընան զինովցընել, այլ նաև խաղողէն ու  
աղոխէն։ չե թէ կարծելով որ խաղովն ու աղոխը մարդ  
կը զինովցընեն, այլ վասն զի աղօխ ուտելը փորձու-  
թիւն կը բերէ մարդուն խաղող ալ ուտելու, ու խա-  
ղող ուտելը՝ քաղցու ու դիմի ալ խմելու։ Չեմ ըսեր  
որ աս բաները վտանգաւոր ըլլալնուն համար սկէտք է  
ասոնցմէ ետ կենալ, այլ կ'ըսեմ որ չենք կընար առ  
բաներուն յարում ունենալ առանց վիտունու ջերմե-  
ռանգութեան։ Տղաքը թիթեռնիկներու ետեւ որ վա-  
ղէն, մէկը զիրենք չիմեղադրեր՝ վասն զի տղաք են-  
բայց ծիծաղելի բան ըրլանք թէ որ չափահաս մարդիկ  
բաներնին գործքերնին ձգեն ու ասանկ տղայական բա-  
նի ետեւ ըլլան։ Ասանկ ալ վերի ըսած բաներս չե թէ  
միայն տղայական են ու անօդուտ, այլ նաև վտանգի  
մէջ կը դնեն զմեղ ճամբէ գուրս ելլելու։ Ուստի, ով  
աստուածաեր հոգի, սկէտք է որ ասանկ բաղձանքնե-  
րէն ալ սիրոդ մաքրես։ Վասն զի թէ եւ առ բաները  
միշտ ներհակ չեն ջերմեռանգութեան, բայց առ բա-  
ներուն սիրտ կըսկցընելը միշտ վիտակակար է։

## ԳԼՈՒԽ ԻԳ

Պիկոք է որ բնուրիան չար յօժարութիւններէն այ  
սրտերնիստ մաքրենք։

Սրտերնուս մէջ բնական յօժարութիւններ ալ կան,  
որ մեր մեղքերէն առաջ եկած ըրլալով՝ մեղք չեն,  
ոչ մահուչափ և ոչ ներելի, այլ անկատարութիւնն կ'ը-  
սուին, ու անոնց գործքերն ալ սպակութիւն։ Խօսք  
հասկընալու համար, սրբուհին Պաւլա, ինչպէս սուրբ  
Հերոնիմոս կը պատմէ, ընաանեացը մահուանը վրայ  
խիստ կը արամէր։ անանկ որ՝ էրկաներ ու զաւկընե-  
րուն սուգէն քիչ մնաց որ ինքն ալ մեռնէր սկիտոր։

Ասիկայ անկատարութիւն մըն էր, չէ թէ մեղք ։ վասն  
զի իր կամքին ալ դէմ էր : Ումանք բնութեամբ թէ-  
թեարարոյ են, ոմանք խիստ, ոմանք դժուարաւ կար-  
ծելինին կը փոխէն, ոմանք շուտով կիրք կ'ելլեն, ոմանց  
ալ սիրտը շուտով ուրիշի հետ կը կառպուի . կարճիսոն-  
քով քիչ մարդ կը դանուի, որուն վրայ ասանկ ան-  
կատարութիւն մը չըլլայ: Արդ թէ և աս անկատարու-  
թիւնները ունեցողներուն բնական է, բայց ջանալով  
ու դէմը առնելով կընանք յաղթել ասոնց, ու չէ թէ  
միայն զսպել ասոնք՝ այլ նաև խալքսիլ աս անկատա-  
րութիւններէն . ուստի ալետք է աս ջանքը ընել, ով  
ասառածասէր հողի: Չիկայ անանկ աղէկի բնութիւն  
մը՝ որ չիկրնայ փոխուիլ ու դէշ ըլլալ . չիկայ ալ ա  
նանկ դէշ բնութիւն մը՝ որ առաջ Աստուծոյ շնորհ-  
քովը, ետքն ալ ջանքով, չիկրնայ յաղթուիլ ու աղէ-  
կի դառնալ: Ուրեմն հիմայ սկսիմ քանի մը խրատ ու  
կրթութիւն առաջարկել, որոնցմով կրնաս մաքրել  
հողիդ վասնգաւոր բաղձանքներէ, անկատարութիւն-  
ներէ, ու ամեն ներելի մեղսց բաղձանքներէ ալ: Ա-  
սով աւելի կ'առահովես զքեզ ամեն մահացու մեղքէ .  
Աստուծ հետդ ըլլայ, որ իր շնորհքովը ըսածներս 'ի  
դործ դնես :

# ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՄԱՐԴՈՒՄ ՀՈԴԻ ԱՂՋԹՔՈՎ. ՈՒ ՍՈՒՐՅ ԽՈՐՀՈՒԹՅԱՆ  
ԲՈՎ, ԱՌ ԱՍՏՈՒԱԾ ՄՈՏԵՑԵԼՈՒ ԽՐԱՏՆԵՐ

---

## ԳԼՈՒԽ Ա.

Աղօրից հարկադրութեանը վրայ .

**Չ**իկայ բան մը որ անանել կարենայ մոքքել մեր  
միտքը իր տղիսութիւններէն ու կամքերնիս իր զէշ  
բաղձանքներէն, ինչպէս ազօթքով մեր միտքը առ  
տուածային լուսոյն պայծառութեանը մէջ դնել ու  
կամքերնիս իր երկնային սիրոյն տաքութեան մէջ: Ա  
զօթքը օրհնած ջուր մընէ, որ կը կանանցընէ ու կը ծաղ  
կեցընէ մէր բարի բաղձանքները, մէր հոգւոյն աղար  
կը լուսյ, ու սրտերնուս մէջ եղած կիրքերը կը մարէ:  
Ամենէն եւել կը յանձնեմ քեզի մտածական ու որր  
տանց աղօթքը, մանաւանդ Յիսուսի վտրուցը ու չար  
չարանացը վրայ: Մտածելով սահման զմիքը խաչի վրայ,  
հոգիդ իրմով կը լեցուի. մտածելով իր վարքը, կը սոր  
միս քու գործքերդ իրեններուն նմանցընէլ: Կնքն է  
լոյս աշխարհի, իրմէն ու իրմով ուրեմն սկիտոր լուսա  
ւորուինք. ինքն է ծառ կենաց, իրմով ուրեմն սկիտոր  
ապրինք. ինքն է կենդանի աղբիւրը Յոկորայ, իրմով  
ուրեմն մեր հողին լուսոյուի ու մաքրուի սկիտոր:

Ինչպէս տպայք մօրերնուն խօսելը լսելով լսելով՝ ի-  
րեկը աւ կը սկըսին մէկտեղ թռթովել, ու խօսիլ կը  
սորմին, ասանել աւ մէնք Յիսուսի խօսքերը գործքերը  
բաղձանքները մտածելով՝ իր շնորհքովը կը սորմինք

իրեն պէս խօսել գործել ու բաղձալ: Հոս է բանը, ով  
աստուածասէր հոգի, չենք կրնար առ հայրն Երկնա-  
ւոր երթալ՝ առանց աս դռնէն անցնելու: Յիսուսի  
վարքն ու մահը ամենէն անուշ ու օդակար բանն է  
մեզի մասձելու: առանց սլատձառի չըստւ՝ Ես եմ հացն  
'Է յերինի իջեաւ. ինչպէս որ հացը ամեն կերակրոյ հեա  
կ'ուտենք, ասանկ ալ զինքը մեր ամեն աղօթքին ու մը-  
տածականին մէջ աչուրնուս առջին պիտոր ունենանք:  
Իր վարուցը ու մահուանը վրայ շատ տեսակ տեսակ  
մտածականներ կան շնորած: Ես քեզի խորհուրդ կու-  
տամ ընտրել սուրբ Պոնտենթուրայինը, Պելլինթա-  
նինը, Պրունոյինը, Քափիլեայինը, Կրանաթայինն  
ու Տափոնթէնինը:

Օրը ժամիկ մը ծախէ աս բանիս առառուանց, թէ որ  
կրնաս նէ կանուխիւնէկ. վասն զի ան առենը միտքդ բաց  
է, դեռ չէ յոդնած զիշերուան հանգստենէն ետքը:  
Ժամեն առելի մի անցընէր մտածականի, թէ որ հո-  
գեոր հայրդ առելին որոշ չըսէնէ քեզի: Թէ որ կրնաս  
եկեղեցւոյ մէջ բաւական հանդարարութիւն դանալ ու  
հոն ընել մտածականդ, առելի զիւրին կ'ըլլայ. վասն  
զի ոչ հայրդ, ոչ մայրդ, ոչ էրիկդ, ոչ կնիկդ, և ոչ  
ուրիշ մարդ կրնայ հասարակօրէն արդիւկը որ ժամիկ  
մը եկեղեցին չիկենաս. իսկ տանը մէջ ժամ մը աղատ  
դանալ դժուարաւ. կրնաս:

Ամեն աղօթք՝ մտածական ընելով ըլլայ, կարգա-  
լով ըլլայ, սկսելէն առաջ երեակայէ զքեզ Աստուծոյ  
առջին կեցած. աս կտնոնին ամեննեխն զանցառութիւն  
ընես, քիչ առենի մէջ մեծ օգուտը կը տեսնաս:

Հայր մերը, Ողջոյնը, Հաւատամքը, թէ որ ինծի կը  
հարցընէս՝ դրաբառ ըսէ, բայց նայէ որ բառերը հաս-  
կրնաս. որպէս զի եկեղեցական լեզուով ըսելու առեն  
աս սուրբ աղօթքներուն զարմանալի խմասներուն  
համբ առնես: Ուշ գիր ըսածիդ, ու կտմբդ ըստ այնու  
շարժէ. մի արտօրար որ շատ աղօթք ընես, այլ ջահա  
որ ըրածդ սրտանց ընես. վասն զի Հայր մեր մը թէ որ  
ուշադրութեամբ ու սրտանց ըսես՝ առելի զօրաւոր է  
արտօրալով ու առանց ուշադրութեան ըսուած շատ  
Հայրմերներէն: Վարդարանը շատ օդակար աղօթք  
է, թէ որ ինչպէս պէտք է՝ ընելու ըլլաս: Ուստի աղէկ  
ընելու համար առ ան դրբոյկներէն մէկն որ ընելու

կերպը կը սորվեցընեն : ‘Ամանասլէս օդտակար են Յիսուսի սուրբ աստուածածնայ ու առենայն սրբոց Լիթանիաները , ու սովորական աղօթագիրքներու մէջ եղած աղօթքները . բայց թէ որ մտածական աղօթքի շնորհը ունիս նէ , անիկայ ամենէն վեր գիր . անանկ որ՝ մտածականդ ընելէդ ետքը թէ որ գործքերուդ կամ որ և իցէ բանի մը պատճառաւ ուրիշ աղօթքներդ չեկրնաս ընելու նէ , ամենենին հոգ մի ըներ . միայն մտածականէդ առաջ կոմի ետքը հայր մեր մը , Ողջոյն մը , ու Հաւատամքը ըսէ :

Աղօթք ընելու առեն թէ որ սիրտդ ուզէ հառաչական կոմ մտածական աղօթք ընելու , թող մէկալ աղօթքդ , հոգ մի ըներ անիկայ կէս ձգելուդ համար , սրտիդ ուզածը թող առւր որ ընէ : Ա տան զի մտածական աղօթքն որ մէկալին տեղը կ'ընես , աւելի հաճոյէ Աստուծոյ , ու հոգւոյդ աւելի օդտակար . բաց ՚ի ժամակարգութէնէ , թէ որ պարագան ես ընելու , որովհետեւ ամեն բանէ առաջ ոլէտք է ամեն մարդ իր պարագը կատարէ :

Թէ որ յանկարծ չեկրնաս մինչեւ ցորեկ մտածականդ ընել՝ գործքերուդ կամ ինչ և իցէ պատճառաւ , կէս օրէն ետքը ջանա ընելու , բայց անմիջապէս կերակրէն ետքը մի ըներ . վասն զի քունդ կը կոխէ , ու առողջութէանդ ալ ինսաս կ'ընես : Խակ եթէ բոլոր օրն ալ չեկրնաս ընելու , ոլէտք է անոր տեղը ստեղ հառաչական աղօթքներով լեցընել , կամ քիչ մը հոգեոր գիրք կարդալով . ապաշխարանք մը դիր քեզի՞ որ մէյ մըն ալ չեպակսիս մտածականէդ , ու Հաստատ առաջադրութիւն մը ըրէ՝ նորէն հետեւեալ օրը առջի բանաձամբագ շարունակելու :

## ԳԼՈՒԽ Բ

Համառօտ կերպ մտածական ընելու . ու նախ ա-  
նոր պատրաստորեան առջի մասը՝ որ է Աստո-  
ծոյ ներկայորիւնը .

Թերեւ չիզիանաս ինչպէս ընելու է մտածականը ,  
ինչպէս հիմնակու տաենս թշուտուաբար քիչ են դիտ-  
ցողները : Ուստի ողարդ ու համառօտ կերպ մը կը  
դնեմ առջիդ , քանի որ մտածական ընելու կերպին  
վրայ տեղի ՚ի տեղօքը խօսող դիրքեր չես կարդացեր :  
Ամենէն առաջ պէտք է նախապատրաստութիւն ը-  
նես , որն որ Երկու մաս ունի . մէկը՝ ներկայութիւն  
Աստուծոյ , մէկալը՝ խնդրել իրմէ որ քեզի լցու տայ :  
Աստուծոյ ներկայութեանը համար՝ դլխաւորապէս  
չորս կերպ կը դնեմ առջիդ , որն որ կ'ուզես՝ ան դոր-  
ծածէ :

Առջի կերպն է՝ խորունկ մը Աստուծոյ ամեն տեղ  
ըլլալը մտածել , ոյսինքն աշխարքիս վրայ տեղ մը չիկայ՝  
որ Աստուած իրօք հոն քըլլայ . անանկ որ՝ ինչպէս թըր-  
չունները ուր որ թոշնի՝ միշտ օդին մէշն են , ասանկ  
ալ մենք որ դին որ երթանիք՝ միշտ Աստուած կը գըտ-  
նանք : Ամենիքը գիտեն աս բանը . բայց ամենիքը չեն ջա-  
նար աս բանին խորունկը մանել : Կոյրերը թէ և չեն  
տեսներ առջենին եղած թագաւորը , բայց երբոր գի-  
տեն որ թագաւորի առջեն են , ամենայն ակնածու-  
թեամբ կը կենան : Իրաւ է որ զինքը չիտեսնելով՝ դիւ-  
րաւ կրնան իր ներկայութիւնը մոռնալ , ու անով ակն-  
ածութիւննին ալ կորսընցընել : Մենք չենք տեսնար  
զԱստուած՝ որ ներկայ է մեզի . ու թէ և հաւատքը կը  
սորմեցընէ մեզի իր ներկայութիւնը , բայց աչքով չե-  
տեսնալուս համար՝ շատ անդամ կը մոռնանք ու ա-  
նանկ կը վարուինք , որպէս թէ Աստուած հեռու ըլ-  
լար մեզմէ : Վասն զի թէ և ստոյդ գիտենք որ հոն է ,  
բայց չիմտածելով հոն ըլլալը՝ նոյն բանն է որ չիպիտ-  
նայինք : Այոր համար պէտք է որ աղօթքէն առաջ Աս-

տուծոյ ներկայութիւնը մոքերնիս բերենք : Աս է Դա-  
վիթ մարդարենի ըսածը . թէ Եւանեմ յէրինս , դու անդ  
էս . և նէ իջանեմ 'ի դժոխս , և անդ հօգ էս : Ուստի Յակոբ  
նահապետին խօսքը պիտոր ըսենք , որն որ սուրբ սան-  
դուխքը տեսած տաենը ըսաւ . Ահեղ ի՞ն է պէղիս այս , և  
ու է սա՝ էնէ ու գուն Աստուծոյ , և էս ու գիտէի . այսինքն  
չէի մտածեր որ Աստուած հոս է , որովհետեւ չէր կըր-  
նար չիդիանալ որ Աստուած տմեն տեղ է : Ուրեմն ա-  
զօթքի երթալու ատենդ պէտք է ինքիրենդ ըսես . Աս-  
տուած հոս է , Աստուած իրաւոցնէ հոս է , ու սիրու  
կը տեսնայ :

Երկրորդ կերպը Աստուծոյ ներկայութիւնը երեա-  
կայելու՝ մտածելն է , որ չէ թէ միայն հոն է Աստուած՝  
ուր որ կեցեր ես , այլ նաև սրտիդ ու հոգւոյդ մէջ .  
ինքն է որ կենդանութիւն կու տայ սրտիդ ու հոգւոյդ  
իր ներկայութեամբը , իբրև թէ սրտիդ սիրու ըլլար  
ու հոգւոյդ հոգին : Վասն զի ինչպէս որ հոգինիս բո-  
լոր մեր մարմնոյն մէջը ըլլալով՝ ամեն մասանց մէջն ալ  
է նէ , բայց մասնաւոր կերպով սրտերնուս մէջն է , ա-  
սանկ ալ Աստուած թէ և ամեն տեղ է , բայց մասնա-  
ւորապէս սրտերնուս մէջն է : Անոր համար Դաւիթ  
մարդարեն՝ Աստուած սրտի ինոյ կ'ըսէ . ու Պօղոս առա-  
քեալն ալ՝ Կովկասիանման և էման կ'ըսէ : Աս մասածութեամբ  
արթընցուր զքեղ պատկառանոք ու ակնածութեամբ  
կենալու Աստուծոյ տոջին , որ սրտիդ մէջն է :

Երրորդ կերպը Աստուծոյ ներկայութիւնը աչքի  
առջեւ ունենալու՝ մտածելն է որ մեր փրկիւը իր մարդ-  
կութեամբը երկինքէն կը նայի կը տեսնէ բոլոր աշ-  
խարհ.քս , բայց մանաւանդ քրիստոնեաներն որ իր որ-  
դիքն են , և մասնաւորապէս անհնդ որ աղօթք ընելու  
հետ են , կը դիտէ անոնց կերպի ու կեցուածքը իր  
տոջին : Ասիկայ երեակայութիւն մը միայն չէ , այլ  
իրօք ճշմարտութիւն մը . վասն զի որչափ ալ մէնիք  
զինքը չենք տեսնար , ինքը մեզի կը նայի : Ասանկ տե-  
սաւ սուրբ Ստեփանոս իր մարտիրոս ըլլալու տաենը  
գիրիստոս , ուստի մենք ալ իրեն ոլէս կընանք ըսել .  
Ահա պէսանեմ պէտինս բացեալ , և սրբի մարդոյ զի իս ընդ  
աջմէ Աստուծոյ : Կրնանք ըսել Երգերգոցին հարսին ը-  
ստծն ալ . Ահաւասիկ սա եկաց յէպսուափ որմոյն մէրոյ , յառաւալ  
ընդ պապուհանսն , հայեցեալ ընդ վանդակապատան :

Իսկ չորրորդ կերպը սլարդ երևակայելն է՝ որ Քրիստոս դիմացնիս կեցեր է, խնդրես որ մեր սիրելիները կերևակայենք ու կ'ըսենք, կարծես որ հայրս աչքիս դիմացն է, կարծես որ մայրս դիմացս կեցեր է։ Իսկ երբոք սրբութեան խորանին դիմացն ենք, ան առենք երօք ներկոյ կ'ըլլայ Քրիստոս, մինակ մտածելով չեւ։ Վասն զի հացին տեսակները վարագուրի մը պէս զինքը կը ծածկեն, ու ինքը անոր եաւեն զմեզ կը դիտէ, թէ և մենք զինքը իր կերպարանքով չենք տեսնար։

Ես չորս կերպերուն մէկովը աղօթքէդ առաջ Աստուծոյ ներկայութիւնը մտածէ։ պէտք չէ որ չորսը մէյտէղ գործածես, այլ մէյմը մէկ կերպը՝ մէյմը մէկալը՝ համառօտ։

### ԳԼՈՒԽ Գ.

Աստուծմէ լոյս խնդրելը առ կերպով կ'ըլլայ։ մէկն որ Աստուծ աչքին տոջեք ունի, խորին յարգութեամբ մը կը խոնարհէ՝ զինքը անարժան սեպելով Աստուծոյ մեծվայելութեանը առջն կենալու։ Բայց զիտնալով որ Աստուծոյ բարութիւնը կ'ուղէ որ իր ստեղծուածները իրեն դիմեն, կը խնդրէ Աստուծմէ որ իրեն շնորհք տայ՝ աղեկ ընելու իր մասականը։ Թէ որ ուղես, կրնաս համառօտ հառաջանքներ ալ ընել սաղմոսին խօսքերով։ Մի ընկենաց պէտ յերեսաց գոյ, և պնդէ ու սուրբ մի հանեց յինքն։ Երեսեց պէտես ու ՚ի ծառայս գո, և սաս ինչ ուղբարութիւնս գո։ Խմասպառն արա պիս, և գննեցից պօրէնս գո։ Ծառայս գո եմ ես, խմասպառն արա պիս, և ծանեցայց պլայութիւնս գո։ Ասոնց նման սաղմոսին ուրիշ խօսքերով։ Աղեկ կ'ըլլայ որ սլահապան հրեշտակիդ բարեխօսութիւնն ալ խնդրես, ու մտածելու խորհուրդիդ մէջը եղած սուրբերունն ալ։ ինչպէս թէ որ Յիսուսի մահը պիտոր մտածես, սուրբ Աստուծածնայ՝ Յոհաննես աւետարանչին,

Մագդալենացին,ու բարի աւազակին յանձնել զքեզ,  
որպէս զի իրենց ան առենի ունեցած ջերմեանգու-  
թեանը մասնակից ընեն զքեզ։ Քու մահդ մտածելէն  
առաջ ալ՝ աղէկ կ'ըլլայ որ ոլահասպան հրեշտակիդ  
յանձնես զքեզ, վասն զի մեսնելու առենդ ինքը քովդ  
ովտոր գտնուի, որպէս զի օդնէ ընելու մտածականիդ  
ու պէտք եղած բաները միտքդ ձգէ։ Ասանկ ալ ուրիշ  
մտածականներուն։

## ԳԼՈՒԽ Դ.

Մտածականիդ նիսրը աչքիդ դիմացը քերել,  
որ պատրաստորեան երրորդ մասն է.

Աս երկու մասը ընելէդ ետքը, որոնք որ ամեն մտա-  
ծականի համար նոյն են, երեակայես պիտոր մտածե-  
լու բանդ՝ իբրև թէ աչքիդ գլխացը հանգիպէր։ Խօսք  
հասկընալու համար, թէ որ կ'ուզես Յիսուսի խաչե-  
լութիւնը մտածել, երեակայէ իբրև թէ Գողգոթայ  
լեռան վրայ ըլլայիր, աեսնէիր ու լսէիր ան օրուան ե-  
ղած ամեն բաները՝ ինչպէս որ կըստորագրեն աւետա-  
րանիչները։ Նմանապէս երբոր մահդ ուզես մտածել  
նէ, երեակայէ ինչ որ վերը մահուան մտածականին  
մէջ ըսի. նոյնապէս դժոխքին և ուրիշ մտածականնե-  
րուն՝ որ աչքի ու զգայաբանաց տակ իյնող բաներ են։  
Վասն զի ուրիշ մտածականներու նիւթերը, ինչպէս  
Աստուծոյ մէծութեանը, առաքինութեանց գերա-  
զանցութեանը, ինչ բանի համար ստեղծուելնուս,  
որոնք աներեւոյթ բաներ են, չենք կրնար երեա-  
կայէլ։ Կրնանք օրինակներ բաղդատութիւններ բե-  
րել մտքերնիս, բայց ասիկայ ալ դիւրին չէ. Ես կ'ու-  
զեմ պատրզ ու դիւրին բաներ գնել առջիդ՝ որ միտքդ  
շատ չկաղաքնի։ Ասանկով մտքերնիս մտածելու բաներ-  
նուս վրայ կը հասաատուի, ու ասդին անդին չեցրուիր։  
Թռչունի մը պէս վանդակի մէջ կը փակենք զինքը։

## ԳԼՈՒԽ Ե

Խորհրդածութիւններ ընկալու վրայ , որ մտածակա-  
նին երկրորդ մասն է .

Երեակայութեան եռելն մտածելը կու գայ , այ-  
սինքն խորհրդածութիւններ ընկել՝ սրբերնիս աստուա-  
ծային բաներու ու առ Աստուած դարձնելու հա-  
մար : Ասով մտածականը կը տարբերի ուսմանց և ու-  
րիշ որ և իցէ բանի վրայ մտածելէն . վասն զի տախկայ  
առաքինութիւն ու Աստուածոյ սէրը ստանալու համար  
չըլուիր , հասա սորվելու՝ դիտուն ըլլալու՝ ճառեր  
շնուրու համար : Միտքդ , ինչպէս որ ըսի , մտածելու  
բանիդ մէջը փակելէն եռքը , երեակայելով՝ թէ որ ըղ-  
դալի բան մըն է , կամ միտքդ բերելով՝ թէ որ զդալի  
չէ , սկըսէ խորհրդածութիւններ ընկել՝ ինչպէս որ ա-  
ռաջուց օրինակները տուի քեզի : Թէ որ սիրոդ կ'ա-  
խորժի , լցու ու բաւական պտուղ կը գտնաս խորհր-  
դածութենէ մը , անոր վրայ կեցիր՝ առանց ուրիշ խոր-  
հրդածութիւն փնտրուելու , ինչպէս մեղուները կ'ը-  
նեն՝ նոյն ծաղկին վրայ կենալով՝ ուր որ բաւական  
մէլքի նիւթ կը գտնեն : Իսկ թէ որ մէկ խորհրդածու-  
թենէ մը գոհ ըլլալու չափ բան չես գտներ , քիչ մը կե-  
նալէն ու փորձելէն եռքը՝ անցիր ուրիշ խորհրդածու-  
թեան , բայց կամաց կամաց՝ առանց արտօրալու :

## ԳԼՈՒԽ Զ

Բաղանիքներ ու սոսազդրութիւններ ընկալու վրայ ,  
որ մտածականին երդորդ մասն է .

Մտածականը մէր սրտին մէջ բարի շարժմունքներ  
կ'ընէ . Աստուածոյ սէրը , եղբայրականութիւն , արքայու-

թեան բաղձանք , հողի փրկելու ջանք , Յիսուսի վարոցը նմանութիւնն կարեկցութիւնն զարմանք ու ուրախութիւնն , Աստուծոյ շնորհքը կորսընցընելու՝ դատասահնին ու դժոխքին վախը , մեղոց դեմ առելութիւնն , Աստուծոյ բարութեանը ու ովորմութեանը վրայ վստահութիւնն , անցած կեանքերնուս վրայ ամբշառ , առ ամեն բաները սրտերնուս մէջ կը շարժէ . ու առ բաղձանքներուն մէջը մեր հողին որչափ որ կը րնայ նէ՝ սլէտք է տարածուի : Ես բանիս կ'օդնէ Տէր Անդրէսս Քափիլեային մտածականներուն առջի հատորին յառաջարանութիւնը կարդառ , որուն մէջը կը սորվեցընէ ինչողէս կրնանք սրտերնուս մէջ առ բաղձանքները եւեցընել . անկեց առևլի ալ հայր Արիստինի մտածականի վրայ գրած ճառը :

Բայց առ ընդհանուր բաղձանքներով սլէտք չէ որ գոհ ըլլաս , ով աստուծանէր հողի , այլ մասնաւոր առաջադրութիւններ ընկս քու վարդդ շիակելու : Զոր օրինակ . Քրիստոսի խաչին վրայ ըստ առջի խոսքը անտարակոյս սրտիդ մէջը բաղձանք մը կը շարժէ իրեն նմաննելու , այսինքն թշնամիններուդ ներելու ու զերենք սիրելու . բայց ատիկայ չերաւէր , թէ որ առաջադրութիւնն ալ չընկս ու չըսկս քեզի . Ուրեմն մէյ մըն ալ չերդողիմ տոր կամ անոր ինծի դեմ ըստ խոսքին , դժարս չիպայ առ կամ ան անձէն նախատինք մը ընդունելու որ ըլլամ . անոր տեղը առ կամ ան կերպը ըլլանեմ զերենք շահելու ու սրտերնին առնելու : Ասանկ ու տոր նման առաջադրութիւններով քիչ առենի մէջ ոպակութիւններդ կը շիակես , որ շատ դժոր է ընդհանուր բաղձանքներով միայն :

## ԳԼՈՒԽԸ Ե

Մտածականն առքը ընելու բաներնիս .

Մտածականը լրմընցընելու համար իրեք բան սլէտք է ընենք , որչափ որ կրնանք նէ խոնարհելով Աստուծոյ առջին : Առաջինն է շնորհակալ ըլլաւ Աստուծոյ՝

մեզի առաջ բաղձանքներուն ու առաջադրութիւններուն համար, փառք առլիր բարութեանը՝ ու ողորմութել՝ որ մտածած բաներնեւս մեջը ակսանք : Երկրորդն է նույնական Այսոյն իր բարութիւնն ու ողորմութիւնը, իր միածնին արխանը՝ մահը ու առաջադրութիւնները : Այսոյն հետ ալ մեր բաղձանքներն ու առաջադրութիւնները : Երրորդն է ինպրել Աստուծմ: որ մեզի շնորհք տայ ու օրհնել մեր բաղձանքներն ու առաջադրութիւնները, որպէս զի կարենանք հաւատարմաբար զանոնք ի գործ զնել: Ետքը պէտք է աղօթք տլ ընկնք սուրբ Եկեղեցւոյ համար, մեր հոգեւոր հովուաց, ծնողաց բարեկամաց ու ամենուն համար ալ, սուրբ Աստուածածինը հրեշտակները ու սուրբերը բարեխօս բռնելով: Ըսի որ ետքը Հայր մեր մը Աղջոյն մըն ալ ըսես, վասն զի միշտ ու ամենուն ընելու հարկաւոր աղօթքն է :

Աս ամեն բանեն ետքը քաղուածք մըն ալ ընելու է ըսի, ու ըսածիս միտքը աս է: Անոնք որ աղւոր ողարտէզ մը կը պըտըտին, անկեց ելլելու ատեննին կ'ուզեն փունջ մը ծաղիկ առնել՝ բոլոր օրը ձեռուընին կրելու ու հսառւըտալու համար: Ասանկ ալ մենք մտածականեն ելլելու ատեննիս՝ ողէտք է քանի մը բան, որ մեր ախորժակին ու օգտին աւելի կու զան, ընտրենք ու փունջ մը կապենք՝ երբեմն երբեմն օրուան մէջ յիշելու, ու հոգեւորապէս հոտւըտալու համար: Աս բանը նոյն տեղը պէտք է ընել՝ ուր որ մտածական կ'ընենք, կենալով կամ ժուռ քալով հոն մինակ քիչ մը տանի:

## Գ.Լ.ՌԽԵ Բ.

Մտածականի վերաբերեալ բանի մը խրատներ .

Ամեն բանեն աւելի, ով աստուածատեր հոգի, մտածականեն ետքը պէտք է միտքդ սկահես ինչ որ որոշեցիր ու առաջադրեցիր, որպէս զի նոյն օրը ան բաները գործադրելու եաւել ըբաս: Մտածականին մեծ սլատուզը աս է, ու առանց ասոր շատ անդամ մտածակա-

նը չէ թէ միայն անօդուտ կըլլայ, այլ նաև վեասակար. վասն զի աղեկ բանեք մտածել ու չընելը երբեմն մարդուս սիրան ու միտքը կ'ուռեցընեն, կարծելով որ մտածածնուս ու որոշածնուս պէս ենք, այսինքն ինչպէս որ պիտոր ըլլայինք թէ որ մտածածնիս ու որոշմունքնիս գործադրենք նէ: Ուստի պէտք է ամեն կերպով ջանանք առիթ վիճառել զանոնք 'ի գործ գնելու: Խօսք հասկընալու համար. թէ որ առաջադրեցինք մեզի նախատինք մը ընտին սիրալ անուշութեամբ շահիլ, նոյն օրը ջանանք պիտոր իրեն հանդիպելու ու բարեկամաբար զինքը բարեկելու. թէ որ առիթ չունինք հանդիպելու իրեն, գոնէ իր վրայ պէտք է աղեկ խօսինք ու իրեն համար աղօթքը ընենք:

Մտածականէն ետքը պէտք է զգուշանաս որ ըլլայ թէ սիրագ՝ ապակիել անօթի մը պէս՝ բանի մը զարնես ու կոտրես, ու մտածականէն առած բալտանդ թափի. ըսել կ'ուղեմ' որ քիչ մը առեն լոռեթիւն պահէն՝ թէ որ կրնաս, ու բոլորովին խելքդ միտքդ արտաքին գործքերու չիտաս, աղօթքիդ մէջ ունեցած զգացմունքդ ու բաղձանքներդ որչոփի կրնաս նէ՝ երկան առեն միտքդ պահէլով: Մէկն որ աղնիւ ու անուշահոտ եղ մը դիւրաբեկ ամանով առն պիտոր տանի, կամաց կը քալէ, ասդիս անդին չինայիր, աչքը առջևն է որ ըլլայ թէ ոտքը քարի մը հանդիպի կամ սխալ տեղ մը կոխէ. ստեալ ստեալ ալ կը դիտէ որ ամանը չիտակ բռնէ: Աստնեկ ալ մենք մտածականէն ետքը պէտք չէ խելուընիս ցրուենք, այլ միտքերնիս վրանիս պահէնք. թէ որ մէկուն հետ խօսելք ունինք, զգուշանանք որ սրուերնուս մէջը եղած անուշահոտ եղը չիթափի: Պէտք է սորվիս ալ թէ ինչ կերպով աղօթքէն որ և իցէ գործքի պիտի անցնիս որ քու վիճակդ քեզմէ կը պահանջէ, թէ և մտածականէն առած բաղձանքներէդ հեռու բանեք ըլլան: Կ'ուղեմ' ըսել որ փաստաբանը մտածականէն իր վէճերուն անցնիլը, վաճառականը իր առուտուրին, կարգուած կնիկը իր անական գործքին անցնիլը ստեալ է անանիկ հանդարս ու անշփոթ կերպով ընէ՝ որ հոգին չիխուովի. վասն զի աղօթքն ալ իր վիճակին պէտք եղած գործքերն ալ Աստուծոյ կամքը ըլլալով, մէկէն մէկալը խոնարհութեամբ ու չերմեռանդութեամբ պէտք է անցնիլ:

Արնայ հանդիսվիլ որ մտածականի պատրաստութիւնդ ընկելուդ ոլէս՝ սիրադ առ Աստուած դիմէ. ան առենը թող առւր զինքը ազատ՝ առանց պահելու արած կանոններս. վասն զի թէ և սովորաբար բաղձանքներն ու առաջադրութիւնները մտածականէն ետքը պիտոր ըլլուին, բայց երբոր հոգին սուրբ առաջ առաջ ըլլայ քեզի առ բաղձանքները՝ ալ ուրիշ բան մի մտածեր. վասն զի մտածականը սրտիդ մէջ բաղձանքներ շարժելու համար է: Վերջադէս՝ երբոր ալ առ բաղձանքները քեզի գալու ըլլան, ընդունէ ու տեղիք տուր անոնց, թէ առաջ ըլլայ և թէ մտածականէն ետքը: Բաղձանքները խորհրդածութիւններէն ետքը դնելու մտածականին մասերը աղէկ որոշելու համար է միայն. առա թէ ոչ, ընդհանուր կանոն է բաղձանքներուն տեղիք տալ միշտ երբոր կու գան: Չէ թէ միայն առ բաղձանքները, այլ նաև շնորհակալութեան՝ նուիրման ու աղօթքի բաղձանքներ մտածականին մէջը դալու որ ըլլան, ամենեին սրբիլելու չէ, թէ և մտածականէն ետքը նորէն ալ սկիտոր ըլլուին: Բայց առաջադրութիւնները պէտք է բաղձանքներէն ետքը ընել մտածականին վերջերը: Վասն զի մասնաւոր ու սովորական բաներու վրայ ըլլալով՝ կրնան մոքերնիս ցրուել բաղձանքներուն մէջը ընելու որ ըլլանք:

Բաղձանքներէն ետքը՝ առաջադրութիւններէն առաջ՝ աղէկ կ'ըլլայ Քրիստոսի կամ Հրեշտակներուն, կամ ըրած մտածականիդ վերաբերեալ սուրբերուն հետ խօսակցիլ, կամ ինքիրենդ սրտիդ հետ, կամ մեղաւորներուն և կամ անզգայ արարածներու ալ խօսիլ, ինչու Դաւիթ մարդարէն սազմուին մէջ, ուրիշ սուրբեր ալ իրենց մտածականին ու աղօթիցը մէջ կ'ընեն:

## Գլուխ Թ

Մտածականի մէջ համովագած ցանաբորեան վրայ.

Թէ որ մտածականէն ամենեին համ մը չառնես կամ մսիթարութիւն մը չըզգաս, մի շփոթիլ. սկրուզ քեզի

դեմ գանդաելու առ Աստուած, քու անարժանութիւնդ խոստովանէ, խնդրէ իրմէն որ քեզի օդնէ, խաշլութիւնը պաղ, ու Յակոբնահաղեալին խօսքը ըսէ. Ու նոշից շեշ տէր, մնաւ ու պաշէս ինչ պօքնութիւն գու: Կամ Քոնանացի կնոջ ըստածը ըսէ. Քանդի և շանդ իւրիշն ՚ի ժշշանաց անհետս ՚ի սեղանայ պէտուն խրեանց:

Ուրիշեղուալ հոգեւոր դիրք մը առ ձեռքդ, ու կարդա ու շաղրութեամբ ինչուան որ հոգիդ արթընայ ու իրեն դայ: Երբեմն ալ սիրադ շարժէ արտաքին ջերմեանդութեան կերպով մը. ինչպէս թեւքդ խաչածե կուրծքիդ վրայ բանած՝ ձեռքդ խաչելութիւն մը առած՝ ծնկան վրայ գալով, թէ որ առանձին տեղ մըն ես: Իսկ թէ որ աս ամեն բաներն ալ չօգտեն, որչափ ալ ծանր ըլլայ սրտիդ ցամաքութիւնը, մի տրտմիր, շարունակէ ջերմեռանդ դիրքով մը Աստուծոյ առջին կենով: Ո՞րչափ պալատականներ կան՝ որ շտո անդամ թագաւորին դիմացը կ'ելլեն առանց յուսալու որ իրեն հետը խօսին, այլ միայն երեմալու ու իրենց պարտքը ընելու համար: Ասանեկ ալ մենք, ով տատածակէր հոգի, աղօթքի սլիտոր երթանք՝ միայն մեր պարտքը ընելու ու մեր հաւատարմութիւնը ցուցնելու Աստուծոյ առջին: Թէ որ հաճի մեղի հետ խօսելու իր ներքին աղցեցութիւններովը ու սրտերնիս միսիթարելով, մեծ պատիւ ու ուրախութիւն կ'ըլլայ մեղի: Իսկ եթէ չուզէ մեղի առ շնորհքը ընել ու շիխոսի հետերնիս, իրիւ թէ չիտեսներ զմեղ կամ իր առջին չրլայինք, ակտոք չէ իր դիմացէն հեռնանք. այլ ընդհակառակն ոկտոք է հոն կենանք հանդարա ու ջերմեռանդ դիրքով մը. ան առենը անտարակոյս հաճոյ կ'ըլլայ Աստուծոյ մեր համբերութիւնը. ու մեր ջանքն ու յարատեսութիւնը տեսնելով՝ երբոր ուրիշ անդամ մտածականի կ'երթանք՝ մեղի կ'օդնէ: ու իր միսիթարէ զմեղ, անուշցունելով մեղի անիկոյ: Բայց ասանեկ չընէնք ալ դոհ ըլլանք, վասն զի իր առջին կենալնիս ալ մեղի մեծ պատիւ է:

## ԳԼՈՒԽ Փ

Առաջունան կրրուրիւն .

Մտածական աղօթքին ու օրուան մէջ ընելու ու թշ աղօթքներէդ՝ ՚ի զատ, հինգ համառօտ կերպ ալ կայ աղօթք ընելու, որ սպատրաստութիւն մըն է մէկալ աղօթքներուն ու անսնց ետևէն կու դայ: Աս հինգ կերպին առջինը առաւօտեան աղօթքն է, որ բոլոր օրուան ամեն դործքերուդ ալ սպատրաստութիւն մըն է, ու առ է ընելու կերպը:

Ա. Շնորհակալ եղիք Աստուծոյ ու խոնարհէ իր առջին՝ քեզի ըրած շնորհքին համոր որ ան գիշերը քեզ պահեց, ու թէ որ սպակութեան մը մէջ խնկած ես ան գիշերը նէ, թողութիւն խնգրէ իրմէն:

Բ. Մտածէ որ ատ օրը քեզի կու տայ, որպէս զի յաւիանական կեանքը անով վաստրկիա, ու հաստատ առաջադրութիւն մը ըրէ ատ օրը ատ վախճանին բանեցընել:

Գ. Առաջուց միարդ բեր ինչ դործքեր ինչ առիթներ ան օրը սկիտոր ունենաս՝ Աստուծոյ ծառայելու, ինչ փորձութիւններու կրնաս հանդիպիլ՝ իրեն գեմ ընելու բարկութեամբ կամ ունայնասիրութեամբ կամ ուրիշ անկարգութեամբ, ու սուրբ առաջադրութիւն մը ըրէ՝ Աստուծոյ ծառայութեանը ու ջերմեռանդութեան մէջ առաջ երթալու ասիթթները չիփախցընել, ընդհակառակն կառւիլ ու յաղթել ան փորձութիւններուն՝ որ դիմացդ սկիտոր ելլեն քու փրկութեանդ ու Աստուծոյ փառացը արդելք ըլլալու: Աս առաջադրութիւնը հերիք չէ, սկէտք է անիկայ ՚ի դործ դնել, ու հարկաւոր եղոծ բաներն ալ սպատրաստել: Զոր օրինակ, գիտնալով որ բարկասիրու մարգու մը հետ դործք ունիս տեսնելու, չէ թէ միայն սկէտք է առաջադրես իրեն գեմ չիփախելու՝ այլ նաև անուշ խոպեր սպատրաստես սիրալ առնելու, կամ մէջը ուրիշ մըն ալ դնես՝ որ զինքը հանդարտեցընէ: Կմանապէս զիտնալով որ տախթ սկիտոր ունենաս հիւանդի մը այցե-

լութիւն ընկլու, ովէտք է առենը որոշէս, մխիթարութիւն կամ օղնութիւն իրեն համար պատրաստէս։ Ասանկ ալ ուրիշ բաներու համար։

Դ. Խոնարհէ Աստուծոյ առջին՝ ճանչնալով որ առաջադրած բաներէդ մեկը չես կրնար ընել ինքիրմէդ, ոչ չարէն փախչիլ և ոչ բորւոյն հետեւիլ։ Ու իրեւթէ սիրադ ձեռքիդ մէջը առած՝ նուիրէ Աստուծոյ ամեն ըրած առաջադրութիւններովդ, ինդրելով Աստուծմէ որ իր պաշտպանութեանը տակը առնէ, զօրութիւն առյ իրեն աղէկ ծառայելու, ու սրտէդ ասոնց նման խօսքեր ըսէ։ Տէր իմ, ահա քու աղքատ ոզորմելի ծառայդ՝ որ քու շնորհքովդ բարի բարի բաղձանքներ ունի։ Բայց խեղճէ, տկար է, չիկրնար իր բարի բաղձանքները՝ ի գործ զնել թէ որ քու օրհնութիւնդ չխառ իրեն։ Հայր բարեկութ, քու միածնիդ չարչարանացը համար ըլլայ, որուն աս օրս ալ բոլոր կեանքս ալ կը նուիրեմ, օպնէ ինձի։ Ետքը սուրբ Աստուծածնայ, պահապան հրեշտակիդ։ ու ամենայն սրբոց բարեխօսութիւնն ալ ինդրէ աս բանիս համար։

Բայց աս ամեն հոգեոր ներգործութիւնները կարծու սրտանց ընես, թէ որ կրնաս նէ՝ դեռ խուցէդ չելած։ որտէս զի տառվ բոլոր օրուան դործքերդ Աստուծոյ օրհնութիւնը ունենան։ Կ'աղաքնիմ որ աս ըսնին զանցառութիւն ընես, ով հոգի աստուծասէր։

## ԳԼՈՒԽ ԺԱ.

Երեկոյեան կրոնքեան ու խղամանի քննուրեան  
վրայ։

Ինչպէս որ Ճաշէն առաջ հոգեոր կերակուրի տեղ կը բռնէ մատծականն որ կ'ընես, ասանկ ալ իրիկուան կերակուրէն առաջ հոգեոր ովզտի ընթրիք մը ընելու համար՝ քիչ մը առեն դտիր, ու Աստուծոյ առջին ինկած՝ միաբդ ամփոփէ, Յիսուսի խաչելութիւնը երեակայէ, ու սրտանց իրեն նայուածք մը ընելով՝ նորեն միտքդ բեր առաւտեան մտածականիդ քաղուածքը,

ու հառաջելով առ. Յիսուս փրկիչ՝ քանի մը խօսք ըստ  
իրեն կամ առառանց ըստներէդ, կամ ուրիշ ինչ որ  
է՛ռւղես նէ:

Խակ խղճմանիքդ քննելու, որ սկաովելէն առաջ  
սկառք է ընկես միշտ, աս է կերպը:

Ա. Պէտք է նախ շնորհակալ ըլլանք Աստուծոյ, որ  
ան օրը զմեղ սկահեց:

Բ. Պէտք է մոքերնես անցընենք ան օրուան ըրած  
գործքերնիս. ասոր զիւրին կերպն է մտածել որ ուր  
զնացինք, որուն հետ տեսնուեցանք, ինչ քանի հետ  
եղանք:

Գ. Յէ՛ս որ բարեգործութիւն մը ըրած ենք նէ, սկառք  
է փառք տանք Աստուծոյ. Խակ թէ որ իրեն զէմ բան  
մը ըրած ենք խորհրդութանիւ կամ գործքով՝ սկառք  
է թողութիւն ինողրենք իրմէն, առաջադրենք որ առե-  
նին խռատալանինք, ու մէյ մըն ալ իրեն զէմ շընենք:

Դ. Ետքը Աստուծոյ սկառք է յանձնենք մարմիննիս  
ու հոգինիս, ազգականներնիս ու բարեկամներնիս, ու  
սուրբ եկեղեցին. ինողրենք որ սուրբ Աստուծածինը  
սկահապան հրեշտակնիս ու սուրբերը զմեղ ինամեն  
ու պահողանեն: Ետքը Աստուծոյ օրհնութեամբը ան-  
կողին երթանք հանգչելու, որովհետեւ Աստուծ մեզի  
հարկաւոր սկապեր է հանգչելը:

Աս կրթութիւնը ընելու չիմոննաս ամենեին ինչպէս  
առաւառեանը. անով մեր հոգւոյն պատուհանը կը  
բանանք՝ որ արգարութեան որեգակը ներսէրնիս զար-  
նէ, խակ ասով կը դոցենք որ գժոխիքին մութը ներս  
չեղայ:

## ԳԼՈՒԽ ԺԲ

Միաբնիս ամփափ պահելու վրայ.

Կը փախաքիմ որ աս բանիս շատ ջանք ընկես, ովտա-  
առածասէր հոգի, վասն զի ամենեն ապահով կերպը  
հոգեոր յառաջադիմութեան աս է: Օրուան մէջ որ-  
շափ ստէպ որ կրնաս, Աստուծոյ ներկայութիւնը

միաբդ ըեր՝ այն չորս կերպերուն մէկովն որ վերը ըստ։ Մատածէ Աստուծոյ ըրածն ու քու ըրածդ։ Աստուած հայրազութ սիրով միշտ քու վագ կը նայի։ Ենչու ես ալ միշտ զքեզ աչքիս դիմացը չունիմ, ըստ իրեն։ Ենչու դուն միշտ զիս կը մատածես տէր իմ, ու ես զքեզ այսափ քիչ անգամ կը մատածեմ։ ուր ես հոգի իմ, մեր բուն տեղը Աստուած է, ուր աւելուանք կը սկար տինք մենք։

Ենչու որ թռչունները ծառերու վրայ իրենց բոյնը կը զնեն՝ պէտք եղած առենք հոն պատսպարուելու, ինչու որ եղջերունները խորունի անտառններու մէջ ծառերով ծածկուած աւելուանք ունին՝ որ ամառ տաքէն զովանան, աստինի ալ ով աստուածասէր հոգի, ամեն օր մեզի մէյմէկ տեղ սկիտոր ընտրենք, կամ Գողդոթալեսը, կամ Յիսուսի վերքերը, կամ ասոնց պէս աւելուանք, որպէս զի երբեմն երբեմն հոն քաշուինք, ու արագին զործքերնուս առեն իբրև ամրոցի մը մէջ հոն ամեն փորձութիւններէ պատսպարուինք։ Երջանիկ է ով որ իրաւցընէ կրնայ ըսել Աստուծոյ։ Դուն ես ինծի համար պառն ապաւինի, յարէ ծածիստիւնն 'ի իւզպասիւնէ անչընայ, և հաջանի 'ի պօնոյ։

Ուստի միաբդ ըլլայ որ զործքերու կամ կենցաղավարութեան առեն ալ՝ օրուան մէջ երբեմն երբեմն քաշուիս հոգւովդ սրտիդ սենեակը։ Աս մատուոր առանձնութեանը արդեւք չեն կրնար ըլլալ քովդ եղողները։ վասն զի սրտիդ քովը չեն, այլ մարմնոյդ քովը, անանի որ՝ սիրագ բոլորովին մինուկ Աստուծոյ առջիւնէ։ Աստինի կ'ընեկը Դաւիթ մարդարէն, ինչու սազմուին մէջ շատ տեղ կ'ըսել։ Ես յամենայն ծամ չնդ գեղ էմ։ Հառաջագոյն պէսաննէի ունա առաջի իմ յամենայն ծամ։ Աս գեղ պէր ամբացի ուաս իմ, որ բնակիեալ ես 'ի յերինն։ Այս իմ յամենայն ծամ առ պէր են։

Կ'մանառու խօսուկցութիւննիս հասարակօրէն անանկ կարեսոր բաներու վրայ չեն՝ որ չեկրնանք երբեմն երբեմն մաքերիս վեր վերցրնել, ու աս հոգւոր առանձնութիւնը ունենալ։ Սրբուհի Կատարինէ, սենացինն ծնողքը անանկ ըրին որ ոչ տեղ և ոչ առեն ունենայ տղօթք ու մատական ընկլու։ բայց ինքը շնորհքն Աստուծոյ իր սրտին մէջ իրեն մատու մը շնուիր եր, ու ան աւելք մաքով կ'առանձնանար իր արտաքին

զբաղմանց առենք : Աշխարհք ալ վրան գար նէ , ինչ  
ովէս ինքը կ'ըսէ , կը քաշուէր իր ներքին սենեակը , ու  
հան իր երկինաւոր փեսային հետ կը մսիթարուէր : Ա-  
սանէլ ալ ետքը իր հոգւոր զաւկըներուն խրատ կու-  
տար ընկէլ :

Ուրեմն առանձնացիր առեն առեն սրտիդ մէջը , ու  
հոն ամեն աշխարքէ քաշուած՝ սըտէ՛ի սիրտ խօսէ Այ հետ ,  
ու Դաւիթ մարդարէին հետ ըսէ . ‘Եմանէշայ էս հուացան  
անապատի : Եղչ էս որպէս ուբա յառէրաի՛ , առնեշայ և նոշ էս որ-  
պէս ճնճղուէ մեայն ՚ի պանիս : Աս խօսքերէն յայտնի է որ  
Դաւիթ մարդարէին ովէս թագաւորը առեն առեն կ'ա-  
ռանձնանար հոգւոր բաներ մտածելու : Երանելին Ե-  
ղիազար Փրովանսու Արիւն քաղաքին մէծ կոմսը Եր-  
կան առեն առւնեն հեռացած ըլլալով , իր կինը մարդ  
խաւրեց որ խմանայ ուր ու ինչպէս ըլլալը : Ինքն ալ  
սրատասխան խրկեց ըսելով . Խիստ աղեկ եմ , սիրելի  
կինս . ու թէ որ զիս տեսնալ կ'ուզես նէ , Յիսուսի մէր  
բարերար փրկչին կողին մէջն եմ , հան է իմ տեղս , զիս  
հոն կը գտնաս , ուրիշ աեղ մի փնտըռեր զիս : Ասանէ  
կ'ըլլայ իրաւցընէ աղնուական քրիստոնեայն :

## ԳԼՈՒԽ ԺԳ

Առ Աստուած բաղձաներներ , հասայական աղօր-  
ներ , ոչ բարի խորհուրդներ ունենալու վրայ .

Մոքերնիս առ Աստուած կ'ամփոփենք՝ իրեն բաղ-  
ձայնուս համար , ու Աստուածոյ կը բաղձանք մոքեր-  
նիս իր վրայ ամփոփելու համար . ուստի Աստուածոյ  
բաղձալը ու մասց ամփոփումը մէկմէկու կ'օգնեն , ու  
երկուքն ալ բարի խորհուրդներէ կու դան :

Ուրեմն բաղձա Աստուածոյ , ոլ աստուածասէր հո-  
գի , բաղձա սահսր կարձ ու չերմեռանդ հառաչանքնե-  
րով , օգնութիւն խնդրէ իրմէն , խաչելութեան ոսքը  
ինկիր , քու փրկութեանդ համար աղաչէ , հոգիդ նո-  
րէն նորէն իրեն յանձնէ , աչքդ իր մարդասիրութեա-  
նը վբայէն մի վերցըներ , ձեռքդ իրեն առւր ինչպէս ար-

զայ մը իր մօրը կ'ընէ՝ որ քեզի առաջնորդէ, սրտիդ վրայ գիր զինքը ծաղկի փունջի մը ալէս, զրօշակի մը ալէս ներսի գիդ անկէ, ու կերպ կերպ հառաջանքներ ըրէ իր սէրը ստանալու, ու կարօտով փախաք մը ու նենալու իրեն :

Աս կերպով կ'ըլլան հառաջական աղօթքներն որ սուրբ Օգոստինոս այնչափ կ'ասպաղը Պրուրա ջերմեանոց խաթունին : Սրանց խօսակցութիւնը ու Աստուծոյ հետ ընտանութիւնը սրտերնիս իր կատարելութիւններով կը տողորէ . ու աս կը թութիւնը գլժար բանն մըն ալ չէ, գործքերու ու զբաղմանց մէջ ալ կրիանք ընել՝ առանց գործքերնուս արգելք ըլլալու . վասն զի թէ մոքերնիս ամիֆովելը և թէ հառաջական աղօթքները կարճ ու համառօտ բաններ ըլլալով, գործքերնուս արգելք ըլլալէն՝ ի զատ՝ կ'օգնեն ալ անոնց : Ճամբորդը քիչ մը գինի որ խմէ զօրանալու համար, թէ և ան պատճառաւ կայնի նէ ալ՝ եղբը աւելի կրրնայ առաջ երթալ, իր քիչ մը կայնելը՝ աւելի քաշելու համար կ'ըլլայ :

Ըստ ասանկ հառաջական աղօթքներ մէկտեղ տպած կան, որ խիստ օգտակար էն . բոյց ևս խորհուրդ կուտամբ քեզի որ բառերու չիկապուխ, ինչ որ սրտէզ կու դայ՝ ինչ որ սէրը բերանգ կը գնէ՝ ան զուրցես . վասն զի անիկայ ուզածիդ չափ տուն կու տայ քեզի : Այսու ամենայնիւ քանի մը զօրաւոր խօսքեր կան որ մարդուս սիրու դոհ կ'ընեն . ինչպէս սապմոսին մշջ և զած հառաջական խօսքերը, Յիսուսի անունը, Երգերդոցին սիրոյ խօսքերը, ու ասոնց նման հառաջանքներ ու երդեր :

Ասկէ՝ ի զատ, ինչպէս բնական սիրով մէկուն սիրու վառուած որ ըլլայ՝ խելքը միտքը սիրած բանին վրայ կ'ըլլայ, անոր կը բաղձայ, անիկայ կը գտվէ, ու հեռու ալ որ ըլլայ՝ առիթ մը չիկորսընցըներ իր սէրը նամակով յայտնելու, ուր որ ծառի մը հանդիպի՝ կեղեխի վրայ անոր անունը կը գրէ . ասանկ ալ որոնք որ Աստուծած կը սիրեն՝ չեն կրնար մոքերնէն հանել զինքը, իրեն կը բաղձան, իր վրայ կը խօսին, ու թէ որ կարելի ըլլար՝ ամենուն սրտին վրայ Յիսուսի սուրբ անունը կը փորեին : Ամեն բան իրենց յորդոր կ'ըլլայ Աստուծած մասձելու, արարած մը չիկայ՝ որ իրենց սիրելոյն

գովութիւնը չընէ. ու ինչպէս որ սուրբ Անտոն ու սուրբ Օգոստինոս կ'ըսէն, աշխաքիս վրայ եղած ամեն բան՝ իւրաքանչիւր իր անձոյն լեզուովը՝ բայց խիստ խմանալի կերպով անոնց սէրը կը հաստատէն : Օրինակ մը բերեմ.

Սուրբ Գրիգոր Նաղևանզացին, ինչպէս որ ինքը կը պատմէր իր ժողովրդեանը, օր մը ծովեղերքը քալելու ատեն՝ կը դիտէր ծովուն ալիքներն որ աւազին վրայ գալով, գառնալու ատեննին տեսակ տեսակ խրդունջներ՝ ոստրէներ՝ խոտի ճուղեր ու մանտրմունտը խեցեմորթներ կը թողուին, ետքը նորէն ուրիշ ալիքներ գալով, անոնց մէկ մասը կ'առնէին կը տանէին . բայց չորս դին եղած ժայռերը հաստատ ու անշարժ կը մնային, որչափ ալ ալիքները սաստիկ զարնեին անոնց : Աս բանէս աղւոր մտածութիւն մը կը հանէր ինքը . այսինքն որ տկարները՝ ան մանտրմունտը խեցեմորթներուն ու խոտի կտորուանիքներուն պէս կը թողուն զիրենք որ ձախորդութիւնները կամ յաջողութիւնները ալիքներու պէս առնեն տանին . բայց արի եղողը հաստատ ու անշարժ կը կենայ ամեն մըրիկներու դէմ : Ու աս մոքով է, կ'ըսէր, Գաւիթ մարդարէին խօսքը . Կեցո զիս Ասպառած, ո՞յ հասին չուրդ չանչն էմ . ընկայ էս 'ի խորս անդնդոց, ուր ու գոյ ինչ հանգիստ : Ե՞ս էս 'ի խորս ծովու, և շրջանդ գէպոց պաշտէցին ո՞ս : Սուրբ Գրիգոր աս օրինակը անօրէն Մաքսիմոսին իր աթոռը յափշտակելու ատենը բերաւ :

Սուրբն Փուլպէնախոս Ծոռապայ եսլիսկոպոսը՝ Հռոմայու աղնուականներուն ժողովքին մէջը դանուելով, ուր որ թէոգորիկոս գոթացւոց թագաւորը ճառ մը կը խօսէր անոնց, ու տեսնալով անոնց փառաւորութիւնը ու այնչափ մեծամեծ անձինք որ իրենց աստիճանին կարգաւը հոն նստէր էին, ըստւ . Ո՛հ, ինչ աղուոր ու փառաւոր պիտոր ըլլայ ան երկնային Երուսաղէմը, թէ որ հոս ասանկ փառաւոր կ'երենայ երկրաւոր Հռոմը : Թէ որ աս աշխաքիս ունայնասէր մարդկանցը ասանկ մեծ փառաւորութիւն արուած է, հապա ինչ փառք պահուած պիտոր ըլլայ երկինքը ճըշմարտութեան սիրովներուն :

Սուրբ Անսելմոս Կանտերբէրիոյ արքեպիսկոպոսը, որ մէր Սաւոյայի լեռները անուանի ըրաւ՝ հոս ծնա-

նելովը, ասանկ բարի խորհուրդներու համար զարմանալի էր կ'ըսէն։ Անդամ մը ճամբորդութեան մէջ խեղճ նապաստակ մը շուներուն ձեռքէն իր ձիուն տակը փախաւ՝ մահուան վտանգին վախէն։ չորս դիէն շուները կը հաջէին, բայց չէին համարձակեր հոն իր վրայ յարձակելու։ Հետը եղուները ոկտան ծիծաղիլ անդարմանալի տեսարանին վրայ, բայց սուրբը լալով ու հառաջելով ըստաւ։ Դուք կը ծիծաղիք, բայց խեղճ անտառնը չիծիծաղիք, մեր հոգւոյն թշնամիները ասանկ կը հալածեն զմեղ, ու մահուան առենինիս կ'ուղեն յափշտակել ու կամել զմեղ։ Խոկ ինքը տեղ մը կը փընտռէ զինքը ասլահովելու։ ու թէ որ չիդանայ, իր թշնամիները վրան կը ծիծաղին։ Աս խօսքը ըսելով ու հառաջելով զնաց։

Կոստանդիանոս կայսեր սուրբ Անտոնինին պատուավ թուղթ մը գրելուն համար՝ երբոր քովը եղած կրօնաւորները կը զարմանային, ինքը ըստաւ։ Ի՞նչ կը զարմանաք որ թագաւոր մը մարդու նամակ գրէ, զարմացէք որ Աքատուած դրով օրէնքներ տուեր է մեղի, մանաւանդ զարմացէք որ դէմ տո դէմ խօսեր է մեղի հետ իր որդւովք։

Օր մը սուրբ Ֆրանչիսկոս տեսնելով որ ոչխար մը այծերուն մէջը կեցեր էր՝ ըստ ընկերներուն։ Տեսէք ինչու առ խեղճ ոչխարը աղսոտ այծերուն հետ հեղութեամբ կեցեր է։ ասանկ ալ Քրիստոս հեղ ու խոնարհ կը կենար փարիսեցիներուն մէջը։ Ուրիշ անդամ մըն ալ տեսնալով որ գաւնուկ մը գաղանի ձեռք ինկեր էր, աչքերը արցունքով՝ ըստաւ։ Ո՞չ անմեղ գաւնուկ, ինչու Յիսուսի մահը աչքի առջև կը բերես։

Սուրբ Ֆրանչիսկոս Պորֆերան, մեր առենի երեկով անձը, երբոր դեռ Քանտիայի դուքս էր՝ որսի զնացած առենը հազարումէկ բարի խորհուրդներ կ'անցըներ մաքէն։ Կը զարմանայի, կ'ըսէ ինքը, ինչպէս բաղեները ձեռքիդ վրայ կու գան, կը թողուն որ աշուշինին գոցես ու զիրենիք ցիցին վրայ կապես։ Խոկ մարդիկ ասանկ անհնաղանդ են Աքատուծոյ։

Մէծն բարսեղ կ'ըսէ որ վարդը փուշերուն մէջէն առ խրամը կու տայ մարդկանց։ Ինչ որ աչխրքիս վրայ ախորժելի բան կայ՝ տրտմալի բաներով խաւնուած

է, բոլորովին ախորժելի բան մը չես դանար • ցաւը ու-  
րախութեան հետ միշտ մեկտեղ կ'երթայ, որբեարիու-  
թիւնը ամուսնութեան հետ, հոգը զաւկըներ ունե-  
նալու հետ, անարգութիւնը փառքի հետ, ծախքը պա-  
տուոյ հետ, հիւանդութիւնը առողջութեան հետ :  
Վարդը սիրուն ծաղկել մըն է, կ'ըսէ, բայց ինձի մեծ  
որսմութիւն կը բերէ մեղքս յիշեցընելով՝ որուն հա-  
մար Աստուած անիծեց երկիրս որ փուշ բուսցընէ :

Հոգեւոր անձ մը պայծառ գիշերուան առեն հան-  
դարս վտակի մը մէջ տեսնելով երկինքը իր աստղերո-  
վք՝ ըսաւ . Տէր իմ, աս աստղերը ոտքիս տակը ովհառը  
ըլլան երբոր սուրբ արքայութեանդ արժանի ըլլամ .  
ու ինչպէս որ երկինքին աստղերը ջուրին մէջը կ'երե-  
նան, ասանկ ալ մարդիկ երկինքը քու սիրոյդ կենդա-  
նի աղբիւրին մէջը կ'երենան : Ուրիշ մըն ալ գետին  
ալիքները տեսնելով՝ ըսաւ . Հողիս չիհանդչիր ինչուան  
աստուածութեան ծովուն մէջը շրնկղմի, ուսկից որ ե-  
լած է : Սրբուհի Ֆրանչէսքան ալ վտակի մը քով ծըն-  
կան վրայ աղօթք ընելու առեն՝ յափշտակուեցաւ, ու  
աս խօսքը կը կըսկնէր . Ստեղծողիս շնորհքը ասանկ հան-  
դարս ու անոյշ կերսկով կը վաղէ : Ուրիշ մըն ալ ծա-  
ռերը ծաղկած տեսնելով՝ կ'ըսէր հառաչելով . Ո՛հ ին-  
չու ես միայն չեմ ծաղկիր սուրբ եկեղեցւոյ պարտէ-  
զին մէջ : Ուրիշ մըն ալ պղտի պղտի հաւու ձագեր  
մօրելնուն թեխն տակը ժողվուած տեսնելով՝ ըսաւ .  
Տէր իմ, թեւերուդ տակը առ զմեղ : Ուրիշ մըն ալ ա-  
րևածաղիկը տեսնելով՝ ըսաւ . Ե՞րբ պիտոր ըլլայ, աէր  
իմ, որ իմ հոգիս ալ միշտ քեղի նայի : Քանի մը սի-  
րուն ծաղկըներ ալ տեսնալով որ հոտ չունեին՝ ըսաւ .  
Ասոնք իմ մաածմունքներս կը նմանին, որ դեղեցիկ  
են, բայց 'ի գործ չիդնելուս համար՝ անուշահոսու-  
թիւն չունին :

Կը տեսնաս, ով աստուածակը հոգի, ի՞նչ բարի  
խորհուրդներ ու մաածմունքներ կըրնան ըլլուիլ զի-  
մացդ ելած բաներուն վրայ : Ողորմելի են անոնք՝ որ  
Աստուծոյ արարածները իրենց ստեղծողին գէմ մեղ-  
քերու կը գործածեն . Երջանիկ են անոնք՝ որ Աստու-  
ծոյ արարածները իրենց ստեծողին փառացը կը գոր-  
ծածեն, ու անոնց ունայնութիւնը ճշմարտութեան  
պատիւ ընելու համար կը բանեցընեն : Սովորութիւն

ըրեք էի խնծի, կ'ըսէ սուրբ Գրիդոր նազլամնզացին, ամեն բան իմ հոգեոր օգտիս բանեցընել: Կարդա սուրբ Հերոնիմոսին իր սիրելի սրբուհի Պաւլային համար շենած ջերմեռանգ տաղանազիլը: Սիրտդ կը բացուի կարդալու տաեն՝ բոլոր անոր հառաջանքներէն ու ամեն գիտուածի մշջ ըրած սուրբ մտածմունքներէն շարադրած է:

Աս կրթութեանը, աս մաքի ամիսովմանը ու հտուաշական աղօթքներուն վրայ հաստատուած է հոգեոր կենաց մեծ շէնքը: Ասիկայ ամեն աղօթքի տեղ կը բռնէ, իսկ իր տեղը ուրիշ բան չիկրնար բանել: Առանց ասոր հայեցողական կեանք չըլար, գործեական կեանքն ալ աղեկ չըլար: Առանց ասոր հանդչիլը ուրիշ բան չէ՝ բայց պարագ կենալ, իսկ աշխատիլը վիշտ ու նեղութիւն: անոր համար առ կրթութիւնը դրկէ ոըրտանց, ու չըլայ որ ձեռքէ թողուս:

## ԳԼՈՒԽ ԺԴ

Առրր պատարագին վրայ, ու ինչ կերպով որ պետք է տեսնալ առրր պատարագը.

Դեռ չիխօսեցայ սուրբ պատարագին ու սուրբ հաղորդութեան խորհրդոյն վրայ, որ հոգեոր կրթութիւններուն արևն է, քրիստոնեական կրօնքին կեզրոնն է, ջերմեռանդութեան սիրտն է, բարեկալաշտութեան հոգին է, խորհուրդ անձառելի՝ որուն մշջը կը տեսնուի Աստուծոյ սիրոյն անդունդը, ու անով իրօք Աստծոյ հետ միանալով՝ մասնակից կ'ըլանք հրաշալի կերպով իր շնորհացը:

Աղօթքը անսպատմելի ուժ մը կ'առնէ առ աստուածային խորհրդոյս հետ միանալով, անանկ որ՝ հոգին կը հարստանայ երկնային պարգևոք, իր թէ իր սիրելոյն կոթընած՝ որ զինքը անանկ կը լեցընէ հոգեոր անուշահոտութեամբ, որ խունկի՝ հալուէի՝ ու Երդերդոց գլոքին մշջը յիշուած ամեն աղնիւ փոշիներուն ծուխին պէս սիւնաձև երկինքը կը բարձրանայ:

Որչափ որ կրնաս՝ ջանա ամեն օր սուրբ պատարա.  
Կը տեսնալ, որսղէս զի քահանային հետ երկնաւոր  
Հօրը նուիրես Քրիստոս քու Փրկիչը՝ քեզի ու բոլոր  
սուրբ եկեղեցւոյ համար : Հրեշտակիները, ինչու սուրբ  
Ասկերերան կ'ըսէ, միշտ հոն չորս դին առած են սուրբ  
Խորհուրդը պաշտելու համար . ու մենք ալ անոնց հետ  
նոյն գիտաւորութեամբ կենալով, անկարելի է որ Աս-  
տուծմէ մեծ մեծ շնորհքներ չընդունինք : Յաղթանա-  
կող ու զինուորեալ եկեղեցին հոն մէկտեղ կու գան-  
աս աստուածային խորհուրդը կատարելու, Քրիստո-  
սի հետ մէկ ըլլալու, ու իրմով երկնաւոր Հօրը սիրած  
շահելու՝ որ մեզի ողորմի : Ի՞նչ երջանկութիւն է սըր-  
տերնիս ասանկ մեծ ու բաղձալի բանի մը համար ջեր-  
մեռանդութեամբ նուիրելը :

Թէ որ մեծ արդելք մը ունենաս պատարադ տեսնե-  
լու, գոնէ սրառվդ հոն գտնուէ . ատեն մը գտիր առա-  
ւոտանց, մոքովդ ժամ դնա՝ երբոր անձամբ չես կըր-  
նար երթալ . գիտաւորութիւնդ մէկ ըրէ հոն եղողնե-  
րուն հետ, ու կեցած տեղդ նոյն ներդործութիւնները  
ըրէ սրանց՝ ինչ որ ժամը սուրբ պատարադին առջին  
պիտոր ընէիր : Աւրեմն թէ իրօք և թէ մաքով հոն ներ-  
կայ եղած տաենդ, ինչուան որ քահանան խորանը  
գայ նէ՝ պատրաստէ, Աստուած միաքդ բեր, ու անար-  
ժանութիւնդ ճանչնալով մեղացդ թողութիւն խնդրէ  
իրմէն : Պատարագին սկիզբէն ինչուան աւելարանը՝  
Քրիստոսի աշխարհք գալը մտածէ : Աւելարանին ա-  
տենը իր քարոզութիւնը մտածէ, ու առաջադրէ իր  
սուրբ հաւատքին մէջը ասլրիլ ու մեսնիլ կաթողիկէ  
սուրբ եկեղեցւոյ դիրկը : Հաւատամքէն ինչուան Հայր  
մէրը մտածէ . Քրիստոսի չարչարանքներն ու մահը, ու  
ըսնք իրօք ներկայ են հոն խորանին վրայ, ու քահա-  
նային հետ նուիրէ զանոնք Աստութոյ Հօր իր փառաց  
ու հոգւոյդ փրկութեանը համար : Հայր մէրէն ինչուան  
Ճաշակումը սրտէդ բաղձանքներ անցուր Քրիստոսի  
հետ յաւիտենական սիրով մէկ ըլլալու : Ճաշակումէն  
ինչուան օրհնեալ եղերուքը՝ փառք տուր Քրիստոսի  
մարդեղութեանը, չարչարանացը, մահուանը ու իր  
սիրոյն որ աս սուրբ խորհրդովը ցուցուց քեզի, քու  
ծնողացդ, ազգականներուդ, բարեկամներուդ, ու բո-  
լոր սուրբ եկեղեցւոյ . խոնարհէ ու բոլորով սրտիւ

ընդունել իր օրհնութիւնն որ քահանային ձեռքովը կուտայ քեզի :

Իսկ թէ որ պատարագին առենք կ'ուղես օրուան մտածականգ. ընել, հարկ չէ որ ըստածներս մտածես. Հերիք է որ առաջուց գիտաւորութիւնդ զնես յարգելու ու նուիրելու սուրբ պատարագը քու ընելու մտածական աղօթքովդ. վասն զի ամեն մտածականի մէջ կամ իրօք կամ զօրութեամբ կան նոյն ներգործութիւնները :

## ԳԼՈՒԽ ԺԵ

Ուրիշ հասարակաց հոգեւոր կրրութեամբ վրայ .

Պէտք է որ կիրակի ու տօնի օրեր, որչափ որ կը քնաս նէ ալ աստուածատէր հոգի, առաւօտեան հանդիսին ու երեկոյեան ժաման ներկայ գտնուիս. վասն զի ան օրերը Աստուծոյ նուիրուած են, ու կը վայլէ որ աւելի բան մը ընենք իր վասուացը համար : Աս կերպով շատ միսիթարութիւն կը զգաս, ինչպէս սուրբ Օղոսաբնոս իր խոստովանութեան գրքին մէջ կը վկայէ որ դարձի գալէն ետքը առջի բերան երբոր ժամերդութիւն մտիկ կ'ընէր՝ սիրաը անանկ քաղցրութիւն մը կը զգար, որ աչքէն արցունիք կու գար : Աս ալ մէկ անդամ կ'իմացընեմ, որ հասարակաց աղօթքները միշտ առանձնականներէն եւել օդուատ կ'ընէն ու կը միսիթարէն մարդուս սիրար . վասն զի Աստուծ ասանկ կ'ուզէ որ մէկակը եղած հոգեւոր բանները առանձին ըրած բաններնէս վեր զնենիք :

Սիրով մտիր եղբայրութիւններու, մանաւանդ ան եղբայրութիւններուն՝ ուր որ աւելի պառւդ ու բարի օրինակ կայ : Ասով տեսակ մը հնազանդութեան կ'ընէս՝ որ Աստուծոյ խիստ հաճոյ է . վասն զի եղբայրութիւնները թէ և չիհրամայեր սուրբ եկեղեցին՝ բայց կը զովէ, ու ցուցընելու համար որ կը բաղձայ շատերուն եղբայր դրուիլը, ներողութիւններ ու արտօնութիւններ կու տայ գրուողներուն : Ասկէց՝ ի զատ մէծ եղբայրսիրութիւն մըն է ուրիշներուն օդնել բարեգոր-

ծութիւն ընելու . ու թէ և կարենայ մէկը ինքիրեն  
նոյն բարեգործութիւնը ընել ինչ որ եղբայրութեան  
հետ մէկակ կ'ընէ , ու թէրես առելի ալ համ առնէ  
մինակ ընելէն , բայց առելի կը փառաւորուի Աստուած՝  
ուրիշներուն հետ մէկակ ընելովիսիա , ու մեր եղբար-  
քը , մեր ընկերները մասնակից ընելով մեր բարեգոր-  
ծութիւններուն :

Նոյնը կ'ըսեմ ամեն կերպ ազօթքներու ու ջերմե-  
ռանդութեան համար ալ . որչափ որ կը նանք նէ՝ պէտք  
է անոնք ալ ուրիշներուն հետ ընենք՝ իրենց օդնելու  
համար մեր բարի օրինակովը , ու Աստուածոյ փառքը  
ու անոնց բարի դիտաւորութիւնը բաղձալով :

## ԳԼՈՒԽ ԺԶ

Սուրբերը յարգելու ու զիրանիք բարեխոս բռներու  
վրայ .

Արութեան Աստուած շատ անգամ՝ հրեշտակներուն  
ձեռքով կու տայ մեղի իր ազգեցութիւնները , պէտք  
է որ մենք ալ անոնց ձեռքով մեր բաղձանքները Աս-  
տուածոյ նուիրենք : Արդարոց հողիները անոնց հետ  
մէկ եղած , ու Յիսուսի ըսածին պէս՝ հաւասար հընչպա-  
հաց ըլլալով , նոյն պաշտօնը իրենք ալ կ'ընեն՝ Աստու-  
ածոյ կամքը իմացընելու մեզի , ու իրենց բարեխոսու-  
թեամբը Աստուածոյ ազգեցութիւնները մեզի համար  
խնդրելու :

Հրեշտակներուն ու աս երանեալ հոգիներուն հետ  
մէկ ըլլանք , ով տառուածասէր հոգի . ինչպէս որ սլրդ-  
տի սոխակները մեծերուն հետ երդելով՝ կը սորվին  
երդելը , ասանկ ալ մենք սուրբերուն հետ մէկ ըլլալով՝  
շատ առելի աղէկ կը սորվինք ազօթք ու փառարանու-  
թիւն ընել Աստուածոյ , անոր համար կ'ըսէ Դաւիթ  
մարդարէն . Առաջի հընչպահաց սաշաշին ուն:

Յարդէ , պատիւ տուր մասնաւոր սիրով սուրբ Աս-  
տուածածնին . ինքը մեր փրկչին մայրն է , անոր համար  
մեր մայրն ալ է : Ուրեմն իր սոքը ինանք , իր որդւոցը  
պէս իր գիրկը դիմենք բոլորովին վստահութեամբ . ինչ

սլէաք ու կարօտութիւն որ ունենանք, ամեն առեն ասքաղցը անունը տանք իրեն։ Մայբէի ասպոսածածին։ ջանանք իր առաքինութեանցը նմանիլ, ու իրաւցընէ որդիական սիրտ ունենանք իր վրայ։

Ընտանութիւնունեցիր սուրբ հրեշտակներուն հետ, քու դործքերուդ մէջ զիրենք քովդ երևակայէ։ մանուանիդ սիրէ ու մեծարէ պահապան հրեշտակները, այսինքն որ թեմին մէջն որ ես՝ անոր պահապանը, քեզի հետ եղողներուն պահապան հրեշտակները, ու մասնաւորապէս քուկդ։ ստէադ աղաչէ զիրենք, տաեն տաեն օրհնէ զիրենք, ու իրենց օգնութիւնը խնդրէ քու ամեն հոգեւոր ու մարմնաւոր դործքերուդ մէջ՝ որ քու գիտաւորութեանիդ օգնական ըլլան։

Պետրոս Ֆառրոյ երեկլի Յիսուսեան կրօնաւորը, իր սուրբ կրօնիքին մէջ առջի քարոզիչը ու առջի վարպէտը աստուածաբանութեան, ու առջի ընկերը սուրբ Խգնատիոսին՝ որ նոյն կրօնիքին հիմնադիրն է, Գերմանիային դառնալու առեն՝ ուր որ Աստուծոյ փառացը համար շատ աշխատեր էր, ու տսկէց անցնելու առեն՝ ուր որ ծնած էր, օր մը պատմեց որ շատ հերետիկուներու երկիրներ ճամբորգութիւն ընկելու առեն՝ մեծ մխիթարութիւններ ունեցեր էր, բարեկլով անտեղուանիքի ժամկերուն պահապան հրեշտակները։ վասն զի յայտնի տեսեր էր անոնց օգնականութիւնն ու պաշտպանութիւնը հերետիկոսց որոգայթներէն խալբսելու, ու շատերուն սիրու կակուղցընելու որ մտիկ ընեն ու ընդունին իրենց հոգւոյն փրկութեան իրաւները։ Ասրաները անանկ սրտանց կը պատմէր որ, աղնուական օրիորդ մը լսած ըլլալով իր բերնէն՝ սաստիկ զգածմունքով չորս տարի առաջ պատմեց, այսինքն լսելէն վաթսուն տարի ետքը։ Դոկ ես անցած տարի ուրախութիւն մը ունեցայ խորան մը օրհնելու Վիլլարէթ պղտի գեղը մեր ապառաժ լեռներուն մէջ, ուր որ ան երանելին ծնած էր։

Քանի մը սուրբեր ալ առանձին քեզի համար ընտրէ՝ որ կարենաս իրենց վարքը մտածել ու նմանիլ իրենց, ու անոնց բարեխօսութեանը վրայ մտսնաւոր կերպով վստահութիւն ունեցիր։ Դոկ անունիդ սուրբը մկրտութեանիդ օրէն քեզի արուած է որ իրեն նրմանիս։

## ԳԼՈՒԽ ԺԷ

Խեցոյ պետք է Աստուծոյ խօսքնրը բաւ ու  
կարդալ .

Աստուծոյ խօսքերը սիրով լսէ , թէ ընտանեկան խօ-  
սակցութեանց մէջ որ բարեկամներէդ կը լսես , և թէ  
քարոզ մտիկ դնելու առենդ . ուշադրութեամբ ու  
յարգութեամբ մտիկ ըրէ , անոնց պառավը քաղէ , մի  
թողուր որ մէկ հատ մը գետինը լինայ . ընդունէ զա-  
նոնք ազնիւ բալասամի սլէս սրախդ մէջ , ինչպէս սուրբ  
Աստուծածինը սրախն մէջը զյուշութեամբ կը պա-  
հէր ինչ որ իր միածին որդւոյն վրայ դովեստ որ կը  
լսէր : Յէշէ որ մէր տէրը ինչ որ աղօթքի մէջ կ'ըսէնք՝  
անանել կ'ընդունի , ինչպէս որ մենք քարոզիչներուն  
ըերնովք իր մեզի ըսած խօսքերը կ'ընդունինք :

Ալէկ հոգեոր զրքոյկներ ունեցիր քովդ , սուրբ Բո-  
նուենթուրային , Գերոսնին , Դիտուեսիոս Կարգոււսեա-  
նին , Լուդովիկոս Պլոտինային , Կրանաթային , Սթե-  
լային , Սրիասուն , Փինելլիին , Տիւփունին , Աւելային  
դրքերուն սլէս , կամ ինչպէս Հոգեոր ճակատամար-  
տը , սուրբ Օգոստինոսին խոստվանութիւնները , սուրբ  
Հերոնիմոսին թղթերը , ու ասոնց նման զրքէր : Անոնց  
մէն քիչ մը կարդա ջերմեռանդութեամբ ամեն օր , իր-  
քի թէ սուրբերը երկինքէն քեզի ճամբայ ցուցընելու  
համար նամակ դրած ըլլային : Սրբոց վարք ալ կար-  
դա , վասն զի անոնց վարքին մէջ քրիստոնէական կե-  
նաց կենդանազիրը կը աեսնաս իրը թէ հայլիի մէջ . ու  
անոնց ըրածը քու օգտիդ բանեցուր յարմարցընելով  
քու վիճակիդ : Վասն զի սուրբերուն շատ դործքերը  
թէ և ըստ ամենայնի հետեւելու բաներ չեն աշխարքի մէջ  
եղողներու համար , բայց անոնցմէն օգուտ կընայ առ-  
նուիլ : Պօղոս անապատականին սլէս անապատ չես  
կընար քաշուիլ նէ , կընաս հոգեոր առանձնութիւն  
ունենալ ինչպէս առաջ ըսի ու ետքն ալ ըսեմ սլի-  
տոր : Թէ որ սուրբ Ֆրանչիսկոսին աղքատութեանը

բոլորովին չես կը հար նմանիլ նէ, կը հաս աղքատութեան գործքեր ընել ինչպէս սիսոր ըսեմ: «Ամանապէս ուրիշ սուրբերուն վարուցը վրայ խացիր: Բայց իրաւ է որ ամանց վարքը աւելի յարմար է մեզի ձամբայ ցուցընելու, ինչպէս սրբուհի Թերեզայինը՝ որ ասքանիս համար զարմանալի է, առջի յիսուսեանց վարքերը, սուրբ Կարոլոս Պորոմեանինը՝ որ Միլանու արքեպիսկոպոսն էր, սուրբ Լուդովիկոսինը, սուրբ Բենետադուսինը, սուրբ Ֆրանչիսկոսին ժամանակադրութիւնը, ու ասոնց նման վարքեր: Ուրիշ վարքեր աւկան՝ որոնց մեջը աւելի զարմանալու բաներ կը գըտնուին քանի թէ նմանելու՝ ինչպէս սրբուհի Մարիամ եղիպատացիինը, սուրբ Սիմեոն սիւնակեցինը, սենացի ու Ճենովացի երկու սրբուհի Կատարինէներունը, սրբուհի Աննելոյինը և այլն, որ ընդհանրապէս միայն կ'օգնեն մարդուս ու սիրոը կը շարժեն Ըստուծոյ սուրբ սէրը ունենալու: :

## ԳԼՈՒԽ ԺԲ

Խ'նչպէս պէտք է Աստուծոյ ազդեցուրիւնները ընդունել:

Ազգեցութիւն կը կոչենք ան ամեն սրբերնուա մէջ եղած շարժմունքները, որոնցմով Աստուծոյ զմեզ կը յորդորէ, կը յանդիմանէ, խղճմտանքնիս կը շարժէ, ըստ կու տայ, մտքերնիս կը բանայ, առաջուց մեղի շրնորհք տալով՝ հօր պէս զմեզ հոգալով ու սիրելով, որպէս զի արթըննանք, ջանանք, առաքինութեանց ետեւ ըլլանք, երկնային բաները սիրենք, բարի առաջադրութիւններ ընենք, մէկ խօսքով՝ արքայութեան ճամբան երթանք: Աս է Երդերդոցին ըսածն որ փեսայն դուռը կը զարնէ, հարսին սրախն հետ կը խօսի, քնացած առենք զինքը կ'արթընցընէ, հեռուանց կը կտնչէ հարսը, մեղը կը հրամցընէ իրեն, կը հրաւիրէ որ զայ խնձոր ու ծաղիկ ժողվէ իր սլարտիզէն, կ'երգէ ու իր անոյշ ձայնը լսել կու տայ հարսին: Օրինակ մը պէտք է ըերեւմ, աս բանը աղէկ բացատրելու համար:

Կատարեալ սկսակ մը ըլլալու համար՝ հարսին կողմանէ իրեք բան կը սկահանջուի . նախ որ առաջարկուի իրեն կարգուիլը, երկրորդ որ ինքը ուզէ կարգուիլ, երրորդ որ հաւանի եղած առաջարկութեանը : Ասանկ ալ Աստուած ուզելով որ մեծ բարեգործութիւն մը ընենք իր շնորհքովը, նախ կ'առաջարկէ մեզի այն բարի դործքը ներքին ազգեցութեամբ . երկրորդ՝ մենք ալ կ'ախորժինք այն բանը . երրորդ՝ կը հաւանինք ընելու : Վասն զի ինչպէս մեղք դործելու համար իրեք աստիճան կ'իշնայ մարդ, այսինքն փորձութիւն ախորժութիւնուած, ասանկ ալ իրեք աստիճան կ'ելլէ առաքինութիւն դործելու . այսինքն ներքին ազգեցութիւն՝ որ փորձութեան դէմն է, ախորժիլ այն ազգեցութիւնը՝ որ փորձութեան ախորժին դէմն է, ու հաւանիլ այն ազգեցութեանը՝ որ փորձութեան հաւանութիւն տալուն դէմն է :

Ներքին ազգեցութիւնը բոլոր կեանքերնուս հետ ալ որ քշէ, անով Աստուածոյ համոյ չենք կրնար ըլլալ՝ թէ որ չուզենք ու չախորժինք անկեց . մանաւանդ կը բարկանայ ալ Աստուած, ինչպէս խրայելացոց՝ որ քառասուն տարի յորդորեց զիրենք դարձի, ու մտիկ չընելնուն համար ըստւ . Երդուայ 'ի բարիննեան իմում նէ հըդնեն 'ի հանգիստ իմ . այսինքն բարկացայ իրենց վրայ ու երդում ըրի որ աւետեաց Երկիրը չխմանան : Ասանկ ալ ազնուական երիտասարդի մը դժարը կու դայ, թէ որ աղջկան մը առաջարկէ իրեն հարս ըլլալ, ու անիկայ չուզէ :

Ներքին ազգեցութիւններէն ախորժիլը՝ Աստուածոյ փառքը փնալուելու ճամբան կը զնէ զմարդը, ու անով տրդէն կը սկըսի համոյ ըլլալ Աստուածոյ : Վասն զի առ ախորժը թէ և բոլորովին հաւանութիւն չէ, բայց կը տրամադրէ հաւանելու . ու ինչպէս որ աղէկ նշան է ու խիստ օդտակար Աստուածոյ խօսքերը մտիկ զնելու ախորժը՝ որ Աստուածոյ ըրած արաաքին ազգեցութիւններն են, նմանապէս աղէկ ու աստուածահամոյ ըսն է ներքին ազգեցութիւններէն ախորժիլը :

Բայց բուն հաւանութիւնն է՝ որ մարդուս բարեդործութիւնը կատարեալ կ'ընէ . վասն զի ներքին աղջեցութիւնը զբալէն ու ախորժելէն ետքն ալ դեռ կը նանք հաւանութիւն չիսալ անոր, որով ապերախտ

կը գանունք ու կը բարկացընենք զԱստուած, աւելի  
մեծ անարդանք մը ընելով իրեն: Ասանկ նոյն աղնուա-  
կան կորիճը թէ որ ըրած առաջարկութեամբը ախոր-  
ժելի տւեղած ըլլայ ան աղջկանը, ու ետքը աղջիկը  
չուղէ զինքը, աւելի անարդութիւն մը ըրած կ'ըլլայ  
իրեն քան թէ չախորժեր անոր ըրած առաջարկութէ-  
նէն: Որոշէ ուրեմն, ով աստուածանէր հոգի, սիրով  
ընդունիլ ինչ ներքին աղջեցութիւններ որ կու տայ  
քեզի Աստուած: ու երբոր կու տայ, ընդունէ զիրենք  
իրու երկնաւոր թագաւորէն խրկուած գեսապաններ՝  
որ քեզի հարսնախօսութեան նշանը կը բերեն: Լսէ  
հանդարտութեամբ իրենց առաջարկութիւնը, մտածէ  
սէրն որ քեզի ատ աղջեցութիւնը կ'ընէ, ու զրկէ ատ  
սուրբ աղջեցութիւնը: Հաւանէ անոր, բայց կատա-  
րեալ հաւանութեամբ, ու հաստատուն սիրով ու փա-  
փաքանօք: Վասն զի Աստուած՝ որ ամեննեն քեզի սլար-  
տրկանութիւն մը չունի՝ ասով զինքը քեզի սպարարկա-  
նի սկէս կը սեղէ: Բայց մեծ ու անսովոր բանի մը վրայ  
որ ըլլայ զգացած աղջեցութիւնդ, հաւանութիւն տա-  
լէն առաջ՝ չիփարուելու համար՝ հոգեոր հօրդ խոր-  
հուրդ հարցուը, որսկէս զի քննէ որ ունեցած աղջե-  
ցութիւնդ իրաւէ թէ սուտ: Վասն զի սատանան տես-  
նալով որ մէկը սպարաստ է ներքին աղջեցութիւննե-  
րուն հաւանելու, շատ անդամ՝ սուտ բաններ կ'առա-  
ջարկէ՝ զինքը խարելու համար: Առ բանիս դէմը կ'առ-  
նես խոնարհութեամբ՝ հոգեոր հօրդ հնազանդելով:

Հաւանութիւն տալէդ ետքը՝ մեծ ջանք սլիտոր ը-  
նես ընդունած աղջեցութիւններդ՝ ի դործ զնելու: Վասն զի ճշմարիտ առաքինութեան ամբողջութիւնը ա-  
սոր վրայ է: Սրտանց հաւանութիւն տալ բարեկոր-  
ծութեան մը՝ առանց դործքի ձեռք զարնելու, անանի  
է՝ ինչպէս որթ մը տնկել, ու չուղէլ որ խաղող տայ:

Առ ամեն ըսածներուս շատ կ'օդնէ առաւօտեան կըր-  
թութիւնն ու մտաց ամիսովումը, որոնց վրայ վերը  
ըսի: Վասն զի ասոնցմով սպարաստ կ'ըլլանք բարեկոր-  
ծութիւն ընելու, չէ թէ միայն ընդհանուր սպարաս-  
տութեամբ, այլ նաև ամեն մէկ բարի դործքը ընելու:

## ԳԼՈՒԽ ԺԹ

Խոստովանանքի վրայ .

Քրիստոս իր սուրբ եկեղեցւոյն մէջ ապաշխարութեան ու խոստովանանքի խորհուրդը դրաւ, որպէս զի անոնք ամեն մեղքերնեւ մաքրութնք քանի որ անոնց մոլ ազտոտած ըլլանք : Աւրեմն, ով աստուածաւեր հոգի, չըլլայ որ երկան առեն հոգւոյդ վրայ առ աղոք թողուա, որովհետեւ ասանկ դիւրին ու պատրաստ է անկեց մաքրուելու դեղը : Մէկն որ մեղքի մէջ ինկած է՝ պիտոր զզուի իրմէն, ու ջանայ որչափ կարելի է նէ շուտով մաքրուիլ, Աստուծոյ աչքին դիմացն որ ամեն բան կը տեսնայ՝ անոտենի աղտոտ չերենալու համար : Ինչո՞ւ հոգևորապէս մեռած կ'ուզենք կենալ, երբոր կենզանանալու ասանկ գերազանց դեղը ունինք :

Խոնարհութեամբ ու չերմեռանդութեամբ ութը օրը մէյմը խոստովանանքդ եղիր, ու ամեն սրբութիւն առնելուդ ալ թէ որ կրնաս, թէ և մահացու մեղքի խողձմտանք մը չունենաս : Վասն զի խոստովանանքով չեթէ միայն ներելի մեղաց արձակում կ'առնենք, այլ նաև մեծ ոյժ անոնցմէ զզուշանալու, ու աւելի շնորհք անոնց ըրած վիշասին տեղը լեցրնելու : Խոստովանանքով կ'ընես խոնարհութիւն, հնազանդութիւն, անկեղծութիւն ու աստուածսիրութիւններէն աւելի առաքինութիւն ըրած կ'ըլլաս :

Ճշմարիտ զզում ունեցիր միշտ խոստովանած մեղքերուդ վրայ, հանգերձ հաստատուն առաջադրութեամբ՝ մէյ մըն ալ չընելու : Շատերը ներելի մեղքերնին սովորութեան մը սկէս խոստովանելով՝ առանց առաջադրելու որ մէյ մըն ալ չընեն, միշտ նոյն բեռանը տակը կը մնան, ու շատ հոգևոր օգուտներ ու շնորհքներ կը կորսընցընեն : Աւրեմն սուտ զուրցելդ խոստովանելու առեն՝ թէ և անվիշաս սուտ ըլլայ զուրցածդ, կամ անվայել խօսք մը բերնեղ հանելդ, կամ չափեն եւել խաղալդ, զզայ ու առաջադրէ առ բաներէն ետ

կենալ. վասն զի գեշ բան է առաջադրութեան խոստովանելը ինչ և իցէ մեղք, թէ մահուչափ ըլլայ և թէ ներելի, որովհետեւ խոստովանելը առ բանիս համար սահմանած է:

Չըլլայ թէ աւելորդ ամբաստանութիւններ ընես վրադ, ինչպէս շատերը սովորութեան մը պէս կ'ընեն՝ ըսելով. Աստուած՝ որչափ որ կրնայի՝ չիսիրեցի, աղօթքներս՝ ինչպէս որ պէտք էր՝ ջերմեռանդութեամբ չըրի, եղբայրսիրութիւն՝ որչափ որ կրնայի՝ չըրի, սուրբ խորհուրդները՝ ինչ ջերմեռանդութեամբ որ պէտք էր՝ չընդունեցայ, ու ասոնցնման խօսքեր: Վասն զի ասոնցմով ամեննեին բան մը ըսած չես ըլլար, որ խոստովանահայրդ քու խղճմտանքիդ վիճակը խմանայ. որովհետեւ արքայութիւնն ըոլոր սուրբերն ալ, ու աշխըրքիս վրայ եղած ամեն արդարներն ալ նոյն խօսքերը կրնան ըսել: Անոր համար դիակ որ ինչ մասնաւոր պատճառ մը ունիս առ խօսքերը ըսելու, ու երբոր կը դանես՝ անիկայ ըսէ անկեղծութեամբ: Խօսք հասկը նալու համար, եղբայրսիրութիւն որչափ որ պէտք էր՝ չըրի կ'ըսես, ինչ բանի մէջ չըրիր. Թերեւս ուրիշ սասաիկ կարօտութեան մէջ աեսնալով, ու կարողութիւն ունենալով իրեն օդնելու, չօդնեցիր. ուրեմն առ պակսութիւնդ խոստովանէ ու ըսէ. Ազգատը ողորմելութեան մէջ տեսայ, կրնայի ողորմել՝ անհոգ եղայ, կամ սիրտս պիտացուցի, կամ արհամարհեցի, կամ ինչ պատճառով որ աղքատին չողորմեցար: Նմանապէս աղօթքս ինչպէս որ պէտք էր կ'ըսես. ինչո՞ւ. Թերեւս կամօք միտքդ ասդիս անդին ցրուեցիր, Թերեւս տեղը՝ առենը՝ կերպը՝ առ չէր աղօթքդ մտադրութեամբ ընելու. ըսէ ուրեմն անկեղծութեամբ ինչ պակսութիւն որ կը դանես ըսած աղօթքիդ մէջ, առանց առ ընդհանուր խօսքերուն՝ որ բան մը չէն նշանակեր խոստովանելի մէջ:

Ներելի մեղքերդ ըսելը միայն հերիք մի սեպեր, ինչու համար ընելդ ալ ըսէ: Զոր օրինակ. հերիք մի սեպեր անվիսաս սուտ մը զուրցելդ խոստովանել, ոյլ ինչու համար զուրցելդ ալ խոստովանէ, թէ որ փառասիրութեամբ զքեզ գովելու համար ըսած էս, կամ կամակորութեամբ, կամ ասոնց նման պատճառով մը: Թէ որ խաղի մէջ պակսութիւն մը ըրած էս՝ բա-

ցատրէ, ինչու համար ընելդ, շահասիրութեան կամ  
ուրիշներուն հաճայանալու համար։ Ասանկ ալ ուրիշ  
մեղքերուդ պատճառները։ Ըսէ նաև թէ որ մեղքիդ  
մէջ երկան տաեն կեցեր ես։ վասն զի մեղքի մէջ ու-  
շանալը շատ կը սաստկացընէ հասարակօրէն մեղքը, ո-  
րովհետեւ ուրիշ բան է սնավառութիւնը քառորդի մը  
չափ տաեն սրտերնուս մէջէն անցնիլը, և ուրիշ բան  
երկու իրեք օր սրաերնիս անոր մէջ ընկրղմիլը, Ուրեմն  
մեղքէն՝ի զատ պէտք է նաև պատճառն ու տեսողու-  
թիւնն ալ ըսէլ։ վասն զի թէ և սովորաբար ներելի  
մեղքերը այդչափ մանր պարագաներով խոստովանելը  
պարտք չէ, մանաւանդ թէ ներելի մեղքը խոստովա-  
նելն ալ պարտք չէ, բայց որոնք որ կ'ուզեն հոգինին  
աղէկ մաքրել՝ հոգեոր ճամբու մէջ աւելի յասաջա-  
ղիմութիւն ընելու համար, պէտք է ջանան աղէկ ճանչ-  
ցընել հոգեոր բժշկին իրենց հոգւոյն հիւընդութիւնը  
որչոփ ալ թէ թէ ըլլայ՝ անկէց խալքսելու համար։

Անփոյթ մի ըլլար ըսելու ինչ որ հարկաւոր է մեղ-  
քիդ որսպիտութիւնը ճանչցընելու համար։ Ինչպէս կիրք  
ելլելուդ կամ ուրիշն պակսութեանը չիհամբերելուդ  
պատճառը։ Զոր օրինակ։ մէկն որ ախորժած մարդս  
չէ՝ ինձի պղտի խօսք մը ըսելու որ ըլլայ, ծուռ կը մեկ-  
նեմ ու կը սրդողիմ։ ուրիշ մը որ սիրած մարդս է՝  
անկէց եւելի ծանր խօսք ըսած ըլլար, բարի կը մեկնէի։  
Ուստի պէտք է որ խոստովանանքիս մէջ ըսեմ։ Մէ-  
կուն սրդողեցայ՝ իր խօսքը ծուռ ասնելով, չէ թէ ը-  
սած խօսքին համար՝ այլ իրմէն չախորժելուա՝ զինքը  
չիսիրելուս համար։ Թէ որ աղէկ մը ըսցաւրելու հա-  
մար պէտք ըլլայ ըսած բառերն ալ զուրցել, ինձի  
կ'երենայ որ աղէկ կ'ըլլայ զուրցելդ։ վասն զի ատ ան-  
կէղծ խոստովանութեամբդ՝ չէ թէ միայն մեղքդ յայտ-  
նած կ'ըլլաս, այլ նաև չար յօժարութիւններդ կիր-  
քերդ ունակութիւններդ, որով հոգեոր հայրդ աղէկ  
ճանչնալով սրտիդ տկարութիւնները՝ սլէտք եղած դե-  
ղերը կ'ընէ։ Բայց որչոփ որ կարելի է, պէտք է ծած-  
կել խոստովանանքի մէջ ալ ուրիշներուն պակսութիւ-  
նը, ու անձը չիցայտնել։

Աղէկ մտածէ իսէլ մը մեղքերու վրայ, որ շատ ան-  
գամ անզգալի կերպով կը մնան ու կը տիրեն խղճմը-  
տանքիդ մէջը, որպէս զի կարենաս խոստովանիլ ու

մաքրութել անսնցմէ : Առոր համար ուշադրութեամբ կարդա գրքիս երրորդ մասին Զ , ԿԵ , ԿԲ , ԿԹ , ԼՅ ու 1,2 դլուխնելը , չորրորդ մասին ալ է դլուխը : Խոսանվանահայրդ դիւրաւ մի փոխեր . մէկն որ ընտրեր ես՝ անոր միշտ խղճմանքդ բաց , անկեղծութեամբ ու համարձակ ըսելով մեղքերդ . ատեն ատեն ալ , ինչպէս ամիսը կամ երկու ամիսը մէյմը , քու ներքին զդացմունքներդ տւ յայտնել իրեն , թէ և անսնցմով մեղք մը ըրած ալ չըլսու . այսինքն թէ որ տրամութիւն կամ ձանձրութիւն կը զգաս , կամ չափազանց ուրախութիւն կը սիրես , կամ վաստըկելու սէր ունիս , ու ասնց նման յօժարութիւններդ :

## ԳԼՈՒԽ Ի

### Սուեդ հաղորդուելու վրայ .

Աը պատմեն որ Միհրդատ Պոնտոսի թագաւորը գեղթափ մը դտած էր՝ որ իր անունով Միհրդատ կը սուի , ու անուլ անանկ զօրացուցեր էր իր մարմինը , որ անդամ մը հռոմայեցւոց դերութենէն խալքսելու համար ուղեց ինքըզինքը թունաւորել , ու չիմեռաւ : Քրիստոս փրկիչն մեր հաղորդութեան սուրբ խորհուրդ դը հաստատեց՝ որ իր սուրբ մարմինն ու արիւնն է , որպէս զի անմիկայ ճաշակողները չիմեռնին , այլ յաւիտեան կենդանի մնան : Ուստի ով որ ստէպ կը հաղորդուի ջերմեռանդութեամբ , անանկ կը զօրանայ իր հոգին՝ որ դրեթէ անկարելի կ'ըլլայ մեղքով մը թունաւորիլը : Ով որ աս կենարար հացովը կը սնանի , չիկըրնար մահացու մեղքի յօժարութիւն ունենալ : Ինչպէս մարդիկ գրախամին մէջը մնացած որ ըլլային՝ կարենային սլիտոր չիմեռնիլ , Աստուծոյ հոն դրած կենաց ծառոյն պտուղը ուտելով , ասանկ ալ աս սուրբ խորհուրդը ճաշակողները հոգեւոր մահուանէ կը խալքունին : Ինչպէս որ ծիրանի , կեռասի՝ ու ելտկի պէս կակուզ ու դիւրաւ փտառդ պտուղները չաքարով կամ մեղքով եփելու որ ըլլաս , երկան տանն իրնան ողահուիլ , ասանկ ալ մեր տկար սիրտը չապականիը՝ Քրիս-

տոսի սուրբ մարմնովն ու սկառաւական արեամբը զօրանալու որ ըլլայ: Դատապարտեալ քրիստոնեայք պատասխան չունենան պիտոր տալու երբոր Քրիստոս արգար դատաւորը առջևնին դնե, որչափ դիւրին էր իրենց մեղքի մէջ չկցնալը, թէ որ առած ըլլային ան դեղն որ ասոր համար տուեր էր: Պիտոր ըսէ իրենց: Ողորմելիներ, ինչու ուղեցիք մեռնիլ կենաց գեղը պատրաստ ունենալով:

Ամեն օր հաղորդուիլը անանկ բան մըն է, որ ես ոչ կը գովեմ և ոչ կը պարստեմ. բայց կիրակիէ կիրակի հաղորդուելու ամենուն խորհուրդ կու տամ, ամենքը կը յորդորեմ. միայն թէ սկաներնին աղատ ըլլայ մեղքի յօժարութենէն: Ասիկայ սուրբ Օգոստինոսին խօսքն է, ես ալ իրեն ալէս ոչ կը գովեմ և ոչ վար կը զարնեմ ամեն օր հաղորդուիլը, այլ հոդեոր հօրը խոհեմութեանը կը թողում ով որ ուղէ ամեն օր ալ հաղորդուիլ: Վասն զի ասանկ ստեալ հաղորդուելու համար մասնաւոր արամադրութիւն ունենալը հարկաւոր ըլլալով, ընդհանուր կանոն տալը աղէկ չէ: Բայց որովհետեւ աս արամադրութիւնը որչափ ալ քիչ մարդ ունենայ, բայց ունեցողներ կան, անոր համար պարստելն ու ամենուն ալ արդիլելը աղէկ չէ. ալէտք է ամեն մարդուն իր արամադրութեանը համեմատ որոշէլ: Ինչու որ անխոհեմութիւն կ'ըլլար ամենուն ալ խորհուրդ տալ ստեալ հաղորդուելու, ասանկ ալ խոհեմութիւն չէ մէկը ասոր համար պարստել, մանաւանդ երբոր խոհեմ խոստվանահօր խորհրդով է ըրածը: Սրբուհի Կատարինէ սենացին սիրուն պատասխան մը տուաւ անոնց որ սուրբ Օգոստինոսին ոչ գովելը և ոչ վար զարնելը սուարկեցին իրեն ամեն օր հաղորդուելուն դէմ: Աղէկ է, բաւ, որովհետեւ սուրբ Օգոստինոսը չիտարստեր ամեն օր հաղորդուիլը, կ'աղջէմ որ գուք ալ չիտարստեք, անով գոհ կ'ըլլամ:

Բայց սուրբ Օգոստինոս կը յորդորէ ու կը խրատէ ամեն կիրակի հաղորդուիլը. ուրեմն դուն ալ, ով աստուածասէր հոգի, անանկ ըրէ: Երբոր մահացու մեղքի մը յօժարութիւն չունենալէդ 'ի զատ՝ ներելի մեղքի մըն ալ սիրտդ կըսպած չէ, ինչու որ կ'ենթադրեմ, սուրբ Օգոստինոսին ուղած արամադրութենէն աւելին ունիս. վասն զի մեղանչել չուղելէն 'ի զատ,

մեղքի յօժարութիւն ալ չունիս - ուստի հոգևոր հօրդ հրամաննովը կրնաս ամեն կիրակիէն առելի սահմալ ալ հաղորդուիլ:

Այսու ամենայնիւ կրնան օրինաւոր արգելքներ ըլլալ, չէ թէ քու կողմանէդ՝ հասկա անեցոց՝ որ սպատակու կըլլան հոգևոր հօրդ խոհեմութեան համար հրաման չփառալու քեղի՝ որ այնչափ ստէպ հաղորդուիս : Չոր օրինակ . թէ որ կերպով մը ուրիշի ձեռաց տակնես, ու որոնց որ սպարալիան ես հնազանդիլ ու յարգել զիրենք, անոնք այնչափ ջերմեռանդ քրպալով՝ կը սրդողին չեն ուզեր որ այնչափ ստէպ հաղորդուիս, երկու դիէն ալ մտածելով՝ աղեկ կ'ըլլայ զիջանիլ իրենց տկարութեանը, ու տամնը ինդ օրը մէյմը հաղորդուիլ: Ըստածս կ'իմացուի, թէ որ ատ դժուարութեանը ճար մը չիկարենաս դանալ: Ընդհանրասկէս խօսելով՝ աս բանիս մէջ դժար է առեն որոշելը . պէտք է հոգևոր հօրդ ըստը ընես . բայց կրնամ այնչափը որոշ ըսել որ ջերմեռանդութեամբ Աստուծոյ ծառայել ուզողները պէտք չէ ամիսէն եւել ուշացընեն հաղորդուիլը :

Բառական խոհեմութիւն որ ունենաս, ոչ մայրդ, ոչ կինդ, ոչ երիկդ, ոչ հայրդ, դէմ կը կենան ստէպ հաղորդուելուդ: Թէ որ հաղորդուած օրդ քու վիճակի պարտքերէն չիողակալիս, թէ որ իրենց հետ առելի հեղութեամբ ու քաղաքավարութեամբ վարուիս, թէ որ զիրենք մեծարես, դժար է որ քու հոգևորիդ դէմ կենան՝ անկեց իրենց նեղութիւն մը քրպալով, թէ որ այլանդակ ու անիրաւ կերպով մտածող մարդիկ չեն: Իսկ թէ որ ատանելներուհանդիպիս, հոգևոր հօրդ խոհեմութեանը կ'իյնայ թերես ուրիշ կերպ տրամադրել:

Կարգուածներուն համար ալ պէտք է որ խօսք մը ըսեմ: Հին օրինաց մէջ Աստուծոյ անհաճոյ կըլլար ով որ տօնի օր իր առնելիքը սպահանջէր . բայց ով օր իր պարտքը կը հատուցաներ ուզողին, անհաճոյ չէր ըլլար Աստուծոյ: Անվայել բան է, թէ և ծանր մեղք մը չէ, ամուսնական պարտքը սպահանջէլ սրբութիւն առած օրը . բայց հատուցանելը անվայել քրպալէն 'ի զատ, արդիւնաւոր գործք է: Ուրիմն ատ պարտքը հատուցանելու համար պէտք չէ որ մէկը սուրբ հաղորդութենէն ետ կենայ, երբոր մէկաւ կողմանէ չեր-

մեռանգութիւնը կը յորդորէ զինքը ու կը փափաքի հաղորդուելու : Տարակոյս չիկայ որ առջի քրիստոնեան ները ամեն օր կը հաղորդուեին, թէ և կարգուած էին ու Աստուծոյ օրհնութեամբ զաւկըներ ալ ունեին . անոր համար կ'ըսեմ որ ստեղ հաղորդուիլը մէկու մը նեղութիւն չիկրնար տալ, ոչ հօր, ոչ կնկան, ոչ էր կան, հերիք է որ հաղորդուովը խոհեմութիւն ունենայ :

Խակ մարմաւոր տկարութիւնները չեն կրնար արդելք ըլլալ հաղորդուելու, թէ որ սիրոց ետ գալու վտանգ չիրերեն : Բայց ամեն ուժ օր հաղորդուելու համար պէտք է մահուչտի մեղքէ աղատ ըլլալ, ներելի մեղքի բաղձտնք չունենալ, ու ստատիկ փափաքիլ սուրբ հաղորդութեան : Խակ ամեն օր հաղորդուելու համար ասոնցմէ ՚ի զատ պէտք է գէշ յօժարութիւննիս ալ զալել, ու հոգեոր հօրերնուս հրամանը ունենալ :

## ԳԼՈՒԽ ԻԱ.

Հաղորդուելու կերպին վրայ .

Առջի իրիկուընէ սկըսէ սկարաստուիլ սուրբ հաղորդութեան՝ հառաջանքներով ու սիրոյ ներգործութիւններ ընելով սրտանց, քիչ մըն ալ կանուխկեկ քաշուէ, որպէս զի առաւօտանց ալ կանուխ կարենաս ելլալ : Թէ որ գիշերը արթըննաս, սրտէդ ու բերնէդ ոնուշահոտ խօսքեր հանէ, որպէս զի հոգիդ անոնցմով տողորուի՝ Քրիստոս քու սիրելի վեստյդ ընդունելու, որ քուկին քուն եղած տաենց՝ ինքը արթուն կեցած քեզի իր շնորհըները կը պատրաստէ, թէ որ քու կողմաննէդ արամադրութիւն ունենաս զանոնք ընդունելու : Ուրախութեամբ ելլու առառանց՝ բարեբախտութեան համելու յուսով, խոստովանքներդ եղիր, ու վստահութեամբ՝ բայց միանդամայն խոնարհութեամբ զնա ընդունէ երկնային կերակուրը, որ քեզի անմահութիւն կու առաջ : Ու Տէ՛ չէմ բառախնը ըսելէն ետքը՝ մի շարժիր, շրթունքդ ալ մի շարժեր, ոչ աղօթք ընե-

լու և ոչ հառաջելու համար. այլ հանդարտ ու պարկեցտ կերստով բաց բերանդ, դլուխդ վեր առ որչափ որ պէտք է քահանային հանդիստ սրբութիւնը բերանդ գնելու համար, ու լի հաւատով յուսով և սիրով սրբտիդ մէջ ընդունէ Քրիստոս, որն որ քու հաւատքդ է, քու յոյսդ է, քու սէրդ է, ու իրմով ու իրեն համար կը հաւտաս կը յուսաս ու կը սիրես: Խնչողէս մեղուն ծաղկանց վրայէն երկինքէն ինչած ցողը ու երկրէս ելած ազնիւ հիւթը ժողուելով՝ մեղը դարձուցած իր փեթակը կը տանի, ասանկ ալ քահանայն խորանին վրայէն կառնէ մեր փրկիչը Ճշմարիտ որդին Աստուծոյ՝ որ ցողի պէս երկինքէն ինչած է, ու Ճշմարիտ որդի Կուսին՝ որ ծաղկի պէս մեր մարդկութեան Երկրէն ելած է, կը գնէ քու բերանդ, ու սրտիդ մէջ կ'ընդունիս անոյշ կերակուր: Ընդունած առենդ՝ սրտանց երկրպագութիւն ըրէ քու կենարարիդ, խօսէ իրեն հետ քու նելքին կարօտութիւններուդ վրայ, երևակայէ զինքը ներսիդիդ նստած՝ քեզ երջանկացընելու համար. ամեն ընդունելութիւն ու մեծարանք ինչ որ կը րնաս՝ ըրէ իրեն, ու անանի վարուէ ամեն բանի մէջ՝ որ խմացուի Աստուծ քու հետդ ըլլալը:

Իսկ երբոր չես կրնար աս բարեբախտութիւնը ու նենալ իրօք հաղորդուելու սուրբ սրտարագին մէջ, գոնէ սրտանց հոգեորագէս հաղորդուէ՝ ջերմեռանդ փափաքանօք միանալով Յիսուսի հետ:

Գլխաւոր դիտաւորութիւննդ հաղորդուելու առեն պիտոր ըլլայ առաջ երթալ հաստատուիլ Աստուծոյ սիրոյն մէջ, ու անով միսիթարուիլ. սիրոյ համար միայն պէտք է ընդունիս ան՝ որ սիրոյ համար միայն զինքը քեզի կու տայ: Անկարելի է Քրիստոս մեր փրկիչը առկեց առելի սիրալիր ու սրտաշարժ կերակով մը երևակայէլ, որովհետեւ հոս մեղի համար կերակուր եղած՝ սիրաերնիս կը մանայ, մեր հետը հոգեորագէս ու մարմնաւորագէս միանալու համար:

Աշխարհասէր մարդիկ քեզի հարցունելու որ ըլլան՝ թէ ինչո՞ւ ստէտ կը հաղորդուիս, ըսէ իրենց. Աստուծ սիրէլ սորվելու համար, պակսութիւններս շխակելու համար, խեղճութիւններէս խոլըսելու համար, նեղութիւններուս մէջը միսիթարուելու համար, տկարութիւնս զօրացընելու համար: Ըսէ իրենց որ երկու

տեսակ մարդիկ պէտք է ստեղ հաղորդուին . կատարեալներն որ աղեկ տրամադրութիւն ունենալով՝ խիստ գէշ կ'ընեն կատարելութեան աղբիւրը դիմելու որ չըլլան . ու անկատարներն ալ կատարելութեան ետեւ ըլլալու համար . զօրաւորները՝ չխակարանալու համար , ու տկարները զօրանալու համար . հիւանդները՝ առողջանալու համար , ու տռողները չեհիւընդնալու համար , ու դռւն որ անկատար ես , տկար ու հիւանդ ես , պէտք է որ ստեղ միանաս Քրիստոսի հետ՝ որ քու կատարելութիւնդ է , քու զօրութիւնդ , ու քու բժիշկդ : Ըսէ իրենց որ շատ զործք ու զբաղմունք չունեցողները պէտք է ստեղ հաղորդուին , դիւրութիւն ունենալով . իսկ շատ զբաղածներն ալ հարկաւորութիւն ունենալուն համար . մէկն որ շատ կ'աշխատի ու շատ նեղութիւններ ունի , պէտք է որ ստեղ մնունդ ընդունի ուժ տուող կերակրով : Ըսէ իրենց որ աղեկ հաղորդուել սորմելու համար ըստեղ կը հաղորդուիս . վասն զի որ բանն որ ստեղ չըներ մէկը , չիւլարժիր աղեկ ընելու :

Ստեղ հաղորդուե , ով աստուածասէր հոգի , որ չափ որ կրնաս՝ ստեղ հաղորդուե հոգեսոր հօրդ խորհրդովը՝ ու հաւտա ինձի որ ինչպէս մեր լեռներուն վրայ նապաստակները ձմեռը ձերմակ կ'ըլլան՝ ձիւնէն ուրիշ բան չխանանալով , ձիւնէն ուրիշ բան չուտելով , ասանկ ալ դռւն շարունակ ճաշակելով ան՝ որ բոլոր զեղեցկութիւն է , բոլորովին բարութիւն , բոլորովին սրբութիւն , կ'ըլլաս դեղեցիկ , բարի ու սուրբ :

# ՄԱՍՆ ԵՐԲՈՐԴ.

ԱՌԱՋԻՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ, ԽԵԼ ՄԸ  
ԽՐԱՏՆԵՐ

## Գ. Լ. Ա. Խ. Ա.

Ասարինուրեանց մէջ լնայուրիւն լնելու վրայ .

**Մ**եզուներուն թագաւորը դուրս չեղեք առանց իր մեղուները բոլոր հետը առնելու . Աստուծոյ սէրն ալ մարդուս սիրաը շիքնակիր առանց ուրիշ ամեն առաքինութիւնները հետը առնելու , ու ինչպէս զօրավար մը իր զինուորները կը շարժէ՝ ասանկ ալ ինքը ուրիշ առաքինութիւնները . բայց չէ թէ բոլորը մէկտեղ , չէ թէ մի և նոյն կերպով , չէ թէ ամեն առեն ու ամեն տեղ : Արդարը գետի քով անկած ծառի մը կը նմանի , որն որ առենին իր պառակը կու տայ . վասն զի Աստուծոյ սէրը ջուր տալով իր հոգւոյն՝ առաքինութեան դործքեր պաղաքերել կու տայ , ամեն մէկը իր առենին : Երաժշտութիւնն որ այնչափ ախորժելի է ականչի , սուզի մէջ անախորժ է՝ կ'ըսէ առակը : Մեծ պակսութիւն է որ շատերը կ'ընեն՝ առաքինութեան մը ձեռք զարնելով , ու ամեն տեղ նոյն առաքինութիւնը ուզելով բանեցրնել : Ասոնք քանի մը հին փիլիսոփաներուն պէս կ'ուզեն կամ միշտ լալ , կամ միշտ իրնտալ . ալ գեշը ան է որ կը պարսաւեն ու կը մեղադրեն զանոնք , որոնք որ իրենց պէս միշտ նոյն առաքինութիւնը չեն ըներ : Պէտք է խնդառ ընդ խնդառուն , ըստ ընդ լորուն , կ'ըսէ առաքեալը . ուրիշ տեղ ալ սէրը երկայ-

նամիտ է կ'ըսէ, ուրը հեղ է, առատ է, խոհեմ է ու  
ամենուն հետ կը յարձարի:

Բայց քանի մը առաքինութիւններ կան՝ որ ամեն  
տեղ հարկաւոր էն, ու չէ թէ միայն իրենց առանձին  
գործքերը կ'ընեն՝ այլ ուրիշ ամեն առաքինութեանց  
գործքերուն մէջ ալ կը մտնեն: Արիութիւն մեծանձ  
նութիւն մեծագործութիւն բանեցընելու առիթ ստէպ  
չխպատահիր. բայց հեղութիւն անկեղծութիւն չա-  
փաւորութիւն ու խոնարհութիւն անանկ առաքինու-  
թիւններ են՝ որ մեր ամեն գործքերը կը համեմեն: Ա-  
սոնցմէ աւելի դերազանց առաքինութիւններ կան,  
բայց ասոնց գործածութիւնը աւելի հարկաւոր է: Ըա-  
քարը աղէն աղնիւ է, բայց աղը շատ աւելի տեղ կը  
գործածուի: Ուստի աս ընդհանուր պէտք եղած ա-  
ռաքինութիւնները հարկաւոր է շատկեկ ու պատրաստ  
ունենալ, վասն զի գրեթէ ամեն տեղ պէտք կ'ըլսան:

Առաքինութեան գործքերուն մէջ ընտրելու է ինչ  
որ մեր պարտքերուն աւելի յարմարն է, չէ թէ մեր  
ախորժակին աւելի յարմարը: Սրբուհին Պաւլո աւե-  
լի կ'ախորժէր մարմաւոր ճգնութիւններ ընել, ներ-  
քին քաղցրութիւն աւելի դիւրաւ վայելելու համար.  
Բայց իր մեծերուն հնազանդելը իրեն պարտքն էր.  
ուստի սուրբ Հերոնիմոս կ'ըսէ իրեն որ աս խիստ ճրգ-  
նութիւնները իր եպիսկոպոսին դատմանը գէմ ընելը  
յանդիմանութեան արժանի էր: Ընդհակառակն ա-  
ռաքեալներուն պարտքը ըլլալով քարողել սուրբ ա-  
ւետարանը, ու հոգևոր հացը բաժնել հաւատացե-  
լոց, շատ աղէկ մտածեցին որ իրենց պարտքը չիթո-  
ղուն աղքատները հոգալու համար, որ թէ և խիստ  
մեծ բարեգործութիւն էր՝ բայց իրենց համար չէր:  
Ամեն մէկ վլաճակի մէջ աւելի հարկաւոր առաքինու-  
թիւններ կան. եպիսկոպոսին հարկաւոր եղած ա-  
ռաքինութիւնները ուրիշ են, թագաւորինը ուրիշ,  
զինուորինը ուրիշ, կարգուածին ու որբեարիինը ու-  
րիշ: Թէպէտ և ամենուն ալ պէտք է ամեն առաքինու-  
թիւն ունենալ, բայց ամեն մէկը իրեն վիճակին հար-  
կաւոր եղած առաքինութիւններուն աւելի եաւէ պի-  
տոր ըլլայ:

Ան առաքինութիւններէն, որ մեր վիճակին պարտ-  
քը չեն, պէտք է ընտրել աւելի արդիւնաւորները՝ չէ

թէ աւելի փառաւորները։ Գիտաւոր աստղերը սովորաբար ուրիշ աստղերէն մեծ կ'երևան, ու մեր աչքին դիմացը անոնցմէ շատ աւելի տեղ կը բռնեն երկինքին վրայ։ բայց ըստ ինքեան համեմատութիւն չունին ուրիշ աստղերուն ոչ մեծութեանը և ոչ պայծառութեանը։ մեծ ու լուսաւոր երևնալին՝ իրենց մօտութենէն է։ Ասանկ ալ առաքինութիւններէն ոմանք աչքի աւելի զգալի ըլլալով, ուամիկը անոնք մեծ ու մեկալնոնցմէ վեր կը սեպէ՝ ուստի մարմնաւոր ողորմութիւնը հոգեսորէն վեր կը դնէ, քուրձ հագնիլը՝ ծոմ կենալը՝ ծեծուիլը՝ մարմինը մահացընելը՝ հեղ խոնարհ պարկեշտ ըլլալէն ու կիրքերը մահացընելէն մեծ կը սեպէ։ բայց տանիք անոնցմէ անհամեմատ աւելի վեր էն։ Ծնարէ ուրեմն, ով աստուածաեր հողի, չէ թէ ան առաքինութիւններն որ աւելի մեծ կ'երևան՝ այլ որոնք որ իրօք մեծ էն, չէ թէ աչքի զարնովները՝ հապա հաստատուն առաքինութիւնները։

Օգտակար բան է որ ամեն մարդ մէկ առաքինութիւն մը ընտրէ՝ անոր մէջը աւելի կրթուելու։ չէ թէ մէկալ առաքինութիւնները ձեռքէ ձգելով, այլ որպէս զի անով զինքը աւելի զսպէ ու զբաղեցրնէ։ Սուրբ Յոհաննէս Աղքասանդրիոյ եպիսկոպոսին փառաւոր օրիորդ մը երեցաւ արեւէն պայծառ, թագուհիի մը պէս զարդարուած, դլուխն ալ ձիթենի պստկ, ու ըստւն երկնաւոր թագաւորին անդրանիկ աղջիկն եմ, թէ որ կ'ուզես նէ՝ զքեղ իրեն տանիսմ։ Ճանչցաւ սուրբը որ ողորմածութիւնն էր երեցովը, ու Աստուած կ'ուզէր որ ինքը աւելի ողորմած ըլլայ։ անկէց ետքը անանկ ինքը զինքը աս առաքինութեան տուաւ, որ անունը ողբրմծ մնաց։

Եւլոժի աղքասանդրացին կ'ուզէր որ մասնաւոր կերպով մը Աստուածոյ ծառայէ, բայց ակար էր՝ չէր կը ընար առանձնական կեանք անցընել, և ոչ հնազանդութեան տակ մտնել։ Ուստի ինչ ըրաւ։ ողորմելի աղքատ բորոտ մը իր առւնը առաւ, որպէս զի անոր եղբայրսիրութիւն ընէ ու ինքը զինքը մահացընէ։ Ու աւելի արդիւնաւոր ընելու համար իր եղբայրսիրութիւնը՝ ուխտեց որ ան խեղճ ողորմելի աղքատը յարդէ, ու իր տիրոջը պէս անոր ծառայէ։ Անգամ մը սատանային փորձութիւնը եկաւ թէ աղքատին և թէ իրեն

որ մէկմէկէ բաժնուին . բայց գնացին սուրբ Անտոն Հքնաւորին հարցընելու : Սուրբ Անտոն ըսաւ իրենց . Չըլլայ որ բաժնուիք , վախճաննիդ մօտ է . հրեշտակը ձեզ մէկտեղ դանելու որ չըլլայ , պատկնիդ կը կորսընցընէք :

Լուգովիկոս սուրբ թագաւորը հիւանդանոցներու մէջ ծառայի մը պէս իր ձեռօքը հիւանդներուն կը ծառայէր : Սուրբ Գրանչխակոս աղքատութիւնը ամեն բանէն աւելի կը սիրէր , ու իր տիրուհին կը կոչէր : Սուրբ Դոմինիկոսը ամեն բանէն վեր քարոզութիւնը կը սեպէր . ուստի իր կրօնքը քարոզիչներու կրօնք ըսուեցաւ : Մեծն Գրիգոր սուրբ քահանացապէտը պանդուխաներու հիւրընկալութիւն ընելը խիստ կը սիրէր Աքրահամ նահապէտին պէս . ուստի անոր պէս ալ Աստուծծ հիւրընկալէց պանդուխաի կերպարանքով : Տորիթ զինքը եղբայրսիրութեան տուած , մէռելները կը թաղէր : Սրբուհին Եղիսաբէթ , թէ և մէծ թագուհի մըն էր , բայց արհամարհուիլը ամեն բանէն աւելի կը սիրէր : Սրբուհի Կատարինէ Ճենովացին որբեարի մնացած առենը՝ զինքը բոլորովին հիւանդանոցներու ծառայութեանը տուաւ :

Կասիանոս կը պատմէ որ ջերմեռանդ խաթուն մը փափոքէլով համբերութեան մէջ կրթուելու՝ գնաց սուրբ Ասթանասին : Սուրբ Հայրապէտան ալ խաթունին ուզելով աղքատ որբեարի մը դրաւ իր տունը՝ բայց դժուարաւ գոհ եղող , ձանձրալի , բարկացող ու անտանելի բնութիւն մը ունեցող . անանկ որ՝ ջերմեռանդ խաթունը շարունակ անկէց խօսք ըսելով , իր համբերութիւնն ու հեղութիւնը շատ արգիւնաւոր եղոււ :

Ասոր նման Աստուծոյ ծառաներէն ոմանք հիւանդաց ծառայելու ետեւէ կ'ըլլան , ոմանք աղքատաց օդնելու , ոմանք տղայոց քրիստոնէական վարդապէտութիւն սորվեցընելու , ոմանք ճամբէ գուրս ելած կորուսեալ հոգիները շահելու ու դարձընելու , ոմանք ժամերը ու խորանները զարդարելու ու հարստացընելու , ոմանք թշնամիները մէկմէկու հետ հաշտեցընելու : Բան բանովներու կը նմանին , որ ամեն գոյն ենթակայի վրայ ալ մետաքսով ու ոսկեթելով ամեն ծաղիկ կերպ կերպ շնորհքով կը յարմարցընեն : Աստոնկ

ալ հոգեոր կենաց հետ եղողները մասնաւոր առաքի-  
նութեան մը ձեռք զարնելով՝ անիկայ ենթակայ կ'ը-  
նեն իրենց հոգեոր բանուածքին, ու անոր վրայ կերպ  
կերպ կը յարմարցընեն ուրիշ առաքինութիւնները :  
Այսպէս իրենց ամեն գործքերն ու բաղձանքները ա-  
ռելի համաձայն ու կարդաւորեալ կ'ըլլան՝ գլխաւոր  
առաքինութեանը հետեւելով, ու իրենց մասնաւոր հո-  
գին կը ցուցընեն, ի հանդէջ սովորական կարդարեալ և պա-  
ճամփեալ :

Երբոր մասնաւոր ախտ մը հետերնիս կը պատերազ-  
մի, պէտք է որ ամեն ջանքով անոր ներհակ առաքի-  
նութեանը ետեւէ ըլլանք՝ ուրիշ առաքինութիւնները  
անոր օդնական ընկելով, վասն զի ասանկով մեր թշնա-  
մին կը յալթենք, ու առաքինութեանց մէջ ալ առաջ  
կ'երթանք: Ով որ հոգաբառութեան կամ բարկութեան  
կողմանէ նեղութիւն կը քաշէ, պէտք է որ խոնարհու-  
թեան ու հեղութեան ետեւէ ըլլայ, ու անոնց օդնելու  
համար աղօթք՝ խոստավանանք՝ սրբութիւն՝ խոհեմու-  
թիւն՝ արխութիւն ու ժուժեկալութիւն ձեռքէ չիթո-  
ղու: Ինչպէս կինձերը ակաանին մէկմէկով կը սրբէն,  
ասանկ ալ առաքինի անձ մը՝ որ իրեն պաշտպանու-  
թեանը համար աւելի հարկաւոր եղած առաքինու-  
թեան մը ձեռք զարկեր է՝ անոր մէջը կրթուելու,  
պէտք է որ ուրիշ առաքինութիւններով խորացէ զա-  
նիկայ: անանկով ամենուն մէջն ալ առաջ կ'երթայ:  
Ասանկ եղաւ Յոր նահապետին: վասն զի համբերու-  
թեան մէջ կրթուելով այնչափ փորձանքներու գէմ,  
եղաւ ամեն կողմանէ կատարեալ ու առաքինի սուրբ  
մը:

## ԳԼՈՒԽ Բ

Նոյն բանին, այսինքն առաքինուրեանց մէջ  
ընտրութիւն ընկերու վրայ .

Շատ աղեկ կը զուրցէ սուրբ Օգոստինոս որ հոգեոր  
կեանք սկսողները երբեմն սխալներ կ'ընեն, որ թէ և  
կատարելութեան կանոններու գէմ՝ բայց պարսաւե-

լու բաները և վասն զի անոնց մալ յոյս կուտան ասկա-  
զայ մեծ բարեպաշտութեան, պատրաստելով զիրենք  
անոր։ Այն անարդ ու ծառայական վախն որ խղճա-  
հարութենէ առաջ կու գայ գեշ ճամբէ նոր դարձող-  
ներուն, գովելի բան մըն է իրենց վրայ ՚ի ոկղբան, ու  
բարի նշան մը իրենց եաբը ունենալու մաքուր խղճմը-  
տանքին։ Բայց առ չափազանց խղճմանքը պարսա-  
ւելի է անոնց վրայ՝ որ հոգեւոր ճամբուն մէջ առաջ  
զնացած էն, ու սրտերնուն մէջ ողեաբ է որ Աստուծոյ  
սերը աիրէ՝ կամաց կամաց դուրս ընելով առ ծառայա-  
կան երկիւղը։

Սուրբ Յեղանարդոս առաջները շատ խիստ էր իրեն  
խոստովանորդւոց։ Կ'ըսէր իրենց որ մարմիննին մէկդի  
զնեն, ու հոգւով միայն իր առջեր դան։ Խոստովա-  
նանքնին լսելու առեն՝ կարգէ դուրս խստութիւն կը-  
նէր նաև թեթե պակսութեանց գէմ, ու անանկ կա-  
տարելութիւն կը պահանջէր խեղճ սկսովներէն՝ որ զի-  
րենք առաջ տանելու առեն ետեւ ետեւ երթալ կու-  
տար իրենց։ որովհետեւ արիութիւննին կը կորսընցու-  
նէին, տեսնելով անանկ դժար լէու մը առջեննին ու ա-  
նանկ ուժով դէստ ՚ի վեր հրուելնին։ Յեղանարդոսի սկէս  
մեծ սուրբին ասանկ ոճ մը բռնելը իր սաստիկ բաղձան-  
քէն առաջ կու գար՝ խոստովանորդւոց խղճմանքը  
աղէկ մաքրելու համար։ բայց սահկայ գովելու առա-  
քինութիւն չէր։ Անոր համար Աստուծած երեցաւ ի-  
րեն, ու աս բանիս համար զինքը յանդիմանելով՝ հեղ  
ու քաղցր հոգի մը տուաւ իրեն, անանկ որ՝ բոլորո-  
վին փոխուեցաւ, ու զինքը սաստիկ կը մեզագրէր այն-  
չափ խստութիւն ընելուն համար։ անանկ ալ անկէց  
ետքը անոյշ ու ներողամիտ եղու որ ամենուն հետ կը  
յարմարէր՝ զամենքը շահելու համար։

Սուրբ Հերոնիմոս կը պատմէ որ իր հոգեոր դուստ-  
րը սրբուհին Պաւլա չափազանց ճղնութիւններ ընե-  
լէն ՚ի զատ, անանկ ալ ան ճղնութիւններուն կպած  
էր որ՝ ինչուան սուրբ Եպիփանին, որ իր եպիսկոպոսը  
ըլլալով՝ չէր ուզեր որ այնչափ խիստ մահացուցմունիք-  
ներ ընէ իր մարմնոյն, չէր հնաղանդէր։ ասկէց ՚ի զատ  
ալ իր ազգականներուն մահուանը վրայ անանկ կը  
տրտմէր, որ մեռնելու վատնդի մէջ կ'իշնար։ Աս բա-  
ները պատմելէն ետքը, կ'ըսէ սուրբ Հերոնիմոս։ Մէկը

կրնայ ըսել որ սրբուհւոյն գտիսար գրելու տեղը՝ իր վրայ պարսաւ կը գրեմ. բայց Քրիստոսի առջին կը սեմ, որուն ինքն ալ ծառայեց ու ևս ալ կը փափաքիմ ծառայելու, որ աւելի կամ պակաս բան մը չէ գրած ներս՝ անկեղծութեամբ սկասմելով իր ամեն բանը ինչ պէս քրիստոնեոյ մը քրիստոնէի մը վարքը. այսինքն իր վարքը կը գրեմ, չէ թէ իր վրայ ներբռող աս միայն կ'եւելցընեմ որ իր մոլութիւնները ուրիշներուն առաքինութիւններն են:

Ըսել կ'ուզէ որ սրբուհի Պաւլային ունեցած պակասութիւնները անկատար քրիստոնէի մը վրայ առաքինութիւն կրնային սեպուիլ՝ ինչովէս գործքել կան՝ որ կատարեալ քրիստոնէի մը վրայ պակսութիւն կը սեպուին, որոնք անկատար քրիստոնէի մը կատարելութիւն կրնան սեպուիլ: Հիւանդի մը համար՝ ըուընալու առեն ուուըները ուուիլը աղեկ նշան է, վասն զի բնութիւնը զօրացած՝ աւելորդ հիւթերը վար զարնելը կը ցուցընէ. բայց առողջ մարդու մը համար դէշ նշան է, վասն զի բնութեան տկարութիւնը կը ցուցընէ՝ որ հերիք ուժ չունի հիւթերը ցրուելու:

Պէտք է որ աղեկ վարկում ունենանք առաքինութեան ետեւէ եղողներուն վրայ, ով տառուածասէր հոգի, անկատար կերպով ալ որ ընեն իրենց ջանքը. վասն զի շատ անդամ սուրբելին ալ ան կերպով ըրին: Բայց մենք պէտք է որ ջանանք, չէ թէ միայն սրտանց՝ այլ նաև խոհեմութեան առաքինութեան ետեւէ ըլլու, ու Խմաստունին խրատը պահենք՝ մեր խելքին չի վստահիլ, այլ Աստուծոյ մեզի տուած հոգեոր հօրը խորհրդովը շարժիլ:

Բաներ կան՝ որ շատերը առաքինութիւն կը սեպեն, բայց ամենեին չեն. պէտք է որ ասոնց վրայ ալ խօսիմ: Ըստածներս են յափշտակութիւն, վերացումն, անզգոյութիւն, զմայլումն, ու տասոնց նման բաներ, որոնց վրայ դիրքեր կան գրած՝ ուղելով մարդուս հոգին դրեթէ մարդինէն հանել՝ երկինքը վերացընել: Այլ կատարելութիւնները առաքինութեան վարձ կամ ճաշակ մը յափտենական կենաց՝ որ Աստուած Երրեմի կու տայ մասնց, որսկէս զի բուն երանութեանը բաղձան՝ որ արքոյութեան մէջ պիտոր վայելէնք: Ասանկ շնորհը.

ներու պէտք չէ որ բաղձանք . վասն զի ամենենին հարկաւոր չեն Աստուծոյ աղեկ ծառայելու ու զինքը սիրելու համար , որն որ մեր մէկ հատիկ դիտումը ովտոր ըլլայ : Մանաւանդ որ ասանկ շնորհքները շատ անգամ աշխատանքով չեն վաստըկուիր՝ աւելի կրառական բաներ ըլլալով քան թէ ներդործական , այսինքն կրնանք ընդունիլ ասանկ շնորհքները՝ չէ թէ ստանալ : Աս ալ կ'աւելցընեմ որ մեր միտքը ուրիշ բան չէ՝ բայց աղեկ մարդիկ ըլլալ , բարեպաշտ ու ջերմեանդ մարդիկ ըլլալու ջանալ , ուստի աս բանիս ետեւ պիտոր ըլլանք : Իսկ թէ որ Աստուած ուզէ զմեզ ինչուան հրեշտակներուն կատարելութեանը հասցընել , ան ատենը աղեկ հրեշտակներ կ'ըլլանք . բայց հիմակու հիմայ անկեղծութեամբ խոնարհութեամբ ու ջերմեանգութեամբ կրթուինք պղտի առաքինութիւններու մէջ , որոնք Աստուած զրեր է որ մեր ջանքովն ու աշխատանքով վաստըկինք . ինչպէս համբերութիւնը , եզրայրսիրութիւնը , սրտի մահացուցումը , խոնարհութիւնը , հնազանդութիւնը , աղքատութիւնը , կարեկցութիւնը , ուրիշի պակտութիւններուն չինայիլ , ջանք ու եռանդ ունենալը : Աս կարգէ զուրս շրնորհքները սիրով թողունք Աստուծմէ մանաւոր կերպով ընտրուած անձնինքներու . մէնք արժանի չենք առ բարձր աստիճանին հասնելու Աստուծոյ ծառայութեանը մէջ . մեզի մեծ բարեբախտութիւն է հասարակ ու ամենէն վարի աստիճանի ծառայութիւնները ընելիրեն . իր կամքն է՝ թէ որ ուզէ պատուաւոր ծառայութիւն մը տալ մեզի , ու իրեն աւելի մօնեցընել :

Ասանկ է , ով աստուածաւը հոգի . երկնաւոր թագուորը իր ծառայից վարձքը իրենց պաշտօնին բարձրութեան համեմատ չիտար , այլ իրենց սիրոյն ու խոնարհութեանը՝ որով պաշտօնին կը կատարեն : Աւուղ իր հօրը կորսընցուցած էշերը մինտուելու տաեն խորայելի թագաւորութիւնը դատւ . Ռեբեկա Արքահամու ուղարկերուն ջուր տալու ատեն , անոր հարսը եղաւ . Հսութ Բոստի արտը հնձողներուն ետեւն՝ թափած հտուկերը ժողվելու ատեն՝ իր կինը եղաւ :

Աս բարձր ու կարգէ զուրս դիամունքները շատ անգամ մարդու կը խաբեն , ու երբեմն զիրենք հրեշտակ կարծողները՝ և ոչ բարի քրիստոնեայ են , ու

Խոսքերնուն մէջ աւելի մեծութիւն կայ քան զգացմունքներնուն ու գործքերնուն։ Այսու ամենայնիւ պէտք չէ մէկը արհամարհէնք կամ յանդուղն զատողութիւն ընենք վրան։ այլ ուրիշներուն գերազանցութեանը համար Աստուած օրհնելով՝ մենք մեր վարի ճամբան բռնենք խոնարհութեամբ, որ աւելի տպահով ճամբան է։ բարձր չէ, բայց աւելի յարմար է մեր տկարութեանը ու նուաստութեանը։ ու թէ որ հաւատարմութեամբ ու խոնարհութեամբ մեր ճամբան երթալու ըլլանք, Աստուած զմեղ բարձր աստիճաններու կը հասցընէ։

### ԳԼՈՒԽ Գ.

#### Համբերութեան վրայ .

Պիտոյ է ձեզ համբերութիւն, կ'ըսէ առաքեալը, զի զկամս Աստուծոյ արարեալ՝ հասջիք աւետեացն։ Քրիստոս աերն մեր ալ ըստ։ Համբերութեամբ ձեր ըովլ ստասջիք զոդիս ձեր։ Աստինկ է, ով աստուածասէր հոգի, մարդուս ծայրագոյն երջանեկութիւնը իր հոգին ստանալն է։ ու որչափ որ համբերութիւննիս աւելի ըլլայ, այնչափ աւելի կատարեալ կերպով կը ստանանք մեր հոգին։ Յիշէ որ Քրիստոս զմեղ համբերութեամբ ու չարչարանք քաշելով փրկեց, մենք ալ հոգինիս ասանկ պիտոր փրկենք՝ նախատինք ընդդիմութիւն ու նեղութիւն քաշելով որչափ որ կընանք համբերութեամբ ու հեղութեամբ։

Համբերութիւնդ առ կամ ան վատին հետ, առ կամ ան անիրաւութեանը հետ պիտոր չիկապես։ ամեն քան աչքդ պիտոր առնես, ինչ որ Աստուած կը թողու որ դլուխդ դայ։ Կան ուսնեք որ պատուաւոր նեղութիւններ միայն կ'ուզեն քաշել, ինչպէս պատերազմի մէջ վերք ընդունել կամ գերի բռնուիլ, հաւատքի համար չարչարուիլ, զատաստանի մը յաղթելու համար աղքընաւլ։ Աստինիները նեղութիւն քաշել չեն սիրել, հապա փառաւորուիլ։ Ճշմարիտ համբերողը, Աստուածոյ ճշմարիտ ծառայն, նեղութիւններուն փառաւորն

ու անարդը չինայիր։ Կարիք մարդու մը սիրելի է զիշ  
մարդկանցմէ անարգուիլ նախատուիլ ու ամբաստա-  
նուիլ, բայց նոյն բաները աղեկ մարդկանցմէ բարե-  
կամներէ աղջականներէ կրելն ու համբերելը՝ է բուն  
նշան հաստատուն բարեպաշտութեան։ Աւելի մեծ կը  
սկսվեմ Պորտմեան սուրբ կարողութիւնը՝ որ  
երկան տաեն համբերեց երեւելի քարոզչի մը ամսղիո-  
նէն իրեն դէմ ըսած խօսքերուն, քան թէ ուրիշներէն  
ընդունած ամեն նախատինքները։ Վասն զի ինչպէս որ  
մեղուին խայթուածը ճանձինէն, ասանկ ալ լաւ մարդ-  
կանց մեզի տուած վիշտը ուրիշներուն տուածէն առե-  
լի անտանելի է։ Չիսպատահիր ալ չէ՝ որ շատ անգամ  
երկու հոգի, երկուքն ալ աղեկ, երկուքն ալ բարի  
դիտաւորութեամբ, միայն կարծիքնին իրարմէ տար-  
բեր ըլլալով, մեկմէկու չարաչար դէմ բաներ կը խօսին։

Համբերող եղիր, չէ թէ միայն գլխաւոր նեղութիւն-  
ներուն որ գլուխդ կու գան, այլ նաև անոնց պատա-  
հական հետեւանքներուն։ Ըասերը սիրով կը համբե-  
րէն իրենց նեղութեանը, թէ որ աս կամ ան պարտ-  
գան չըլլար նէ։ Ազքը նաև համար չէի նեղանար,  
կը ըսէն, թէ որ աղքատութիւնս արդեւք չըլլար բարե-  
կամներուս օգնելու, զաւկըներուս կրթութիւն առ-  
լու, ու խմ պատռուվս ապրելու։ Չէի նեղանար թէ  
որ ուրիշները չիկարծէն որ գեղ ճամբայ երթալուս  
համար աս վիշտը գլուխս եկաւ։ Չարախոսութենէ դը-  
ժարս չէր իգար, թէ որ ուրիշները չիհաւային անոր։  
Հիւընդութեանս սիրով կը համբերէի, թէ որ կարո-  
ղութիւն ունենայի բժշկին ու գեղերու վճարքը ընել,  
թէ որ զիս հոգացողներուն նեղութիւն չըլլայի։ Ո՛վ  
աստուածանէր հոգի, ալէտք է համբերել՝ չէ թէ միայն  
հիւընդութեան, այլ որ հիւընդութեանն որ Աստուած  
խաւրէ, ուր որ խաւրէ, ինչ պարագաներով որ խաւ-  
րէ։ ասանկ ալ ուրիշ նեղութիւններուն վրայ խմացիր։  
Երբոր գլուխդ բան մը կու գայ, ինչ Ճար որ կրնաս  
ընել ըստ կամացն Աստուածոյ՝ ըրէ, վասն զի չընելը՝  
Աստուած փորձել է։ բայց այդչափը ընելէն եսքը՝  
մնացածը թող առւր Աստուածոյ կատարեալ համա-  
կերպութեամբ իրեն կամացը։ թէ որ ինքը ուզէ որ ը-  
րած Ճարըդ յաջողի, շնորհտկալ եղիր խոնարհու-  
թեամբ։ խկ թէ որ չուզէ, օրհնէ զինքը համբերու-  
թեամբ։

Սրբոյն Գրիգորի ըստածին պես՝ թէ որ իրաւ է վրազ  
եղած ամբաստանութիւնը, խոնարհէ ու խոստվանէ,  
որ արժանի էիր առ ամբաստանութեանը։ Խոկ թէ որ  
սուտ է վրադ եղած ամբաստանութիւնը, արդարա-  
ցուր զքեզ հեղութեամբ՝ ըսելով որ առ յանցանքը  
ըւնիս. վասն զի ոյսչափին պարտըկան ևս՝ ճշմարտու-  
թիւնը յարդելու ու ուրիշներուն միաքը շնորհու հա-  
մար։ Բայց թէ որ անկեց եռքն ալ շարունակեն գեմը  
խօսիլ, մի շփոթիր, մի աշխատիր քու խօսքդ անցընե-  
լու. վասն զի լինչպէս որ ճշմարտութեան կողմանէ,  
պարտքդ ըրիր, խոնարհութեան կողմանէ, ալ պէտք է  
ընես լուելով։ Ասանկով բարի անունդ ալ կը սկաշ-  
պանես, հանդարտութիւնդ ալ կը պահես, ու հեղու-  
թեան ու խոնարհութեան առաքինութիւնն ալ կը  
վաստըկիս։

Որչափ որ կրնաս՝ քիչ գանգատէ. քեզի դէմը եղած  
անիրաւութիւններուն վրայ. վասն զի հասարակօրմէն  
գանգատելը մեղք է, որովհետեւ անձնասիրութիւնը ե-  
ղածէն մէծ կը ցուցընէ մեզի եղած անիրաւութիւնը։  
Մանաւանդ զգուշացիր գանգատելէն անանելուրու առ-  
ջն, որ դիւրաւ կիրք կ'ելլէն ու մոքերնին դէշի կը  
տանին։ Թէ որ Ճար մը գտնելու կամ մսիթարուելու-  
համար կ'ուզես մէկու մը գանգատիլ, հանդարտ ու բո-  
րեպաշտ մարդկանց ըրէ գանգատդ։ առա թէ ոչ, մէ-  
կալնոնք քեզ մսիթարելու տեղը՝ աւելի կը խռովին,  
փուշը ոսքէդ հանելու տեղը՝ աւելի խորունկ կը խո-  
թեն։

Ըստերն ալ հիւընդութիւնն մը նեղութիւնն մը կամ  
մէկէն նախատինք մը կրելու որ ըլլան, թէ և իրենք  
չեն գանգատաիր, դժարնին գալը չեն ցուցըներ, ակար  
ու վատասիրաւ չերևնալու համար։ բայց կը բաղձան  
ու վարսկեառութեամբ կը ջանան ալ՝ որ ուրիշները  
իրենց տեղը խօսին, կարեկից ըլլան իրենց, ու չէ թէ  
միայն քաշածնին ճանշնան՝ այլ նաև իրենց համբերու-  
թիւնն ու արիութիւնը։ Ասոր սուտ համբերութիւն  
կ'ըսեն, որ չէ թէ համբերութիւն է՝ այլ բարակ ու  
վարովեաւ փառասիրութիւն։ ճշմարիտ համբերով  
նեղութիւն քաշելուն վրայ չեղանգատաիր, և ոչ կ'ու-  
զէ որ ուրիշները գանգատին, իրաւը կ'ըսէ անկեղ-  
ծութեամբ՝ առանց արտնջալու ու մեծցընելու իր քա-

շածը: Աւրիշը իրեն կարեկից ալ որ ըլլայ, ինքը բան  
մը չըսեր՝ քանի որ իրաւ տեղն է կարեկցութիւննին.  
ապա թէ ոչ, կամացուկ մը կ'իմացընէ որ այնչափ կա-  
րեկցութիւն չաժեր՝ քաշածը, ու ասանկով հանգարա-  
կը մնայ ճշմարտութեան ու համբերութեան մէջ տե-  
ղը, իր նեղութիւնը յայանելով առանց արտնջալու:

Ճերմեռանդութեանդարդելքներ ունեցած առենդ,  
որոնք չեն պակսիր, յիշէ Քրիստոսի ըստածը. Կի՞ն յու-  
ժամ ծնանիցի, պրայմունիան է նմա՝ ով հասեաւ է ծամ նորա.  
այւ յորժամ ծնանիցի ովտանունին, ու նոս յիշէ ովեղունիան վասն  
խնդաբնան՝ ով ծնաւ Տաշդ յաշխարհ: Քրիստոս սրախո-  
մէջը ծնանելէն առաջ, հարկաւ պիտոր ցաւ զդաս.  
բայց կարիք եղիր, ցաւդ անցնելէն ետքը՝ յաւխաենա-  
կան ուրախութիւնդ պիտոր մնայ՝ Քրիստոս սրախո-  
մէջը ծնած ըլլալուն համար. ու տսիկայ կատարելա-  
պէս կը յաջողի, երբոր ամեն գործքերուդ մէջ ջանաս  
իր վարուցը նմանել:

Հիւընդութեանդ առեն՝ ամեն ցաւերդ ու նեղու-  
թիւններդ իրեն նուիրէ, ու ինգրէ իրմէն՝ որ իր քա-  
շածներուն հետ միացընէ: Հնազանգէ ըժշկին, գեղերը  
սիրով առ՝ յիշելով Յիսուսի մեր սիրոյն համար խմած  
լեղին: Առողջութեանդ բաղձա՛ իրեն ծառայելու հա-  
մար, իրեն հնազանդելու համար հիւընդութիւն քա-  
շելէն մի քաշուիր. պատրաստ եղիր մեռնելու ալ, թէ  
որ իրեն կամքը ան է, զենքը օրհնելու ու վայելելու  
համար: Մտածէ՝ որ մեղուները մեղը շնելու հա-  
մար լեղի բաներ կ'ուտեն. ասանկ ալ մենք հեղու-  
թիւն ու համբերութիւն վասարկելու՝ մեծամեծ ա-  
ռաքինութիւններու մեղը շնելու համար, ունչոք է  
որ լեղի բաներ քաշենք: Ու ինչպէս որ մեղուներուն  
ծոթրինէն առած մեղը՝ որ պղտի ու լեղի խոտ մըն է՝  
ամենէն ազնիւն է, ասանկ ալ ամենէն գերազանց ա-  
ռաքինութիւնը անարդ ու չնչին նեղութիւններով կը  
վասարկուի:

Հոգւոյդ աչքովը նայէ, սուէպ ինչպէս Յիսուսը խա-  
շին վրայ մերկ կախուած՝ հայհոյութեան զրուարտու-  
թեան ու ամեն տեսուկ նեղութիւններու կը համբերէ  
որսամութեան մէջը ընկզմուած. ու մտածէ որ քու ա-  
մեն քաշածներդ չեն համեմտակիր իր քաշածներուն,  
ոչ սասակութեամբ և ոչ թռուով, ու ինչ որ ինքը քե-

զե համար քաշեց, քու քաշածդ անոր քովը բան մը չէ:

Մտածէ մարտիրոսներուն քաշածներն ալ, ու ինչ որ ուրիշները քու քաշածէդ աւելի կը քաշեն, ու ըսէ. իմ քաշածներս մխիթարութիւն են, վարդ են անոնց քաշածներուն քովը, որոնք որ մարդ չունեին որ իրենց օդնէ, զիրենք մխիթարէ. շարունակ մեռնելու մէջ են, անանկ նեղութիւններ քաշելով՝ որ իմ քաշածներէս անհամեմատ աւելի են:

### Գլուխ Դ

#### Արտարին խոնարհութեան վրայ.

Եղիսէ մարդարէն որբեարի կնոջը ըստ. • Առցես ժեզ ամանս յամենայն դրաշեաց ուց ամանս անայս, և արիշես պէտք յամենայն ամանսն մինչև լողին: Աստուծոյ շնորհքը մեր սրբամին մշջը ընդունելու համար՝ ովեաք է որ պարագենիք սրաերնիս մեր վրայ համարմունիք ունենալէն: Սուրբերը իրենց խոնարհութեանը համար այնչափ շնորհք ընդունեցան Աստուծմէ: ու ամեն սուրբերէն աւելի անոնց թագուհին սուրբ աստուածածինը իր խոնարհութեանը համար եղաւ չի չորհօք: Սնափառութիւն կ'ըսուի ան վառքն որ մենք մեղի կու տանիք կամ չունեցած բաներնուս համար, կամ թէ որ ունինք ալ նէ՝ մերը չէ, ուստի չենք կրնար պարծիր անոր վրայ: Ազնուական ցեղէ ըլլալը, մեծերուն սիրելի ըլլալը, ժողովրդեան տոջին ուստիւ ունենալը, մեր բաները չեն՝ այլ կամ մեր պապերունն են, և կամ ուրիշներուն կարծիքին վրայ հաստատուած բաներ են: Ումանք կը հպարտանան՝ աղւոր ձիու մը վրայ հեծած ըլլալուն համար, սիրուն փետուրէ վարդ մը դլխարկնուն վրայ ունենալնուն համար, փառաւոր հագուստներ հաղած ըլլալուն համար: Բայց ով չեղիսէր ասանկ բաներու վրայ հպարտանալուն ինչ անխելք հպարտութիւն ըլլալը. թէ որ ասոնց մէջ հպարտանալու բան մը կայ նէ՝ ձիունն է, թուջուննինն է, դերձակինն է. ինչ իսկը

Է՞ ձիմն թուշունեն հաղուստին աղւորութենէն նկք իր  
համարմունքը մուրալ: Կան ալ որ մազերնուն աղւո-  
րութեանը, մորուքնուն ձևին, ընչացքնուն երկանու-  
թեանն ու վեր տնկուած ըլլալուն, ձեռուըներնուն  
փափկութեանը, աղէկ ձայն ունենալնուն, աղէկ ցաթ-  
կըուաել ու խաղալ գիտալնուն վրայ կը պարծին: Բայց  
առ ալ խիստ պղտիկ մասծութենէ առաջ կու դայ ,  
ասանկ չնշին ու խեղճ բաներու վրայ դնել իրենց յար-  
դը: Ուրիշներ ալ կան, որ քիչ մը գիտութիւն ունե-  
նալնուն համար՝ կ'ուզեն որ ամենքը պատուին ու մե-  
ծարեն զիրենք, իբր թէ ուրիշներուն վարժապետը ըլ-  
լային: Ամանք ալ իրենց գեղեցկութեանը համար կը  
հպարտանան, ու կը կարծեն որ ամենքը իրենց վրայ  
կը զմայլին: Ասոնք ամենն ալ ունայն անխելք ու ան-  
վայել պարծենկառութիւններ են, մարդս իր արդիւն-  
քը ասանկ բաներու վրայ հաստատելուն համար : Ի-  
րաւցընէ խմաստուն՝ գիտուն՝ կտրիճ՝ ու աղնուական  
եղողը, խոնարհութիւն ու համեստութիւն կ'ունենայ .  
առաքինութիւններն ու աղէկ որսդիսութիւնները, եր-  
բոր հպարտութեան պարծենկառութեան ու մնափա-  
ռութեան հետ կը միանան, արդիւնքնին կը կորսընցը-  
նեն, գրաւանց միայն տեսք մը կ'ունենան: Գեղեցկու-  
թիւնը իր յարդը կը կորսընցընէ, երբոր մէկը կը չա-  
նայ զինքը ցուցընել. գեղեցկութիւնը սիրելի ըլլալու  
համար՝ պէտք է որ նկք իր վրայ անհոգ ըլլայ . գիտու-  
թիւնը մարդուս անարդանք կ'ըլլայ, երբոր մէկը կու-  
ռի անով ու բան կ'ուզէ ծախել:

Պատուոյ ու պաշտօնի ետեւէ եղողը իր կատարելու-  
թիւնները քննութեան ու խիստ դատաստանի տակ  
ձգելէն՝ ի զատ՝ կ'անարգէ ալ զանոնք. վասն զի պա-  
տիւը ան ատենը աղւոր է, երբոր ուրիշը կու առյ մէ-  
կուն. կը ագեղնայ, երբոր մէկը անոր ետեւն կ'իյնայ  
ու կը սլահանջէ զանիկայ: Սիրամարդը երբոր իր գե-  
ղեցկութիւնը ցուցընելու համար՝ իր պոչն աղւոր  
փետուրները կը բանայ, բոլոր մարմնոյն ու ոտիցը  
տգեղութիւնը կ'երեւնայ. ծաղկըններն որ իրենց ճիւզին  
վրայ այնչափ սիրուն են, երբոր կտրես ու ձեռնոտե-  
լու որ ըլլաս՝ կը թոռմին, իրենց աղւորութիւնը կը  
կորսընցընեն: Խնչպէս շուշանին հոտը հեռուանց այն-  
չափ անոյշ ու ախորժելի է, ու մօտէն որ հոտուըտա՝

սիրադ կ'առնե՞ ու դլուխոդ կը զարնե՞ , ասանկ ալ ոլու սիւները անոյց մխիթարանք մը կուտան մարդուս որտին՝ թէ որ մէկը վրանին չկցնայ , ու իր սիրոը առնեց չեկրողցնե՞ :

Մէկն որ առաքինութիւնները կը սիրէ ու անոնց ետևել կ'ըլլայ , կ'ըլլայ առաքինի . բայց մէկն որ պատիւ կը սիրէ ու անոր ետևեն կցնայ , անպատիւ կ'ընէ զինքը ու ուղարսուելի կ'ըլլայ : Ազնուական եղողը ասանկ պարագ բաներուն ետևեն չկցնար , ասանկ բաներուուշ գնելու առեն ալ չունի . անգործ մարդիկներու արուած են ասանկ բաները : Մարդրիտ ունեցողը՝ ուլունքներով (պօնձուխներով) չեղարդարուիր . ասանկ ալ առաքինութիւն ունեցողը ուրիշ պատիւ չիվրնառէք : Իրաւ է որ ամեն մարդ իր պատիւն ալ կընայ պահել՝ առանց խոնարհութեան դեմ ընելու , բայց իր սիրաը անոնց վրայ չկոմներ : Բերուէն ոսկի ու արծաթ բերողները՝ կապիկներ ու թութակներ ալ մէկտեղ կը բերեն , բայց նուռուն մէկ անկիւնը ձգելով՝ առանց իրենց գլխաւոր բեռանը արգելք ըլլալու . ասանկ ալ առաքինութեան ետևել եղողները՝ իրենց լնկած պատիւն ալ չեն թողուր , հերեք է որ իրենց առաքինութեանը արգելք չըլլայ : Վհոնց համար չէ ըսածո՞ որնից պատիւը հասարակաց օդունն համար է , ու հասարակաց բարւոյն համար կ'աշխատին . և ոչ մասնաւոր դիսլուածներու համար , որ մէջ մէջ հետեւանքներ ունին . վասն զի ամեն մարդ իր իրաւունքը ուեսք է պահե խոհեմութեամբ , առանց դաշելու եղբայրութեան ու քաղաքավարութեան :

## ԳԼՈՒԽ Ե

Կերպին խոնարհութեան վրայ .

Բայց գուն , ով տառւածանք հոգի , կ'ուղես աշելի առաջ երթալ խոնարհութեան մէջ . վասն զի ինչուան հիմայ ցուցուցածու աւելի խոհեմութեան ճամբան է քան թէ խոնարհութեան : Աւրեմն առաջ եր-

թանք։ Ծառերը չեն ուզեր, չեն ալ համարձակիր Աստուծոյ տուած շնորհքները միտքերնին բերել, վախնալով որ չի՞պարտանան։ բայց կը սիսալին։ Վասն զի սուրբ Աստուծինացին կ'ըսէ որ Աստուծոյ սիրոյն հասնելու համար՝ հարկաւոր է մտածել իր բարերարութիւնները։ որչափ աւելի ճանչնանք զինքը, այնչափ աւելի կը սիրենք։ և որովհետեւ մասնաւոր մեղի ըրած բարերարութիւնները՝ ամենուն մեկտեղ ըրածներէն աւելի կը շարժէ զմեղ, անոր համար անոնք աւելի պիտոր մտածենք։ Բան մը չիկայ՝ որ այնչափ խոնարհեցընէ զմեղ իր արդարութեան առջին, որչափ մեր այնչափ մեղքերը։ Մտածենք ինչ որ նոր մեղի ըրած է, ու ինչ որ մենք իրեն գեմ ըրեր ենք։ ու ինչու որ մեր մեղքերը մեկիկ մեկիկ իրենց ուարագաներով կը մտածենք, ասանկ ալ իր ըրած շնորհքները մտածենք։ Չիլախնանք որ իր մեղի ըրած բարեքը ճանչնալը մեղի հպարտութիւն բերէ, երբոր միտքերնիս ունենանք առ ճշմարտութիւնն որ ինչ պղեկ բան որ ունինք՝ իրմէն է։ Գրասար միշտ դրաստ է, որչափ ալ վրան ազնիւ բաներ բեռցընես։ Զի՞ն անին, ու վիշե առեալ. և եւէ առել, ով պարծիս իր ու կը առեալ։ Մէկալ կողմանէ Աստուծոյ մեղի ըրած շնորհքները մտածելը՝ մեղի խոնարհիլ կու ասյ, ճանչնալով զանոնք։ Խոկ թէ որ յանկարծ անոնց վրայ հպարտութիւն մը դալու ըլլայ մտքերնիս, գեղը ուարտաստ է, այսինքն մեր ապերախտութիւնները մտածել, մեր պակսութիւնները, մեր խեղճութիւնները։ Թէ որ մրտածենք Աստուծմէ հեռու եղած առեն ըրածնիս, ողէկ կ'խմանանք որ մերը չէ ինչ որ իրեն հետ եղած առեննիս կ'ընենք։ կ'ուրախանանք ունեցածնուս վրայ, բայց անոնց համար Աստուծոյ վասք կու ասնք՝ իրմէն ճանչնալով ամեն ունեցածնիս։ Ասանկ ըրաւ սուրբ Աստուծածինը։ Ճանչցաւ Աստուծոյ իրեն ըրած խխտ մեծ շնորհքը, բայց անով խոնարհեցաւ ու վասք տուաւ Աստուծոյ՝ ըսելով։ Մէծաշուացնէ անյն իմ պահէր, ով պար ինչ մէծամեծս։

Ծառ անդամ մենք մեղի համար՝ ոչինչ ենք կ'ըսենք, քան զամենքը խեղճ ողորմելի ենք։ բայց թէ որ ուրիշը

մեզի կամ մեր վրայ ըսելու ըլլայ նէ , դժարնիս կուզայ : Փախչիլ ու ծածկուիլ կը ձևացրնենք , որպէս զի ուրիշները ետևնես գան վնասուն զմեզ . սեղանին վարի դին՝ ետքիններուն քովը նսաիլ կ'ուզենք , որպէս զի զմեզ վեր հրամցընեն : Բայց Ճշմարիտ խոնարհը տանի չըներ , շատ խոնարհութեան խօսքեր չկղուրցեր . վասն զի կ'ուզէ՝ չէ թէ միայն իր ուրիշ առաքինութիւնները ծածկել , այլ նաև խոնարհութիւնը . թէ որ խաբելի ու ուրիշը դոյթակեցընելը՝ ընելու բաներ ըլլային , դրսուանց հոգարտութիւն ու յանդդնութիւն ալ կ'ըներ՝ որպէս զի իր խոնարհութիւնը ամենենին չկճանացուի : Աս է իմ խորհուրդս , ով աստուածաւեր հոգի . կամ ամենենին խոնարհութեան խօսքեր չկղուրցենք , կամ բերնով ըսածնիս սրաանց ալ ըսենք . աչուընիս վար չերանենք , առանց սրտերնիս ալ խոնարհեցընելու . մարդկանցմէ չկըպաշտենք , առանց ուզելու իրաւցընէ քաշուիլ :

Աս կանոնը անանեկ ընդհանուր է որ ամենենին բացառութիւն մը չեմ ըներ : Միայն քաղաքավարութիւնը երբեմն կը պահանջէ՝ որ ուրիշը առաջ հրամցընենք , յայտնի գիտալով որ չընդունի պիտոր . բայց ասիկայ կեղծաւորութիւն չէ , և ոչ սուտ խոնարհութիւն . վասն զի հրամցընելն ալ պատիւ մըն է . ուստի թէ և չընդունի առաջնութեան պատիւը , բայց հրամցընելուն պատիւը իրեն ըրած կ'ըլլանք : ‘Ամանապէս պատույ ու մեծարանաց խօսքերն որ երբեմն չափազանց կ'երենան՝ կեղծաւորութիւն չեն , թէ որ ըսովը իրաւցընէ դիմացինը պատուելու ու մեծարելու համար որ ըսէ : Ասմո զի թէ և բառերուն նշանակութիւնը չափազանց ալ ըլլան , սովորական եղած ըլլալնուն համար՝ առ նշանակութիւնը կորսընցուցած էն : Բայց կը բաղձայի որ բերանես ելած բառերը՝ որչափ կարելի է՝ սրտերնուս համեմատ ըլլային , որպէս զի ամեն կողմանէ պարզ ու անկեղծ ըլլայինք :

Ճշմարիտ խոնարհ եղողը կ'ուզէ որ ուրիշները զինքը ողորմելի ու ոչինչ սեպեն , քան թէ ինք իր վրայ առ կերպ բաներ ըսելու . գոնէ ուրիշն լսելու որ ըլլայ , դէմը չառներ , սիրով կ'ընդունի . վասն զի հաստատ միոքը անանեկ գրած ըլլալով , կ'ախորժի որ ուրիշներն ալ անանեկ հաւատան : Ըատերն ալ զիրենիք անարժան

կը սեպեն մտածական աղօթք ընելու, անիկայ կատարեալներու բան է ըսելով։ Ուրիշներ ալ ստեղ չեն հազրդուիր, անարժան ենք ըսելով։ Ուրիշներ ալ չերմեռանդութեան ետևէ չեն ըլլար, մենք խեղճ՝ ողորմեմելի ենք՝ ջերմեռանդութեան անարդանք կ'ըլլանք ըսելով։ Ումանք ալ Աստուծոյ սիրոյն ու եղբայրսիրութեան գործքեր ընել չեն ուղեր, ակար ենք կը հսկարտանանք ըսելով՝ թէ որ բարիք ընելու ըլլանք ու ուրիշներուն բան սորվեցրնենք։ Ասոնք չէ թէ միայն սուտիոնարհութիւններ են, այլնաև վարպետութիւն՝ կամացուկ մը հոգեոր բաները արհամարհելու, կամ գոնէ խոնարհութեամբ ծածկելու իրենց դաղնութիւնը, իրենց անձնասիրութիւնն ու ծուլութիւնը։

Խնդրեա դու ու նշան 'ի պէտունէ Աստուծոյ գումմէ 'ի խորաննեան իամ 'ի բարչըստնեան, ըստու Եսայի մարդարէն Աքաար թագաւորին։ Ան ալ պատասխանեց։ Ու Խընդեշից, և ու Քընդեշից պէտ։ Չար անօրէն։ Իբր թէ յարդութիւն ընելով Աստուծոյ, կեղծաւորութեամբ իր կամակորութիւնը կը ծածկէ Աստուծոյ մեծ շնորհքին զէմ որ կ'ուղեր ընել։ Ճիմտածեր որ երբոր Աստուծ մեզի շնորհք մը կ'ուղէ ընել, անկէց հրաժարելը հպարտութիւն է։ Աստուծոյ շնորհքները պարարկան ենք ընդունելու, ու խոնարհութիւնը ան է որ իր կամացը հնազանդինք, ու որչափ որ կրնանք՝ իր ուղածը ընենք։ Արդ Աստուծ կ'ուղէ որ մենք կատարեալ ըլլանք, որչափ որ կընանք նէ իրեն հետ միանալով ու իրեն նմանելով։ Հոգարան որ ինքիրեն կը վստահի, իրաւունք ունի բանի մը ձեռք չիղարնելու։ բայց խոնարհը այնչափ աւելի կտրինք է, որչափ որ իր տկարութիւնը կը ճանինայ։ ու որչափ որ զինքը խեղճ կը սեպէ, այնչափ աւելի սիրու կ'տանէ։ վասն զի բոլոր իր վստահութիւնը Աստուծոյ վրայ դրած է՝ որ իր ամենակարողութիւնը մեր տկարութեանը վրայ կ'ուղէ ցուցընել, ու իր ողորմութիւնը մեր խեղճութեանը վրայ։ Ուրեմն խոնարհ ու ուրբ արիութիւնն մը ողիոր ունենանք ամեն բանի մէջ, ինչ որ հոգեոր հայրենիս մեր յառաջադիմութեանը յարմար որ կը տեսնայ։

Անդխաելի բաներ դիտնալու ետևէ ըլլալը՝ յայտնի անխելքութիւն է։ չիղիտցած բաներնիս դիտունի պէս

վարդապետելը՝ անտանելի սնափառութիւն մըն է : Խնձի մնար նէ՝ դիացածս ալ չէի ուղեր վարդապետել, ինչպէս ընդհակառակն տգէտ ըլլան ալ չէի ուղեր : Ուր որ եղբայրսիրութիւնը կը պահանջէ, պէտք է անկեղծութեամբ ու սիրով ուրիշի ոորվեցրնել, չէ թէ հարկաւորը միայն՝ այլ նաև ինչ որ օդակար է իր մխիթարութեանը համար . վասն զի խոնարհութիւնն որ կը ծածկէ իր տսաքինութիւնները՝ անոնք աւելի ապահով պահելու համար, եղբայրսիրութիւնը մէջ մտածին ովէս՝ դուրս կը հանէ զանոնք առեցրնելու ու կատարելագործելու համար : Ան ծազկըներուն կը նմանի, որ գիշերը կը զոցուին, ու առտուանց արևին կը բացուին . ասանկ ալ խոնարհութիւնը կը դոցէ իր ամեն առաքինութիւններն ու կատարելութիւնները, ու եղբայրսիրութեան համար միայն կը բանայ զանոնք : Վասն զի եղբայրսիրութիւնը մարդկային առաքինութիւն չէ, այլ երկնաւոր . բարօյտկան առաքինութիւն չէ, այլ առտուածային . առաքինութիւններուն արևն է, ովէաք է որ անոնց վրայ աիրէ . անանկ որ՝ որ խոնարհութիւնն որ եղբայրսիրութեան գէմէ, անիկայ սուտ խոնարհութիւնն է :

Ես չեմ ուղեր ոչ խելացի և ոչ անխելք երենալ . վասն զի խոնարհութեան գէմ է խելք ծախելը, ու խենթութիւն ցուցրնելն ալ անկեղծութեան գէմ է . ու ինչպէս սնափառութիւնը խոնարհութեան թշնամին է, ասանկ ալ կեղծաւորութիւնը պարզութեան : Յէ որ քանի մը սուրբ իրենք զիրենք անարդել տալու համար խենթ ձեւացան նէ, վրանին զարմանալու է՝ բայց իրենց նմանելու չէ . վասն զի իրենք անանկ ընկըլու համար մասնաւոր ու կարգէ դուրս պատճառներ ունեցան, որոնցմէ հետեւանք հանել ըլլար : Խոկ Դաւիթ մարդարէն տապանակին տաջին պար որ բոնեց՝ իրեն վայլածէն աւելի ցաթկըստելով, խենթ ձեւանալու համար չէր՝ այլ անկեղծութեամբ իր սրտին մեծ ուրախութիւնը ցուցընելու համար էր : Ուստի երբոր Մեղքող իր կինը երեսին զարկաւ ըրածը՝ դժորը չեկաւ կնոջմէն անարգուիլը, այլ իր անկեղծ ու սրտանց զգացած ուրախութիւնը հաստատելու համար՝ սիրով կ'ընդունիմ, ըստ . Սատուծոյ համար անարգուիլը : Ասանկ ալ դուն իրաւցընէ ջերմեռանդութեան հա-

մար ըրած մէկ գործքիդ վրայ անարդուելու որ ըլլաս,  
Երջանիկ սեպէ զքեզ. ուրախացիր ընդունելու առ ան-  
արդանքը, որուն սպատճառը քեզմէն չէ՝ այլ իրենցմէ  
որ զքեզ կ'անարդեն:

## ԳԼՈՒԽ Զ

Խոնարհութիւնը իմշակու մարդու անարդանք  
սիրել կուտայ.

Այսափս ալ հերիք չեւպեր, ոլ աստուածա-  
սէր հոդի, կը բազձամ որ սիրես ալ քու անարդուիլդ:  
Բայց անարդանք սիրելը ի՞նչ ըսել է՝ հարցընելու որ  
ըլլաս, կը պատասխանեմ որ խոնարհութիւն սիրել  
ըսել է: Ուստի սուրբ Աստուածածնայ ըսելը՝ Զի ան-  
երանեացն ինչ ամենայն առջետ, ունի հայւացաւ պէս՝ ի խոնարհու-  
թիւն աղախնայ իւրոյ, ըսել է որ Աստուած իմ խեղճ ըլ-  
լալուս համար ուղեց ինծի ողորմիլ, ինծի շնորհք ը-  
նել: Բայց ուրիշ կողմանէ տարբերութիւն ալ կոյ  
խոնարհութեան ու խեղճութեան մէջ. վասն զի խեղ-  
ճութիւնը մէր ի՞նչ ըլլալը կը ցուցընէ, իսկ խոնարհու-  
թեան առաքինութիւնը կը նշանակէ ճանչնալիս մէր  
խեղճ ըլլալը: Ուստի խոնարհութեան ծայրագոյն աս-  
տիճանն է, մէր խեղճութիւնը ճանչնալէն՝ ի զատ՝ նաև  
սիրել զանիկայ. ու ասով չէ թէ արիութիւննիս կոր-  
սընցընել, այլ զԱստուած տւելի փառաւորել ու ու-  
ժիշներուն վրայ տւելի համարմունք ունենալ: Անոր  
համար զքեզ կը յորդորեմ որ քու անարդանքդ քու  
խեղճութիւնդ սիրես:

Աս բանս աղեկ հասկընալու համար՝ դիտնալու է որ  
աշխարքիս վրայ ինչ վիշտ որ կը քաշենք, անոնցմէ կէսը  
անարդութիւն կը բերեն մեզի, կէսը պատիւ: Ուստիւ  
բերովներուն շտաննք կը համեմերեն. նայէ ջերմեռանդ  
ճղնաւոր մը՝ որ բոլոր սպառը առած լաթերով ցրտէն  
կը գոզայ. ամենքը կը ցաւին վրան, ու իր խեղճութիւ-  
նը կը գովեն. իսկ թէ որ խեղճ արուեստաւոր մը՝  
խեղճ աղնուական մը՝ խեղճ իսթուն մը՝ ան վիճակին

մէջ տեսնալու ըլլան նէ, կ'անարգեն զիրենք. ուստի  
աղքատութիւննին անարդանիք կը բերէ իրենց : Կրօնա-  
ւոր մը սասախիկ յանդիմանութիւն լուլով իր մեծաւո-  
րէն, կամ զաւակ մը լու հօրմէն, խոնարհութեամբ որ  
ընդունին՝ ամենքը կը գովեն անոնց հնազանդութիւնն  
ու խոհեմութիւնը : Խոկ թէ որ ազնուական կարիք մը  
կամ խաթուն մը անանիկ յանդիմանուի, ու Աստու-  
ծոյ սիրոյն համար համբերէ, ամենքը վախկոտ ու վա-  
տասիրտ կը կանչեն զիրենք . ուստի քաշած վիշտերնին  
անարդութիւն կը բերէ իրենց : Մէկը թելին վրայ վերք  
մը ունի, մէկալը դէմքին վրայ . առջինը ցաւ միայն կը  
քաշէ, երկրորդը ցաւին հետ նաև անարդանիք՝ որով  
հետեւ ամենքը կը զզուին իրմէն : Ենոր համար ըսի ու  
կ'ըսկմ՝ որ, չէ թէ միայն վիշտ քաշելը պիտօր սիրենք՝  
որն որ համբերութեան առաքինութիւնն է, այլ նուն  
անարդանիք քաշելը՝ որն որ խոնարհութեան առաքի-  
նութիւնն է :

Սակէց 'ի զատ առաքինութիւն կայ՝ որ պատիւ կը  
բերէ, առաքինութիւն ալ կայ՝ որ անարդանիք կը բե-  
րէ : Համբերութիւնը՝ հեղութիւնը՝ պարզամտութիւ-  
նը՝ խոնարհութիւնը՝ անանիկ առաքինութիւններ են,  
որ աշխրքի մարդիկ կ'անարդեն զանոնիք . ընդհակառակին  
խոհեմութիւնը՝ արխութիւնը՝ առատաձեւնութիւնը  
կը գովեն : «Նաև նոյն առաքինութեանը դործքերէն ու  
մանիք անարդ կը սեպուին, ոմանիք պատուաւոր : Ողոր-  
մութիւն տալն ու անիրաւութեան ներելը նոյն եղ-  
բայրամիրութեան դործքերն են . բայց առջինը կը գո-  
վուի, երկրորդը աշխրքի մարդկանց առջին յարդ չու-  
նի : Ազնուական կարիք մը կամ օրիորդ մը որ չուզեն  
անկարդ ընկերութեան մը մէջ գտնուիլ, խաղալ, պա-  
րել, խմել, բաց կերպով հաղուիլ, ամենուն բերանը  
կ'ինան, ու իրենց համեստութիւնը՝ խղճահարութիւն  
կը սեպուի . ասիկայ յանձն առնուլը՝ անարդանիք սի-  
րել է :

Ուրիշ տեսակ օրինակ մըն ալ տամ . թէ որ ուրիշ-  
ներու հետ հիւանդաց այցելութեան զնացած առենս՝  
ինծի ամենէն ոզորմելի հիւանդը տան հոդալու, ասի-  
կայ ինծի անարդանիք մը կը սեպուի ըստ աշխարհի, ա-  
նոր համար պետք է սիրեմ : Թէ որ փողոցին մէջը սա-  
հիմ իյնամ, ցաւէն 'ի զատ՝ ամօթ ալ կը կրկմ . սկագ

է որ սիրով յանձն առնում առ ամօթը : Սխալմունք-ներ ալ կան՝ որ անարգանքէն՝ ի դատ ուրիշ իշտաս մը չունին . խոնարհութիւնը չուղեր որ կամօք ասանկ սր-խալմունքներ ընենք , բայց կ'ուզէ որ հանդիպին նէ՝ չեփոթինք : Ասանկ են քաղաքավարութեան ու մտա-դրութեան պակսութիւնները . ինչու որ ուկաք է ըդ-դուշանանք առ ողոկսութիւններէն քաղաքավարու-թեան ու խոհեմութեան համար , ասանկ ալ երբոր կը հանդիպին՝ ուկաք է սիրով համբերենք , անկեց մե-զի եկած անարգանքը խոնարհութեան համար ընդու-նելով : Աս ալ կ'ըսեմ . թէ որ յանկարծ մէկը կիրքի մէջ անվայելու խօսք մը հանէ բերնմէն կամ Վատա-ծոյ սիրոյն կամ եղբայրսիրութեան դէմ , որչափ ալ զզայ ու ցաւի դործոծ մեղքին վրայ ու ուկաք եղած ճարը հոգայ , բայց անկեց իրեն եկած անարգանքը ուկաք է սիրով ընդունի . անսանկ որ՝ թէ որ կարելի ըլ-լար առ երկու բանը իրարմէ բաժնել , ուկաք էր մեղքը բացէ ՚ի բաց մերժենք , ու անկեց մեղի եկած անար-գանքը սիրով ընդունէնք :

Բայց թէ և ասանկ բաներէն մեղի եկած անարգան-քը պիտոր սիրենք , այսու ամենայնիւ ճարը ընելէն ալ ետ ովտոր չիկենանք . մանաւանդ երբոր ծանրկեկ է բանը : Դէմքիս վրայ զզուելի վերք մը կայ . ուկաք է որ ջանամ դեղը ընելու՝ ըորընանալու , թէ և անկեց եկած անարգանքը սիրով ընդունիմ : Սխալմունք մը ըրի՝ որ ուրիշն իշտաս չլտար , զիս արդարացընելու հարկ չիկայ . վասն զի որչափ ալ սխալմունք ըլլայ ը-լրածս , անցաւոր բան մըն է . ասանկ բանի մէջ զիս ար-դարացընելու անարգանքէ խալբսելու համար է միայն . ուստի խոնարհութիւնը առ բանիս հրաման չլտար : Բայց թէ որ սխալմունքովս կամ անխոհեմութեամբ եղբայրսիրութեան դպայ կամ ուրիշ գայթակղու-թիւն առւի , ուկաք է որ ճարը ընեմ , որովհետեւ իշտա-սը մնայուն է , ու եղբայրսիրութիւնը կը ուղահանջէ որ շոկեմ ըրած մնասս : Կրնայ ալ ըլլալ որ եղբայրսի-րութեան համար ուկաք ըլլայ մէք անարգանքին ալ ճարը ընել , երբոր ուրիշ օդախն համար մէք համար-մունքը հարկաւոր է : Բայց ասանկ առեն գայթակղու-թեան դէմը առնելու համար՝ մէք անարգանքը ուրի-շն աչքին դիմացէն վերցընենք ալ նէ , ուկաք է սրտեր-

նուս մէջը պահենիք՝ իրեն բարի օրինակ տալու համար:

Բայց գիտես, ով տառածառէր հոդի, որն է ամենէն աղէկ անարդանիքը : Յայտնի ըսեմ. ամենէն օդտակարը մեր հոդոյն, ամենէն աւելի տառածահաճոյ անարդանիքը ան է, որ ինքիրեն կը հանդիպի, իսկ մեր վեճակին հարկը կը բերէ : Ա ասն զի ասոնք մեր կամքով չենք ընարեր, այլ Աստուծոյ խրիած բաներն ըլլալով՝ մեր ընտրածներէն միշտ աղէկ են : Խոկ թէ որ ընտրելը մեզի մնալու ըլլայ, մեծերը պիտոր ընտրենք . ու մեծ անոնք կը սկսուին՝ որոնք որ մեր յօժարութեանը աւելի դէմ են, միայն թէ մեր կոչմանիր համեմատ ըլլան : Ա ասն զի մեր ընարութիւնը կ'աւրէ ու կը պըղտիկցընէ զրեթէ մեր ամեն առաքինութիւնները . ասիկայ հոս միանգամ մը կ'ըսեմ, ամեն անդամ ըսելու տեղը : Ո՞ւր էր որ Դաւիթ մարդարեին հետ կարենայինիք ըսել . Ըստրէօնի ես ընդ առ Գալ ՚ի գան Աստուծոյ, քան բնակիել ՚ի յարիս մեղադրաց : Աս շնորհքը Քրիստոս միայն կընայ ընել մեզի, անիկայ որ մեզ վառաւորելու համար՝ անսոնկ կեանիք ու մահ յանձն առու, որ նախադին Տարդիսն և արհամարդան ծոռովով եղաւ : Ըստ ներս լեզի բաներ կ'երևան, բայց ՚ի գործ դնելու որ բլաս, խիստ անոյշ բաներ են :

### ԳԼՈՒԽ Ե

Ի Աշպէս կրնանք աղէկ անուննիս պահել խոնարհուրեան դեմ լրնելով .

Գովութիւն պատիւ ու վառք հասարակ ու սովորական առաքինութիւններու համար չեն տրուիր մարդուս, այլ երեւելի առաքինութիւններու : Ա ասն զի մէկը զովելով՝ անոր զերազանցութիւնը կ'ուզենիք ցուցընել ուրիշի . պատուելով՝ մեր համարմունիքը կը ցուցընենիք իրեն . խոկ վառքը՝ ինձի կու գոյ որ ուրիշ բան չէ, բայց անունի պայծառութիւն՝ որ դո-

վութիւնն ու պատիւը կու տան մարդուս։ Վասն զի պատիւն ու գովութիւնը աղնիւ գոհարներու պէս են, որ բանի մը վրայ դալով՝ կը փառաւորցընեն զանիկայ։ Աւստի խոնարհութիւնը ինչողէս որ չիթողուր զմեղ ուրիշներէն վեր սեղել, ասանկ աւ չիկրնար թողուլ որ դովեստի պատուոյ՝ ու փառքի եակէ ըլլանք, որնք հասարակ մարդկանցմէ վեր եղողներուն կը վայլին։ Խոնարհութիւնը խմաստունին խրատը կը բռնէ, եր բարի անունը պահէլ։ վասն զի ասիկայ գերազանցութիւն մը չիար մարդուս, այլ հասարակ ու սովորական աղէկութիւն մը կը նշանակէ ու բարի վարք ունենալը, որն որ խոնարհութիւնը չարգիլեր ճանչնալմէր վրայ, ու բաղձալ նորէն ստանալու՝ թէ որ կորունցուցած ենք։ Իրաւ է որ խոնարհութիւնը անիկոյ աւ կ'արհամարհէր, թէ որ եղբայրսիրութիւնը անոր կարուութիւն չունենար նէ։ բայց որովհեակ աղէկ անունը մարդկային ընկերութեան հիմերուն մէկն է, ու առանց անոր՝ չէ թէ միայն անազիստն՝ այլ նաև վետսակար կ'ըլլանք ուրիշներուն գայթակղութիւն տալով, ուստի եղբայրսիրութիւնը կը պահանջէ ու կ'ախորժի որ փափաքինք անոր, ու աղնիւ բանի մը պէս ուահէննը։

Կնչողէս որ ծառի մը տերիները ինքիրեննուն շատ շարդի բան չեն, բայց չէ թէ միայն գեղեցկացընելու կը ծառոյեն՝ այլ նաև պահէլու պատուլները դեռ չիհասած, ասանկ աւ բարի անունը ինքիրեն խիստ բաղձալի բան մը չըլլայ նէ աւ միշտ օգտակար է, չէ թէ միայն մէր վարքը գեղեցկացընելու համար՝ այլ նաև մէր առաքինութիւնները պահէլու, մանաւանդ երբոր դեռ նոր ծնած ու փափուկ են։ Աղէկ անուննիս պահէլու ու ուրիշներուն մէր վրայ ունեցած համարմունքը սուտ չիհանելու պարագը զօրաւոր ու անոյշ բըռնութիւն մը ունի աղնուական սրախ մը վրայ։ Պահէննք, ով աստուածասէր հոգի, մէր առաքինութիւնները վասն զի Աստուծոյ հաճոյ են, որն որ մեծ ու գերադոյն վախճանն է ամեն գործքերնուս։ Բայց ինչողէս անոնք որ պատուլները պահէլ կ'ուղեն, շաքարով եփելն ի զատ՝ յարմար ամաններու մէջ կը դնեն որ չաւըռուին, ասանկ աւ թէ և Աստուծոյ սէրն է մէր առաքինութիւններուն զլխաւոր պահողը, բայց աղէկ ա-

նուն ալ յարմար ու օդասկար ըլլալով զանոնիք սկա-  
հելու՝ կրնանիք անիկայ ալ գործածել:

Բայց աս բանիս մէջն ալ սկառք չէ խիստ վրէժիրն-  
դիր ըլլալ. վասն զի իրենց անունին վրայ սաստիկ ըզ-  
դայուն եղողները անոնց կը նմանին, որոնիք որ ամեն  
սպատի անհանգստութեան մը համար դեղ կ'առնեն:  
Ինչու որ ասանելները առողջութիւննին պահելու աե-  
ղը՝ կը վնասուին, նմանապես անուննին սաստիկ կեր-  
պով վինտըռովներն ալ կը կորսընցընեն անիկայ՝ չարա-  
խօս մարդկանց լեզուն վրանին գրգռելով: Չարախօսու-  
թիւնը չելսելու զարնելը հասարակօրէն աւելի զօրա-  
ւոր դեղ է, քան թէ անոր գեմն առնել ու վրէժիրն-  
դիր ըլլալը. արհամարհելով՝ սուտ ըլլալնին կը յայտ-  
նուի, բարկանալով՝ կարծես թէ կը հաստատուին:

Անունիս կորսընցընելու չափազանց վախը՝ ապրա-  
կուսիլ մըն է անոր ճշմարտութեանը ու բարի վար-  
քերնուս վրայ հաստատուած ըլլալուն: Մեծ գետե-  
րու վրայ փայտէ շինած կամուրջները կը վախնան որ  
գետը առելու ըլլայնէ՝ առնել տանի զիրենիք. բայց քա-  
րէ կամուրջները կարդէ գուրս հեղեղներէն միայն կը  
վախնան: Այսնիկ ալ մէկուն առաքինութիւնն որ ա-  
մուր է, չարալեզու մարդիկներէն չիվախնար. իսկ ա-  
նոնցն որ տկար է, ամեն խօսքէն կը խոռովին: Ով որ  
ամենուն առջին աղէկ անուն կ'ուզէ ունենալ, ամե-  
նուն առջին ալ կը կորսընցընէ, արժանի ալ է կորսըն-  
ցընելու, ով որ անկարդ ու մոլի մարդկանց առջին ա-  
նուն ունենալ կ'ուզէ:

Բարի անունը նշան մըն է՝ որ կը ցուցընէ ուր որ ա-  
ռաքինութիւն կայ. ուրեմն ամեն կերպով մինարուելու-  
բանը առաքինութիւնն է: Ուստի թէ որ չերմեռան-  
դութեանդ համար լսես որ զքեզ կեղծաւոր կը կան-  
չեն, թէ որ անիրաւութեան ներելուդ համար՝ զքեզ  
չիչին կը սեպեն, խնտա վրանին. վասն զի ասանեկ դա-  
տաստան ընտղները ապուշ ու անխելք մարդիկ ըլլալ-  
նէն՝ ի զատ, թէ որ իրաւցընէ ատուլ անունդ կորսըն-  
ցընելու ալ ըլլայիր՝ չեիր կընար առաքինութենէ ևս  
կենալ, և ոչ անոր ճամբէն գուրս եղել. որովհետե-  
ղասուզը՝ այսինքն հոգեոր բարիքդ, տերեններէն այս-  
ինքն ամեն արագին բարիքներէն վեր սկսոր դնես:  
Պէտք է փափաքիլ աղէկ անուն ունենալու, բայց չի-

պաշտել անիկայ. ու ինչպէս որ աղէկ մարդկանց աշքին տհաճութիւն ողեաք չէ տալ, ասանկ ալ գէշերը դոհ ընել ջանալու չէ: Մազերըդ արմատէն հանելու որ ըլլաս, դժուարաւ նորէն կը բռւանին. բայց կարեւ կամ սափրելու միայն որ ըլլաս, նորէն կ'աճին աւելի ուժով ու աւելի խիտ: Ասանկ ալ բարի անունը որչափ ալ կարուի չարախօսաց լեզուէն՝ որոնք Դաւիթ մարդարէն սուր ածեւէն կը կանչէ, ողեաք չէ շփոթիլ, շուտով նորէն կ'աճի ու աւելի կ'ուժովին: Խոկ թէ որ մեր ախաերը՝ մեր թուլութիւնը՝ մեր գէշ վարքը անուննիս արմատէն խլելու ըլլայ, դժար կ'ըլլայ նորէն բռւանիլը, վասն զի բարի վարքն ու առաքինութիւնը աղէկ անուննին արմատներն են. քանի որ անոնք մեր վրայ կան, նորէն կ'աճեցրնեն անոնց վայլած պատիւը:

Պէտք է ետ կենալ աս կամ ան մնատի ընկերութենէն, աս կամ ան անօդուտ տեղերէն. աս կամ ան անողիտան բարեկամութենէն, աս կամ ան վտանգաւոր ընտանութենէն, թէ որ աղէկ անուն ունենալու վնասակար է. վասն զի աղէկ անունը ամեն պարագ վայելմունքներէն վեր է: Խոկ թէ որ բարեսլաշտութեան ջերմեռանդութեան ու արքայութեան ճամբան երթալնուս համար՝ վրանիս բամբասանք ու զբարտութիւնընողներ որ ըլլան, ջուրի ձայն սեպէնիք: Ա ասն զի որչափ ալ չարերը անուննիս գէշ հանել ուզեն՝ իրքի թէ մազերնիս կարելով, անիկայ նորէն կ'աճեցրնեն. ու չարախօսութեան ածելին մեր պատիւը աճեցրնելու կը ծառայէ, ինչպէս մանգաղը՝ որթին ուռերն ու խաղողը կ'եւելցընէ:

Աչուընիս խաչելութեան վրայ ըլլայ միշտ, Յիսուսի բանած ճամբան երթանք վստահութեամբ ու պարզամտութեամբ՝ բայց խելքով ու խոհեմութեամբ, ինքը մեր բարի անունը կը պաշտօնանէ: Խոկ թէ որ թողուալ որ ուրիշները անոր միատեսն, մեղի աւելի բարի տնուն վաստըկցընելու համար կը թողու ու խոնարհութիւննիս եւելցընելու, որուն մէկ արամը՝ պատուոյ հազար լիտրէն աւելի կ'արժէ: Թէ որ սուտ աեղը բամբասունիք, հանգարտութեամբ ճշմարտութիւնը զրբակառաւթեամբ ալ մենք ալ մեր խոնարհութեանը վրայ պինդ կե-

նանք : Ասանկով բարի անուննիս հսկներնուս հետ  
Աստուծոյ յանձնելով, ամեն վտանգէ կ'ապահովենք,  
Պօղոս առաքեալին ողէս ծառայենք Աստուծոյ գոհու-  
նեամբ և պարսաւանու, որպէս զի Դաւիթ մարդարէին  
հետ կարենանք ըսել . Ասան ոռ համբէրի նախապահաց, և  
ծածիւաց ամօն ուշրեսոս իմ :

Ըստծներէս դուրս կը հանեմ ան չարաչար գեշու-  
թիւններն որ մարդո չիկրնար վրան առնել, երբոր կը ը-  
նոյ զանոնք նետել վրայէն : Նմանապէս անսանկ ան-  
ձինք, որոնց բարի անունէն կախում ունի շատերուն  
հսկեոր շահը : Ասան զի աս գիտուածներուս մէջ, աս-  
տուածարանները կը սորվեցընեն որ պէտք է մարդո  
անխոռով դէմը առնու ընդունած անիրաւութեանը :

## ԳԼՈՒԽ Բ.

Ուրիշներուն հետ նեղուրեամբ վարուելու փրայ,  
ու բարկուրեան դէմ ինչ դեղ որ պէտք է ընենք .

Սուրբ մեռներ, որն որ սուրբ եկեղեցին առաքելո-  
կան աւանդութեամբ կը գործածէ զրոշմ տալու ու  
օրհնութիւններ ընելու, ձեթով ու բալասնով բա-  
զադրած է : Ուստի օրինակ է ան Երկու սիրելի առա-  
քինութիւններուն, որ Ք.րիստոսի վրայ մասնաւոր կեր-  
պով կը փոյլէին, ու ինքն ալ մասնաւոր կերպով զա-  
նոնք մեզի յանձնեց, ուզելով որ մեր սիրոը անոնց-  
մով առելի իր ծառայութեանը նուիրենք ու իրեն նը-  
մանինք . Ուսարւած յինչն, ըստաւ, ոչ հեղ էմ և խոնարհ սըր-  
պի : Խոնարհութիւնը զմեղ կատարեալ կ'ընէ Աստու-  
ծոյ առջին, իսկ հեղութիւնը մարդկանց առջին : Բա-  
լասանը, ինչպէս վերը ըսի, խոնարհութեան օրինակ  
է՝ ուրիշ հեղանիւթներէն ծանր ըլլալով ու տակը իջ-  
նալով, իսկ ձեթը Երեսը կենալով օրինակ է հեղու-  
թեան ու ներողամտութեան, որովհետեւ ամեն բանի  
վրայ կ'ելլէ, ու ամեն առաքինութիւններէն վեր է՝ եղ-  
բայրսիրութեան ծաղիկը ըլլալով : Ասան զի եղբայր-  
սիրութիւնը, ինչպէս որ սուրբն բնունարդոս կ'ըսէ,

ան ատենը կասարեալ է՝ երբոր համբերող ըլլալէն՝ ի զատ նաև հեղ ու ներողամիտ է:

Զանա ուրեմն, ով աստուածատէր հոգի, որ աս խորհրդաւոր մեռնի որ հեղութենէ ու խոնարհութենէ բաղադրած է՝ սրախի մեջ ունենաս. վասն զի ստանային մեծ հեարքներէն մեկն է անանկ ընել որ, շատերը խօսքով միայն ու դրսուանց ունենան առ առաքինութիւնը: Առանկները ներսերնին աղէկ չեն քններ. կը կարծեն որ հեղ ու խոնարհ են, բայց իրօք չեն. ու ըրլալնին ասկէց կը ճանցուի որ՝ որչափ ալ կերպերնին հեղութեան ու խոնարհութեան կերպ ըլլայ, սլզտի խօսք մը լսելու որ ըլլան՝ մէկէն կիրք կելլէն կը գոռողնան: Թէ որ մէկուն սրախին մէջ իրաւցընէ հեղութիւն ու խոնարհութիւն ըլլայ, ինչ անիրաւութիւն որ կը չըռոիր չիպոսողնար. ուստի երբոր կուսինք ու կը գոռողնանիք, ըսկէ է որ մեր ունեցած խոնարհութիւնն ու հեղութիւնն իրօք ու ճշմարիտ չեն, այլ դրսուանց ձևացած:

Յովսէփ նահապեար իր եղբարքը իր քովէն Եղիսպաս հօրերնուն տունը դարձընելու ատեն՝ իրենց իրաւուաւ որ ճամբանի մէկմէկու չիրարկանան. Մէ պայտնայնէն ինչ՝ ի ճանապարհի ըստւ: Ես ալ նոյնը կ'ըսեմ, ով աստուածատէր հոգի. առ կեանքս ճամբանյ մըն է արքայութիւն երթալու, առ ճամբուս մէջ չիրարկանիք մէկմէկու, հեղութեամբ երթանիք մեր եղբարքը հետ, սիրով ու խաղաղութեամբ: Առանց ամեննեին բացառութիւն մը ընելու կ'ըսեմ. թէ որ կարելի է, ամեննեին կիրք մի ելլար. ամեննեին պատճուանիք մը մի ընդունիր բարկութեան գուսը բանալու սրախիդ. վասն զի Յակոբոս առաքեալը առանց բացառութեան մը կը վրճուէ. Բարձրաւուին ճարդոյ պարտարանիւն Աստուծոյ ու Գործէ: Իրաւ՝ պարարկան ենք դէշութեան դէմ կենալու, արդիլելու անոնց մոլութիւնն որ մեզմէ կախում ունին, ու ամուր կենալու. բայց ասիկայ հեղութեամբ ու հանգարաւութեամբ ալ կ'ըլլայ: Բան մը չիկայ որ թնդանութիւն դնատակին ուժը անանկ տկարացընէ, ինչ պէս բուրգը: Կիրքով եղած յանդիմանութիւնը, որ չափ ալ իրաւունքով ըլլայ՝ անանկ ուժ չունենար, ինչպէս առանց կրից իրաւունքը: Վասն զի հոգինիս բանական ըլլալով՝ ընականալիս կը հպատակի պատ-

Ճառի, իսկ կրից բո՞նի կը հպատակի. ուստի երբոր պատճառը կրից հետ կը միանայ, առելի կ'ըլլայ՝ իր արդար աերութիւնը բո՞նաւորութեան գարձընելով:

Յապաւորները մեծ պատիւ ու մեծ ուրախութիւն կու տան ժողովսղեան, երբոր խաղաղութեամբ կու դան քաղքի մը այցելութիւն ընելու. իսկ զօրքերով ու զէնքերով գալու որ ըլլան, թէ և բարեք ընելու համար ըլլայ գալերնին, միշտ առելի ու ինասակար կ'ըլլայ: Վասն զի որչափ ալ զինուորական կրթութիւնը խիստ բո՞նեն, չեն կրնար արգիլել որ անկարգութիւն մը չին չինդիսի, ու անիրաւութիւն մը չեխը հանդարտութեամբ կ'ընէ, մէկը մէկը, որչափ ալ խիստ ըլլան՝ առելի չեն ըներ զինքը, ամեն մարդ իրաւունք կու տայ իրեն. բայց երբոր հետը կիրք ու բարկութիւն կը բերէ, որոնք սուրբ Օգոստինոսին ըսածին պէս՝ իրեն զինուորներն են, սիրելի ըրպար՝ ահարկու կ'ըլլայ, ու ինքն ալ դոհ չըլլար: Ալ աղեկ է, կ'ըսէ նոյն սուրբ վարդապետը, նաև արդար ու բանաւոր բարկութեան աեղիք չիտալ սրտերնուո մէջ. վասն զի մէյմը ներս մանելէն ետքը՝ հանելը դժուարին է. բարակ ճիւղի մը պէս կը մանայ, ու մէկէն հաստ գերան կը գառնայ: Յէս որ հանդիսի որ ինչուան իրիկուն քշէ, կամ բարկութիւննիս չանցած՝ արել մտնէ, որն որ կ'արգիլէ առաքեալը ըսելով՝ Աբեժան 'ի վերա բարիունեան Յեղոյ մի ճաղէ, առելութիւն կը դառնայ, ու ալ ազատում չիկայ անկեց: Վասն զի աեսակ աեսակ սուտ պատճառաւելերով կը հասաւառուի, որովհետեւ բարկացող մը չիկայ՝ որ եր բարկութիւնը անիրաւ սեպէ:

Աւրեկին աւելի դիւրին է չիրարկանալու վարժիլ, քանի թէ չափով գործածել բարկութիւնը. ու թէ որ յանկարծ անկատարութեամբ կամ տկարութեամբ կիրքերնիս ելլելու ըլլայ, ալ լաւ է զսողել մէկէն՝ քանի թէ չափ ու պայման զինէլ իրեն: Վասն զի քիչ մը ատեն որ տաս իրեն՝ կը տիրէ սրտիդ, օձի մը պէս որ դլուխը տեղ մը խոթելու ըլլայ նէ՝ ըոլոր մարմինն ալ կը խոթէ:

Բայց կիրքս ի՞նչպէս զսպեմ, կրնաս ըսել: Պէտք է որ կրից նշան մը վրագ աեսածիդ ոլէս՝ քու ամեն ուժդ

ժողվես իրեն դէմ. չէ թէ սաստկութեամբ ու շփոթելով, այլ հանգարաւ ու անխռով: Վասն զի ինչպէս մեծ հանդէսներու մէջ կը հանդիպի որ լոեցընողները աւելի ազմուկ կը հանեն, ասանկ ալ երբեմն կիրքերնուս դէմ սաստկութեամբ երթալով՝ սրտերնիս աւելի կը խռովինք, ու խռոված սիրաը տէր չէ իրեն: Ասանկ հանդարասութեամբ քու ջանքդ ընելէն եսթը, սուրբ Օգոստինոսին խրատը ըրէ՝ որն որ իր ծերութեանը ատեն Աւքսիլիոս անունով երխասարդ եպիսկոպոսի մը տուաւ. թէ որ սազմոսին ըստը քեզի հանդիպելու ըլլայ՝ խռովէնա՝ ի սրբմասնեն ան իմ, Աստուծոյ դիմէ՝ ըսելով. Առըմէս ինչ անը, ով հիւանդ էմ ես. Բժնիւս պանչն իմ, ով խռովէնա ասիւր իմ. որպէս զի ինքը զսպէ քու կիրքդ: Ըսել կ'ուզեմ որ պէտք է Աստուծմէ օդնութիւն ինդրենք՝ երբոր բարկութենել կը խռովինք, ինչպէս առաքեալները ալէկոծութեան ատենը ըրին. Վասն զի ինքը մեր կիրքերուն կը հրամմէ որ դադրին, ու սրտերնուս մէջ կ'ըլլայ խռաղաքանիւն մէծ: Բայց բարկութեան մէջ ըրած աղօթքն ալ հանդարասութեամբ ու անխռով կերպով պէտք է ընես, չէ թէ սաստկութեամբ. աս կերպը պէտք է բռնես՝ ուրիշ ինչ գեղ ալ ընելու որ ըլլաս կիրքդ զսպելու համար:

Ասկէց՝ ի զատ երբոր կը զգաս որ կրից մէջ պակսութիւն մը ըրին, շխակէ ըրածդ՝ մէկէն հեղութեան գործք մը ընելով անոր, որուն դէմ որ կիրք ելէր էիր: Վասն զի ինչպէս որ սուտ զուրցելու դէմ մէկ հատիկ դեղէ՝ մէկէն զգացածիդ պէս զուրցածդ շխակել, ասանկ ալ բարկութիւնդ անոր ներհակ հեղութեան գործքով մը շխակել. Վասն զի նոր առնուած վէրքը դիւրաւ կը բժշկուի:

Իսկ երբոր խաղաղ ու ազատ ես կիրք ելլելու պատճառներէն, աղէկ մը վարժեցուր զքեզ հեղութիւն ու անոյշ կերտ բանեցընելու, ամեն խօսքերուդ ու գործքերուդ մէջ՝ որչափ որ կրնաս՝ քաղցրութիւն բանեցընելով: Յիշէ որ Երդերդոցին հարսին, չէ թէ միայն շրթունքներէն ու լեզուին ծայրէն մեղք կը կաթեր՝ այլ նաև լեզուին տոկը մեղք կար, այսինքն սրտին մէջը. ու մեղքէն՝ ի զատ կաթ ալ: Ասանկ ալ մէկնք, չէ թէ խօսքերնուս մէջ միայն քաղցրութիւն պէտք է ունենանք՝ ոյլ նաև սրտերնուս մէջ, չէ թէ միայն մեղքի

անուշահոտ քաղցրութիւն՝ որ հեռու եղողներուն կը  
բուրէ, այսինքն օտարաց հետ անոյշ վարուիլ, այլ  
նաև կաթի քաղցրութիւն, այսինքն ընտանեաց ու կե-  
նակիցներնուս հետ ալ անուշութեամբ վարուիլ. չէ  
թէ անոնց ոլես՝ որ տուներնեւն գուրս ամենուն հետ  
հրեշտակ են, իսկ տուներնուն մէջ սատանայ :

### Գլուխ թ.

Խեց կերպով մենք մեզի նետ ալ հեղուրիւն  
բանեցրենենք պիտոր .

Հեղութեան աղեկ կը թութիւններուն մէկն է՝ մենք  
մեզի հետ ալ բանեցընել անիկայ, չիբարկանալով մեզի  
ու մեր պակսութեանցը դէմ: Ա ասն զի որչափ ալ ի-  
րաւունք ունենանք պակսութիւններնուս վրայ դժուա-  
րելու, ոլեաք է զգուշանանք նեղանալէն ու մենք մեզի  
հետ սրդողելէն: Աս բանիս մէջ շատ կը սխալին որոնք  
որ կիրք ելոծ ասեննին՝ իրենք իրենց վրայ ալ կը բար-  
կանան կիրք ելելնուն համար, ու ասանկով աւելի  
կընկըզմին բարկութեան մէջ: Թէ և կ'երենայ որ տո-  
երկրորդ բարկութիւնը առջնին դէմը առնէ, բայց  
դուռ մը կը բանոյ՝ ոլտոճառ մը հանդիպածին ոլես նո-  
րէն բարկանալու: Ասկէց՝ ի զատ առ աւսակ բարկու-  
թիւնը՝ որ ոմանք իրենց դէմ կ'ունենան, հալարտու-  
թեան ոլես բան մըն է, ու անձնասիրութենէ կու դայ.  
վասն զի անձնասիրութիւնն է որ կը խռովէ տակնու-  
վայ կ'ընէ զիրենք, իրենց անկատարութիւնը տեսնե-  
լով: Ուրեմն մեր սխալմանցը վրայ ունեցած տհաճու-  
թիւննիս ոլեաք է անխռով ու հաստատուն տհաճու-  
թիւն մը ըլլայ: Ա ասն զի ինչպէս որ դատաւոր մը շատ  
աւելի աղեկ կը պատժէ զյանցաւորը՝ երբոր առանց  
կրից հանդարտութեամբ ու իրաւունքով իր վՃիռը  
կու տայ, քան թէ կիրքով ու բարկութեամբ. վասն  
զի կիրքով, չէ թէ յանցանքին համեմատ պատիժը կու  
տայ՝ ոյլ իր կրիցը. ասանկ ալ շատ աւելի աղեկ մենք  
զմեզ կը պատժենք հանդարտ ու հաստատուն զըղջ

մամբ, քան թէ խոռվելով ու բարկանալով մեզի դէմ. վասն զի ասանկ զղջումը յանցանքին ծանրութենէն չի գար, այլ մեր ներքին տրամադրութենէն : Խօսք հասկընալու համար, մէկն որ ողջախոհութիւն կը սիրէ, խիստ դժարը կու դայ՝ խիստ կը խոռվի՝ պղտիքան մը անոր դէմ որ ընէ. իսկ ծանր չարախօսութիւն մը ընելուն վրայ հոգ շընէր : Ընդհակառակն, ով որ կ'առէ չարախօսութիւն ընելը՝ պղտիք բամբասանք մը որ ըրած ըլլայ, կը նեղի ու կը տանջուի. իսկ ողջախոհութեան դէմ ըրածին վրայ փոյթը չըլլար, ասանկ ալ ուրիշ պակսութեանց վրայ իմացիր : Ասոր պատճառը ան է որ՝ իրենց խըլք մուանքը պատճառով չեն դատեր, այլ իրենց կրիցը համեմատ :

Հաւատ ինծի, ալ աստուծանք հոգի, որ ինչու հօր մը անուշութեամբ ու սիրով ըրած յանդիմանութիւնը շատ աւելի օգուտ կ'ընէ զաւկին՝ քան թէ կիրքով ու բարկութեամբ ըրածը, ասանկ ալ երբոր մէնք զմեղ պակսութիւն մը ընելուն համար անոյշ ու հանգարտ կերպով յանդիմանենք, կարեկից ըլլալով մեզի՝ սիրտ տալով որ մենք զմեղ շիտկենք՝ քան թէ բարկանալով, շատ աւելի սրտանց ու օգտակար կ'ըլլայ զգացած ցաւերնիս :

Զոր օրինակ թէ որ մէկը ունայնասիրութեան պակսութիւն մը ըրած ըլլայ, որչափ ալ ծանր ըլլայ ըրած պակսութիւնը՝ ինծի կու դայ որ աղէկ չէ ինքը զինքը ասանկ յանդիմանելը. Անզգամ թշուառական, այս չափի առաջադրութիւններ ընելէդ ետքը՝ դարձեալ այսպէս աշխարքի սէր ունիս, ամօթէդ դետինք պէտք եր անցնեիր, աչքդ վեր չիւերցընէիր երկինք նայելու՝ քու տիրոջդ մասնիչ եղած ըլլալով: Եօ զիս ասանկ չէի ուզեր յանդիմանել, այլ պատճառով ու կարեկցութեամբ կ'ուզէի ինքս զինքս յանդիմանել. Քեզ նայիս ինքն հոդիս, ահա նորէն նոյն փոսը ինկանք՝ ուսկից որ այնչափ առաջադրէր ենք զդուշանալու. հիմայ ել լենք հեռու փախչինք մէյ մըն ալ չկանալու համար. Աստուծմէ ողորմութիւն ինդրէնք ու յօյսերնիս իր վրայ դնենք՝ որ օգնէ մեզի ուրիշ անդամ աւելի հաստատ կենալու. խոնարհութեան ճամբուն մէջ դնենք զմեղ. աչուընիս բանանք վրանիս, Աստուծոյ օդնութեամբը աղէկ կ'ըլլանք: Աս կերպ յանդիմանութիւն-

ներով կ'ուղեի հաստատուն առաջադրութիւն մը ը-  
նել՝ մէյ մըն ալ նոյն պակառութեան մէջ չինալու ա-  
մեն հնարք բանեցընելով՝ հոգեառ հօրս խորհրդովք :

Յէ՛ որ մէկուն սիրու աս կերպով չիշարժիր նէ, կըր-  
նայ ալ ինքը զինքը յանդիմանել ու ամրցցրնել, միայն  
թէ խոսութեան հետ սիրու ալ տայ իրեն ու զինքը  
յորդորէ Աստուծոյ տպաւինելու, ինչպէս Դաւիթ  
մարդարէն ինքը զինքը խիստ արամած տեսնելով աս  
խօսքերով կը միմիթարէ . Աբդ ընդէ՛ր պրատում էս անձն  
իմ, կամ ընդէ՛ր խոսնէս պիս . յուստ առ Ասպուած, խոսպովա-  
նէտ նմա, դրին երեսաց իմոց Ասպուած է :

Ուրեմն յանկարծ լինալու որ ըլլաս, ինքդ զինքդ  
յորդորէ անուշութեամբ, խոնարհէ Աստուծոյ առ-  
ջին՝ քու խեղճութիւնդ տեսնալով . մի զարմանար լի-  
նալուդ վրայ, վասն զի զարմանք չէ հիւանդին հիւանդ-  
ակարին տկար ու խեղճին խեղճ ըլլալը : Բայց բոլորով  
սրտիւ ցաւէ Աստուծոյ դէմ ընելուդ վրայ, ու արիու-  
թեամբ ու իր սղորմութեամեր վստահելով՝ ոտք ելիր,  
նորէն առաքինութեան ճամբան մտիր, ուսկից խոս-  
րէր էիր :

## ԳԼՈՒԽ Ժ

Ի՞նչ կերպով գործքերնու մէջ ժրաշան պէտք է  
ըլլանիք, առանց խոռվելու ու շիփրելու .

Առադրութիւնն ու ջանքը՝ որ դործքերնուս մէջ  
ովհասոր ունենանք, շատ տարբեր բաններ են հոգ ընելէն  
ու տակնուվրայ ըլլալէն : Հրեշտակները մէր փրկու-  
թեամբ համար փոյթ ու ջանք ունին, բայց չեն խոռ-  
վեր, չեն շփոթիր . վասն զի փոյթ ու ջանք ընելը կրենց  
մարդասիրութենեն կու դայ, խակ խոռվին ու շփոթիլը  
իրենց երանութեամբ բոլորովին դէմ է : Փոյթն ու  
ջանքը կրնան հանդարտութեան ու սրտի հանգստու-  
թեան հետ միանալ, բայց խոռվին ու շփոթիլը ոչ եր-  
բէք :

Ուրեմն փոյթ ու ջանք ունեցիր, ով աստուածո-

սեր հողի, ամեն գործքերուդ մէջ՝ որ քեզի յանձնուած էն. վասն զի Աստուծու քեզի յանձնուած ըլլալով նին, Աստուած կ'ուղէ որ անոնց վրայ փոյթ ու ջանք ունենաս: Բայց որչափ որ կրնաս նէ՝ մի խռովիր, հոդ մի ըներ. վասն զի հոդ ընելը՝ խռովիր՝ միտքդ ու դատմունքդ կը շփոթեն, ու արգելք կ'ըլլան գործքերդ աղէկ ընելու:

Քրիստոս տէրն մէր Մարթան ասոր համար յանդիմանեց. Ու աբնա Մարթա, ուստ հոգաս և ու բաղրամ իւն: Թէ որ Մարթա ուշագրութիւն միայն ըրած ըլլար, չէր շփոթեր. բայց հոդ ու մտմառք ընելուն համար շփոթած էր, ուստի անոր համար Քրիստոս զինքը յանդիմանեց: Գետերն որ հանդարտ կը քալեն, մոծ նաւերով հարուստ վաճառքներ կը բերեն. կամաց եկած անձրեւ բարերեր կ'ընէ երկիրը. իսկ սասաիկ վազող ուղիսերն ու հեղեղատաները, չէ թէ միայն օգուտ մը չեն ըներ վաճառականութեան՝ այլ նաև չորս դիու երկիրները կ'աւրըշորիեն. նմանապէս սասաիկ ու փոթորիկով եկած անձրեւ երկիրներուն օգուտ մը չըներ, կը ինասէ: Արտորանք ու շփոթելով ամեննենին բան մը աղէկ ըըլլուիր, այլ հանդարտութեամբ ու կամաց կամաց ընելով. անոր համար Սոլոմոն խմաստունը կ'ըսէ. Ու Հառնալուսն է սպիտ, գայթակի: Աղէկ որ ընենք բան մը, միշտ բաւական շուտով ըրած կ'ըլլանք: Խշամեզուները շատ աւելի կը տըղարդան, շատ աւելի կ'ելլեն կը մանեն քան զմեզուները, բայց մեղքին մաղք միայն կը շինեն ասանց մեղքի. ասանկ ալ տակնուվրայ ըլլալով ու արտորալով գործք ընտղները՝ ոչ աւելի և ոչ աղէկ դործք մը կ'ընէն:

Ճանձերը մեղի նեղութիւն կու տան աւելի իրենց բազմութեամբը քան թէ խոշորութեամբը. ասանկ ալ մէծ գործքերը չեն որ զմեղ այնշափ կը խռովեն, որչափ մանր գործքերու բազմութիւնը: Ուրեմն հանդարատութեամբ ձեռք զարկ ինչ գործք որ դիմացդ կ'ելլէ, ու կարգաւ ետեւ ետեւ ըրէ. վասն զի ամենը մէյաւել առանց կարգի որ ընես, կը յոդնիս ու բեռան տակ կը մնաս, չես կրնար դլուխ ելլել:

Եմեն գործքի մէջ Աստուծոյ նախախնամութեանը աղաւինէ բոլորովին, վասն զի տնկէց է ամեն յաջո-

զութիւն. բայց քու կողմանեղ ալ կրցածդ ըրէ, ու  
միտքդ զիր որ եթէ Աստուծոյ աղէկ ասլաւինած ևս  
նէ՝ բանդ կը յաջովի, ու միշտ քեզի օգտակարը կ'ըւ-  
լայ, թէ և եղածը քեզի աղէկ չերենայ ալ: Տղոց պէս  
ըրէ, որ մէկ ձեռքով հոյրերնին բռնած՝ մէկալ ձեռ-  
քով պտուղ կը քաղէն. ասանկ ալ դուն մէկ կողմա-  
նէ պիտոյքդ փնտառնելու առեն՝ մէկալ կողմանէ երկ-  
նաւոր հօրդ ձեռքը մի թողուր, ստեալ դարձիր նայէ  
որ ըրած դործքդ հաճոյ է իրեն. չըլայ որ ինքիմնեդ  
ուզես քու բանդ հոգալ, վասն զի թէ որ զքեզ թողու-  
քայլ մը չես կընար ընել առանց խնալու: Կ'ուզեմ  
ըսել որ սովորական դործքերուդ ու զքաղմանցդ մէջ՝  
աչքդ աւելի Աստուծոյ վրայ ըլլայ քան թէ ըրածիդ.  
իսկ ծանր դործքերու մէջ՝ որոնց աւելի մտադրութիւն  
պէտք է ընել, երբեմն երբեմն աչքդ Աստուծոյ դար-  
ձուր, ինչպէս նաւորդները կ'ընեն՝ աւելի Երկինք նայե-  
լով քան թէ ծով, տեղերնին համելու համար: Ա-  
սանկով Աստուծ ամեն բանի մէջ հետդ կ'ըլլայ, ու  
աշխատութեան հետ միմիթարանք ալ կունենաս:

## ԳԼՈՒԽ ԺԱ.

### Հնագաևնորեան վրայ.

Աստուծսիրութիւնն ու Եղբայրսիրութիւնը բա-  
ւական են զմեզ կտարելութեան մէջ հաստատելու.  
բայց ասոնք ստանալու համար հարկաւոր են հնագան-  
դութիւն ողջախոհութիւնն ու աղքատութիւնն: Հնա-  
գանգութիւնը կը նուիրէ Աստուծոյ սիրոյն ու ծառայ-  
ութեանը մեր սիրաը, ողջ խոհութիւնը մեր մարմինը,  
աղքատութիւնը մեր ունեցածը: Ասոնք խաչին իրեք  
թերին են, որ չորրորդին այսինքն խոնարհութեան  
վրայ հաստատուած են: Ասոնց վրայ ոչ կրօնաւորնե-  
րու պիտար խօսիմ՝ որ հանդիսաւոր ուխտ ըրած են,  
և ոչ պարզ ուխտ ընուղներուն. վասն զի թէ և ուխտը  
շատ չնորհք ու արդիւնք կ'աւելցընէ սուաքինութեան  
վրայ, բայց զմեզ կտարելու համար հարկա-

ոոր չէ. առանց ուխտի ալ աս առաքինութիւնները կրնանք ընել: Երաւ ուխտը զմարդ կատարելութեան վիճակին մէջ կը դընէ, բայց աս առաքինութիւններն որ զմարդ կատարեալ կ'ընեն՝ առանց ուխտի ալ կը դնան ըլլուիլ: Ուստի կատարելութիւնը կատարելութեան վիճակէն մէծ տարբերութիւն մը չունի. ինչու որ ամեն եպիսկոպոս ու կրօնաւոր կատարելութեան վիճակի մէջ են, բայց ամենքն ալ կատարեալ չեն, ինչ ողէս որ աղեկերեւոյ: Ուրեմն շահանք, ով աստուածու սէր հոգի, աս առաքինութիւնները մեր վիճակին համեմատ ունենալ. [Թէ և զմեզ կատարելութիւն կու կին մէջ չիդնեն, բայց մեզի կատարելութիւն կու տան: Մէջ մըն ալ որ ամենքո ալ պարտըկան ենք աս առաքինութիւնները պահելու, [Թէ և ամենքս ալ նոյն կերպով պահելու պարտըկան ըըլլանք:

Երկու կերպ հնազանդութիւն կայ, մէկը հարկաւոր, մէկալը կամաւոր: Հարկաւորին կողմանէ՝ պէտք է խոնարհութեամբ հնազանդիս քու եկեղեցական առաջնորդներուդ, այսինքն սրբազն Պատին, եպիսկոպոսին, ժողովրդապետին, ու իրենց փոխանորդներուն. պէտք է հնազանդիս աշխարհական իշխանութեան ալ, այսինքն թագաւորիդ ու իր ոլաշտօնտարներուն. պէտք է հնազանդիս քու մեծերուդ, այսինքն ծնողացդ ու տիրոնդ կամ խաթունիդ: Աս հնազանդութիւնը հարկաւոր կ'ըսուի, վասն զի մէկը չիկրնար ասոնցմէն ետ կենալ, Աստուած տուեր է իրենց առ իշխանութիւնը հրամայելու մեզի ու վրանիս հոգ ունենալու: Ըլէ ուրեմն իրենց հրամանները, վասն զի պարտըկան ես ընելու. բայց կատարեալ ըլլալու համար՝ ըրէ նաև իրենց խրաններն ու իրենց ուղածը, որչափ որ եղբայրակիրութիւնն ու խոհեմութիւնը կը ներէ: Հնազանդէ երբոր ուղածդ ալ կը հրաման, ու տէլ ըլլայ, զբօսանք ըլլայ. վասն զի թէ և աս բաներուս մէջ հնազանդելը մէծ առաքինութիւն մը չէ, բայց չի հնազանդելը մէծ սկակութիւն է: Հնազանդէ իրենց նաև անտարբեր բաներու մէջ, ինչպէս աս կամ ան զգեստը հագնելու, աս կամ ան տեղը երթալու, երգելու կամ լսելու. շատ գովելի կ'ըլլայ ըրած հնազանդութիւդ: Հնազանդէ նաև դժուարին ու ծանրբաներու մէջ, ու աս քու հնազանդութիւնդ կ'ըլլայ կատա-

բեալ։ Հնազանդէ՝ առանց գժուարութիւններ հանելու, հնազանդէ՝ առանց ուշացընելու, հնազանդէ՝ առանց քիթդի կախելու, ու հնազանդէ մանաւանդ սիրով՝ վասն սիրոյն քրիստոսի, որ մեր սիրոյն համար հնազանդեցաւ։ Այս հնազանդ ճահու չտեղ և ճահու խալի, ու աւելի յանձն առաւ կեանքը տալ քան թէ հնազանդութեննէ ետ կենալ, ինչպէս սուրբն Բենարդոս կ'ըսէ։

Դիւրաւ քու մեծերուդ հնազանդէլ սորվելու համար՝ վարժեցուր զքեզ քու հաւասարներուդ յարմարելու, տեղիք տալով առանց դէմը ասնելու անոնց կարծեացը՝ երբոր անկեց վասս մը չեկայ։ Քեզմէ սլրդախներուն ուղածին ալ յարմարէ՝ որչափ որ խոհեմութիւնը կը բերէ, առանց հրամմելու իրենց՝ քանի որ աղէկէ են։

Կը խաբուի ով որ կը կարծէ որ կրօնաւոր կամ մարտակետ ըլլարնէ՝ աւելի դիւրաւ կը նար հնազանդէլ, երբոր գժուարութիւն կը զգայ հնազանդէլու անոնց որ Աստուած զրեր է վասն։

Կամաւոր կ'ըսուի ան հնազանդութիւնն որ մեր կոմքովը կը նախընթիք, հրամայող չեկայ մեզի։ Մեր թագաւորը՝ մեր եպիսկոպոսը՝ մեր ծնողքը՝ մենք չենք ընտրեր, բայց հոգեոր հայրերնիս մենք կ'ընտրենք։ ուստի թէ իրեն հնազանդէլու ուխտ ընենք, ինչպէս ըսի որ սրբուհին թերեզա իր մեծաւորին հնազանդէլու ուխտ ըրեր էր, և թէ առանց ուխտի իր առաջնորդութեանը տակը մանենք, միշտ կամաւոր կ'ըլլայ հնազանդութիւննիս, որովհետեւ ընտրութիւնը մեզմէ կը կախուի։

Ամեն մեծերնուս սկետք է հնազանդինք ան բաներուն մեջ որ իրենց կ'իյնան։ ինչպէս քաղաքական բաներու մէջ՝ թագաւորին, եկեղեցական բաներու մէջ՝ եպիսկոպոսին, անական բաներու մէջ՝ ծնողաց, ինչպէս կնիկ մըն ալ իր երկանը։ խել մեր հոգւոյն աղէտք եղած բաներուն մէջ՝ հոգեոր հօրերնուս։ խնդրէ որ հոգեոր հայրդ որոշէ քեզի ընելու բարեգործութիւններդ։ վասն զի ասանելով աւելի արդիւնաւոր կ'ըլլան, ու կը կնազարատիկ շնորհք կը բերէն, մէյմը՝ ըրած բարեգործութեանդ, մէյ մըն ալ հնազանդութեանդ, ու

ըուն համար որ կ'ընես . Երանի հնազանդներուն , վասն զի Աստուած չիթողուր որ անոնք ճամբէ դուրս եւլէն :

## ԳԼՈՒԽ ԺԲ

### Ողջախոնչորեան վրայ .

Ողջախոնչութիւնը առաքինութիւններուն շուշաննէ , զմարդը գրեթե հրեշտակ կ'ընէ : Բան մը աղեկ շրլար առանց մաքրութեան , մարդուս մաքրութիւնն ալ ողջախոնչութիւնն է : Ողջախոնչութիւնը մարդուս պատիւն է , ու մարդուս հոգին ալ՝ մարմինն ալ կաղնուացընէ :

Մարմնոյ հեշտութեան ամեննեին կերտով մը հրաման չիկայ , օրինաւոր ամուսնութենէ 'ի զատ՝ որն որ իր սրբութեամբը կը փոխարինէ հեշտութեան ըրած միասին : Ամուսնութեան մէջ ալ բարի դիտաւորութիւն պէտք է ունենալ : որպէս զի անոր անսպարկեշտութիւնը՝ կամքին համեստութեամբը պարկեշտանայ : Ողջախոնչ սիրով ամուսնութենէ 'ի զատ հեշտութիւն չիձանչնար : անկէց դուրս հրաման չիկայ իրեն և ոչ մաքէն անմաքուր բան մը անցընելու իր կամքը :

Աս առաքինութեան առջի աստիճանն է՝ ամեննեին չրիդունիլ ապօրինաւոր հեշտութիւն մը , ինչպէս են ամուսնութենէ դուրս կամ՝ ամուսնութեան կարդին դէմ եղածները : Երկրորդ աստիճանն է՝ նաև օրինաւորներէն ետ կենալ , երբոր անօդուտ ու աւելարդ են : Իսկ երրորդ աստիճանն է՝ սիրո չիկրտցընել անոնց , որչափ ալ կարդի ու հրամանի դէմ չըլլան . վասն զի հարկաւոր հեշտութիւնները , այսինքն որոնք որ սուրբ ամուսնութեան վախճաննին կը վերաբերին , որչափ ալ սէտք ըլլայ վոյելելը՝ բոյց ոլետք չէ անոնց սիրո կը ցընել , ու խելքը միոքը անոնց տալ :

Ամենուն հարկաւոր է աս առաքինութիւնը : Որբեմբին պէտք է սիրո ընէ , չէ թէ միայն ներկայէն ու ապագայէն զգուշանալու՝ այլ նաև անցեալը երեակայէ-

լու, որն որ օրինաւոր կերպով եղած ըլլալով աւելի կը ախքէ մաքին։ Անոր համար սուրբ Օգոստինոս այն-չափ կը զարմանայ իր սիրելի Ալեքսիոսին մաքրութեա-նը վրայ, որ բոլորովին մասցեր եր իր առջի ունեցած մարմիաւոր ախորժը։ Պառող մը քանի որ ձեռնա-տած ու ճրպմուած չէ՝ գիւրաւ կը պահուի յարդի կամ աւազի կամ իր տերևներուն մէջ, բայց ձեռնա-տուելին ու ճրպմուելին ետքը անկարելի է ուրիշ կեր-պով պահելը՝ թէ, որ շոքարով չեփես։ Ասանկ ալ ող-ջախոհութիւնը քանի որ վերք չէ ընդունած, շատ կեր-պով կընայ պահուիլ. իսկ մէյմը որ վերաւորուի, ու-րիշ կերպով չիպահուիր՝ բայց ջերմեանդութեամբ։ վասն զի ջերմեանդութիւնը մեր հոգւոյն շոքարին է։

Ազդիկներուն ալ խիստ հարկաւոր է ողջախոհու-թիւն, որ շատ զգուշութեամբ փափուկ պահեն աս-տուքինութիւնը, սրտերնէն ու մաքերնէն հեռացընե-լով ամեն տեսակ հետաքրքրութիւն ու իրենց սրտին չիփայլած ախորժները։ Պէտք է հաստատ մաքերնին զինն որ ողջախոհութիւնը անհամեմատ վեր է քանի զամեն կերպ վայելք՝ որ անոր հետ չիկրնար միարանիլ. վասն զի ինչպէս որ սուրբ Հերմուսին կ'ըսէ, ստոտ-նան աղջիկներուն անմեղ հսկին բանի կը հրէ առ տե-սակ սիսարմներուն համը առնելու, աշուշնուն մէծ-քոն մը երեցընելով ու սրտերնին տակնուվրայ ընե-լով. որովհետեւ ինչպէս որ նոյն սուրբ վարդապետը կ'ըսէ, չիպիտցած բաներնին աւելի ախորժելի կը սե-պէն։ Ինչպէս որ թիթեանիկը ճրագին բոցին չոքս դին հետաքրքրաբար թուքաւելով, պայծառութենէն կը խարուի ու այնչափ կը մօտենայ՝ ինչուան որ մէջը կ'իշ-նայ կ'այրի, ստանկ ալ աղջիկները ցանկու-թեան բոցին փայլունութէ խարուելով՝ այնչափ անոր չոքս դին մաքով կը պարախին, ինչուան մէջը կ'իշնան։

Իսկ կարգուածներուն համար, թէ և սամիկը չի-կրնար հաւտալ, բայց անոնց ալ խիստ հարկաւոր է ողջախոհութիւնը։ Երաւ՝ իրենց արդելած չէ մարմնա-ւոր վայելքը, բայց պարաըկան են անոր մէջը չտփ պահելու։ Ուստի ինչպէս որ աւելի դժոր է բարկա-նալ ու չիմեղանչել՝ քան թէ ամենենին չիբարկանալ, ստանկ ալ աւելի դիւրին է բոլորովին ետ կենալ մարմնաւոր հեշտութենէ՝ քան թէ անոր մէջը չտփ

պահել։ Երաւ է որ սուրբ ամուսնութիւնը մասնաւոր ուժ մը ունի ցանկութեան բոցը մարելու։ Բայց ամուսնացելոց տկարութիւնը դիւրաւ կրնայ չափը անցընել, ու օրինաւոր վայելքէն ապօրինաւորը անցնիլ։ Խնդիր կրտեսները որ ունենոր մարդիկ ալ գողութիւն կ'ընեն, չէ թէ կարոտութեան համար՝ այլ ազահութեան, ասանկ ալ կարգուած անձինք իրենց անկարգութեանը համար՝ դոհ չեն ըլլար ամուսնութեան վայելքովը։ Ստոտիկ գեղերը միշտ վտանգաւոր են։ Վասն զի կամ պետք եղածէն քիչ մը աւելի որ առնես, կամ ճիշդ իրենց չափովը շնչած որ ըրպան, մեծ վիստ կ'ընեն։ ամուսնութիւնը ցանկութեան գեղ ըւլալու համար ալ գրած ու օրհնած է, խիստ ալ աղեկ գեղ է, բայց սաստիկ է, անոր համար ալ վտանգաւոր՝ թէ որ մէկը չափով չիգործած է։

Աս ալ կոյ որ շատ անգամ երկան հիւընդութիւններէն 'ի զատ՝ հարկաւոր գործքի համար էրիկ մարդիկ իրենց կնկանէն հեռու կը գանուին։ Սար համար երկու կերպ ողջախոհութիւն սպետք է կարդաւածներուն, մէյմը ըոլորովին ժուժկացութիւն՝ երբոր վերի ըստ պատճառներուո համար մէկմէկէ հեռու կը գրանուին, մէյ մըն ալ չափաւորութիւն մէկտեղ եղած առեննեին։ Սրբուհի կտառքինէ սենացին շատ հոգիներ առասաւ դժոխքը ծանր տանջանաց մէջ՝ ամուսնութիւննեին սուրբ չխպահենուն համար։ չէ թէ առ մէկքը մարդասպանութենէ ու հայհոյանքէ ծանր ըւլալով, այլ շարունակութեանը համար։ որովհետեւ առ մէկքը ընողները՝ ունակութեամբ խղճմանքը մէկդի կը ծալլէն, ու միշտ նոյն մեղքը կը գործէն։

Հիմայ առասար ողջախոհութիւնը ամեն վիճակի մարդկանց հարկաւոր ըլլալը։ Պօղոս տուքեալին խօսքն է։ Զիսպազանչան պնդակ երևայն և պարհապնդան, առանց որոյ ու ու պատահանք պահէր։ Սրբութիւն հոս ակը ողջախոհութեան տեղ գրած է, ինչպէս որ սուրբ հերոնիմոս ու սուրբ Ուկերերան կը մեկնեն։ Ուրեմն, ալ աստուածասէր հոգի, առանց ողջախոհութեան կարելի չէ զնապուած տեսնել, մէկն որ սուրբ սիրա չունի, չիկրնար Աստուծոյ հետ բնակիլ։ Տէր ո՞չ իսոցն ՚ի խորանի գում։ — Ո՛՛ սուրբ է յետօք, և ամբիջ սրբին։ Երանի ո՛՛ սուրբն էն սրբին, ո՞ւ նուա ովապուած պէսցէն։

## ԳԼՈՒԽԸ ԺԴ

Ողջախոնքինը սպանելու համար խրատներ .

Պատրաստ եղիր ետ քաշուելու ան տևեն բաներէն՝  
որ զքեզ կը հրապուրեն ողջախոհութեան դէմ. վասն  
զի անզգալի կերպով կամաց կամաց չիկարծած տեղդ  
կը տանին զքեզ. միշտ աւելի դիւրին է փախչիլը անոնց-  
մէ, քան թէ անոնց դէմ կենալը : Մարդուս մարմի-  
նը ապակինէ աման կը նմանի. ապակինէ ամաններ մէկ-  
ակալ տանելու որ ըլլաս, վասնդ է որ իրարու զար-  
նուելով կոտրախն . պառւընելին ալ որ որչափ ողջ  
ու հասուն ըլլան, մէկմէկու քսուելով կաւրուխն : Մի  
թողուը, ով աստուածաւէր հոգի, որ մէկը քեզի կո-  
տակի համար կամ անքաղաքավարութեամբ դպչի .  
վասն զի օլարկեշտութիւնդ կարենաս նէ ալ պահել  
աս կերպ դպչելիքու մէջ որ աւելի թեթեսութենէ  
առաջ կու դան քան թէ չարութենէ, բայց ողջա-  
խոհութեանդ միշտ իլաս կ'ընեն՝ շնորհքն ու փայ-  
լունութիւնը կորարնցունել կու տան . իսկ անսպար-  
կեշտ կերպով դպչելու թող որ տաս, կործանում է  
ողջախոհութեան :

Ողջախոհութիւնը մարդուս սրտէն կու դայ, մար-  
մինը իր գործիքն է . ուստի մաքին խորհուրդներովը՝  
սրտին բաղձանիքներովը՝ ու մարմնոյն զգայորակնե-  
րովը կը կօրսուի : Ողջախոհութեան դէմ է նայիլ՝ լր-  
սել՝ խօսիլ՝ հոտուըտալ՝ դպչիլ՝ անսպարկեշտ բաներ,  
երբոր սիրտդ անոնց վրայ կանկ կ'առնէ ու կ'ախորժի :  
Պօղոս առաքեալը կ'արդիլէ պրոնեկութեան անունն ալ  
ըերան չոտնել, բնաւ և անուանի իսի 'ի չեղ ընդէ՛ր պռ-  
նիսանիսան : Երգերգոցին հարսին ձեռուըներէն զմուռ կը  
կաթէ, որովհետեւ զմուռը ապականութենէ կը պահէ .  
շրթունքը կասկարմիր են, որովհետեւ կարմրութիւնը  
ամօթխածութեան ու անսպարկեշտ խօսքեր ըերնեն չի-  
հանելու նշան է . աչուրները աղաւնիի կը նմանին, ի-  
շենց մաքրութեանը համար . ականչներէն ուկի ող

կախած է՝ որբութեան նշան։ քիթն ալ վերանանու մայրիներուն պէս է՝ անփուտ ու անապական։ Ասանել պէտք է ըլլայ հոգեսէր ու ողջախոչ անձ մը, ձեռուը ները՝ շրթունքը՝ աչուըները՝ ականջները՝ ամեն զգայ արանքը պարկեցա ու մաքուր։

Աս բանիս վրայօք Հայրն Յոհաննես Կասիանոս կը պատմէ սուրբ Բարողին մեկ խոռը, որ մը իր վրայ խօսելով՝ ըսեր է։ « Անմի ըսած բաներնին չեմ դիտեր, բայց կուսութենի, զուրկի եմ»։ Ողջախոչութիւնը այնշափ կերպով կրնանիք կորորնցընել, որչափ կերպ անպարկեցառութիւն որ կայ. ասոնք իրենց ծանրութեանը ու թեթևութեանը համեմատ՝ ոմանիք կը ակարացընեն, ոմանիք կը սպաննեն ողջախոչութիւնը։ Անխոչեմ անզգոյշ զգայական համարձակութիւններ ու կերպեր կան, որ իրաւ՝ ողջախոչութեան գեմ չեն, բայց կը ակարացընեն զինքը, ու իր ոլայծառութիւնը կորորնցընել կու աան։ Ուրիշ կերպեր ու համարձակութիւններ ալ կան, չէ թէ միայն անխոչեմ՝ այլ նաև անհամեստ, չէ թէ միայն զգայական՝ այլ նաև մարմնական, որոնք ողջախոչութիւնը չեմուցընեն ալ եէ՝ չարաչար կը վերաւորեն։ Չեմուցընեն ալ նէ ըսիվան զի կը մեացընեն ալ, երբոր իրենց անառակ կերպերով՝ բոջախոչութեան եաքի աղգեցութիւնը մարմնոյն վրայ ներգործել կու աան։ մանաւանդ աս կերպ մեացընելը՝ ոլոռնկութենեն ալ շնութենեն ալ աղգապգծութենեն ալ աւելի չարաչար սպաննել է ողջախոչութիւնը։ Իրաւ՝ ասոնք ալ ծանր մեղքեր են, բայց մէկալը՝ ինչողէս որ Տերառուղիանսո ամօթխածաւթեան դրբին մէջը կըսէ՝ անօրէնութեան հրեշ մըն է։ Ուստի ոչ Կասիանոս, և ոչ ևս կը հաւատամ որ սուրբ Բարսեղ զինքը կուսութենի, զուրկի ըսելով՝ աս մեղքը իմանայ, հապա մոքէն աղակզի խորհուրդներ անցնիլը. որոնք թէ և իր մարմնոյն սրբութեսնը չէին վեասած, բայց սրբին ամբծութեանը վեասեր էին՝ որուն վրայ կը դողան սուրբերը։

Անպարկեցա մարդկանց հետ մի անսուիր, մանաւանդ թէ որ աներէս ալ ըլլան՝ ինչողէս որ սովորաբար էն. ասանկները քիչ մը որ մէկուն հետ խօսին, կը վիասէն իր պարկեցառութիւնը. լեզուներնուն վրայ

թոյն կայ. շունչերնին թունաւոր է, օձ կը նմանին : Ընդ հակառակն՝ նայէ որ պարկեշտ ու առաքինի մարդկանց հետ տեսնուիս. հոգեւոր բաներ կարգա ու մտածէ, վասն զի Աստուծոյ խօսքերը մարդուս սիրաը կը մաքրեն, ողջախոհութիւն կու տան մարդուս : Քրիստոսի մօտեցիր հոգեւորապէս՝ իր խաչելութիւնը մտածելով, ու իրօք ալ մօտեցիր՝ սուրբ հաղորդութեամբ. վասն զի իրեն մօտեցովը կը մաքրուի ամեն տեսակ աղաղութենէ :

### ԳԼՈՒԽ ԺԴ

Խճան հարստութեան մէջ կրնայ մէկը աղբաս  
ըլլալ հոգբոյ .

Երանէ աղքագաց հոգուն, ով նոցա է արքայանիւն նընից, կ'ըսէ Քրիստոս. ուրեմն վայ հոգւով հարստութեալոց ներուն, վասն զի դժոխքին թշրւառութիւնը անոնց համար է : Հոգւով հարստութեալ ան է որ իր սիրաը հարստութեան կը կաղցընէ . հոգւով աղքատը ան է որ իր սիրաը հարստութեան վրայ չիդներ : Ուրիշ բան է թոյն բանելը, ուրիշ թունաւորիը . զրեթէ ամեն դեղավաճառ թոյն կը գործածէ սկսաք եղած աեղը, բայց նորը չիթունաւորուիր . վասն զի թոյնը մարմնոյն մէջը չիթափանցէր, սրախն մէջը չէ թոյնը, մինակ խանութին մէջը կը ուահէ : Առանկ ալ դուն, ոլ աստուածաւ սէր հոգի, կընաս հարստութիւն ունենալ ու անկեց չի թունաւորուիլ, թէ որ հարստութիւնդ տանըդ կամքակիղ մէջը միայն ունենաս՝ չէ թէ սրախդ : Կրօք հարստութ ըլլուլ ու սրանց աղքատ՝ քրիստոնէին մէծ երջանկութիւնն է . վասն զի աշխարիս ամեն հանգրտութեան հետ աղքատութեան արգիւնիքն ալ կ'ունենայ արքայութեան համար :

Աղահներէն մէկը չես գտնար որ իր աղահութիւնը հանչնոյ . ամենիքն ալ վրանուն կը նետէն առ գարշելի ու անարդ ախտը : Ծառերը զիրենք կ'արդարացընեն՝ զաւկըներ ունինք, խոհեմութիւն պէտք է մեր վիճա-

կին սպատիւը սպահելու ըսելով. իրենց սնանկ կ'երե-  
նայ որ աւելի բան մը չունին, ու միշտ հարկ մը կը  
գտնեն աւելի հարստութիւն դիզելու. Ամենէն ազահն  
ալ, չէ թէ միայն չիտոստովանիր իր ազահութիւնը՝ այլ  
և ոչ մաքէն կ'անցընէ ազահ ըլլալը. վասն զի ազահու-  
թիւնը կարդէ զուրս ջերմ մըն է, որչափ որ կրակը  
աւելիս՝ այնչափ քիչ զդալի կ'ըլլայ: Մովսես մարդա-  
րէնին տեսած մորենին բոցերով վառուած էր ու չէր  
այրեր. խկ ազահութիւնը առանց բոց հանելու կայրէ  
կը մրկէ ազահին հողին, որչափ աւելի այրի՝ այնչափ  
աւելի կը կարծէ որ զավանայ, բնական բան մը կ'ըլլայ  
իրեն իր անյագ ծարաւը ստակ դիզելու:

Թէ որ շարունակ սաստիկ ու անհանդիստ կերպով  
հարստութեան կը բաղձառ, թէ և անիրաւ կերպով  
չուղես հարստանալ՝ բայց ազահութենէ ազատ չես.  
ով որ սաստիկ կը ծարուի ու շարունակ ջուր խմել  
կ'ուզէ, չիսմէ ալ նէ՝ նշոն է որ ջերմ ունի:

Ուրիշի ունեցածին վրայ աչք մի տնկեր, թէ և ար-  
դարութեամբ ուղես անիկայ ունենալ. վասն զի քու  
շահդ անոր իրաւունքին կը դպչի: Ով որ բանի մը աւեր  
է, աւելի իրաւունք ունի սպահելու՝ քան թէ մենք ար-  
դարութեամբ ալ ըլլայ՝ անիկայ իր ձեռքէն առնելու.  
ուրեմն աս բաղձանքը արդարութեան դէմ ալ որ  
չըլլայ, եղբայրսիրութեան դէմ է. ինչպէս որ մենք չենք  
ուղեր որ ուրիշը մեր ունեցածին աչք տնկէ, որչափ  
ալ արդարութեամբ ուղեւ աէր ըլլալ ան բանին, ա-  
սանկ ալ մենք ուրիշի ունեցածին պէտք չէ որ աչք  
տնկենք: Աքաարու մեղքը աս եղաւ. թէ և արդա-  
րութեամբ ուղեց աէր ըլլալ՝ Կաբովիթի այգիին, բայց  
Աստուծոյ դէմ ըրաւ: Ան ատենը կընանք ուրիշի ու-  
նեցածին բաղձալ, երբոր ինքը անկէց կ'ուզէ զրկուիլ.  
վասն զի իր ուղելով՝ մեր բաղձանքը չէ թէ, միայն ար-  
դարութեան դէմ չըլլար, այլ և ոչ եղբայրսիրու-  
թեան: Աւելցուր հարստութիւնդ, դէմ չեմ կենար.  
միայն թէ արդարութենէ՝ ի զատ՝ եղբայրսիրութեան  
դէմ ալ չըլլայ վնարսած շահդ:

Թէ որ ունեցածդ շատ կը սիրես, վրան հոդ կ'ընեմ,  
սիրոդ անոր կը կողընես, խելքդ միոքդ անոր կու-  
տաս, ու կը վախնաս որ չըլլայ թէ կորսնցընես, հաւ-  
տաս ինծի որ դեռ քիչ մը ջերմ ունիս. վասն զի չերմո-

ար անանկ սաստիկ ծարաւով մը ջուր կը խմէ , որ ողջ  
մարդը ան ծարաւը չեկրնար ունենալ : Անկարելի է  
որ մէկը խիստ սիրէ ունեցածը , առանց սիրար անոր  
կըսկզբնելու . ուրեմն թէ որ կորուստ մը ունենալուդ  
վրայ շատ որ վշտանաս , դիտցիր որ սիրտդ վրան կը-  
պած էր . վասն զի որչոփ որ աւելի ցաւ զգաս կորսրն-  
ցրնելուդ վրայ , յայտնի է որ այնչոփ աւելի սիրտդ  
կպած էր անոր : Սիրտդ ունեցածիդ վրայ մի գներ .  
կորսրնցուցածիդ վրայ շատ մի վշտանար . անառենը  
կրնաս հաւտալ որ իրօք հարուստ էս , բայց սրտանց  
աղքատ . ու երանի է քեզի , վասն զի արքայութիւնը  
քուիդ է՝ հոգւով աղքատ ըլլալուդ համար :

### ԳԼՈՒԽ ԺԵ

Ի՞նչպէս կրնանք հարստորիւննիս պահելով իրօք  
աղքատորիւն լնել .

Պարրաս երևելի նկարիցը Աթենք քաղքին ժողո-  
վուրդը անանկ վարպետ կերպով մը նկարեց՝ որ անոր  
այլ և այլ բնաւորութիւններ ունենալը մէկէն կերե-  
նար , այսինքն մէկ կողմանէ բարկացող՝ անիրաւ՝ վո-  
փոխական ըլլալը , մէկալ կողմանէ քաղաքավար՝ դը-  
թած՝ ողօրմած . մէկ կողմանէ հպարտ ու դոսով , մէ-  
կալ կողմանէ վտխկոտ ու վատասիրտ : Ես ալ , ով առ-  
առւածասէր հոդի , կ'ուզեմ զքեզ թէ հարուստ և թէ  
աղքատ ընել , անանկ որ՝ աշխարիս բաներուն մէկ կող-  
մանէ մեծ հոդ ունենաս , մէկալ կողմանէ ալ արհա-  
մարհէս զանոնիք :

Աշխարհասէր մարդկանցմէ աւելի ջանա որ օգաս-  
կար ու պաղաքէր ընես հարստութիւնոդ : Մեծամեծ  
իշխաններուն պարտիզանները աւելի չեն ջանար մը-  
շակել ու զարդարել իրենց յանձնուած պարտէզը  
ինչպէս որ իրենցը ըլլար : Ուրեմն ինչո՞ւ կը ջանան .  
վասն զի կ'ուզեն իրենց ծառայութեամբը հաճոյանալ  
իշխաննին : Մեր ունեցածը մէրը չէ , այլ Սատուած տը-  
ւած է մեզի ամեն ունեցածնիս՝ որ օգտակար ու ոլլո-

ղարեր ընենք . ուստի իրեն հաճոյ ծառայութիւն մը  
կ'ընենք՝ անոնց վրայ հոգ ունենալով , բայց մեր ունե-  
ցած հոգը պէտք է աւելի մեծ ու աւելի զործունեայ  
ըլլայ . քանի թէ աշխարհասիրաց հոգը իրենց ունեցա-  
ծին վրայ . վասն զի անոնք իրենց համար կ'աշխատին ,  
իսկ մենք Աստուծոյ համար ոլիտոր աշխատինք : Եւ  
որովհետեւ անձնասիրութիւնը անհանդիսաւ ու մտմը-  
տուք բերող սէր մըն է , անոր համար մարդուս իրեն  
համար ըրած հոգին ալ անհանդստութեամբ ու մտմը-  
տուքով լեցուն է . իսկ ինչպէս որ Աստուծոյ սէրը իսա-  
ղաղ ու ախորժելի է , ասանկ ալ անկեց եկած հոգն  
ալ թէ և ժամանակաւոր բաներու վրայ ըլլայ՝ քաղցր  
ու ախորժելի է : Ուրեմն աս քաղցր հոգը ունենանք  
մեր ժամանակաւոր բարիքը պահելու ու եւելցրնե-  
լու , որչափ որ արդարութեամբ կրնանք , որչափ որ  
մեր վիճակը կը պահանջէ . վասն զի Աստուծ ալ կ'ու-  
զէ որ իր սիրոյն համար ստանկ ընենք :

Բայց նայէ որ անձնասիրութիւնը զքեզ չիսաբէ ,  
վասն զի երրեմն անանկ աղէկ Աստուծոյ սէրը կը ձևա-  
ցրնէ՝ որ աստուծսիրութիւն է կ'ըսես : Ուրեմն աս  
իր խարեւութենէն զդուշանալու համար , և որպէս զի  
ժամանակաւոր բաներու վրայ ունեցած հոգդ ազա-  
հութիւն չըլլայ , առջի զլսուն մէջ ըսածէս 'ի զատ՝  
պէտք է որ Աստուծոյ տուած հարստութեանդ մէջ  
ոտէպ աղքատութիւն բանեցրնես , իբրև թէ իրօք աղ-  
քատ ըլլայիր :

Ունեցածիդ մէկ մասէն զրկէ զքեզ միշտ , ու աղքա-  
տաց տուր սիրով . վասն զի ունեցածդ աղքատին տա-  
ք՝ տուածիդ չափ աղքատնալըսէլ է , ուստի որչափ  
աւելի որ տաս , աւելի աղքացած կը սեպուիս : Իրաւ  
է որ Աստուծ անոր փոխարէնը կու տայ , չէ թէ ան-  
դին միայն այլ նաև հոս , վասն զի ողորմութենէն տ-  
ւելի մարդուս յաջողութիւն տուող բան չիկայ . բայց  
քանի որ Աստուծ ըրածիդ վարձքը չէ տուած , միշտ  
ըրածովդ աղքատցած կը սեպուիս : Ո՞հ ան ինչ տուրը  
ու հարուստ աղքատութիւն է՝ ողորմութիւն տալով  
վասարկուած աղքատութիւնը :

Սիրէ աղքատները ու աղքատութիւնը , ու աս սի-  
րով ճշմարիտ աղքատ կ'ըլլաս . վասն զի սուրբ դրքին  
խօսքն է որ սիրածնուս նման կ'ըլլանք : Սէրը կը հա-

ւասարէ սիրողը իր սիրելոյն . Ո՞հետանդանայ , և չս ու հի-  
տանդանամ , կ'ըսէ Պօղոս առաքեալը : Ասանկ ալ կընար  
ըսէլ . Ո՞վ կ'ազքատնայ , ու ես ալ իր հետը չեմ ազ-  
քատնար . որովհետեւ սէրը իր սիրելեցը նման կ'ընէր  
զինքը : Ուրեմն աղքատները սիրելով՝ իրաւցրնէ մա-  
նակից կ'ըլլաս իրենց աղքատութեանը , ու իրենց պէս  
աղքատ : Ուստի թէ որ աղքատները կը սիրես՝ ստէս  
մշշելնին դանուե , ուզէ տանգ մշշ տեսնալ զիրենք ,  
այցելութեան վնա իրենց , սիրով վարուէ հետերնին ,  
ուրախացիր՝ թէ որ ժաման մշշ քովդ աղքատ մը  
պայ նստի , ճամբան կամ ուր տեղ որ ըլլայ՝ աղքատ  
մը զիմացդ որ ելլէ , աղքատի լեզու բանեցուր հետեր-  
նին՝ ընկերաբար խօսակցելով . բայց ձեռքդ տռատ ըլ-  
լայ ողօրմութիւն ընկելու իրենց , որովհետեւ Աստուած  
քեզի աւելի տռեր է :

Կ'ուղե՞ս ալ աղեկ բան մը ընել , ոլ աստուածուեր  
հոգի . հերիք մի սեպէր աղքատներուն պէս աղքատ  
ըլլալ , այլ անոնցմէ եւել աղքատ եղիր : Աս ի՞նչ  
պէս կ'ըլլայ՝ սիխոր ըսես : Ծառայ մը տիրոջմէն աղ-  
քատ է , այնպէս չէ . ուրեմն աղքատներուն ծառայ  
եղիր . հիւանդ են նէ՝ ծառայէ իրենց քու ձեռքովդ ,  
կերակուր պատրաստէ իրենց քու ծախքովդ , լա-  
թերնին լուա . աս ծառայութիւնները թաղաւորու-  
թենէ աւելի փառաւոր են : Արշափ զարմանանիք՝ բա-  
ւական չըլլար սուրբ Լուդովիկոսին ջերմեռանդու-  
թեանը վրայ , որ իրեն պէս մէծ թաղաւոր չէ եկած  
աշխարհքս ամեն կողմանէ : Ասիկայ շտա անդամ աղ-  
քատներուն կերակուր կ'ընէր , ու ինքը սեղանին վրայ  
իրենց կը ծառայէր . իրեք աղքատ ալ դրեթէ ամեն օր  
իր սեղանը կ'առնէր , ու շտա անդամ ալ մտքէ չանցած  
սիրով անոնցմէ աւելցածը կ'ուտէր : Ստէս հիւանդա-  
նոցները կ'երթար ծառայէլու , ու սովորաբար դանելի  
հիւանդներուն կը ծառայէր , այսինքն բորոտներուն ու  
զարշահոտ վէրքէր ունեցող հիւանդներուն . ու ամեն  
աւստեկ ծառայութիւն ալ գլուխը բաց , ծնկան վրայ ,  
իբրև թէ Քրիստոսի ծառայէլով կ'ընէր . ու ինչպէս  
որ գթած մայր մը իր զտւկըները կը հոգայ , անանեկ  
սիրով ու գթով կը գղուէր զիրենիք : Արբուհի Եղիսա-  
քէթ Մատճառաց թաղաւորին աղջիկն ալ ստէս աղ-  
քատներուն մշցը կը մննար , ու երբեմն ալ զրօսանիքի

Համար աղքատի զգեստ կը հագներ իր աղնուական օրիորդներուն մէջ, ու կ'ըսէր. թէ որ աղքատ ըլլայի նէ, ասանկ կը հագնեի: Ո՞չ, ան ի՞նչ ավոր աղքատութիւնն էր առ երկուքին ըրած աղքատութիւնն ալ, ան ի՞նչ ավոր հարստութիւն էր աղքատութեան մէջ ունեցած հարստութիւննին: Երանի անոնց՝ որ աս կերպով աղքատ են, վասն զի արքայութիւնը իրենցն է: Ասոր համար է որ դատաստանին օրը Ք.րիստոս ամեն արդարներուն ալ պիտոր ըսէ: Զի ժաղուայ, և Եպոսի ինչ ուստի ծարաւեցայ, և աբբուշի ինչ. օպար նէ, և ծաղչեցի ուն. մըրի, և պիշտուշի ուն: Եկայս օրնեւալ հօր ինոյ, ծառանգեցէ պատրաստիւն Յեղ արժայութեանն ՚ի սիզբանն աշխարհի:

Մարդ չիկայ՝ օրուն երբեմն բան մը շխպակոի: Հիւր մը կը հասնի, կ'ուզենիք ընդունելութիւն ընել՝ չենք կը հրնար ան առենք. աղէկ հագուստնիս ուրիշ աել է, մենք ուրիշ աել անոնց կարօտութիւն կ'ունենանք. զինինիս բոլորն ալ թթուեր է, ան օրուան խմելու դինի չունինք. զեզը պղղու տան մը մէջ կը դանուինք, ոչ աղէկ անկողին կայ, ոչ խուց, ոչ սեղան, և ոչ կարդաւորեալ ծառայութիւն, ամեն բան կը սրակոի: Ասանկ դիսպուածներու մէջ ամեն կարօտութեան սիրով պէտք է համբերենք, ուրախութեամբ կը ենք ամեն պակտութիւն:

Երբոր դժբաղդութիւն մը քեզի հանդիսակի, կարկուտ, կրակ, հեղեղ, չորութիւն, գողութիւն և այլն, որոնցմով կէս մը կամ բոլորովին աղքատնաս, ան ատենն է աղքատութեան առաքինութիւնը վաստըկելու առենք, համբերութեամբ ընդունելով առ թշուառութիւնները, ու մեծութենէդ լինալուդ համար դժարդ չփալով: Թէ որ սրակընիս մեր ունեցածին վրայ կագծէ, հարկաւորապէս դետերուն՝ մըրիկներուն՝ դողերուն ըրած իվասին վրայ կը խոռվինք, անհամբերութիւն կ'ընենք, կը տրանջանիք. իսկ թէ որ այնչափ միայն հոգ ունինք ունեցածնուս վրայ՝ որչափ որ Աստուած կ'ուզէ, օրտերնուս մեծ ցաւ մը չըլլար զանոնք կորսընցընելնիս: Անաստաններուն զղեսար մներնուն կպած է, իսկ մերը վրանիս հագած ենք միայն. ուստի երբոր ուզենիք՝ կը հանուինք առանց ցաւ մը քաշելու. բայց անաստենին որ մարմնոյն հետ միացած է, ինչ կոկիծ է որ կը քաշէ՝ վրայէն հանել որ ուզես:

## ԳԼՈՒԽ ԺԶ

Խնչ կերպով խրական աղքատութեան մէջ հոգով  
հարստառ կրնայ ըլլալ մէկը .

Բայց թէ որ իրօք աղքատ ես, ով աստուածասէր  
հողի, նայէ որ հոգւով աղքատ ըլլաս՝ հարկաւորը  
կամաւոր ընկելով, ու աղքատութեան աղնիւ դոհարը  
իր արժէքովը բանեցուր . վասն զի որչափ աւ չեճանչ  
նայ աշխարհըս անոր ինչ ըլլալը, բայց անով ինքը ոչ  
իր գեղեցիութիւնը և ոչ յարդը կը կորաընցընէ : Աի-  
րով համբերէ , աղէկ ընկերութիւն ունիս , Քրիս-  
տոս տէրի մեր , սուրբ Աստուածածինը , առաքեալին-  
ը , շատ սուրբեր ու սրբուհիներ աղքատ էին , ու կըր-  
հալով աւ հարստանալ չուղեցին : Ո՞րչափ մեծ մար-  
դիկ իրենց հարստութիւնը մէկդի ձգելով, ու դէմ կե-  
ցողներուն աւ յաղթելով, աղքատութեան եռելէ ե-  
ղան վանքերու ու հիւանդանոցներու մէջ : Ո՞րչափ  
աշխատեցան անիկայ դանալու սուրբ Ալեքսանդրոս ու  
սուրբ Յոհաննէս կամաւոր աղքատները , սրբուհին  
Պաւլա , սուրբն Պաւլինոս , և ուրիշ այնչափ սուր-  
բեր : Կակ քեզի , ով աստուածասէր հողի , աղքատու-  
թիւնը աւելի մարդասիրութիւն ցուցընելով՝ ինքիրեն  
եկեր է այցելութեան , առանց փնտրուելու՝ առանց  
աշխատութեան դաեր ես զինքը , գրիէ ուրեմն զինքը՝  
որն որ այնչափ սիրելի եղաւ Յիսուսի բոլոր կենացը  
մէջ , վասն զի աղքատութեամբ այրի մը մէջ ծնաւ ,  
աղքատութեամբ ապրեցաւ , ու աղքատութեամբ  
խաչին վրայ մեռաւ :

Երկու մեծամեծ առաւելութիւններ ունի քու աղ-  
քատութիւնդ , որոնցմով շատ արդիւնք կրնաս վաս-  
տրելիլ : Ասածինն է որ քու ընտրելովդ չէ եկած , այլ  
Աստուծոյ կամքը՝ որ զքեղ աղքատ ըրեր է , առանց  
քու ուղելուդ : Ան ըանն որ միայն Աստուծոյ կամացը  
համար կ'ընդունինք , միշտ աւելի հաճոյ է իրեն՝ սի-  
րով ընդունելու որ ըլլանք : Ուր որ մէկը քիչ մասն

ունինք, Աստուած աւելի ունի հոն. Աստուծոյ կամքը երբոր իրեն համար միայն կ'ընդունինք՝ մեր համբերութիւնը ծայրագոյն աստիճանի գուտ ու մաքուր կ'ըլլայ :

Երկրորդ առաւելութիւնը քու աղքատութեանդ ան է որ իրաւցընէ աղքատութիւն է: Աղքատութիւն մը որ կը գովենիք կը յարդենիք ու կ'օդնենիք իրեն՝ հարաստութեան սկզ բան մը կ'ըլլայ, գոնէ բոլորովին աղքատութիւն չըլլար. բայց աղքատութիւն մը որ երեսէ ինկած կ'անարդուի ու օպնող չունի, իրաւցընէ աղքատութիւն անիկոյ է: Ուրեմն աշխարհականաց աղքատութիւնը սովորաբար տասնկ է. վասն զի իրենց ընարութեամբը չըլլալուն համար, մեծ յարդ մը չունի. ու յարդ չունենալուն համար է որ իրենց աղքատութիւնը աւելի է, քան թէ կրօնաւորներունը, թէ և ուրիշ կողմանէ շատ աւելի մեծ ու գովելի է ասոնցը՝ իրենց ուխտին ու դիտաւորութեանը սկասնառաւ, որուն համար կ'ընտրեն աղքատութիւնը :

Անսկ է նէ՝ մի գանգըտիր աղքատութեանդ վրայ, ով աստուածաւէր հոգի. վասն զի մարդս չախորժած ու չխիրած բանին վրայ կը գանգըտի. խէ որ աղքատութենէդ չես ախորժիր ու չես սիրեր աղքատութիւնդ, հոգւով աղքատ չես՝ ոյլ սրանց հարուստ: Մի տրամիր երբոր կարօտութեան մէջ օդնող մը չես ունենար, վասն զի աղքատութեան դերազանցութիւնիը ասոր վրայ կեցած է, աղքատ ուզել ըլլալ, ու անոր նեղութիւնները չեկըել, փաւասիրութիւն է. վասն զի հարուստին անկարօտութեանը հետ՝ աղքատութեան փառքը փնարուել է: Մի ամաչեր աղքատ երենալ, մի ամաչեր մուրանալ ու ողօրմութիւն խընդրել. խոնարհութեամբ ընդունէ առածնին, չխան նէ՝ դժարդ չիդայ: Յիշէ ստէսլ սուրբ Աստուածածնայ ճամբորդութիւնն որ ըրաւ՝ իր միածնն որդին Եղիստոս փախցընելու առնեն, որչափ նեղութիւն կարօտութիւն ու նախատինք քաշեց ան ճամբորդութեանը մէջ: Ասանկ ապրելու որ ըլլաս, աղքատութեանդ մէջ ամենահարուստ կ'ըլլաս:

## ԳԼՈՒԽ ԺԵ

Բարեկամուրիան վրայ , ու նախ անկարգ ու  
սպառի բարեկամուրիան .

Կելլքերնուս մէջ սէրը առջինն է . սէրը մէր սրտին  
շարժմունքներուն թաղաւորն է , ամեն բան իրեն կը  
դարձընէ , ու զմեղ սիրած բաներնուս նման կ'ընէ :  
Զգուշացիր ուրեմն , ու աստուածաւու հոգի , որ ան-  
կարգ սէր չունենաս . վասն զի մէկէն անկարգ կ'ըլլսա :  
Բարեկամութիւնը քան զամեն սէր վաճագաւոր է .  
Վասն զի ուրիշ սէրերը առանց հաղորդակցութեան  
կրնան ըլլալ , բայց բարեկամութիւնը հաղորդակցու-  
թեան վրայ հիմնած ըլլալով՝ գրեթէ անկարելի է մէ-  
կու մը հետ բարեկամ ըլլալ , ու իր բնութենէն չա-  
նել :

Ամեն սէր բարեկամութիւն չէ . վասն զի նախ՝ կըր-  
նայ ըլլալ որ մէկը սիրենք , ու ինքը զմեղ չխիրէ . ա-  
սիկայ սէր է , բայց բարեկամութիւն չէ : Երկրորդ՝ հե-  
րիք չէ որ փոխադարձ ըլլայ սէրը , այլ սէտք է ալ որ  
մէկզմէկ սիրողները զիանան իրենց իրարու վրայ ունե-  
ցած սէրը . վասն զի չխիտնան նէ , որչափ ալ սէր ու-  
նենան մէկմէկու վրայ՝ բարեկամութիւն չըսուիր : Եր-  
րորդ՝ պէտք է նաև հաղորդակցութիւն մը ըլլայ մէ-  
ջերնին , որ անոր վրայ հաստատուի իրենց բարեկա-  
մութիւնը :

Բարեկամութիւնը կերու կերալ կ'ըլլայ՝ հաղորդակ-  
ցութեան կերպին համեմատ . իսկ հաղորդակցութեան  
այլ և այլ կերալ ըլլալը կը կախուի բարեկամներուն  
իրարու հաղորդած այլ և այլ տեսակ բաներէն : Յէտ  
որ մէկմէկու հաղորդած բաներնին փուճ ու մնուի բա-  
ներ են , բարեկամութիւնն ալ սուտ ու մնուի կ'ըլլայ .  
Թէ որ ճշմարիտ ու աղեկ բաներ են , բարեկամու-  
թիւնն ալ աւելի աղեկ կ'ըլլայ : Վասն զի ինչպէս որ  
ամենէն աղնիւ մեղմը՝ աղնուադոյն ծաղկըներէն ժող-  
վածն է , ասանկ ալ աղնուադոյն հաղորդակցութեան

վրայ հաստատուած սէրը ամենէն տղէկը կ'ըլլայ . ու  
ինչպէս որ Սարակլիա Պոնտոսի գաւառին մէջ թունա-  
ւոր տեսակ մը մեղրի կայ՝ ակոնիտ թունաւոր խոտին  
վրայէն ժողված ըլլալով , որ անտեղի դաշտերը լեցուն  
են , ասանկ ալ վեստակար հաղորդակցութեան վրայ  
հաստատուած բարեկամութիւնը դէշ ու վնասակար  
կ'ըլլայ :

Մարմնական հաղորդակցութիւնը՝ իրարու անաս-  
նական յարում մըն է , որ բարեկամութիւնը ըսուելու  
արժանի ալ չէ ինչպէս անասուններուն նոյն տեսակ  
հակումը : Թէ որ ամուսնութեան մէջ ասկէց ուրիշ  
հաղորդակցութիւն մը չըլլար նէ , անիկայ ալ բարե-  
կամութիւն չէր ըլլար . բայց որովհետեւ հարս ու փե-  
սայ մէկտեղ միշտ կ'ապրին , իրարու բարիքը կ'ուզեն ,  
մէկզմէկ կը սիրեն , մէկմէկու հետ անլուծանելի հա-  
ւատարմութեան կատ մը ունին , անոր համար ամուս-  
նական բարեկամութիւնը ճշմարիտ ու սուրբ բարեկա-  
մութիւն մըն է :

Զգայական հաճոյից վրայ հաստատուած բարեկա-  
մութիւնն ալ նիւթական սէր մըն է , ու արժանի չէ  
բարեկամութիւնը ըսուելու . ինչպէս որ սուտ առաքի-  
նութիւններու վրայ հաստատուածն ալ , որովհետեւ  
ասոնք ալ զգայական բաներ են : Զգայական հաճոյք  
կ'ըսուին ան բաններն որ անմիջապէս ու զլիսաւորապէս  
մարդուս արտաքին զգայարաններուն ախորժած բա-  
ներն են . ինչպէս զեղեցկութիւն մը տեսնալ , անոյշ  
ձայն մը լսել , ու ասոնց նման բաններ : Խակ սուտ ա-  
ռաքինութիւններ որ ըսի՝ քանի մը տեսակ փունու-  
մունքարտարութիւններ են , որ տկարամիտ մարդիկ  
առաքինութիւն ու կատարելութիւն կը սեպեն : Կը-  
նիկներուն աղջիկներուն երիտասարդներուն խօսքին  
նայելու որ ըլլաս , աս կամ ան աղնուական պատա-  
նին խիստ առաքինի է՝ շատ կատարելութիւններ ու-  
նի՝ կ'ըսեն , աղէկ նուագարան կը զարնէ , աղէկ կը սպա-  
րէ , ամեն կերպ խաղ խաղալ դիտէ , աղէկ կը հագուի ,  
աղէկ կ'երգէ , աղէկ կը խօսի , շարժուածքին կերսը սի-  
րուն է : Ամիեղը վիեղ խօսովներն ալ ամենէն առաքինի  
աւելի ինտուցընողները կը սեպեն : Ինչպէս որ աս ամեն  
բանները զգայարանքի վերաբերեալ բաններ են , ասանկ  
ալ ասոնց վրայ հաստատուած բարեկամութիւնները

զգայական փուճումունք բարեկամութիւններ են, ու  
բարեկամութիւն կոչուելու տեղը՝ թեթևամառութիւն  
ըսուելու արժանի են: Առանկ են սովորաբար կարիք  
հասակին իրարու հետ ունեցած բարեկամութիւնը,  
քմին, բերնին, մաղերուն, նայուածքին, հադուստ-  
ներուն, խօսուածքին վրայ հաստատուած, իրենց ար-  
հաս հասակին ու նոր արթընցած մաքերնուն համե-  
մատ: Անոր համար ալ ասանկ բարեկամութիւնները  
շուտով կ'անցնին, ու ձիւնի ողէս արևելի կը հալին:

## ԳԼՈՒԽ ԺԲ

### Սիրահարուրեան վրայ.

Աս թեթևամիտ բարեկամութիւնները երբոր մանչ  
ու աղջիկ զաւկըներու մէջ առանց կարգուելու զի-  
տաւորութեան առաջ որ կ'երթան, սիրահարութիւն  
կ'ըսուին: Վասն զի բարեկամութեան վիժածը ըլլա-  
լով ու գրսի երեսյթը միայն ունենալով, ոչ բարեկա-  
մութիւն և ոչ սէր կոչուելու արժանի են: Բայց սի-  
րահարներուն սիրաը իրարու գերի կ'ընեն, կը կապեն  
կը կաշկանդեն վերի ըսած զգայական ախորժներէն ե-  
կած մնուի ու անխելք կիրքով մը: Եւ թէպէտ աս  
տեսակ սէրը սովորաբար կ'երթայ կ'սյնայ աղտոտ ու  
ամօթալի բաններու մէջ, բայց սիրահարներուն միտքը  
առ չէ: աս ըլլար նէ, սիրահարութիւն չէր ըսուեր,  
այլ բղջախոհութիւն: Տարիններ կ'անցնին երբեմն աս  
խենթ կիրքին մէջ առանց ուղղակի ովլախոհութեան  
դէմ գործք մը հանգիստելու, մինակ սրախ բաղձանք-  
ներով՝ հառաջանքներով՝ նայուածքներով՝ խօսակցու-  
թիւններով, ու ասոնց նման անկարգութիւններով:  
Վախճաննին ալ մէկ չէ:

Ամանք ուրիշ բան ամեննեն չեն փնտուել՝ բայց  
սրտերնին կշտացընել սիրելով ու սիրուելով, որ սի-  
րահարութեան ուղածն է: ուստի իրենց սրտին ա-  
խորժն ու յօժարութիւնը միայն կը նային, առանց  
նայելու որ սիրածնին ինչ բարք՝ ինչ ներքին կտտա-  
րելութիւն ունի, կոյր զիուրայն իրարու հետ սրտեր-

նին անանեկ կը կատեն խեղճ ողորմելիները՝ որ ետքը  
շատ աշխատանք պիտոր քաշեն քակելու : Կան ալ որ  
սնուփառութեամբ կը սիրահարուին, մոքերնին գնե-  
լով որ պղտի պարծանք չէ սիրտ մը առնել իրենց սըր-  
տին հետ կատելը : Ասանելիներուն վախճանը փառասի-  
րութիւն ըլլալով, իրենց որոդայթները մեծ տեղուանք  
կը լարեն՝ ազնուական սիրտերու : Ոմանք ալ թէ և  
սիրահարութենէ կը շարժին, բայց անոր հետ փառք  
ալ կը փնտըռեն . վասն զի թէ և որտերնուն ախորժին  
է որ զիրենիք կը հրէ, բայց չեն ուղեր տեղիք տալ սի-  
րահարութեան՝ առանց փառք մըն ալ ունենալու : Ա-  
սանեկ բարեկամութիւնները բոլորն ալ դէշ անխելք ու  
սնուաի բաներ են . դէշ՝ որովհետեւ մեղքի կը տանին,  
ու մարդուս սերն ու սիրտը կը հեռացնեն Աստուծմէ  
կեռջմէն կամ էրկանեն որոնք պարագկան է սիրելու,  
անխելք ալ են՝ որովհետեւ հիմ ու պատճառ չու-  
նին . սնուաի ալ են՝ որովհետեւ ոչ օդուտ մը, ոչ պա-  
տիւ մը կը բերեն, և ոչ դո՞ւ կ'ընեն զմարդը : Ընդ  
հակառակին մարդուս տանը կը կորսընցընեն, ողատի-  
ւը վատանգի մէջ կը դնեն, ու մոմուոք տուող բաղձան-  
քէ մը ու յոյսէ մը 'ի զտո՝ ուրիշ ախորժ մը չեն ի-  
տար, ան ալ առանց զիանալու որ ինչ է բաղձացածը :  
Վասն զի խեղճ ողորմելիները կը կարծեն որ իրարու-  
ցուցուցած սիրովը բաղձանքնին պիտոր լեցուի . բայց  
առանց ամեննեին զիանալու որ ինչ է բաղձանքնին,  
առ չիլեցուելու բազմանքը՝ որտերնին կը մաշէ անդա-  
զար կասկածներով նախանձով ու մոմուոքով :

Սուրբ Գրիգոր Նաղիանզացին ունայնասէր կնկառց  
դէմ զրելով՝ զարմանալի կը խօսի աս բանիս վրայ . մէկ  
ողատի կառը բերեմ, որ իրաւ՝ կնկառ համար կ'ըսէ,  
բայց էրիկ մարդկանց ալ կը ծառայէ . « Քու ընական  
զեղեցկութիւնդ էրկանդ համար կը բաւէ . թէ որ ու-  
րիներուն համար ալ կ'ուղես որ ըլլայ՝ թռչուններու-  
ցանց լարելու պէս, ետեւ ինչ կու դայ զիանու : Ո-  
րուն որ զեղեցկութիւնդ սիրելի ըլլայ, ինքն ալ քեզի  
սիրելի կ'ըլլայ . աչք աչքի կու տաս, նայուածք նայ-  
ուածքի . ետեւ ինսում ու սիրոյ խօռքեր կու դան,  
առջի բերանը կամացուկ մը կ'ըսէք, կամաց կամաց  
կը վարժիք ու յայտնի սիրահարութեան խօռքեր կը  
զուբցէք իրարու : Ըստ առաջ չերթամ, անկեց ետ-

քը ըլլալեքը զքում, բայց աս միայն ստոյդ կ'ըսեմ  
որ առ անխելք զուարձութեան առեն խօսածնուն  
մէջը բան մը չիկոյ որ ծանրը շարժառիթ քրլայ մեղք  
դործելու : Սիրահարութեան գրգիւները իրարու հետ  
կապակցութիւն ունին ու մէկմէկու ետեւէ կու գան,  
ինչպէս մազնիսին քաշած երկաթը ուրիշ երկաթներ  
ալ ետեւէն կը քաշէ :

Ի՞նչ աղւոր կը խօսի աս սուրբ վարդապետը : Հի-  
մայ ըսէ ինծի, միտքդ ի՞նչ է . ուրիշներուն սիրելի ըլ-  
լալ, այնապէս չէ : Բայց մէկը մէկուն սիրելի ըլլալ չու-  
զեր, առանց ինքն ալ զանիկոյ սիրելու . ուստի աս  
խաղն մէջը՝ ով որ կը բո՞նէ, կը բռնուի . սիրաբ-  
նիս անանկ բան մըն է որ մէկը իր սիրովը վառուած  
տեսնելուն պէս՝ մէկէն ինքն ալ անոր սիրովը կը բո՞ն-  
իի : Մէկը կրնայ ըսէլ որ ես կ'ուզեմ սիրելի ըլլալ,  
բայց առ աստիճանի սէր չէ վիստուածս : Վա՞խ որ կը  
խարուիս . սիրոյ հուրը կարծածէդ աւելի սաստիկ ու-  
ղիւրաբորբոք է . կը կարծէս որ կայծ մը միայն կ'ըն-  
դունիս, բայց յանկարծակիի կու գաս՝ տեսնալով որ  
մէկէն սիրոդ բոլոր կը գրաւէ, առաջազրութիւններդ  
մոխիր կը գարձընէ, ու անունդ ծուխ : Ո՞վ արդահագն-  
ոէ նուշէ օչակուի, կ'ըսէ Սիրաբ . այսինքն օձի հետ խաղ-  
ցովը անկեց զարնուելու որ ըլլայ՝ ով վրան կը ցաւի :  
Ես ալ ասանկ կ'ըսէմ . անխելք մարդիկ, կը կարծէք  
որ սիրոյ հետ ուղածնուդ պէս կարենաք խաղալ . չա-  
րաչար կը խածնէ զձեզ, ու զիտէք տեսնողները ի՞նչ  
կ'ըսէն . ամենքը կը ինսան վրանիդ՝ որ սիրոյ հետ խա-  
ղալ ուղեցիք, ու վտանգաւոր օձը ծոցերնիդ առիք՝ որ  
հոգինիդ ալ պատիւնիդ ալ կորսընցընել տայ ձեզի :

Ի՞նչ կուրութիւն է՝ ասանկ փուճքանի համար մեք  
հոգւոյն զլիաւոր մասը վտանգի դնել : Աստուած ըզ-  
մարդը հոգւոյն համար կ'ուզէ, հոգին կամոցը համար,  
կամքն ալ սիրոյն համար : Վա՞խ որ պարտքերնէս իիստ  
պակաս կը սիրենիք զԱստուած, այսինքն անհուն միջո-  
ցով հեռու ենք զԱստուած բաւական սիրելէն . ու  
խեղճ ողորմելներ՝ կրցած սէրերնիա ալ կը վատնենիք  
փուճումուճքաներու, իբրև թէ չափէն աւելի ունե-  
ցած ըլլայինք : Աստուած, որ մեք սէրը միայն կ'ուզէ  
փոխարէն իր զմեղ ստեղծելուն պահելուն ու փրկե-  
լուն համար, ո՞չ ի՞նչ սաստիկ համար պիտոր պահան-

չէ մեղմէ՝ մեր սրախն սէրը տպատամբութեամբ իրմէ ուրիշին տալերնուս համար։ Աւ թէ որ անանկ խիստ քննութիւն ովհառը ընէ մեր դատարկաբանութեանը վրայ, հասպա ի՞նչ դատաստան ովհառը ընէ դատարկ անխելք ու վաճանգաւոր բարեկամութիւներնուս վրայ։

Ենկուղին ծառը տակի եղած բոյսերուն խիստ վնասակար է. վասն զի երկրին բոլոր հիւթը ծծելով՝ անոնց բաւական մնունգ չիմնար, տերևներն ալ անանկ խիտ են՝ որ սաստիկ շուք կ'ընեն, ու ճամբորդներն ալ իր պառւղներովը շուքին տակը հրաւիրելով՝ չորս դին կը կոխելուառեն կ'աւրրշարկեն ընկուղները թափելու համար։ Սիրահարութիւնն ալ նոյն վնասները կ'ընէ մարդուս հոգւոյն. վասն զի անանկ կը դրաւէ հոգին ու անոր ուժը իրեն կը քաշէ՝ որ ամեննեին բարի դործք մը ընելու ուժ չիմնար քովը։ Տերևներն ալ, այսինքն խօսակցութիւնները՝ զուարձութիւնները՝ նոյուածքները՝ սիրտ հալեցընելները՝ այնչափ շատ են որ բոլոր ատենը կորսընցընել կու տան, ու փորձութիւններ՝ մտքի ցնդմունք՝ կասկածանք ու ուրիշ վնասակար հետեւանքներ կը ըերեն, որոնք մարդուս սիրու կ'աւրրշորկեն ու կտպականեն։ Կարճ ընեմ. սիրահարութիւնը մարդուս սրաէն, չէ թէ միայն Աստուծոյ սէրը դուրս կ'ընէ՝ այլ նաև Աստուծոյ վախը. Հոգին կը տկարացընէ, ովատիւը կը պակսեցընէ. մէկ խօռքով՝ սիրահարութիւնն որ մեծերուն զբոսանքը դարձած է, հոգւոց ժանտախտն է։

## ԳԼՈՒԽ ԺԹ

### Ճշմարիտ բարեկամուրիան վրայ։

Սիրէ զամենքը, ով աստուածաւէր հոգի, սիրէ որ չտփ որ կ'ուզեսնէ եղբայրսիրութեամբ. բայց բարեկամութիւն անոնց հետ միայն ըրէ՝ որ կրնան հոգեռիդ օդտակար ըլլալ։ Արչափ աւելի որ կարենաք մէկաղ հոգեռի ետեւ ըլլալ, այնչափ բարեկամութիւննիդ կատարեալ կ'ըլլայ։ Թէ որ բարեկամութիւնիդ դիտութիւններու վրայ ըլլայ, տարակոյս չիմայ որ դո-

վելի է . բայց աւելի գովելի կ'ըլլայ , թէ որ առաքինու-  
թիւններու վրայ է , այսինքն խոհեմութեան , բարե-  
խառնութեան , արիութեան ու արգարութեան : Իսկ  
թէ որ Աստուծոյ սիրոյն վրայ է , այսինքն եղբայրսի-  
րութեան , ջերմեռանդութեան ու քրիստոնէական  
կատարելութեան , ի՞նչ ըսեմ , անզին ու դերազանց  
բարեկամութիւն կ'ըլլայ . վասն զի Աստուծմէ կու գայ  
ու առ Աստուած կը գիմէ . վասն զի ձեր բարեկամու-  
թեաննը կապը Աստուած կ'ըլլայ , ու անոր համար ալ  
յաւիտեան կը քշէ : Ո՞՛հ , ան ինչ աղւոր սէր է՝ աշխըրը-  
քիս վրայ երկնաւորաց պէս սիրել , ու հոսկէց սկսիլ  
տյն գորովն որ երկինքը մէկմէկու վրայ պիտոր ունե-  
նանք : Ըստծո ան եղբայրսիրութեան վրայ չէ , որն որ  
ամեն մարդու հետ պէտք է ունենանք . այլ հոգեոր  
բարեկամութեան՝ որով երկու իրեք կամ շատ հոգի  
կը միանան , իրարու կը հաղորդեն իրենց ջերմեռան-  
դութիւնն ու հոգեոր բաղձանքները , ու մէկ սիրտ մէկ  
հոգի կ'ըլլան : Ամոնք իրաւցընէ կրնան ըսել սաղմոսին  
խօսքը . Զ ք բարի , իմ զ ք ալուելու , զ ք բնաին եղբարտ ՚ի  
մասին : Վասն զի այն անուշահոտ ջերմեռանդութեան  
խոր մէկուն սրտէն մէկալին կ'անցնի շարունակ կաթե-  
լով , անսնել որ՝ կրնայ ըսուիլ որ Աստուած անոնց բա-  
րեկամութեաննը վրայ կը թափի իր օրհնութիւնը , ու  
անոնց համար որբայութեան յաւիտենական կեանքը  
սկարաստած է . Անդ պապրտսպէտ Ասպուած ոչընսունիւն  
և դիւնա յաւիտենից :

Ուրիշ ամեն բարեկամութիւնները ասոր քովը ինծի  
շուքի պէս կ'երենան , ու անոնց կապը կարծէս որ ա-  
պակիէ կամ գաճէ : Ե ջերմեռանդութեան հաստատուն  
կապին քովը՝ որ ոսկիէ է : Անանկ է նէ , ուրիշ կերպ  
բարեկամութիւն մի ընել . ան բարեկամութիւնները  
կ'ըսեմ , որ քեզմէ կը կախուին . վասն զի պէտք չէ թո-  
ղուլ կամ արհամարհէլ ան բարեկամութիւններն որ  
ընութեան կամ երախտագիտութեան սկարպ են ,  
ծնողաց ազգականաց բարերարաց հետ : Ըստներ կրնան  
ըլլալ որ ամեննեին պէտք չէ մասնաւոր սէր ու բարե-  
կամութիւն ընել , որովհետեւ մարդուս սիրոր անոր  
կ'երթայ , միտքը կը ցրուի , ու նախանձ ալ առաջ կու-  
գայ անկէց : Բայց կը խարուին . իրաւ՝ շատ սուրբեր  
ու հոգեոր մատենագիրներ կ'ըսեն որ մասնաւոր բա-

բեկամութիւնները ու սասաիկ սերը վեասակար է, բայց անոնց ըստ կամաց կրօնաւորներուն համար է, չեթե աշխըքի մէջ կեցողներուն։ Վասն զի բարեկարգ վանքերու մէջ ճշմարիտ չերժեռանդութիւնը ամենուն ալ դիտած վախճանը ըլլալով, մասնաւոր կապերու պէտք չունին։ ու վտանգ կրնաց ըլլալ, որ հասարակաց վախճանը մասնաւորի դորձընելով՝ բարեկամութեան ակազը կողմանակցութիւններ ծագին։ Խոկ անոնց որ աշխըքի մէջ հոգեւոր կենաց ետեւէ կ'ուղեն ըլլալ հարկաւոր է իրարու հետ կապուիլը սուրբ ու կատարեալ բարեկամութեամբ։ վասն զի տնով մէկմէկու օգնութիւն կ'ըլլայն, ու մէկզմէկ առարինութեան կը յօրդորեն։ Խնչուէս որ շխատկ դաշտի մէջ քաղաքանի ըլլալուները իրարու ձեռք տալու կարօտութիւն չունին, բայց զետ ՚ի վեր դժար ճամբայ գնացողները մէկզմէկ կը բռնեն ապահովութեան համար, ասանկ ալ վանքի մէջ կեցողները մասնաւոր բարեկամութեան կարօտութիւն չունին։ Խոկ աշխըքի մէջ եղողները կարոտ են անոր՝ իրարու օդնելու համար այնչափ վտանդաւոր տեղուանք որ պիտոր անցնին։ Աշխըքի մէջ ամենը նոյն վախճաննին համար չեն աշխատիր, նոյն հոգին չունին։ ուստի հարկ կ'ըլլայ մէկզի քաշուիլ, ու նոյն վախճաննին ետեւէ եղողներուն հետ բարեկամութիւն ընել։ Խրաւ՝ ասիկայ ալ կողմանակցութիւն մըն է, բայց անանկ սուրբ կողմանակցութիւն մը՝ որ ուրիշ հերձուած շիձեր, բաց ՚ի բարին չարէն զատելու, ոչխարները ոյծերէն, մէղուները պիծակներէն, որ հարկաւոր բաժանմունք է։

Չուրացուիր որ Գրիստոս տէրն մեր մասնաւոր ու քաղցր բարեկամութեամբ մը կը սիրէր սուրբ Յոհաննէս աւետարանիը, Ղաղարոսն ու անոր քուրերը Մարթա ու Մարիամ։ վասն զի սուրբ դիրքը կ'ըսէ։ Գիտենք ալ որ Պետրոս առաքեալը ինչ սէր ուներ սուրբ Մարկոս աւետարանին ու սրբուհի Պետրոնիւլոյին վրայ, Պողոս առաքեալն ալ իր Տիմոթեոս աշակերանին ու սրբուհի Թեղիզին վրայ։ Սուրբ Գրիգոր նազիանզացին շատ տէղ կը յիշէ իրեն պարծանք սէպէլով սուրբ Բարսղին հետ ունեցած իր մաերիմ բարեկամութիւնը, ու կ'ըսէ։ «Կարծես որ Երկուքնիս մէկ հոգի մը ունեինք, ան մէկ հոգին երկու մարմին կը չարժէր։ Որչափ ալ պէտք չէ հաւատ ըստներուն որ

ամեն բան ամենի բանի մէջ կայ, բայց ստոյդ է որ մենք երկուքնիս մեր մէջն ու իրարու մէջ ալ էինք: Երկուքներնուս մխաքն ալ նոյն էր՝ առաքինութեան եահե ըլլալ, մեր կեանքը ապագայ յոյսերնուս յարմարցընել, ու ասանկով զեռ կեանքերնիս չիթողուցած՝ մահկանցու աշխրքէս ելլել<sup>3</sup>: Սուրբ Օգոստինոս ալ կը վրկայէ որ սուրբ Ամբրոսիս մասնաւոր սիրով մը կը սիրէր իր մայրը, այսինքն սրբուհին Մոնիկա, անոր զերազանց առաքինութիւններուն համար. ու իր մայրն ալ սուրբ Ամբրոսիով հրեշտակի մը սկս կը սիրէր:

Չերկընցընեմ ասանկ յայտնի բանի վրայ. սուրբ Հերոնիմոս, սուրբ Օգոստինոս, Մեծն Գրիգոր, սուրբն Բենարդոս, ու ամեն մեծամեծ սուրբերն ալ մտերիմ բարեկամներ ունեցան՝ առանց իրենց կատարելութեանը ինաս մը ընելու: Սուրբ Ագուինացին, ինչպէս ամեն աղջամիտ փիլիսոփաններն ալ, բարեկամութիւնը առաքինութեանց կարգը կը դնեն. սուրբ վարդապետին խօսքը մասնաւոր բարեկամութեան վրայ կ'իմացուի, որովհետեւ կատարեալ բարեկամութիւնը շատերու հետ չըլլար՝ կ'ըսէ: Ուրեմն կատարելութեան համար հարկաւոր չէ բարեկամութիւն չընելը, ոյլան բարեկամութիւններէն ետ կենալը, որ սուրբ ու աղէկ բարեկամութիւն չէն:

## ԳԼՈՒԽ Ի

Աղեկ ու զեշ բարեկամութիւններուն մէջ եղած  
տարրերութիւնը.

Անանկ է նէ, ալ աստուածաւէր հոգի, քեզի տալու մեծ խրատս աս է: Արակլիոյ մեղքը թունաւոր է, բայց աղէկ մեղքին կը նմանի. ուստի մինակ ալ աղէկ մեղքի հետ խառնած ալ ուտելը մեծ վտանգ է, վասն զի անոր թոյնը աղէկն ալ կ'աւրէ: Զգոյշ պէտք է ըլլալ բարեկամութեան կողմանէ՝ չիխարուելու համար, մանաւանդ էրիկ մարդու ու կնկան՝ մանչի ու աղջկան մէջ եղած բարեկամութիւններէն. վասն զի սատանան

շատ անկամ գեցի կը փոխէ իրենց սերը։ Ազեկ ու առաքինի սիրով կը սկըսին, բայց զգոյշ որ չըպան, առաջ մնուի սեր մէջը կը խառնուի, ետքը զգայական սեր, ետքը մարմնական։ Ասանկ է, հոգեսոր սիրոյ մէջ ալ վաճաղը պակաս չըլլար՝ թէ որ մէկը բաւական ըզդուշութիւն չընէ. բայց տոր մէջ խարուելը աւելի դժար ըլլալով, վասն զի մաքուր ձերմակ բանին վրայ դիւրաւ կը տեսնուի աղան որ սատանան կը ջանայ խոռնել, անոր համար ամեն վարպետութիւն ու հընարք կը բանեցընէ՝ խառնածք անզգալի ընելու։

Աշխարհային բարեկամութիւնը սուրբ ու առաքինի բարեկամութենէն կ'որոշուի, ինչպէս Արտկլիոյ մեղքը ուրիշ մեղքերէն։ Արտկլիայինը՝ մէջի եղած ակոնիանի համար՝ հասարակ մեղքէն աւելի անուշ կուգայ բերնի. ասանկ ալ աշխարհային բարեկամութիւնը սիրոյ խօսքերով՝ գեղեցկութեամբ և ուրիշ զգայական կատարելութեանց գովեստներով՝ աւելի անոյշ կուգայ քան զաւրբ բարեկամութիւնը, որուն լեզուն պարզ ու անկեղծ է, ու առաքինութենէ ու Աստուծոյ շնորհքէն՝ ի զատ բան չիպովեր, որուն վրայ հաստատուած է։ Արտկլիոյ մեղքը ուտողին գլուխը կը պարտի. սուտ բարեկամութիւնն ալ մարդուս հոդին կը դիմովցընէ, չիթողուր որ ողջախոհութեան ու ջերմեռանդութեան վրայ հաստատուն կենայ, աշուշները կը համարձակեցընէ, դլսէ հանող նայուածքներ՝ շփացած քաղաքավարութիւններ, անկարգ հառաջանքները ընել կու տայ, զանգատի պէս խօսքեր ըսել փոխադարձ սեր չընդունելուն համար, վարպետ կերպով դաշելներ, պապնելու ու ուրիշ անխայել ընաանութիւններ ընելու համարձակութիւնն կործանելու մօտ ըլլալուն։ Խսկ սուրբ բարեկամութեան նայուածքը անմեղ է ու ողջախոհ, քաղաքավարութիւնը պարզ ու անկեղծ, հառաջանքը դէստ՝ ի վեր երկինքը, ընտանութիւնը հոգեսոր, դանդատը՝ Աստուծոյ մարդկանց մէ փոխադարձ սեր չընդունելուն համար, որոնք պարկեցառութեան սայդնշաններ են։ Արտկլիոյ մեղքը մարդուն տեսութիւնը կը պղառի. աշխարհային բարեկամութիւնն ալ մարդուն միաքը անսանկ կը պղառի՝ որ բարիք ընել կարծելով չարիք կ'ընէ, ու իր սկատճա-

ուանքները փաստի տեղ կը դնէ, ըստէն կը վախնայ ու  
մութ կը սիրէ . իսկ սուրբ բարեկամութեան աչքը սուր  
է, չխպահութիր, սիրու կ'երենայ աղեկ մարդկանց  
տռնին : Արակլիոյ մեղքը ուտելէն եաքը՝ բերնին մէջ  
լեզիութիւն կը ձգէ . ասանկ ալ սուր բարեկամութիւն  
նը կը փոխուի աղեղ խօսքերու ու անվայել ինդիրք-  
ներու, որոնք ընդունելի որ ըըլլան՝ եաւելն նախատա-  
կան խօսքեր կուդան, զբարատութիւն, տրամութիւն,  
ամօթ ու նախանձ, որոնց եաքը շատ անգամ կը լմբն-  
նայ խելքը կորսընցընելով ու կատաղութեամբ . իսկ  
սուրբ բարեկամութիւնը միշտ պարկեշտ է, միշտ քա-  
ղաքավար, միշտ սիրելի, ու ամենենին չխփոխուիր՝ բայց  
եթէ սիրելեաց հոգւոյն աւելի կատարեալ ու աւելի  
սուրբ միաւորութեամբ մը, որ երկինքին երանելի բա-  
րեկամութեանը կենդանի պատկերն է :

Սուրբ Գրիգոր Նազիանզացին կ'ըսէ որ սիրամարդը  
պաշն սիրուն փետուրները ճառագայթածե բացած՝  
կոկուալով մարի սիրամարդներուն ցանկութիւնը կը  
պրգուէ : Երբոր մէկը սիրամարդի պէս զինքը ցուցընել,  
հագուիլ կապուիլ, ու կնոջ մը կամ օրիորդի մը ա-  
կանչեն վար խօսել կը սկըսի՝ տասնց կարդուելու դի-  
տաւորութեան, անտարակոյս զիրենք որոգայթի մը  
մէջ ձգելու համար է : Ան ատենը պարկեշտ կնիկ մը  
ականչները պէտք է գոցէ սիրամարդին կոկուալուն ու-  
թովչին վարպետ խարեւութեանը գէմ . իսկ թէ որ  
յանկարծ մտիկ ընելու ըլլայ, վախ իր սրտին՝ անտա-  
րակոյս պիտոր կորսընցընէ :

Ասանկ ընող՝ տանկ խօսող՝ շփացած մանէ ու աղ-  
ջիկ զաւելըներ, որոնք չեն ուղեր որ հայրերնին մայ-  
րերնին՝ էրիկնին կամ կնիկնին՝ կամ հոգեոր հայրեր-  
նին վրայ հասնի, կը ցուցընեն որ ըրածնին պարկեշ-  
տութեան ու խղճմտանքի գէմ է : Սուրբ Կոյսը հրեշ-  
տակ մը մարդու կերպարանօք տեսնելով՝ խռովիցաւ,  
վասն զի մինակ էր, ու հրեշտակը գովեստի խօսքեր  
կ'ըսէր իրեն, որչափ ալ հոգեոր խօսքեր ըլլային ըսած-  
ները : Տէր ողորմեա . թէ որ պարկեշտութիւնը հրեշ-  
տակէ մըն ալ կը վախնայ՝ մարդու կերպարանք տես-  
նելով վրան, ուրեմն անպարկեշտութիւնը պէտք չէ  
որ վախնայ մարդէ մը, որ թէ և հրեշտակի կերպա-  
րանք ունենայ՝ բայց տուած գովեստները մարմնաւոր  
ու զգայական են :

## ԳԼՈՒԽԻ ԻՒ.

Գևորգիանութեան դեմ խրառներ ու դեղեր .

Հիմայ տեսնենք ի՞նչ գեղ կրնայ ըլլալ աս անխելք ու անվայել բարեկամութեան գեմ։ Ասանել բանի նըշան մը սրտիդ մէջ զդացածիդ պէս՝ մէկէն դէմը առ, ու բոլորովին դանելով առ ունայինութենէն՝ Քրիստոսի խաչին ոտքը դիմէ, իր փուշ պսակովը սրտիդ չորս կողմը ցանկ մը քաշէ, որպէս զի առ խորամանել արուեստները չիկարենան մօտենալ։ Չըլայ որ դաշնադրութիւն ընել ուզես թշնամոյդ հետ։ չըլայ որ ըսէս՝ կը թողում որ մօտենայ, բայց ըստծը չեմ ըներ. ականջու կու տամ իրեն, բայց սիրաս չեմ խոր։ Խիստ եղիք աս բանիս մէջ, ով աստուածաւէր հոգի։ սիրար ականջին հետ հաղորդակցութիւն ունի, ու ինչպէս որ անկարելի է լեռնեն վար վազող հեղեղ մը կայնեցընել՝ ասանկ ալ դժար է արգելուլ որ ականջը մտած սէրը մարդուս սիրար չիշնայ։ Ազկամէնն կ'ըսէ՝ որ այծերը ականջուն շունչ կ'առնեն, չէ թէ քիթերնեն։ Արիստուաէլ աս բանը չընդունիր, իրաւը որն է՝ չեմ դիտեր։ բայց դիտեմ որ մէր սիրար ականջն շունչ կ'առնեն, ու ինչպէս որ լեզուով ընթեռն գուրս կը հանեն իր մտածածը, ասանկ ալ ականջով ուրիշներուն մտածածը կ'ընդունի։ Զդուշութեամբ պահենք ուրեմն ականջնիս խենթ խօսքերէն։ չէնեն, սրտերնիս մէկէն կ'ապականի։ ականջ մի կախեր ատանկ առաջարկութիւններու ի՞նչ և իցէ պատճառի համար։ անքաղաքավարութիւն ընելէն՝ աս բանիս մէջը միայն վայնալու չէ։

Յիշէ որ սիրադ Աստուծոյ նուիրեցիր։ անդամ մը որ սէրգ իրեն տուած ես՝ սրբապղծութիւն կ'ըլայ անոր մէկ սպանի մտան ալ ետ առնելը։ Մանաւանդ նորէն նուիրէ իրեն առաջադրութիւններով, ու անոնց վրայ ամուր կեցիր ինչպէս եղիքուն անտառներու մէջ կ'ամրանայ։ Աստուծոյ դիմէ, ինքը կ'օգնէ քեզի։ բոլոր սրբանց սիրե, զԵպատւած, իր սէրը քուկմադ կը պաշա-

ոլանե՞ որ իրմէն չխցատուի։ Խսկ թէ որ բանուեր ևս սիրահարութեան ցանցին մէջ, ուսկից խալքսիլը շատ գժար է, Աստուծոյ ուսքը ինկիր, ճանցիլը քու ողորմելութիւնդ իր առջին, քու ակարութիւնդ, քու ունայնասիրութիւնդ, ետքը որչափ որ կրնաս նէ, սրբանց առէ սիրահարութիւնդ, ևս առ խոստմունքներդ որ ըրած ես, հրաժարէ ընդունած խոստմունքներէդ ալ, հաստատուն կամօք սիրոդ անկեց փրցուր, ու առաջազրէ որ մէյ մըն ալ առանկ բարեկամութիւններու ցանցին մէջ չկցնաս,

Թէ որ կրնաս ալ հեռընալ ան անձէն, շատ ավեկ բան կ'ընես. վասն զի ատով սրտիդ մէջ կը մարի սիրոյ կրակը, ու ցաւդ ալ կը հանդարտի։ Սուրբ Ամբրոսիոս ապաշխարութեան երկրորդ գըքին մէջ կը պատմէ որ ասանկ սիրահարած պատանիներուն մէկը երկան ճամբորդութիւն ընելէն ետքը՝ դարձաւ ամենենին խալքած իր սիրահարութենէն, ու անանկ ալ փոխուած որ երբոր իր սիրածը դիմացն ելաւ ու ըսաւ՝ Զիս չես ճանչնար, ես նոյն եմ, ինքը պատասխանեց. Բայց ես նոյներ չեմ։ Հետաւորութիւնը այսչափ փոխէր էր զինքը։ Սուրբ Օգոստինոս ալ կը պատմէ որ իր բարեկամներէն մէկուն մահուանը վրայ ունեցած ցաւը մեղմելու համար, Տաղաստ քաղքէն՝ ուր որ այն իր բարեկամը մեռէր էր՝ կարթազինէ քաղաքը զնաց։

Խսկ ով որ չիկրնար հեռանալ, պէտք է բոլորովին դաղրի մասնաւոր ընտանութիւն ու առանձին խօսակցութիւն ընելէն, անոյշ նոյուածքներէն, խնտումերէս ցուցընելէն, ու ամեն կերպ բաներէն՝ որ կրնան հրահրել առ վիասակար բոցը։ Թէ որ մեղսակցին հետ խօսելու հարկ մը կայ նէ՝ ան է որ համարձակ համառոտ ու խիստ կերպով յայտնէ իր երգում՝ ընելը ատանկ բաներէն բոլորովին ետ կենալու։ Զայնս վերոցած պոռալով կ'ըսեմ ամենուն՝ որոնք որ առ ցանցին մէջը ինկած են. Կարեցէք, պարասր տեղ կ'աշխատիք առ թընձուքը քակելու, մկրասը դրէք, կարեցէք. առանկ սիրոյ մը՝ որ Աստուծոյ գէմ է՝ նկատմունքը ըմբլ չըլլար։

Բայց, կրնաս ըսել, առ անարդ պէտութեանս շղթաները կոտրակելու ալ որ ըլլամ, գեռ շղթաներուն ընշանը կապոյտ կը մնայ ոտուըներուս վրայ, սյսինքն ան-

անձին սէրը սրտիս մէջ : Չիմնար , մի վախնար , թէ որ սիրահարութեան ինչ գէշ բան ըլլալը մէյմը ճանչնաս , ու առես զանիկայ , վասն զի անկեց եաքը ուրիշ կիրք չըլլար սրտիդ մէջ բաց 'ի սարսատիէն՝ որ կ'ունենաս սիրահարութեան ու անոր հետեանքներուն վախէն , ու ան անձին վրայ ուրիշ սէր չիմնար սրտիդ մէջ՝ բաց 'ի Աստուծոյ ուղած սուրբ սիրելութենէն : Բայց թէ որ զղմանդ անկատարութեանը համար գէշ յօժարութիւն մըն ալ սրտիդ մէջը մնալու որ ըլլայ , ջանա ունենալ ան մտաւոր առանձնութիւնն որ վերը ըսի . քաշուէ ներսի զիդ որչափոր կրնաս , ու ստէպ հառաշանքներով հրաժարէ քու յօժարութիւններէդ , մէրժէ զանոնք բոլոր սրտանց , հոգեոր գրքեր կարդա սովորականէդ աւելի , ստէպ խոստովանէ ու հաղորդուէ , խոնարհութեամբ ու անկեղծութեամբ յայտնէ խոստովանահօրդ , կամ զոնէ հոգեոր ու խոհեմ անձի մը , առ բանին վրայօք ունեցած փորձութիւններդ . ու սպահով եղիր որ Աստուծ զքեզ ամեն կիրքերէդ կը խալսէ , թէ որ աս կրթութիւնները յարաաևէս :

Բայց կոպտութիւն չըլլար , ապէրախտութիւն չըլլար առանկ անդութ կերպով բարեկամութիւնս կը բելլ : Ո՞հ երջանիկ ապէրախտութիւն , որով Աստուծոյ հաճոյ կ'ըլլանք : Մի կարծէր , ով աստուծածակ հողի , որ ապէրախտութիւն կ'ըլլայ ըրածդ , այլ մեծ բարեկամութիւն կ'ընես քու սիրելոյդ . վասն զի ատով իր չղթաներն ալ կը կոտըրաես՝ որոնցմով երկուքնիդ ալ կապուած էիք : Թէ որ ինքը ան առենք չիմանայ շուտով , ու քեզի հետ փառք կու տայ Աստուծոյ ըսելով . հագէր պատանս իմ , +է՛ւ ճապուշիշ պատարգագու օրհնուանիսան , և զանուան պէտոն իարդացիշ :

## ԳԼՈՒԽ ԻԲ

Քանի մը ուրիշ խրատներ աղ բարեկամորիւններու վրայ .

Բարեկամութիւնը մտերմութիւն ու ընտանութիւն կը պահանջէ սիրելեաց մէջ . չէ՞նէ , ոչ կրնայ սկսիլ և ոչ յարատել : Անոր համար շատ անգամ կը հանդիպի որ մտերմութեան ու ընտանութեան հետ ուրիշ հաղորդակցութիւններ ալ խառնուին , ու անզգալի կերպով սրաէ ’ի սիրտ բաղձանքներ յօժարութիւններ ու զգացմունքներ անցնին : Առ բանը տւելի կը հանդիպի երբոք մեծ համարմունք կ’ունենանք մեր սիրելոյն վրայ . վասն զի ան ատենը անանկ մը կը բանանք սրբութիս իր բարեկամութեանը՝ որ անոր հետ գիւրաւ կու գան կը մտնան իր զգացմունքներն ու յօժարութիւնները , աղէկ ըպան , գէշ ըպան : Արակլիայի մեղունները մեղք միայն կը փնտրուն , բայց մեղքին հետ առանց զգալու ակոնիստին թոյնին ալ կը ծծեն : Ուրեմն աղէկ զգուշութիւն ալէտք է հոս , ով աստուածառը հոգի . սկզբանաւորներուն աղէս զգոյշ եղիք՝ աղէկ սարկին հետ սուտ բատակ ալ չառնելու , աղէկ ուկիմին աեղ գէշը չառնելու , աղէկը գէշէն ընտրէ : Մարդ չիկայ որ անկատարութիւն մը չունենայ , ինչ հարկ կայ ուրեմն ուրիշի բարեկամութեանը հետ սկակութիւններն ալ ընդունելու . ալէտք է սիրենք զինքը՝ որչափ ալ սկակասութիւն ունենայ , բայց չէ թէ իր սկակութիւնը սիրել ու ընդունիլ . վասն զի բարեկամութիւնը աղէկ բաններու հաղորդակցութիւն կը պահանջէ , չէ թէ գէշ բաններու : Ինչպէս որ Տաղոս գետին աւաղը հանողները՝ ուկիմն աւաղէն կը բաժնեն , աւաղը գետին եղերքը կը թողուն ու ուկիմն միայն կ’առնեն , տաննկ ալ աղէկ բարեկամութիւն ունեցողները ալէտք է որ անկատարութեան աւաղը բաժնեն անկեց , ու դուրս ձգմն :

Սուրբ Գրիգոր նաղևանղացին կը սկատմէ որ սուրբ Բարսեղին բարեկամները անանկ կը սկսէին զինքը որ

իր արտաքին պակսութիւններուն ալ կը հետեւին, իր խօսելու կերպին՝ որ ծանր ու մտածելով վերացեալ մտքով կը խօսէր, իր մորուքին ձևին ու քալուածքին։ Վը տեսնանք ալ որ շատերը մեծ համարմունք ունենալով բարեկամներնուն վրայ, զաւկընէր հօրերնուն, էրիկ կնեկան կամ կնիկ էրկանը վրայ, իրենց սիրոյն հետ անոնց պակսութիւններն ալ կ'առնեն՝ նմանելու կամ հաճոյանալու համար։ Բայց աս ալ աղեկ բան չէ։ Վտան զի տմեն մարդ բաւական իր գեշ յօժարութիւնները ունի, սկզբ չէ որ ուրիշներուն ալ առնեւ։ բարեկամութիւնը չէ թէ միայն շխատհանջեր մեղմէ աս բանը, այլ նաև պարագկան կ'ընէ զմեզ իրարու օդնելու որ աս պակսութիւններէն խալըսինք։ Տարակոյս չիկայ որ բարեկամաց պակսութիւններուն սիրով համբերենք սիրառ, բայց չէ թէ անոնց պակսութիւնները սնուցանենք, ու մանաւանդ անոնց պակսութեանցը նմանինք։

Պակսութիւն որ կ'ըսեմ, բնական պակսութիւնները խմացիր։ Վասն զի հոգեւոր պակսութիններնուն, սյսմնքն մեղքի, չէ թէ միայն չենք կրնար օպնել՝ այլ և ոչ համբերել։ Տեսար կամ գեշ բարեկամութիւն է՝ տեսնալ որ բարեկամգ վասնզի մէջ է ու չօգնել, առանել որ մահարմէր ուսեցք մը ունի, ու չիկարել՝ զմեքը ասպրեցնելու համար։ Ճշմարիտ բարեկամութիւնը մեղքի մէջ չիկրնար առել։ Թէ որ անցաւոր մեղք մըն է, բարեկամութիւնը մէկէն կը հեռացընէ զմեքը եղբայրական յանգիմանութեամբ։ խէ թէ որ մնացական մեղք մըն է, բարեկամութիւնը կը հեռանայ անկեց։ Վասն զի ճշմարիտ առաքինութիւնն է միայն իր հիմը։ ուրեմն որչափ ևս առաւել բարեկամութեան համար մեղանչել շրլար։ Բարեկամը թշնամի կը դառնայ երբոր մեղքի մեղքի պատճառ կ'ըլլայ, ու արժանի կ'ըլլայ մէր բարեկամութիւնը կորսընցընելու երբոր զմեղ կորըսուն ու դատապարտութեան վիճակի մէջ կը դնէ։ Սուա բարեկամութեան ստոյգ նշաններուն մէկը՝ ուրիշի մեղաց օգնելն է։ Թէ որ ախտաւոր է մէր սիրելին, անտարակոյս բարեկամութիւննիս ալ ախտաւոր կ'ըլլայ։ որովհետեւ ճշմարիտ առաքինութեան վրայ հաստատուած շրլարվ, կը հարկաւորի ուուտ առաքինութեան մը կամ մարմնաւոր կատարելութեան մը վրայ հաստատուիլ։

Ժամանակաւոր շահի համար եղած վաճառականութեան ընկերութիւնը սպատակելը մըն է միայն ճշմարիս բարեկամութեան . վասն զի չէ թէ վաճառակցին սիրոյն՝ այլ շահասիրութեան համար կ'ըլլուի : Կարճընք . հոգեոր կենաց երկու մեծ սիւներն են սուրբ գլոբին տուած աս երկու վճիռները . Ու երինչ ՚ի պէտական , աշողէ պէտականանիւնիւն : Սէր աշխարհիս Անդամաննիւնն է առ Վաստած :

## ԳԼՈՒԽ ԻԳ.

Արտադին մանացոցմունքներու վրայ .

Խնծի կ'երենայ որ աղէկ չեն ըներ , որոնք որ մարդու կրթելու համար՝ արտաքին կրթութիւններէն կըսկըսին , այսինքն շարժմունքներէն , հագուստէն , մազերէն և այլն : Խնծի կու գայ որ ընդ հակառակն ներքին բաներէն աղեաք է սկսիլ : Սուրբ գելքին խօսքն է . Դա՞զ առ իսլանդ սրբիւ ժու : Ուրեմն , աւար ինչ պէտք ժու : Ա ասն զի սիրու մարդուս գործքերուն սկիզբը ըլլալով , ինչ աղէս որ է սիրու՝ անանկ ալ գործքը կ'ըլլայ . անոր համար Երգերգոցին փեսայն կ'ըսէ . Դիր սև իբրև պահիտ ՚ի վերայ սրբի ժու : Աս ասանկ է . ով որ սրտին մէջը ունի գիրիստոս , իր ամեն արտաքին գործոցը մէջ ալ ունի . անոր համար ամեն բանէն տռաջ ուղեցի սրտիդ մէջը Եթիստոս տպաւորել , ստոյգ գիտնալով որ վարքդ սրտեդ առաջ գալով՝ ամեն գործքերուդ վրայ ալ Գ.րիստոս տպաւորուած կ'ըլլայ . ու Երբոր Գ.րիստոս սըրտիդ մէջը ըլլայ , ամեն շարժմունքներուդ մէջն ալ կ'ըլլայ , ու ամեն զգայարանացդ վրայ կը տեսնուի . անկեց Ետքը կընաս Պօղոս առաքեալին աղէս ըսել . Կէն դանի էմ այսուհետու , ու ես՝ այլ իւնդանի է յիս Գ.րիստոս : Կարճ խօսքով . ով որ մէկուն սիրու շահի , անոր ամեն բանը կը շահի : Բայց սիրոն ալ , ուսկից որ սկիտոր սկըսինք , կ'ուղէ սորվել իր արտաքին գործքերը ընելու կերպը , որպէս զի չէ թէ միայն սուրբ ջերմեռանդութիւն երենաց վրան՝ այլ նաև խմասութիւն ու խոհե-

մութիւն։ Անոր համար քեղի աս համապատասխանեց, որ կու տամ։

Թէ որ ծոմ բռնելու կը դիմանաս, աղէկ կ'ըլայ որ սուրբ եկեղեցւոյ հրամայած օրերէն՝ ի զատ՝ քանի մը որ ալ ծոմ բռնես։ վասն զի ծոմապահութեան սովորական օգտէն՝ ի զատ, որ է զօրացընել հոգին, մարմինը զապէլ, առաքինութիւնն վասարկիլու աւելի վարձք ունենալ երկինքը, մեծ օգուտ մըն ալ է ուղենիս՝ որ մեր որկորը, զգայական ախորժները, ու մարմիննիս ալ, մեր հոգւոյն կամոցը հնազանդին։ Որչափ ալ խիստ ծոմապահութիւն չընենք, բայց ստանան աւելի կը վախնայ մեղմէ՝ տեսնելով մեր յօժարութիւնը ծոմ բռնելու։ Չորեքշաբթի ուրբաթ ու շաբաթ օրերը աւելի կը ջանային առջի հաւատացեալները ծոմ բռնելու։ ուրեմն աս օրերէն ընարե՛ որչափ որ քու ջերմեանդութիւնդ ու հոգեւոր հօրդ խոհեմութիւնը պատշաճ կը սեղէ։

Ես ալ սուրբ հերոնիմոսին խօսքը կ'ըսեմ քեղի, ինչ որ Լեռա աղնուական ախկնոջը ըսաւ։ « Երկան ու խիստ ծոմապահութիւնը ամենենին աղէկ չերկնար ինձի, մանաւանդ անոնց համար որ զեռ փափուկ է հասակնին»։ Փորձով դիտեմ որ յոպնած իշուկը՝ ձամբէն գուրս կ'ուղէ ելլել. ըսել կ'ուղեմ որ փափուկ հասակը խիստ ծոմապահութենէն մէյմը որ տկարանայ, դիւրաւ անելէ ետքը փափկութեան կը զարնէ։ Եղջերուները երկու բանեն իրենց արագութիւնը կը կորսընցընեն։ մէյմը շատ դիրնալէն, մէյ մըն ալ խիստ նիհարանալէն։ Մէլին ալ փորձութիւննիս կը շատնայ՝ մէյմը երբոր մարմիննիս շատ կը մնուցանենք, մէյ մըն ալ երբոր խիստ կը տկարացընենք։ զիրնոյ նէ՝ գլուխ կը քաշէ, խոկ տկարանոյ նէ՝ յուսահատութեան կը զարնէ։ Ինչողէս շատ գէր որ ըլլոյ՝ մէնք զինքը չենք կրնար տանիլ, ասանեկ ալ խիստ որ նիհարանայ՝ ինքը զմեզ չիկրնար տանիլ։ Ծոմապահութեան և ուրիշ խիստ ճգնութիւններու մէջ չսփի չխղահելը՝ շատերը անողխտան կ'ընէ եղբայրսիրութեան դորձքերու իրենց բուն աղէկ հասակնին մէջ։ ինչողէս սուրբ բեռնարդոսին հանդիսպեցաւ, որ իր ըրած չափազանց ճգնութիւններուն վրայ զղջաց։ վասն զի առաջ մարմիննին չիխնայենուն համար՝ ետքը կը հարկաւորին գցուել

զինքը։ Աշ աղեկ չեր որ միշտ չափաւոր կերպով վարուելին հետը, իրենց պաշտօնին ու աշխատանացը համամատ՝ որ իրենց վիճակին պարագն է։ Ծոմբ բռնելը՝ աշխատանիքը՝ կը տկարացընեն մարմինը։ Թէ որ աշխատանիք հարկաւոր է ու Աստուծոյ փառացը օդակար, ալ աղեկ է որ ուշխատիս քան թէ ծոմբ բռնես։ Ասիկայ է սուրբ եկեղեցւոյ միաքն ալ, որ Աստուծոյ ծառայութեանը ու եղբայրսիրութեան օպտակար աշխատանիքներու համար ծոմապահութիւնը կը տնօրինի։ Ոմանք իրենք զիրենք ծոմբ բռնելու կու տան, ուրիշները հիւանդաց ծառայելու, բանարկելոց այցելութիւն ընելու, խոստվանանք ընելու, քարոզալու, վշարութեալները մսիթարելու, ազօթք ու ասոնց նման հոգևոր կրթութիւններ ընելու։ Ետքիններուն ըրածը առջիններէն արդիւնաւոր է։ Վասն զինոյնաղես մարմիննին մահացընելէն 'ի զատ՝ շատ աւելի հարկաւոր սկսույններ կը բերեն։ Ուստի ընդհանրապես խօսելով, ալ աղեկ է կրցածնուս չափ մեր մարմնոյն ուժը պահել՝ քան թէ չափազանց տկարացընել զինքը։ Վասն զի տկարացընելը միշտ ձեռքերնիս է, բայց զօրացընելը չէ։

Շատ մաածելու խօսք է ինչ որ Քրիստոս իր առաքելոց ըստաւ։ Ուստի մի առաջ դնից է ինձի կողայ որ աւելի մեծ առաքինութիւն է առջևնիս դրածնին, ու ինչ կարգաւ որ կը զնեն, ախորժինք չափորժինք, առանց քան մը ըսելու ուտելը՝ քան թէ զէշը ընտրելը։ Իրաւ՝ աս երկրորդ կերսլը ճղնութիւն կ'երենայ, բայց առջևն ալ համակերպութիւն կամաց է, ու ասուլ չէ թէ միայն մեր ախորժակեն կը հրաժարինք՝ այլ նաև մեր կտմբեն։ Վասն զի պղտի ճղնութիւն չէ՝ մեր ախորժն ու կամքը ուրիշն յարմարցընել։ Արկեց 'ի զատ՝ աս տեսակ մահացուցմունքը աչքի ալ չեղարներ, ուրիշի նեղութիւն մը չիտար, ու մանաւանդքաղաքական կենաց յարմար է։ Մէկ կերակուրը ետհրել ու մէկալը ուտել, ամենէն մէյմէկ քիչ փրցընել՝ համը նայել, աղեկ եփած չէ կամ մաքուր չէ ըսել, ամեն սպատառին մէյմէկ ըսելու խօսք գտնալ, որկրամոլի գործքեր են։ Աւելի մեծ կը սեպեմ սուրբ թեսնարդումն ջուրի կամ զինիի տեղ ձեթ խմելը, քան թէ կամքը տփսինդ խմած ըլլար։ Վասն զի առջևնը նշան է։

որ կերածին խմածին չէր նայեր։ Աս անփոյթութեան վրայ է Քրիստոսի խոպին կատարեալ պահպանութիւնը։ Ուստիշիտ պիտի առաջի դնիցն Յեւ։ Ըստծո վնասակար կերակուրներու վրայ չէ, որ առողջութեան կամ հոգւոյ վնաս կ'ընեն, ինչպէս շատերուն տաքցրնող կերակուրները։ և ոչ երբոր բնութիւննիս կը կարօսի երբեմի ոյժ առնելու։ Աստուծոյ փառացը համար առջևնիս աշխատանք մը ունենալով։ Ամենօրուան չափաւոր ժողովակալութիւնը ալ աղեկ է քան թէ խիստ ծոմապահութիւններ ընել, ու առեն առեն բոլորովին թուլալ։

Զաղկանքը զարմանալի զօրութիւն մը ունի մարդուս սիրար չերմեռանդութեան յորդորելու, թէ որ չափով ըլլուի։ Երկաթէ զօտին մարմինը կը զսպէ, բայց սովորաբար կարդուածներուն յարմար ճկնութիւն չէ, և ոչ փափուկ կաղմուածք ունեցողներուն, և ոչ շատ աշխատողներուն։ Բայց մասնաւոր տպաշխարանաց օրեր, խոհեմ խոստվանահօր խորհրդով, կրնայ գործածուիլ։

Ամեն մարդ պէտք է պիշերները բաւական քնանայ, որչափ առեն որ իր խառնուածքը կը պահանջէ ցորեկը արթուն ու օդակար ըլլալու։ Եւ որովհետեւ սուրբ դիրքը շատ աեղ, սուրբերուն օրինակը, ու բնական սրատձառները մեզի կը սորվեցնեն առառները օրուան ամենէն օդակար ու ամենէն աղեկ առենը սեպել, ու Քրիստոս տէրն մեր արե կը կոչուի, սուրբ Աստուծածինն ալ արեելք, անոր համար առաքինական ջանք մը կը համարիմ իրիկուրները կանուխ սպառկիլը՝ որպէս զի առտուրները կանուխ կարենանք ելլել։ Տարակոյս չիկայ որ առաւուեան առենը ամենէն զուարժալի, ամենէն ախորժելի, ամենէն աղատ առենն է։ Նաև թուլունները զմեղ կը յորդորեն արթըննալու ու զնատուած փառարանելու։ ուստի առտուրները կանուխ ելլել, թէ առողջութեան, և թէ սրբութեան կ'օգնէ։

Բաղատամ խուն վրայ հեծած բաղակ թագաւորին կ'երթար, բայց ծուռ մաքով երթալուն համար՝ հրեշտակը սուրբ ձեռքը ճամբուն վրայ կեցած կը սպասէր զինքը սպաննելու։ Են որ տեսաւ հրեշտակը՝ կանել առաւ իրեք անդամ, ու չէր ուզեր առաջ երթալ։ իսկ բաղատամ առաջ քշելու համար՝ անգութ կերպով

ձեռքի գաւաղանովը կը զարնելը իշուն . ինչուան եր-  
բորդ անդամ զարնելու ատենը հիանալի հրաշքով մը  
էցը լեզու ելաւ, ու ըստ իրեն . Զի՞ւ արարի ժե՞ւ, ո՞ւ  
հարեւ ո՞ւ այս երիշու անգամ : Ան առենը Բաղաամին աչքը  
բացուեցաւ, տեսաւ հրեշտակն որ դիմացը կեցեր էր  
ու կ'ըսէլը իրեն . Ծնունդ հարեւ դու վեց այս երիշու անգամ .  
և Ենէ Նշ Խառստիւաւ յինէն, արդ իմ դժեւ սպանեաւ էր և  
ուշա ապրեօնոցէաւ : Բաղաամ ալ սպատասխանեց . Մեղս,  
ո՞ւ ու գիտէի նէ դու ինչ ընկածէաւ իայշէս 'ի ճանապարհիս :  
Լուցիր, ով աստուածասէր հողի, որունն է յանցան-  
քը . յանցանքը իրենն է, ու ինքը խեղճ իշուկը կը ծե-  
ծէ : Ասանկ ալ շտա անդամ մեզի կը հանդիսի . Հայր  
մը կտորմայր մը զաւակը հիւանդ կը տեսնէ, մէկէն ծո-  
մառահութեան՝ ինքը զինքը ծեծելու՝ ճզնութիւննե-  
րու կը դիմէ, ինչովէս Դաւիթ մարգարէն իր զաւկին  
համար ըլսաւ : Բայց անիրաւ տեղը խեղճ իշուկը, այ-  
սինքն մարմիննին, կը ծեծէն . ինքը չէ ողառձառը հրեշ-  
տակին սուր հանելուն, իրենք են որ զաւկըներնուն  
սպակութեանը աչք կը դոցեն, չեն յանդիմաններ ա-  
նոնց ախտերը : Ուրիշ մըն ալ սակալ մարմնական մեզ-  
քերու մէջ կ'լինայ . Խղճմտանքը սուրը հանած դէմը  
կ'ելլայ՝ Աստուծոյ վախովսիրար խոցելու . խելքը գլու-  
խը եկածին պէս՝ կը սկըսի մարմնոյն դէմ կատղիլ, զա-  
նիկայ չորաչար կը տանջէ անօթութեամբ՝ ծեծով՝  
ու ուրիշ անսանելի խստութիւններով : Խեղճ մար-  
մին, թէ որ Բաղաամին իշուն ուկս կարենար խօսիլնէ՝  
կ'ըսէր իրեն . Կ՞ո՞չ ըրի քեզի, ինչու ինծի կը զարնես,  
ով հոդի իմ, Աստուծոյ բարկութիւնը քու վրագ է,  
սուրը քեզի դէմ հանած է, դուն ես յանցաւորը . ին-  
չու գուն իս գէշ ընկերութիւններու կը տանիս, ինչու  
աչուրներս՝ ձեռուրներս՝ շրմունքս պղծել կու տաս,  
ինչու երեակայութիւնս գէշ մտածմունքներով կ'աղ-  
տուես . աղէկ բաներ մտածէ՝ որ գէշ չորժմունքներ  
չունենամ . սպարկեշտ անձանց հետ տեսնուէ՝ որ ցան-  
կութիւն չըզգամ : Վ՛իս, դուն ես որ զիս կրակին մէջը  
կը ձգես, ու կ'ուզես որ չոյրիմ . անոր համար Աս-  
տուծ քեզի է որ կ'ըսէ՝ Առարէ, կտոր կտոր ըրէ  
սիրադ, վասն զի անոր դէմ վաստած է բարկութիւնս :  
Քերուելին խալրսելու համար, տարակոյս չիկայ որ  
արունը զովացընելու դեղ պէտք է քան թէ բաղնիք,

տասնկ ալ մեր մոլութիւններէն խալսելու համար՝  
որչափ մարմիննիս մահացընելը օգտակար է նե, բայց  
հարկաւորը որտերնիս մաքրել ու զովացընելն է։ Ուս-  
տի ամեններն մարմնաւոր ճշնութիւն մը առանց հո-  
գեոր հօր խորհուրդ հարցընելու՝ ընելու չէ։

## ԳԼՈՒԽ ԻԳ

### ԸՆԿԵՐՈՒԹԻԱՆ ու ԱՊԱՇԱՆՉՈՒԹԻԱՆ ՎՐԱՅ.

Ընկերութիւն փնտընէլ ու ընկերութենէ փախչիլ,  
երկուքն ալ պարաւաւէլի չափազանցութիւններ են հա-  
գեար աշխարհականի մը՝ որուն վրայ է խօսքերնիս։ Ըն-  
կերութիւններէ փախչիլը՝ ուրիշները բանի տեղ չի-  
դնել ու արհամարհէլ մըն է։ Խակ ընկերութիւններ  
փնտընէլը՝ պարաւ ու դատարկապորտ մարդու գործը  
է։ Ուրիշները մեզի պէս սիրելը պարագերնիս է, ուրեմն  
մեր սէրը իրենց ցուցունելու համար՝ պէտք է որ չի  
փախչնք իրենց ընկերութենէն։ Խակ ցուցունելու հա-  
մար որ մենք զմեզ կը սիրենք, պէտք է մեզի հետ ալ  
կենցաղավարինք, մեզի հետ կը կենցաղավարինք, երբոր  
կ'առանձնանանք։ Սուրբ Յեղոնարդոսին խօսքն է։ «Ա-  
ռաջ զքեզ մտածէ, ետքը ուրիշները»։ Ուրեմն թէ որ  
հարկ մը չունիս ուրիշի հետ կենցաղավարելու, քեզի  
հետ կեցիր, քու հետդ կենցաղավարէ։ բայց թէ որ  
մէկը քեզի գայ կենցաղավարելու, կամ պէտք ըլլայ  
որ գուն ուրիշի երթաս, զնա ու սիրով ուրիշներու  
հետ կենցաղավարէ։

Չար կենցաղավարութիւն կ'ըսուի, որն որ գէշ վախ-  
ճանի համար կ'ըլլուի, կամ ուր որ մոլի անհամեստ ու  
լիրը մարդիկ կը դանուին։ Ասանկ ընկերութիւններէն  
պէտք է հեռու կենաւ, ինչպէս որ մեղուները պիծակ-  
ներէն հեռու կը կենան։ Վասն զի ինչպէս որ կատաղի  
շունէ խածուածներուն քրտինքը շունչը լորձունքը  
վտանգաւոր են, մանաւանդ տղոց ու փափուկ կաղ-  
մուածք ունեցողներուն, ասանկ ալ մոլի ու ճամրէ  
գուրս ելած մարդկանց հետ տեսնուիլը վտանգաւոր  
է, մանաւանդ անոնց որ հոգեար ճամբուն մէջ դեռ ա-

ղէկ հաստատուած չեն, ջերմեռանդութիւննին դեռ  
փափուկ է:

ԿԵՆցաղավարութիւններ կան՝ որ ծանր զբաղմունք-  
ներէ մոքերնիս հանգչեցընելու համար միայն են. ա-  
սոնց խիստ ետևէ ըլլալու չէ. բայց առենին հանգչելն  
ալ աղէկ է: Կենցաղավարութիւններ ու կան՝ որ պատ-  
շաճողութեան համար են, ինչպէս փոխադարձ այցե-  
լութիւնները: Ասոնց ալ ինչպէս շտա ետևէ ըլլալու չէ,  
նմանապէս անփոյթ ու անքաղաքավար ալ ըլլալու չէ.  
ոլէաք է ոլարաքերնիս ընենք վայելու կերպով, ոչ կո-  
պիտ և ոչ թեթև երենանք:

Գանք օդակար կենցաղավարութիւններուն, որ են  
հոգեոր ու առաքինի անձանց հետ եղածները: Մեծ  
օդուտ կ'ըլլայ միշտ քեզի, ով աստուածաեր հոգի,  
առ կերպ կենցաղավարութիւններէն: Ով որ առաքինի  
անձանց հետ ստեղ կը կենցաղավարի, անկարելի է որ  
անոնց աղէկութենեն չառնէ: Հոգեոր կենաց մեջ ա-  
ռաջ երթալու համար մեծ օդուտ է հոգեոր անձանց  
հետ տեսնուիլը:

ԿԵՆցաղավարութեան մեջ ամենէն հարկաւոր բա-  
ներն են անկեղծութիւն պարզութիւն զուարթութիւն  
ու համեստութիւն: Ոմանց կերպն ու շարժմունքը ա-  
նանկ շնչնու է, որ ձանձրութիւն կու տայ ամենուն.  
ինչպէս թէ որ մէկը համրելով տռնէ իր քայլերը, ու  
երգելու ոլէս եղանակով խօսի՝ ձանձրալի կ'ըլլայ ու-  
րիշներուն, առանկ ալ որոնք որ ձեւացած կերպ մը ու-  
նին ու ամեն ըրածնին սոսանաւորի ոլէս կ'ընկն՝ նե-  
զութիւն կու տան ամենուն, ու ասսենկերը միշտ աե-  
սակ մը հսկարառութեան ալ ունին: Պէտք է որ մեր կե-  
նակցութեանը մեջ չափաւոր ուրախութիւն մըն ալ  
տիրէ. սուրբ Հռոմուալդոս ու սուրբ Անտոն շատ կը  
դովուին՝ որ իրենց այնչափ խիստ ճգնաւթեանը հետ՝  
զեմքերնուն վրայ ու խօսքերնուն մեջ զուարթութիւն  
ու շնորհք մը ունեին: Խնդաւ ընդ խնդաշը, առ ընդ ա-  
շողը, կ'ըսէ առաքեալը. ուրիշ տեղ ալ՝ Ռուախ լեռուն՝ ՚ի  
ուէր յամենայն Ճամ, Դարյէալ ասէմ, Ռուախ լեռուն. հեղութիւն  
նէր յայգնի լիցի ամենայն մարդիւն: Ռուախ ըլլալու համար  
՚ի տէր, չէ թէ միայն օրինաւոր բան ովտոր ըլլայ  
ուրախութեանդ ոլոտնառը՝ այլ նաև հեղ մարդու

վայելուչ. ասիկայ կ'ըսեմ, վասն զի օրինաւոր բաներ  
կան որ հեղութիւն չեն: Արդ որպէս զի հեղութիւնով  
յայտնի ըլլայ, առաջ մի վաղեր, անշնորհք կատակներ  
մի ըներ, որ միշտ պարսաւելի բաներ են. մէկը վար  
զարնել, մէկալը սւերես ցուցընել, մէկուն դպչիլ, պար-  
զամանին հետը խնալ, ասոնք անհամ ու անշնորհք կա-  
տակներ են:

Բաց ՚ի մտաւոր առանձնութենէ, որ բազմութեան  
մէջ ալ կրնաս ունենալ՝ ինչպէս որ առաջ ըսի, պէտք  
է սիրես նաև իրօք առանձնութիւնը. չէ թէ անապատ  
քաշուելով՝ ինչպէս սրբուհի Մարիամ Եղիսաբէթն,  
Պօղ անապատականը, սուրբ Վնասոն ճգնաւորը, Հայլն  
Արակն, և ուրիշ ճգնաւորներ ըրին, այլ քիչ մը ատեն  
խուցդ կամ պարակդդ կամ ուրիշ տեղ մը առանձնա-  
նալով՝ ուր որ առելի կրնաս միտքդ ամփոփել, ու հո-  
ղիդ բարի մտածականներով կամ քիչ մը հոգեւոր կար-  
դալով զօրացընել, սուրբ Գրիգոր նազիանզոցին պէս՝  
որ կ'ըսէ. « Ինձի հետ մինակ կը պարտէի արեւ մըտ-  
նալու ատեն, ու ծովեղերը կ'անցունեէի ատենս, օ-  
քուան մէջ ունեցած մամտոքներէս ու աշխատութե-  
նէս քիչ մը հանդչելու համար, ինչպէս սովորութիւնո-  
ւու»: Նորը կը պատմէ իր ան ատենը միտքը եկած  
իորհուրդներն որ ուրիշ տեղ պատմեցի:

Առանկ ալ սուրբ Ամերոսիոսին վրայ սուրբ Օգոս-  
տինոս կը պատմէ՝ որ շատ անգամ անոր խուցը գա-  
ցած ատենիլ, որովհետեւ խուցը բաց էր ամենուն, կար-  
դալու վրայ կը դանար զինքը. ու խել մը սպասելէն ետ-  
քը որ չըլլայ թէ իր կարդացմանը արգելք ըլլայ, ետ  
կը դառնար առանց բան մը ըսելու. որպէս զի անանկ  
մէծ հովիւը ան քիչ մը ատենն որ ուներ այնչափ ծանր  
հոգերէն հանդչելու ու ուժ առնելու՝ չիկորսընցընէ: Առանկ ալ օր մը երրոր առաքեալները պատմեցին  
Քրիստոսի որ քարոզեր էին ու շատ աշխատեր, ըստ.  
Եկայս յանապատ պէղի, և հանգերունք սախու ինչ:

## ԳԼՈՒԽ ԻԵ

Վայերու հագուելու վրայ .

Պօղոս առաքեալը կ'ուզէ որ ջերմեռանդ կանայք , նոյնը էրիկ մարդկանց համար ալ խմանալու է , վայելուչ կերպով հաղուին ու համեստ կերպով զարդարուին : Հագուստի ու զարդարանքի վայելութիւնը՝ նիւթին ձևին ու մաքրութեանը վրայ է : Մաքրութիւնը գրեթէ միշտ հարկաւոր է վրանիս , ուստի որչափ որ կարելի է աղառաւթենէ , պիտոր զգուշանանք , վասն զի արտաքին մաքրութիւնը մարդուս ներքին մաքրութիւնը կերպով մը կը ցուցընէ : Աստուած ալ կ'ուզէ որ իր պաշտօնեաները ու իր սեղանին ծառայողները մաքրութիւն ալ ունենան :

Խսկ նիւթոյ ու ձեխ կողմաննէ՝ հագուստի վայելութիւնը ատենին՝ հասակին՝ վիճակին պարագաներէն կը կախուի : Սովորութիւնը կը բերէ տօնի օրեր աւելի հագուիլ տօնին մեծութեանը համեմատ . ապաշխարութեան օրեր , ինչպէս մեծ սպաքին , հասարակ ըղդեսաներ հագնիլ . հարսնիքի զնացողը անոր յարմար հաղուստն ալ պիտոր ունենայ , մեռելի դացողը սեեր կը հագնի . մեծերու պալատ հրաւիրեալները՝ իրենց տանը հագուստով չեն կրնար երթալ , հարկաւորապէս կը հագուին : Կարգուած կենիկ մը էրկանը հետ եղած ատենը կրնայ ու պարտըկան է զարդարուելու որչափ որ էրիկը կ'ուզէ . բայց էրկընէն հեռու եղած ատենը նոյնալէս զարդարուելու որ ըլլայ , կը հարցը նեմ՝ որո՞ն համար է իր այդչափ հագուիլ կտպուիլ : Աղջիկներուն հրաման կայ զարդարուելու , վասն զի կրնան օրինաւորապէս բաղձալ որ ուրիշներուն հաճոյ ըլլան . թէպէտ սուրբ պատկին՝ ի զատ ուրիշ մաքրով չեն կրնար :

Եւ ոչ որբեարիներուն արդիւած է զարդարուիլ , որոնք որ նորէն կարգուիլ կ'ուզէն , միայն թէ համեստ կերպով ըլլայ զարդարուելնին , վասն զի մայր ու տանտիկին եղած՝ որբեարիութեան նեղութիւններն ալ

քաշած ըլլալովնեն, կ' ենթադրուի որ խոհեմ ու զգու-  
շաւոր ըլլան։ Խոկ բռւն որբեամիներն որ ալ կար-  
գուելու չեն՝ իրենց զարդարանկը սկասոր ըլլայ խոնար-  
հութիւն պարկեցտութիւն ու ջերմեռանդութիւն։  
վասն զի թէ որ էրիկ մարդկանց սիրելի ըլլաւ կ'ուղեն,  
ճշմարիտ որբեարի չեն։ Խոկ թէ որ ատանկ միտք չու-  
նին, ինչո՞ւ համար է զարդարուելնին։ սպանդոկապետն  
որիր սպանդոկը եկող չուզեր, սպանդոկին դրան վրայէն  
նշանիր կը վերցընէ։ Պառաւներուն վրայ զարդարանկը  
միշտ ծաղթելի կ'ըլլայ։ ամենէն սիրուիլ ուզելը թէ-  
թեամառութիւն մըն է որ նորահասակներուն միայն կը  
ներուի։

Վայելու հագուե, ով աստուածասէր հոգի, հին-  
ումին ու վիճակիդ անյարմար հագուստ մի հազնիր։  
անարդանք մըն է անոնց, որոնց հետն որ կենցազավա-  
րելու կ'երթաս, ատանկ զգեստներով առջենին երե-  
նալգ։ բայց միանդամայն զգուշացիր ունայնասիրու-  
թենէ, մասնաւորութենէ, թէթեամառութենէ, ու հա-  
գուստի վրայ չափաղանց հոգ ու ինամք ցուցընելէն։  
Արշափ որ կարելի է, սպարդ ու համեստ ըլլայ հա-  
գուստդ։ վասն զի գեղեցկութեան ալ ամենէն աղէկ  
զարդը, տգեղութիւն ծածկելու ալ ամենէն աղէկ  
հնարքը ան է։ Պետրոս առաքեալը կը խրատէ, մօնա-  
ւանդ կնկալիք, որ մազերնին շատ զարդարելու ջանք  
չընեն, էրիկ մարդ մը որ ասանկ բանի ետևէ ըլլայ,  
աղջկանց կարգը կը սեպուի։ կնիկ մարդկանց ալ տա-  
ռնայնասիրութեանը համար հսմարմունքնին կը քիչ-  
նայ, կամ դոնէ չիփայլիք սպարկեցտութիւննին։ Թէ  
որ մէկը ըսէ որ ինքը գէշ դիտաւորութեան համար  
չըներ առ բաները, ես ալ ուրիշ անզամուան ըսածս  
կ'ըսէմ որ ինքը գէշ դիտաւորութիւն չունի նէ՝ ու-  
տանան ունի։ Խնձի որ մնար՝ կ'ուղէի որ մանչ ու աղ-  
ջեկ չերմեռանդ զաւկըներ ամենէն աղէկ հագուած ըլ-  
լոյին ընկերութեան մէջ, բայց զարդարուելու ջանա-  
ցողութիւն ամենէն քիչ երենար վրանին, ու շնորհ-  
քով սպարկեցտութեամբ ու արդիւնքներով զարդա-  
րուած ըլլային։ Սուրբ Լուգովիկոս կ'ըսէ՝ որ ամեն  
մարդ իր վիճակին համեմատ պէտք է հագուի, անանկ որ ոչ խելացի ու աղէկ մարդիկ կարենան ըսէլ որ չա-  
փերնին չեն պահած, և ոչ իրենց հասակեցները՝

թէ վրանին գլուխնին շխտելու անփոյթ եղած են :  
Բայց երիտասարգները գոհ ալ չըլլան մեր բանած պատ-  
շաճ կերպին, մենք խելացիները պէտք է զոհ ընենք :

## ԳԼՈՒԽ ԻԶ

Խօսելու վրայ, ու մանաւանդ Աստուծոյ վրայ  
ինչպէս պէտք է խօսիլ .

Բժիշկները մարդուն լեզուեն կը հասկընան առողջ  
կամ վատառողջ ըլլալը, ասանկ ալ մեր հոգւոյն որ-  
պիսութեանը սառյդ նշան մեր խօսքերն են . Զի՞ է բա-  
նից որդ արդաշատցիս, և ՚ի բանից որդ պարզաւորեցիս, կ'ըսէ  
Քրիստոս աէրն մեր : Ուր որ ցաւ մը ունենանք, ձեռ-  
ւընիս մէկէն հոն կ'երթայ . լեզունիս ալ որ բանն որ  
կը սիրենք, հոն կը վազէ : Ուրեմն թէ որ Աստուծոյ  
վրայ սէր ունենաս, ով աստուծանէր հոգի, ստէսլ  
իր վրայ կը խօսիս ընտանեացդ բարեկամացդ ու դրա-  
ցիներուդ հետ : Աս ասանկ է . Բերան արդարութիւնի ուն-  
հապութիւն, և շեղու նորա խօսեսցի պիտառանս : Ինչպէս մէ-  
զուները իրենց բերանիկը մեղրէն ուրիշ բանի չեն մօ-  
տեցրներ, ասանկ ալ քու բերնիդ մեզրի պէս անուշ  
կու գայ Աստուծոյ անունը, ու շրմունքդ ամեն բա-  
նէն աւելի քաղցրութիւն կը զգայ Աստուծոյ վասա-  
րանութենէն, ինչպէս սուրբ Թրանժիսկոսին համար կը  
պատմեն որ Աստուծոյ անունը յիշելու առեն՝ սլր-  
կունքները կը լոզէր անուշ բան մը կերածի պէս :

Բայց Աստուծոյ վրայ խօսելց ալ վայլած կերպով  
պէտք է ըլլայ, այսինքն յարգանոք ու չերմեսանդու-  
թեամբ, առանց զիսութիւն ծախելու, չէ թէ քարող  
տալու պէս . այլ խոնարհութեամբ եղբայրակրու-  
թեամբ ու անոյշ կերպով կաթիլ կաթիլ մէկուն մէ-  
կալին ականջը կաթեցրնելով հոգեւոր մեղր՝ ինչպէս  
որ Երգերգոցին հարսին շրմունքներէն կը կաթէր, ու  
սրտանց խնդրելով Աստուծմէ՛ որ ատ սուրբ ցողը լը-  
սողներուն սրտին մէջ ինչեցրնէ : Աս հրեշտակային  
պաշտօնը ընելու համար, անուշութենէ ՚ի զատ՝ հա-

մողելու կերպ ալ բանեցընելու է, չե թէ յանդիմանելու. վասն զի խիստ մեծ ուժ ունի սրտերնուս վրայ անոյշ ու սիրելի կերպով բռուած խօսքը :

Ուրեմն Աստուծոյ ու հոգևոր բաներու վրայ անհոգ կերպով ու իրր թէ ժամանակ անցընելու համար մի խօսիր, այլ ուշադրութեամբ ու մեծարանօք : Ասիկայ անոր համար կ'ըսեմ, որ ըրլայ թէ ան ջերմեռանդներուն պէս ըլլաս որոնց թէ թէ ամտութիւնը աչքի կը զարնէ, ամեն խօսքի մէջ հոգևոր բաներ խոթելով՝ որոնց քաղաքավարական խօսքերու պէս բերաննին վարժեցուցած են, ու առանց մտածելու կ'ըսեն. ըսելէն 'ի զատ՝ կը կարծեն ալ որ խօսքերնուն պէս իրենք ալ հոգևոր են, բայց չեն :

## Գ. Ա. Ա. Խ. Խ.

Պարկելու կերպով խօսելու, ու ակնածորեամբ  
որիշներու հետ վարուալու վրայ .

Ենէ ս+ բանիւ ու յանշանիշէ, նա է ճարդ կապարէաւ. կ'ըսէ Յակոբոս առաքեալը : Ուրեմն նոյէ որ անպարկեշտ խօսք մը չելլէ բերնեղ. վասն զի թէ և զէշ մոքով քսես, բայց լսողները կրնան ուրիշ կերպ հասկընալ : Անպարկեշտ խօսքը տկար սրտի մը մէջ որ իյնայ, կը տարածուի ինչողէս կաթիլ մը ձէթը լսթի վրայ . ու երբեմն ըոլոր սիրտը անանել կը գրաւէ, որ հաղարումէի դէշ խորհուրդներով ու փորձութիւններով կը լեցընէ : Ինչողէս որ թոյնը մորդուս բերնէն կը մանետ բոլոր մարմնոյն մէջ կը տարածուի, ասանկ ալ անպարկեշտ խօսքը ականչէն կը մանէ ու բոլոր սրտին մէջը կը տարածուի . ու զինքը սպանովը կ'ըլլայ ան լեզուն, ուսկից որ անպարկեշտ խօսքը կ'ելլէ : Թէ և անթոյնն որ ինքը կը հանեէ, լսողներուն սիրտը դեղթափով սլատրաստուած գտնայ ու վնաս մը չընէ ալ նէ, բայց իր կողմանէ անոնց մահուանը սպատճառ տուած կ'ըլլայ : Ու չըսէ մէկը որ ինքը ան միտքը չաւներ . վասն զի Աստուծուած որ սրտադէտ է ու մարդուս միտքը դի-

աէ, ի յաւելս-ածոյ որդի խօսի բնը անոն՝ կ'ըսէ. ու մենք գէշ  
միտք չունենանք ալ նէ, սատանան խխատ դէշը ունի,  
ու առ անսպարկեշտ խօսքերը իրեն զէնք կ'առնէ մէ.  
կուն մէկալին սիրտը խոցելու: Պօղոս առաքեալը մի  
խարուիք կ'ըսէ, մարդուս աղէկ բարքը կ'աւրեն ան-  
պարկեշտ խօսքերը. Մէ խաբի+ առականէն պէտք գաղ-  
ցանս բանի չար+ :

Անսպարկեշտ խօսքերը դոց ու վարպետ կերպով որ  
զուրցուին, շատ աւելի թունաւոր կ'ըլլան. վասն զի  
ինչպէս որ նետ մը որչափ ծայրը սուր ըլլայ՝ այնչափ  
դիւրաւ մարդուս սիրտը կը մանայ, ասանկ ալ սուր  
կերպով ըսուած անսպարկեշտ խօսքը աւելի խորունկ  
մարդուս սիրտը կը մանայ: Որո՞նք որ կենցաղավարու-  
թեան մէջ ասանկ խօսքերով կ'ուղեն պարծանք ունե-  
նալ, կենցաղավարութիւնը ինչ վախճանի համար ըլ-  
լուր չեն զիտեր: Կենցաղավարութիւնը անոյշ ու ա-  
ռաքինի խօսակցութիւններ ընելու համար եղած է,  
ինչպէս մեզուները մեզը շինելու. չէ թէ պիծակներու  
ոկես որ մէկտեղ կը ժողովին փառած բաներ ծծելու:  
Թէ որ անխելքին մէկը անսպարկեշտ խօսք մը քեզի ը-  
սէ, մի քաշուիր ցուցընելու որ ականջդ կը խրախի. ու-  
րեւ կողմ դարձիր կամ խոհեմ կերպով մը խմացուր  
չախորժելդ:

Ամենէն գէշ ախաերուն մէկն է՝ ուրիշները ծաղը ը-  
նելը. այ խխատ առելի է աս ախաը, ու քանի անդամ  
ծանք պատիմներ առւած է, ուրիշները ծաղը ընողնե-  
րուն: Չիկայ բան մը որ այնպէս եղբայրութեան  
ու մանաւանդ ջերմեռանդութեան գէմ ըլլայ, ինչպէս  
ուրիշները արհամարհել: Ծաղը ընելը՝ արհամարհել  
է ուրիշը, անոր համար անանկ ծանք մեզք է, որ սուրբ  
վարդապետները խօսքով եղած նախատինքներուն ա-  
մենէն սաստիկը ասիկայ կը սեպէն, ու իրաւունք ու-  
նին սեպելու: Վասն զի ուրիշ նախատինքները նախա-  
տուած անձին համարմունքը բոլորովին չեն վերցըներ,  
խկ ծաղը ընելը՝ ուրիշն համարմունքը ամեն կողմանն  
վերցընել է:

Խսկ զուարճախօսութիւնը սկատած կերպով որ ըլ-  
լուի՝ առաքինութիւն մըն է, որով համեստ ու ախոր-  
ժելի զբոսանք մը կը հանենք մարդկային անկատարու-  
թիւններէն: Բայց պէտք է աղէկ զդուշանալ որ ըլ-

ըսյ թէ զուարձախօսութիւնը կատակաբանութեան դասնայ: Կատակաբանութիւնը ուրիշին արհամարհութեամբը ու նախատանօքը ծիծաղ կը շարժէ, իսկ զուարձախօսութիւնը ուրդ ընտանի համարձակ ու խընտացընտղ խօսքով մը: Սուրբ Կուղովիկոս Թագաւորը սեղանէն ետքը թէ որ եկեղեցականք հարկաւոր բանի մը վրայ ուղղէին իրեն հետ խօսիլ, կ'ըսէր. «Հիմոյ տրամարանելու առեն չէ, քիչ մը հանգչելու առեն է՝ զուարձախօսութիւն ընելով. ամեն մարդ թող ըսէ համեստութեամբ ինչ որ կ'ուղէ: Ասանիկ կ'ըսէր չորս դին եղած ազնուականներուն համար, որոնք Թագաւորէն սիրու առնելու խօսքեր կ'ուղղէին լսել: Բայց հանգչելու առենինիս ալ անանոնք անցընենք միշտ, ով աստուածասէր հոգի, որ յաւիտենական կենաց յիշատակը մոքերնիս ըլլայ:

## ԳԼՈՒԽ ԻԲ

Յանուազն դատորարեան վրայ.

ՄԵ Դապէտ Նի մէ դապէջին, կ'ըսէ Քրիստոս տէրն մեր: Պօլոս առաքեալին ալ կ'ըսէ. ՄԵ յառաջ քան ոժամանակին դապէտ, մինչև եիւսցէ անը՝ որ լուսուար առնիցէ ոժառոցնիս խառըի, և յայտնիցէ Ալյոքնուրդու սրբից: Յանդուզն դատողութիւնը խիստ անհաճոյ է Աստուծոյ. մարդկանց ըրած գատաստանը յանգուզն է, վասն զի իրարու դատաւորը չեն. ուստի մէկզմէկ դատելով՝ Աստուծոյ իրաւունքը կը յափշտակեն: Յանդուզն է, վասն զի մէզքին դլսաւոր զէշութիւնը մարդուս մոքէն ու սրտէն կախուած էն՝ որոնք մեզի համար մութ բաներ են: Յանդուզն է, վասն զի ամեն մարդ բաւական դատելու բան ունի իր վրայ՝ առանց ուրիշներուն գատաստանին խառնուելու: Զիդատուելու համար այնչափ հարկաւոր է, մարդուս ինքը զինքը դատել՝ որչափ ուրիշները չիդատելու. վասն զի ինչողէս որ կ'արդիլէ Քրիստոս ուրիշը չիդատել, այնպէս ալ ստոքեալը կ'ըսէ. Անէ զանցնս գննչատ, ապա ու դապապարագնչատ: Բայց վախ մեզի որ բոլորովին ասոր զէմը կ'ընենք, շարունակ ուրիշները

դատելով՝ որ արգիլած է, ու մենք զմեղ ամենենին չխ-  
դատելով՝ որն որ հրամայուած է:

Յանդուզն դատողութեան դեպքը իր պատճառին  
յարմար ոլեսք է ըլլայ: Կան որ 'ի բնութենէ անանկ  
նեղասիրաւ են, որ ինչ որ մանայ սրտերնին կը լեղի-  
նայ՝ Ամովս մարդարենին ըստածին ոլես: Դարձաւանէն  
ուժրատառնս 'ի շատուան, և պատրուած արդարութեան ան 'ի դատանու-  
թիւն: Ասոնց համար աղեկ հողեռոր քժիշի մը ոլեսք է,  
վասն զի սրտերնուն լեղիութիւնը բնուկան ըլլալով՝  
դժուարաւ կը ընտանայ: և թեալետ ասիկայ մեղք չէ  
այլ միայն անկատարութիւն, բայց վտանգաւոր է՝ ո-  
րովհետեւ մարդուս սրտին մէջ տիրել կու տայ յան-  
դուզն դատողութիւն:

Ոմանք ալ յանդուզն դատողութիւն կ'ընեն, չէ թէ  
նեղասիրաւ ըլլալուն՝ այլ հոգարտութեան համար,  
կարծելով որ որչափ ուրիշներուն գործքերը դատելու  
ու վար զարնելու ըլլան՝ այնչափ իրենք կը բարձրա-  
նան: Ասանկենելը յանդուզն ու իրենք իրենց վտահա-  
ցող մարդիկ են: անանկ մեծ համարմունք ունին վրա-  
նին՝ որ ուրիշ ամենքն ալ իրենցմէ վար կը սեպեն, ինչ-  
ու ալես փորիսեցին որ կ'ըսէր: Ու Եմ իբրւ զայտ 'ի հարդ-  
խանէ:

Ոմանք ալ աս յայտնի հոգարտութիւնը չունին,  
բայց կ'ախորժին ուրիշի պակսութիւնները դիտել, ու  
ընդհակառակն իրենց կատարելութիւններն որ կը կար-  
ծեն թէ ունին՝ կամացուկ մը ուրիշներուն իմացընել:  
Աս իրենց ախորժը անանկ ծածուկ ու անզգալի է, որ  
առանց ինխատ սուր աչք ունենալու՝ չիկրնար մէկը  
տեսնալ: նաև իրենք չեն ճանչնար իրենց ունեցած ա-  
խորժը, թէ որ ցուցընող չըլլայ իրենց:

Ըատեր ալ կան, որ իրենք զիրենք շողոքորթելու՝  
զիրենք արդարացընելու ու խղճմանիքնուն զարնելը  
մեղմացընելու համար՝ ուրիշները կը դատեն: որպէս  
զի իրենց ունեցոծ կամ անոնց ոլես մոլութիւններ ա-  
նոնց վրայ ալ ձգեն, կարծելով որ մոլութիւն ունե-  
ցողները շտոնալով՝ իրենց մեղքը քիչ պարստելի կ'ըւ-  
լայ:

Ըատերնալ յանդուզն դատողութիւն կ'ընեն իրենց  
խելքը ցուցընելու համար, իբր թէ փիլիսոփայութիւն  
ընել զիտեն, ուրիշին սիրու կրնան գուշակել ու զի-

տաւորութիւնը խմանեալ։ Թէ որ Երբեմն դժբաղզարար դատմունքնին ելլելու ալ որ ըլլայ, գնա անկէց հարը անոնց յանդպնութիւնը զսպէ։

Ուրիշներն ալ իրենց կրիցը համեմատ կը դատեն։ որոնք որ կը սիրեն՝ անոնց ամեն բանը աղէկէ կը մեկնեն, իսկ որոնք որ կ'ատեն՝ անոնց ամեն բանը դէշ մաքի կը տանին։ Մէկ զարմանալի գիտուած մը միայն կայ, ուր որ չափազանց սէրը իր սիրելոյն վրայ դէշ դատմունք ընել կու տայ։ Հրէշ մըն է, բայց սիրելէն առաջ կու դայ։ Ծէպէտ անանկ սիրով մը սիրելէն՝ որ կամ անմաքուր է կամ անկատար կամ շփոթած ու այլայլած, ինչպէս է նախանձու սէրը։ որն որ, ինչպէս ամեն մարդ դիակէ, սուկ նայուածքի մը համար՝ ողջու ժողովու մը համար՝ ուրիշի հաւատարմութեանը դէմ դատմունք կ'ընէ, չնացողի տեղ կը դնէ ուրիշը։

Վասնցմէ 'ի զատ՝ վախն ալ, փառասիրութիւնն ալ, ասոնց նման ուրիշ տկարամառութիւններ ալ, շատ անզամ ուրատնու կ'ըլլան կանկածներու ու յանդուզն դատողութեան։ Բայց ասոնց դեղը որն է, նախ և առաջ եղ բայրսիրութիւնը՝ որ ուրիշի վրայ չէ Ծէ միայն դէշ բան չիմինառեր, այլ նաև կը վախնայ որ ըրլայ Ծէ հանդիպի։ ու հանգիպէլու ալ որ ըլլայ, աչքը կը դարձնէ, չիտեսնալու կը զարնէ։ ակնոյ ալ նէ, սուրբ սկարզամառութեամբ մը կը կարծէ որ ակսածը գեշութիւն չէ՝ այլ անոր շուքն է, կամ երեակայութիւն կը կարծէ։ Իսկ Ծէ որ չիկրնայ ինչ ըլլալը չիձանչնալ, մեկէն միտքը ուրիշ տեղ կը դարձնէ, կը ջանայ տեսածը մոռնալ։ Եղբայրսիրութիւնը մէկ հատիկ դեղ է ամենայն չարեաց, բայց մանաւանդ յանդուզն դատողութեան։

Դեղնացաւ ունեցողներուն ամեն բան դեղին կ'երենայ. աս ցաւէն խալքսելու համար բժիշկները հիւանդին աչքին չեն դներ դեղը, այլ ներսէն ըուընտցընելու համար ուրիշ դեղ կու տան։ Յանդուզն դատողութիւնը հոգեսոր դեղնացաւ մըն է, որ մարդուս աչքին ամեն բան դէշ կը ցուցընէ. ով որ կ'ուզէ աս հիւընդութենէ խալքսիլը, ոչ աչքին և ոչ մոքին դեղ պէտք է ընէ, այլ սրտին։ Սիրտդ աղէկէ որ ըլլայ, դատողութիւնդ ալ աղէկէ կ'ըլլայ։ Ծէ որ Եղբայրսիրութիւն ունիս սրտիդ մէջ, դատմունքդ ալ անոր համեմատ կ'ըլլայ։ Քեզի իրեք ազուոր օրինակներ։

Խոահակ Արխմելեքին ըստու որ Ռեբեկա իր քոյրն էր։ Արխմելեք տեսաւ որ Խոահակ անոր չետ խիստ համարձակ կը վարուեր, դատեց որ իր կինն էր։ չարմիտ մարդ մը կրնար գատաղութիւննել որ իր հարձը ըլլայ, կամ թէ որ իրաւ քոյրն ալ էր նէ՝ ազգապղծութեան նշան կու տար։ Բայց Արխմելեք անկեց առելի եղբայրախրութեան կողմը չէր կրնար դատել տեսածը։ Մենք ալ ասանկ ալէտք է ընենք, ով աստածասէր հոգի, որչափ որ կրնանք նէ՝ բարի մեկնել ուրիշի ըրածը։ թէ որ գործք մը հարիւր կողմ ունենայ, պէտք է ամենեն աղէկ կողմը նայիլ։

Սուրբ Կոյսը յղի էր, սուրբ Յովանի յայտնի տեսաւ անոր յղի ըլլալը։ բայց որովհետեւ ուրիշ կողմանէ գիտէր որ բոլորովին սուրբ էր, բոլորովին անարտա, բոլորովին հրեշտակի պէս վարք մը ունէր, չիկրցաւ հաւտալ որ յղի ըլլայ, ուստի մատածեց բաժնուիլ իրմէն, ու Աստուծոյ թողուլ իր դատաստանը։ Թէ և տեսած նշանը յայտնի բան էր սուրբ Կոյսին վրայ դիշ մատածելու համար, այսու ամենայնիւ չուզեց դատել զինքը։ Խեցմւ։ վասն զի, ինչպէս որ սուրբ աւետարանը կ'ըսէ, առդար էւ։ արդար մարդը երբոր իր աղէկ ճանչցած անձին ոչ գործքը կրնայ արդարացընել, և ոչ դիտաւորութիւնը, չէ թէ անոր համար կը դատէ զինքը։ այլ Աստուծոյ կը թողու անոր դատաստանը։ Ասանկ ալ Քրիստոս տէրն մեր խաչին վրայ չիկրնալով բոլորովին արդարացընել իր խաչողները, անոնց չարութիւնը քիչցընելու համար՝ իրենց տղիտութեանը որւած ըրածնին, ըսելով։ Հայր Առաջ դաշտ, վահ գիտեն ովհն գործէն։ Երբոր չենք կրնար մեղքը արդարացընել, գոնե կարեկից ըլլանք մեղաւորին՝ իր ըրածը տղիտութեան կամ ակարութեան տալով, որ քիչ մեղաղքելի ըլլոյ։

Անանկ է նէ, չենք կրնար ամենենին ուրիշը դատել։ Տարակոյս չիկրայ որ չենք կրնար։ Աստուծ միայն կը նոյ արդար դատաստան ընել յանցաւորի մը վրայ։ Իրաւ է որ Աստուծ դատաւորներու ձեռքով կ'ընել իր դատաստանը, անոնք են իր սկաշտնեաները։ բայց անոնք ալ պարարկան են իր տուած վճիռը յայտնել, իրմէ լսածնին միայն ըսել։ Թէ որ իրենց կիրքը մեջը խառնեն, իրենք կ'ըլլան դատողը, ու անոր համար դատուին պիտոր։ վասն զի մարդս իբրև մարդ՝ ուրիշը չիկրնար դատել, արդիլած է։

Գործք մը տեսնալը կամ գիտնալը՝ դասել չէ. վասն զի դատաստան ընելը տարակոյս մը կենթաղբէ՛ պղափ ըլլայ մեծ ըլլայ, իրօք կամ կարծեօք դժուարութիւն մը կ'ենթաղբէ՛ որուն վրայ դատաստանը պիտոր ըլլուի. անոր համար սուրբ տւետարանը անհաւասներուն համար կ'ըսէ որ արդէն դատասպարտուած են, վասն զի իրենց դատապարտութեանը վրայ տարակոյս չելայ: Աւրեւին ուրիշի վրայ տարակուսիլը մեղք չէ, վասն զի տարակուսիլը արդիլած չէ՝ այլ դատելը: Բայց առանց պատճառի տարակուսիլ կամ կասկածիլ ալ չըլլար ուրիշի վրայ. վասն զի առանց յայտնի նշանի մը կասկածիլը՝ յանդուդն կասկած կ'ըլլայ: Թէ որ ըսրամիա մարդ մը տեսած ըլլար որ Յակոբ նահապեար չըհորին քովը Ասքել համբուրեց, կամ երբոր Ամերեկա Եղիազարին ձեռքին ապարանշանեներն ու օղերը ընդունեցաւ ամենելին անծանօթ օտարականի մը ձեռքէն, անտարակոյս գէշ մտքի կ'երթար անոնց վրայ՝ որ բարի օրինակ Էին պարկեցութեան: Բայց ըսրած դատողութիւնը պատճառ կամ հիմն չէր ունենար. վասն զի գործք մը որ ըստ ինքեան ոչ աղէկ և ոչ գէշէ, գէշ մտքի տանելը յանդուդն կասկած է՝ երբոր ուրիշ պարագաներ յայտնի չեցուցընեն գէշութիւնը: Նմանապես յանդուդն դատողութիւն է գործքէ մը պատճառ առնուլ՝ ընողը պարսաւելու: Բայց առոք վրայ վարը աւելի որոշ պիտոր խօսիմ:

Վերջապէս որոնք որ իրենց խղճնոտանքին վրայ հոդ ունին, դիւրաւ չեն լինար յանդուդն դատողութեան մէջ: Վասն զի ինչպէս որ մեղուները ամողոտ օղերուն ներս կը քաշուին, ու իրենց փեթակին մէշը մեղք շենելու կ'աշխատախին, ասանկ ալ բարեպաշտ մարդկանց միոքը մութ դատողութիւններէն կը խորչի, ուրիշ ամողով ծածկուած գործքերը չուղեր դատել. ուստի ներս կը քաշուի իր սրախին մէջ բարի առաջադրութիւններ կ'ընէ ինքը զինքը շխակելու: Աւրիշի վարքը քննելը դատարկ մարդու գործք է. չեմ ըսկը անոնց համար՝ որոնք որ ընտանեաց կամ ընկերութեան մեծերն են, ու իրենց պարտքն է ուրիշներուն ըսրածին վրայ արթուն կենած. թող անոնք իրենց պարագը կատարեն, բայց անուշութեամբ ու սիրով՝ առանց չափէն գուրուելուու:

## ԳԼՈՒԽ ԻԹ

Բամբասանց վրայ .

Յանդուդն դատողութիւնը անհանդստութիւն կը բերէ մարդուս սրտին, արհամարհէլ ուրիշները, հրպարտութիւն, ինքնահաւանութիւն, ու շատ ուրիշ չարաչար հետևանքներ, որոնց դժխտորներուն մէկն է բամբասանքը՝ Ժանտախտ կենցաղավարութեան : Աայս որ Եսայի մարդարէին շրթունքները մաքրող հրեշտակներ՝ պէս՝ վառած փայտ մը չունիմ ձեռքս այն սուրբ սեղանեն առած, որ ամենուն պրկունքն մօռեցրնելով՝ մաքրէի բերանենին բամբասանք ընելէն . մեղքը աշխարքէս որ վերնար, ուրիշ անօրէնութիւններուն մեծ մասն ալ կը վերնար :

Ուլ որ անիրաւ տեզը ուրիշին անունը կ'աւրէ, մեղք պործելէն 'ի զատ՝ անունը նորեն շնորհու սպարտըկանէ, ըրած վնասին համեմատ . վասն զի գողը արքայութիւն չիկրնար երթով՝ գողցած բանը ետ չիտուած, իսկ բարի անունը աշխարքիս ամեն մեծութիւններէն վերէ : Բամբասանքը տեսակ մը մարդասպանութիւնն է . վասն զի մենք իրէք կեանք ունինք . հոգեոր՝ որ այ շնորհքին վրայ հաստատուած է, մարմնաւոր՝ որ հոգինն կը կախուի, ու քաղաքական՝ որ բարի անուն ունենալն է : Սուջնը մեղքով կը վերնայ, երկրորդը մահուամբ, երրորդը բամբասանքով : Բայց բամբասողը լեզուին մէկ հարուածովք հասարակօրէն իրէք մահ կը սպատճառէ . սպաննելով թէ իրեն և թէ լսողին հողին, ու բամբասած անձին ալ քաղաքական կեանքը վերցրնելով : Սուրբ Յեռնարդոսին խօսքն է . բամբասողն ու բամբասանք մտիկ ընողը երկուքն ալ գիւահար են . մէկը լեզուին վրայ սատանայ ունի, մէկալը ականջին մէջ : Դաւիթ մարդարէն բամբասանք ընողներուն համար կ'ըսէ . Արեցին ռւեպուս իւրէանց որպէս զօյէ : Օձին լեզուին ծայրը երկու ճղքուած է . ուսաի Սրբուստէլ, երկուոյրի սուրբ պէս է, կ'ըսէ . ասանկ ալ բամբասողին լեզուն երկասյրի սուր մըն է, որ մէկ զարնելով մը

թէ լսողին տկանջը կը թունաւորէ, և թէ ուրիշի աղէկ անունը :

Անանկ է նէ, ով աստուածասէր հոգի, Խրատս աղէկ բոնէ, ամենելին ուրիշը մի բամբասէր, ոչ ուղղակի և ոչ անուղղակի. չըլլայ որ սուտ յանցանք մը դնես ուրիշի վրայ, չըլլայ որ ուրիշի ծածուկ յանցանքը յայտնես, չըլլայ որ յայտնի յանցանքը մեծցընես, չըլլայ որ բարի գործքը չար մեկնես, չըլլայ որ ունեցած բարութիւնն որ զիտես՝ ուրանաս կամ վարպետութեամբ չիգիտնալ ձեւացընես կամ պղոտիկցընես. վասն զի աս ամեն կերպով Աստուծոյ գէմ ծանր մեղք կը գործես, մանաւանդ ուրիշի վրայ սուտ բան հաստատելով, կամ իրաւը ուրանալով՝ ուսկից իրեն վնաս կը ծագի. վասն զի ուրիշի վնասակար եղած սուտը երկու մեղք է :

Որո՞նք որ բամբասանքէն առաջ դովեստներ կուտան բամբասէլու անձին, կամ դովելու առեն երկդիմի խօսքեր կը բանեցընեն, ամենէն թունաւոր բամբասանք ընողները անոնք են: Կը նայիս որ մէկը կ'ըսէ. Խրաւ որ կը սիրեմ ան անձը, ուրիշ բաներու մէջ խիստ աղէկ է, բայց ճշմարիտը չուրացուիր որ աս կամ ան գէշ բանը ըրաւ: Ան աղջիկը գէշ աղջիկ չէ, բայց խաբուեցաւ: Ասոնց պէս ուրիշ կերպ կերպ յառաջաբանութիւններ, որոնց մէջ յայտնի կ'երենայ բամբասովին վարպետութիւնը. վասն զի աղեղնաւորը նետը նետելէն առաջ որչափ որ կրնայ՝ իրեն կը քաշէ, ուրիշ բանի համար չէ քաշելը՝ բայց աւելի ուժով նետելու համար: Ասանկ ալ բամբասովները կարծես որ չեզունին իրենց կը քաշէն, բայց աւելի ուժով երկրնցընելու համար է՝ որպէս զի լսողներուն սիրալ մանայ ըրած բամբասանքնին:

Առավետ խօսքերով եղած բամբասանքը ամենէն գէշն է. վասն զի ինչպէս որ մոլեխինզը ինքիրեն սաստիկ ու շուտ չեթունաւորէր, ու գիւրաւ զիմացը կրնայ առնուիլ, բայց զինիի հետ խառնուած որ բլլայ՝ ճար չիմնար, ասանկ ալ բամբասանքն որ ինքիրեն մարդուս մէկ ականջէն կը մանայ՝ մէկալէն կ'ելլայ, երբոր վարպէտ ու զուարճուի խօսքերով խառնուած որ բլլայ, սաստիկ ներս կ'անցնի լսողներուն սիրալ: Թայն իծիս 'ի նէրդոյ շշնանց նոցա, կ'ըսէ Դաւիթ մարգարէն. իժը անանկ կը խածնէ՝ որ գրեթէ չիտեմուիր խածածը, իր

Թոյնը առջի բերանը ախորժելի քերուիլ մը կը բերէ ,  
ուստի խածուովին սիրար կը բացուի ու անանկ կ'ըն-  
դունի թոյնի որ՝ ալ անոր գէմը չառնուիր դեղով :

Մի ըսեր որ աս կամ ան մարդը զինով է , թէ և զի-  
նովութիւնը տեսած ալ ըլլաս . և ոչ թէ անառակ է ,  
թէ և անառակութիւնը տեսած ըլլաս . վասն զի մարդս  
միանգամ բան մը ընելով՝ ան ախտին տէրը չըլլար :  
Արել միանգամ կեցաւ Յեսուին յաղթութեանը հա-  
մար , անգամ մըն ալ խուարեցաւ Քրիստոսի մահուա-  
նը համար . բայց անովը չըսուիր որ արել անշարժ է  
կամ ըստ չունի : Եոյ նահապէտը անգամ մը զինովցաւ .  
անգամ մըն ալ Դովտ զինովցաւ , ու զինովութեան մէ-  
ջը աղդասպծութիւն ալ ըրաւ , բայց ոչ Եոյ նահապէ-  
տը զինով կընայ ըսուիլ , և ոչ Դովտը զինով ու աղ-  
դասպիզծ : Սուրբ Պետրոս անգամ մը ուրիշի ականջը  
կտրելուն համար՝ արիւնահեղ չըսուիր , և ոչ Հոյ-  
հոյիչ՝ միանգամ մը Հայհոյելուն համար : Մոլութեան  
մը կամ առաքինութեան մը տէր ըլլալու համար՝  
ովէտք է որ մէկը ան բանին մշջ առաջ գնացած ու  
ան բանը իրեն ունակութիւն ըրած ըլլայ : Ուստի զրբ-  
ուարառութիւն է բարկացաղ կամ զող ըսել մէկուն ,  
անգամ մը իր բարկութիւնը կամ զողութիւնը տեսած  
ըլլալուն համար :

Թէ և մէկը երկան առեն մոլութեան մը ետեւէ եղած  
ալ ըլլայ , վտանգաւոր է զինքը մօլի կանչել , կընայ  
մարդ սիսալիլ : Սխման բորոտը Մագդաղենացին հա-  
մար մեղաւոր է ըսաւ , որովհետեւ քիչ մը առաջ իրաւ  
մեղաւոր էր . բայց ըսածը սուտ ելաւ , վասն զի ըսած  
առենը Մագդաղենացին անանկ չէր՝ այլ սուրբ առաջ-  
խարող մըն էր . անոր համար ալ Քրիստոս տէրն մէր  
զինքը պաշտպանեց : Անիսէլք վարիսեցին մաքաւորին  
համար յափշտակող՝ անիրաւ ու շնացող ըսաւ . բայց  
խիստ սիսալեցաւ , վասն զի ան առենը արդարացած էր :  
Աստուծոյ բարութիւնը անանկ մէծ է որ վայրիկեան  
մը կը բաւէ իր շնորհքը ինդրելու ու ընդունելու . ու-  
րեմն ի՞նչ ստուդութիւն կը մնայ մեղի՝ այսօր մեղաւոր  
կանչելու մէկը էրէկ մեղաւոր եղած ըլլալուն համար .  
էրէկուան օրը չէ որ ոլիտոր զատէ ասօրուանը , այլ  
աս օրը էրէկուանը , այսինքն վերջի օրերնիս է որ պի-  
տոր դատէ զամենքնիս : Ուրեմն առանց սուտ զուրցե-

լու վտանգի՝ չե՞ք կրնար մեկու մը համար գեշ է ըսել.  
այսափ միայն պէտք եղած տեղը կրնանք ըսել՝ որ գեշ  
դործք մը ըրած է, առեն մը գեշութեան մէջ անցու-  
ցած է իր կեսները, հիմայ ալ գեշ ճամբու մէջ է. բայց  
ասօրուանը երեկութենէ, կամ երեկուանը ասօրութնէ,  
կամ մանաւանդ վաղուանը ասօրութնէ չըլլար հետեցը-  
նել:

Երաւ՝ պարտըկան ենք տմեն կերպով զգուշանալ  
ուրիշը ժիբամբասելու, բայց մէկալ ծայրն ալ անցնե-  
լու չէ՝ ինչպէս ոմանք բամբասանքէն փախչելու հա-  
մար՝ ուրիշի գեշութիւնը կը գովենի: Թէ որ մէկը իրաւ-  
ցընէ բամբասող է, անոր համար մի ըսեր որ եղբայրա-  
հասեր է, մի ըսեր որ ազնիւ ու մաքրասեր է. Թէ որ  
մէկը վանդաւոր ընտանութիւններ կ'ընէ, մի ըսեր որ  
բարի նախանձ է մի ըսեր, և ոչ սիրահարութիւնը բա-  
րեկամութիւն ունի: Պէտք չէ օդուել մոլութեան, ոլ  
աստուածասեր հոգի, պէտք չէ շողոքորթել ու տածել  
ուրիշի ախար, բամբասանքէն զգուշանալ կարծելով.  
այլ յայտնի ու անկեղծ՝ գեշը գեշ ըսելու է, ու պար-  
սաւելի բանը պարսաւելու է. վասն զի տանկ ընելը  
Եսուուծոյ փառք է, միայն թէ ըսելու թէութիւններս  
ուահելով:

Ուրիշի մոլութիւնը գովելի կերպով պարսաւելու  
համար՝ պէտք է որ օդուար վնատընենք, կամ անոր՝  
որուն վրայ որ Էխոսպը, և կամ անոնց՝ որոնց որ կը  
խօսինք: Թէ որ աղջիկ զաւելներու առջին՝ ասոր կամ  
անոր ըրած վանդաւոր ընտանութեանցը վրայ, ասոր  
կամ անորը ըրած կամ խօսած անկարդութեանցը վրայ  
կը խօսուի, ու դուն ատ բաները ժիպարսաւես, մանա-  
ւանդ արդարացընել որ ուղես, լողներուն մատաղ  
հաստին մեծ միաս կ'ըլլայ, չար օրինակի՝ առնեն ա-  
նոնցմէ: Ուստի իրենց օդուար կը պահանջէ՝ որ ան-  
կեղծարար պարսաւենք ատ բաները, թէ որ աւելի  
յարմար առենի չե՞ք կրնար պահել՝ որ նուազ նախա-  
տինք ըլլայ ատ անկարդութիւնները ընովներուն:

Ասկէց՝ ի զատ՝ պէտք է որ քեզի լինայ ատ բանին  
վրայ խօսիլը. ինչպէս թէ որ ատ ընկերութեան մէջ  
զվաւորներէն մէկն էս, ու քու լութենեղ կրնայ

կարծուիլ որ մոլութիւնը կը հաստատես։ Իսկ թէ որ պղափկներէն մեկն ես, պէտք չէ որ առաջ նետուիս ուրիշները պարսաւելու։ Բայց ամեն բանէն աւելի պէտք է զգուշանաս որ չըլլայ թէ բառ մը աւելի ըսես։ Խօսք հասկլնալու համար, թէ որ մանչու կամ աղջկան մը համարձակ ու վտանգաւոր ընտանութեանը վրայ է խօսքդ, պէտք է որ խիստ զգուշանաս եղածին վրայ վանկ մը չեւելլընելու։ Թէ որ սոսկ արտաքին թեթև բան մըն է տչքի զարկածը, անկէց աւելին պէտք չէ մակարէրելով ըսես։ Թէ որ սոսկ անխոհեմութիւն մըն է, ան միայն ըսէ։ Թէ որ ոչ անխոհեմութիւն մըն է և ոչ դրսէն ալ իրօք աչքի զարնող բան մըն է, այլ միայն չարամիտ մարդկանց բամբասանքի պատճառ կրնայ տալ, կամ ամենենին ըսէ, և կամ ճիշդ պէտք եղածը բացատրէ։ Ակզուն ուրիշը դատելու առեն մարդուս բերնին մէջ անանկ կեցած է՝ ինչպէս նշարակը վիրաբուժին ձեռքը ջղերուն մէջ երակ բանալու համար։ Պէտք է անանկ զգուշութեամբ շարժի, որ ոչ եւել և ոչ պակաս բան մը ըսէ։ Ակրծապէս մէկուն ախտը պարսաւելու առեն՝ ամեն բանէն եւել զգուշանալու է, որ որչափ կտրելի է՝ անոր անձին չերթայ պարսաւանքը։

Երաւ է որ անուննին աւրուած ու յայտնի յանցաւորներուն վրայ համարձակ կրնայ խօսուիլ, բայց ան ալ եղբայրսիրութեան ու կարեկցութեան հոգւով պէտք է ըլլայ, չէ թէ հպարտութեան ու գուտզութեան, չէ թէ անոր չարեացը վրայ ուրախանալով, վասն զի ատիկայ չարասիրո ու չարամիտ մարդու գործք է։ Իսկ Աստուծոյ ու սուրբ եկեղեցւոյ թշնամիներուն, ինչպէս են հերետիկոսներն ու հերձուածովները, ու սննոց աղանդապետներն ու համախոհները, որչափ որ կրնանք նէ՝ պէտք է դէմ խօսինք, ճշմարտութիւնը պաշտպանենք։ որովհետեւ եղբայրսիրութիւնը կը պահանջէ որ գայլուն դէմ պոռանք որ ովհարներուն ինաս ընէ։

Ամենքը համարձակ կը դատեն ու կը խօսին թագաւորներու ու բոլոր ազգերու դէմ, ինչ որ իրենց կիրքը գտաել ու զուրցընել կու տայ։ Աս բանիը դուն մի ըներ, ով աստուածաեր հոգի։ վասն զի Աստուծոյ դէմ ըլլալէն՝ ի զատ՝ զլուխդ հաղարումէկ վայ կրնայ բերել։

Երբոր մեկուն վրայ դէշ բան մը կը լսես, տարակու-  
սէ լսածիդ վրայ՝ թէ որ իրաւամբք կրնաս տալակու-  
սիլ. առա թէ ոչ, ընողին դիտաւորութիւնը արդարա-  
ցուր. աս ալ կարելի չէ նէ, կարեկից եղիր, խօսքը ու-  
րիշ բանի վրայ դարձուր, յիշելով ու ուրիշներուն յի-  
շեցընելով որ Աստուծոյ շնորհքն է իրենց նոյն պակ-  
սութեանը մէջ չկանալը։ Անուշ կերպով մըն ալ չունա  
որ բամբասողը ինքն իրեն դայ, ու թէ որ բամբասուած  
անձին մէկ աղէկութիւնը դիտես նէ՝ ըսէ։

## ԳԼՈՒԽ 1.

Խօսւելու վրայօր բանի մը ուրիշ խրառներ.

Խօսւեածքդ ախորժելի ըլլայ, անկեղծ, պարզ, բնա-  
կան ու ճշմարիտ. զգուշացիր կեղծաւորութենէ, վար-  
պետ ու շինծու կերպեր բանեցընելէն։ Թէ և ամեն  
ճշմարտութիւն միշտ ըսելը տղէկ բան մը չէ, բայց ա-  
մենենին օրինաւոր բան չէ ճշմարտութեան դէմ խօսք  
զրուցելը։ Սորմեցուր քեզի որ ամենենին զիտնալով  
սուտ մը բերնէդ չիշանես, ոչ զքեզ արդարացընելու  
և ոչ ուրիշ պատճառի համար, վասն զի Աստուած  
ճշմարտութեան է Աստուած։ Թէ որ յանկարծ առանց  
անդրադարձութեան սուտ մը ելլելու ըլլայ բերնէդ,  
ու կրնաս մէկեն շիտկել, ջանա որ շիտկես։ Ճշմարիտը  
ըսելը շատ աւելի աղւոր ու զօրաւոր կերպ է զքեզ ար-  
դարացընելու քան թէ սուտ զուրցելը։

Թէ և կրնայ մէկը խոհեմութեամբ ծածկել երբեմն  
ճշմարտութիւնը վարպետ խօսքով մը, բայց աս կերպս  
հարկաւոր տեղ միայն բանեցընելու է՝ երբոր Աստու-  
ծոյ փառքն ու ծառայութիւնը յայտնի կը պահան-  
ջեն։ Աս դիալուածէն դուրս վարպետութիւն բանեցը-  
նելը վտանգաւոր է։ Վասն զի սուրբ դիբքը՝ Զէ սուբէ Հո-  
գին ինապունէան Քահիցէ ՚ի նէնդանէնէն, կ'ըսէ։ Զիկայ  
խորադիտութիւն մը այնսպէս սիրուն ու ախորժելի  
ինչպէս անկեղծութիւնը։ Աշխաքիս խոհեմութիւնն ու  
վարպետութիւնները անոնց կը վայը, որոնք որ որդիւ-

աշխարհին այսուհին կ'ըստին . իսկ Առուծոյ որդիքը շետակ ճամբան կ'երթան առանց պատոյա ճամբաներու , սրտերնուն մէջ խորշումնորշ շելայ . Ո՛՛ գնայ մամպունէամբ , գնայ Հապահութէամբ . կ'ըսէ սուրբ գիրքը : Սուտ զուրցելը , երկու լեզու բանեցընելը , կեղծաւորութիւն ընելը , տկար ու ցած սրախ նշաններ են միշտ :

Սուրբ Օդոստինոս իր խոստվանութեան չորրորդ գրքին մէջ ըստած էր որ իր բարեկամին հետ մէկ սիրա մէկ հոգի ըլլալով՝ անոր մեռնելէն ետքը իր կեանքը իրեն առելի եղած էր , չուզելով ապրիլ կէս սիրտ կէս հոգի . ու չէր ալ ուզեր մեռնիլ՝ որ բարեկամը բոլոր վին չիմեռնի : Ես խօսքը եարը իրեն շննծու երկցաւ . անանկ որ՝ իր նահանջմանց գըքին մէջը փուժ ու ան խելք խօսք կը կոչէ իր ատ խօսքը : Դիտէ , ով աստուածաւեր հոգի . ինչ զգուշութիւն ունելը այն սուրբ ու աղիւ հոգին՝ շննծու խօսք մը չքակլու : Երաւցընէ մեծ զարդ մըն է . քրիստոնէի մը ճշմարիտ սպարզ ու անելեղծ խօսիլը . Դաւիթ մարդարէին խօսքն . Աստի նէ պահեօիծ պահապարհու իմ , ով մէ մեղայց լեղուան իմաշ : Դիր , աէր , պահապարհու իմանու իմայ և գուստու ամուր չընանց իմոց , ով մէ խապարէսցի սիրու իմ բանիւ շարութէան :

Սուրբ Լուդովիկոս թագաւորը չէր ուզեր բանի մը դէմ զուրցել , բայց միայն երբոր լուելը մէզք կ'ըլլար կամ ուրիշի ծանր վիսաս . վասն զի ամեն կերպ վիճաբանութենէ ու հակառակութենէ կը խորչէր : Ուստի երբոր հարկ ըլլայ մէկուն դէմ խօսիլ՝ մէկալին կարծեացը դէմը առնուլ , ովետք է խիստ անոյշ կերպ ու զգուշութիւն բանեցընել՝ որ չքլայ թէ նեղանան . վասն զի խստութեամբ բան մը չէնք կրնար շահիլ :

Քիչ խօսելն որ այնչափ կը գովեն հին խմաստուները՝ ան չէ որ մարդու քիչ խօսք հանէ բերնէն , այլ դատարկ ու անօդուտ բան չիխօսի . վասն զի խօսելու մէջ՝ խօսքերուն քանակը չինոյուիր , այլ որակը . ու ինձի կու գոյ որ երկու ծայրէն ալ փախչելու է : Խիստ ծանրութիւնը՝ որ կենցաղավարութեան մէջ չուզեր ամենենին ընտանեկան խօսքեր , չիխստահիլ մը ուրիշներուն ու զանոնիք արհամարհէլ մը կը ցուցընէ . իսկ շարունակ խօսիլն ու ուրիշներուն առեն ու հանդիսան չիտակ՝ որ իրենք ալ ուղածնին ըսեն , յանդիտութիւնն է ու տեսակ մը բանաւորութիւն :

Սուրբ Առադովիկոս չէր ախորժեր որ մէկը ընկերութեան մէջ ուրիշի հետ կամաց խօսի . մանաւանդ սեղանի վրայ , որպէս զի ուրիշները չիկասկածին որ վրանին կը խօսի . ուստի կ'ըսէր . « Ով որ աղեկ ընկերութեամբ սեղան կը նստի , զուարժ ու ախորժելի խօսակցութիւններ ընելու համար է . ուստի անանկ կերպով պէտք է խօսի՝ որ ամենքն ալ լսեն . խել թէ որ հարկաւոր գործողութեանց վրայ խօսք մը ունի , ուղղ հոն չէ խօսելու » :

## ԳԼՈՒԽ 1.0.

Զրուանաց վրայ , ու նախ անմեղ ու զովելի  
զրուանաց .

Հարկաւոր է երեկոն հանդիսաւ տալ մոքի ու մարմնոյ ալ զբօսանքով : Կասխանոս կը ոկտոմիչ որ թոշնորսին մէկը օր մը տեսաւ որ սուրբ Յոհաննէս աւետարանից ձեռքը կտքաւ մը առեր կը շցէր . հարցուց իրեն որ ինչու իրեն պէս մարդը անանկ փուճ բանի տաեն կ'անցըներ : Սուրբն ալ անոր հարցուց . Նզեղը ինչու միշտ լարած չես սկահէր : Պատասխանեց որսորդը . վախնալով որ չըլլայ թէ ուժը կորսընցընէ , ու պէտք եղած առեն բանիս չիդայ : Սուրբն ալ ըստւ . Ուրեմն մի զարմանար որ ես ալ երեկոն մոքիս աշխատանքը կը թուլցընեմ՝ քիչ մը հանդչելու համար , որպէս զի ետքը աւելի ուժով կարենայ մոտածել : Խխտ մէծ սպակութիւն է անանկ խխտ ու վայրենի ըլլան որ՝ մէկը իրեն ալ ուրիշներուն ալ քիչ մը հանդչելու առեն չիտայ :

Քիչ մը օդ առնել , ժուռ գալու ելլել , զուարժ ու ախորժելի խօսակցութեան հետ ըլլալ , նուազարան զարնել , երգել , որսի երթալ , անանկ անմեղ զբօսանքներ են՝ որոնց գործածութեանը համար խոհեմութիւն միայն պէտք է , որն որ առեն բանի կարգ՝ առեն՝ ուղու չափ կը սահմանէ :

Ան խաղերն որ վաստակենին մոքի ճարտարութեան

կամ մարմնոյ աջողակութեան վարձք է, ինչու զընտակի՝ աղխառակի՝ ստորիննի խաղերը, ըստ ինքեան աղեկ ու անմեղ խաղեր են: Միայն պէտք չէ չափը անցընել, ոչ առենին կողմաննէ և ոչ ստոկին, վասն զի երկան առեն որ խաղուի, զրօսանք ըրլար՝ այլ աշխատնիք, ոչ միաքը և ոչ մարմինը կը հանգչի, այլ ընդ հակառակն միաքը կը թմրի, մարմինն ալ կը թուլնայ: Մէկն որ հինգ վեց ժամ աղխառակ կը խաղայ, մաքին ուժը բոլորովին կը կորուցնեն: Երկան առեն զնտակ խաղուղը՝ մարմինը հանգչեցընելու տեղ չարաշար կը յոդնեցըն: Թէ՛ որ մէջ տեղը դրուած վաստակը շատ բան է նէ, խաղուղները կիրք կ'ելլեն: անիրաւութիւն ալ է փուծ ու անօգուտ ճարտարաւթեան մը համար այնչափ վարձք զնել խաղի մէջ յաղթողին:

Բայց ամեն բանէ աւելի զգուշացիր, ով աստուածաւէր հոգի, որ ըրլայ թէ տառնկ բաներու խելքդ տառ: վասն զի որչափ ալ անմեղ ըլլայ զրօսանք մը, անոր վրայ սիրադ կը պարընելը դէշ բան է: Չեմ ուղեր ըսել որ խաղալու առենդ չիղուարճանաս, վասն զի ան տեհնը զրօսանք ըրլար ըրածդ: այլ անանկ կերպով պէտք չէ սիրես խաղն որ սրտիդ զբաղմունք մը կամ կիրք մը դառնայ, ու անհանգստութիւն տայ քեզի:

## ԳԼՈՒԽ ԼՅ

### Արդիւած խաղերու վրայ.

«Սարաի, թղթի, ու ասոնց պէս խաղերը, որոնց վաստակը աւելի բախտէն կը կախուի, չէ թէ միայն վտանգաւոր զրօսանքներ են՝ ինչու պար սրարելը, այլ նաև ըստ ինքեան դէշ ու սլարաւելի են: անոր համար ալ աս խաղերը վաստակի համար խաղալը արգիւլոծ է, թէ քաղաքական և թէ եկեղեցական օրէնքներէն: Բայց կրնաս ըսել: Ի՞նչ դէշութիւն ունին աս խաղերը՝ ասոնց մէջ ինելքը ըրլալով վաստակեցընել տուողը՝ այլ բախտը, շատ անգամ անոնց կ'օդնէ բախտը՝ որ աջողակութենէ ու ճարտարաւթենէ զուրկ են: —

Կը սպասախանեմ որ բուն ասոր համար է իւելքի գեմ վաստակ ըլլալը : Կրնաս ասոր գեմն ալ առնուլ ըսելով՝ որ խաղցողները իրարու հետ տանել խօսք դրեր են : Բայց խօսք դնելնին այնչափ կ'օդիե՞ որ վաստրկողը անիրաւութիւն չըներ կորսընցընողին . բայց առկեց չիշետելիք որ իւելքի գեմ շրջայ , թէ ըրած վաստակնին և թէ դրած խօսքերնին . վասն զի որն որ ճարտարութեան վարձք սիստոր ըլլար , կ'ըլլայ վարձք բախտի՝ որ ամենենին վարձքի արժանի չէ , որովհետեւ ամենին կերպով մը մեզմէ չիկտիուիք :

Մէջ մըն ալ որ խավը զքօսանքի համար եղած է , իսկ առ կերպով խաղցողին հողին կը հանէ . վասն զի սլետք է որ շարունակ ուշագրութիւն ընէ , տակնումքոյ ըլլայ , կիրք ելլայ : Աստանեկ խաղցողներուն ուշագրութենէն աւելի ձանձրալի՝ աւելի խորունեկ ուտիուր զքաղմունք մը կընայ ըլլալ . չես կընար , ոչ խօսիլ , ոչ ինգալ , և ոչ հազար . մէկէն կը բարկանան ու կը կատղին :

Ասոնցմէ՝ ի զատ՝ առանեկ խաղերուն մէջ՝ յաղթողը միայն կը զուարձանայ . հիմայ ասանեկ զուարձութիւնը անիրաւ բան չէ , երբոր մէկը ուրիշի արտմութեամբը ու միասովը միայն սիստոր զուարձանայ . ասանեկ զուարձութիւնը անարդ ու պարսաւելի զուարձութիւնն է : Աս իրեք պատճառին համար է որ ասանեկ խաղերը արդիլած են : Լուդովիկոս մեծ թագաւորը լսելով որ իր եղբայրն Ենթուի կոմսը ու Կուտլթիէրի Նըմուրի կոմսը նարու կը խաղային , որչափ ալ հիւանդ էր՝ ելլաւ անկողնէն , ու զլորարկելով անոնց խուցը դնաց . առաւ բարկութեամբ նարուն տախտակն ու քուեները՝ իւել մըն ալ ստակ , պատռհանեկն վար ծովը նետեց :

## ԳԼՈՒԽ ՀՊ

Պար պարելը և ուրիշ անմեղ բայց վտանգաւոր  
զբոսանքներու վրայ .

Պար պարելը ըստ նկատման անտարբեր զբօսանք մըն  
է . բայց հիմնելուան կերպովը խիստ դէս ՚ի չարը կը  
տանի , ուստի վտանգներով ու որոքայթներով լէ-  
ցուն է : Գիշերը կ'ըլլուի մութ առեն , ուստի դիւրին  
է ախտաւոր ու խաւարային գործքեր մանալը անանի  
մեղքի յարմար առեն : Գիշերուան մէծ մասը առանց  
քնանալու անցընելէն ետքը՝ հետեւեալ առառուն կը  
կորսուի առանց Աստուծոյ ծառայութեանը , օրուան  
ամենէն աղէկ առենք . միշտ ալ անխելքութիւն մըն է  
ցորեկը դիշերուան հետ փոխել , լայր մութի հետ ,  
բարի գործքերը փուժ բաներու հետ : Ամենիքը հոն  
մշկվմէկէ աւելի կը ջանան ունայնասիրութիւն հետեր-  
նին տանելու . ունայնասիրութիւնն ալ խիստ մէծ  
արամադրութիւն մըն է գէշ բաղձանիքներու , վտանգա-  
ւոր ու պարսաւելի սիրոյ կիրքերու , որոնք պար ըըս-  
նելու մէշ խիստ դիւրաւ կը ծնանին :

Ինչ որ բժիշկները սունկին վրայ կ'ըսէն՝ որ անոր  
աղէկն ալ անշահ է , եսնոյնը քեզի պարելու վրայ կ'ը-  
սէմ , որ աղէկ կարծուած պարն ալ աղէկ բան մը չէ :  
Այսու ամենայնիւ սունկ որ կ'ուզես ուսելու , նոյէ  
որ գոնէ աղէկ համեմած ըլլայ . այսինքն թէ որ տոիթ  
մը ըլլայ որ չիկրնաս պար ութարելէն հրաժարիլ , գոնէ  
նոյէ որ համեստութեամբ վայելըութեամբ ու բարի  
վախճանեով վտանգներէն հեռու ըլլայ : Քիչ անգամ  
ու չափով կեր , կ'ըսէն բժիշկները սունկին համար .  
վասն զի թէ և աղէկ համեմած ըլլայ , շատութեամբը  
աւելի դիւրաւ թիւնաւոր կ'ըլլայ : Չափով ու քիչ  
անգամ պարէ , թէ որ չես ուզեր զքեզ վտանգի մէջ  
դնել :

Պլինիոս կ'ըսէ որ սունկը ծակոտեէն ըլլալով՝ դիւ-  
րաւ իրեն կը քաշէ չորս զին եղած գէշ հիւթերը , ուս-

տի իր մօռերը օձ մըն ալ որ ըլլայ՝ անոր թոյնն ալ ի-  
րեն կը քաշէ : Կմանապէս պարն ու անոր ոլէս ընկե-  
րութիւններն ալ կոխ նախանձ սիրահարութիւն ու  
ասոնց նման կիրքերը իրենց կը քաշեն : Թէ որ ան մի-  
ջոցին օձ մըն ալ գայ ականջէդ վար անկարգ խօսք մը  
փչէ , կամ իժ մը անմաքուր նայուածք մը ընէ , սիրտդ  
մէկէն կը թունաւորուի անկէց :

Ո՞վ աստուածասէր հոգի , ասանկ զբօսանքները վր-  
անգաւոր են սովորաբար , ջերմեռանդութիւնը մար-  
դուս սրաէն կը վերցընեն , հոգին կը թուլցընեն , Աս-  
տուծոյ սէրը կը սլաղեցընեն , ու մարդուս սրախն մէջ  
շատ մը գէշ կիրքեր կ'արթընցընեն . ուստի մէծ խոհե-  
մութիւն սէտք է ասոնց համար : Կ'ըսէն որ սունկին  
վրայէն աղնիւ դիմելու է . եռ ալ կ'ըսէմ որ սլար  
սլարելէն ետքը սէտք է բարի մաածութիւնները ընել ,  
որ անկէց մնացած վտանգաւոր զդացմունքներուն դէմ  
դնէն : Արո՞նք են աս մտածութիւնները . Կախ որ քու  
սլարելու առենդ քանի քանի հոգիններ դժոխքը կ'այ-  
րէին կամ սլարելու կամ սլարել տեսնալու առեն դոր-  
ծած մեղքերնուն համար :

Երկրորդ որ ո՞րչափ կրօնաւորներ ու հոգեսէր ան-  
ձինք ան միջոցին զվատուած կը փառաբանէին , ու ա-  
նոր գեղեցկութիւնը մտածելու զմայլած էին : Ո՞հ ո՞ր-  
չափ քեղմէն աղեկ կը բանեցընէին անոնք իրենց ա-  
ռենը :

Երրորդ որ քու սլարելու առենդ ո՞րչափ հոգի ցա-  
ւերու մէջ կը մեռնէին , ո՞րչափ հաղարաւոր անձինք  
տուններու ու հիւանդանոցներու մէջ տեսակ տեսակ  
հիւընդութիւններէ կը տանջուէին . չես դժար վրանին .  
օր մը գուն ալ իրենց ոլէս անկողնի մէջ սլիտի ասն-  
ջուխ , ու ուրիշները սլարելու ետևէ որ ըլլան առանց  
զքեղ մաածելու՝ ի՞նչ կ'ըսէս :

Չորրորդ որ Քրիստոս տէրն մեր , սուրբ աստուա-  
ծածինը , բոլոր հրեշտակներն ու սուրբերը զքեղ կը  
տեսնային սլարելու առենդ , Ո՞հ , ո՞րչափ ցաւեցան  
վրադ՝ տեսնելով որ սիրտդ առ խեղճ ու մնոտի բանե-  
րուն տուեր էիր :

Հինգերորդ որ սլարելու առենդ՝ կեանքդ կ'անցնէր  
ու մահդ կը մօռենար . մահը վրադ կը խնար ու զքեղ  
կը էն հետ սլարելու կը կանչէր , ուր որ երաժշտու-

թեան տեղ աղքականներդ չորս գիր առած լան ու ողբան պիտոր, ու ան պարը պարելու առենդ մէկ քայլ մը տանելով աշխաքես յաւիտենականութիւնը անցնիս պիտոր։ Ճշմարիտ զրօսանք մեզի համար ան պարը մասածելն է։ վասն զի աշքերնիս գոցենք բանանք՝ յաւիտենականութեան մէջը գտնանք պիտոր զմեղ, յաւիտեան վայելելու կամ տանջուելու համար։ Աս կարճ մասածականները միտքդ կը ձգեմ։ բայց թէ որ Եւսուծոյ վախը իրաւցընէ սրտիդ մէջը ունիս նէ, անիկայ շատ ուրիշ մասածութիւններ ալ միաքդ կը բերէ աս բանիս վրայ։

## Գ.Լ.ՈՒԽԻ Լ.Դ.

Խաղարտ կամ պարելու առենին վրայ։

Որովէս զի խաղալը կամ պարելը անմեղ զրօսանք մը ըլլայ՝ ուետք չէ անոնց վրայ յարում ունենալ, այլը բուսանքի համար, քիչ անդամ, կարճ առեն անոնց հետ ըլլալ, չէ թէ չարաչար յովնելու չափ։ Ով որ աս բաները սովորութիւնն կ'ընէ, զրօսանքը զբաղմունք կը դարձընէ։ Հասկա ո՞ր առեն խաղալու ու պարելու է։ Առանց մեղաց խաղալու ու պարելու ասիթ աւելի սահման կը պատահէի, քանի թէ արդելեալ խաղերու՝ որոնք շատ աւելի վատնդաւոր ու պարտաւելի նն։ Բայց կարճ ըսեմ։ Երբոր համեստ ընկերութեան մը մէջ կը դանուիս, անոնց յարմարելու ու իրենց հաճոցք մը ընելու համար ինչ որ խոհեմութիւնը կը սորվեցընէ՝ ըրէ, խաղա, պարե, բայց ան թէութիւններովն որ վերը ըսի։ Վասն զի ուրիշները հաճելը եղբայրսիրութեան մաս մը ըլլալով՝ անտարբեր գործքերը անով բարեգործութիւնն կ'ըլլան, ու վատնդաւորները օրինաւոր։ Եղբայրսիրութիւնը կը վերցընէ նաև չարութիւնը ան գործքերուն՝ որ կերպով մը գեշ ալ են։ ուստի բախսի խաղերն որ պարսաւելի են, անմեղ կ'ըլլան Երբոր Երբեմն ուրիշներուն գէմ ընելու համար մէկը խօհեմութեամբ զիջանի ու խաղայ։ Մխիթարանք մը եղաւ ինձի՝ Պողոմեան սուրբ Կարոլոսին վալքին մէջը

կարդալով, որ Զալիցցերիներուն յարմարելու համար բաներ կ'ընէր՝ որոնցմէ ուրիշ անդամ խիստ կը զգու շնոր: «Ամանապէս լցոլեան սուրբ Խոհանահամին վարքին մէջ կարդալով, որ երբոր զինքը խաղալու կը հրաւիրէին՝ չէր հրաժարէր: Սրբուհին Եղիսարէթ Ռւնկարիոյ թագուհին ալ երրեմն կը խաղար ու կը պարէր՝ զբոսանքի համար հրաւիրութիւններու մէջ, առանց իր չերմեռանգութեանը վիաս մը ընելու. վասն զի անանկ արմատացեալ եր չերմեռանգութիւնը իր սրբին մէջ որ՝ ան հանգէսներուն ու ունայնութեանց մէջ ալ, ուր որ իր վիճուկը զինքը կը հրաւիրէր, կ'աւելինոր իրեն եռանդը՝ ծովուն ալիքներուն դէմ հաստատուն կեցած ժայռի մը պէս: Մէծ կրակները աւելի կը բորբոքին հովէն, իսկ պղածիկները հովէն ծածկելու որ շըլաս՝ կը մարին:

## ԳԼՈՒԽ 1.Ե

Խ'նչակս պէտք է հաւատարիմ բլրալ Աստուծոյ  
րէ՛ մեծ և րէ՛ պղտի բաներու մէջ.

Երգերգոցին վեւայն կ'ըսէ իր հարսին՝ որ մէկ նոյնածքովը ու աղւոր մաղերովը իր սիրալ յափշտակէր էր: Մարդուս մարմնոյն տրատքին մասանցը վրայ աչքէն աղնուական բան մը չիկայ՝ թէ կազմաւածքին կողմանեւ և թէ կարողութեանը, ու մաղերէն ալ չնչին բան չիկայ: Առով ըսէլ կ'ուզէ Քրիստոս, որուն օրինակն է Երգերգոցին վեւայն, որ չերմեռանգներուն չէթէ միայն մեծ գործքէրը կ'ընդունի սիրով՝ այլ նաև պղտի ու անարդ գործքէրը. ուստի իր ուղածին պէս իրեն ծառայելու համար, պէտք է ամէն ջանք ընել՝ թէ մեծ ու բարձր և թէ պղտի ու անարդ գործքէրու մէջ, որով հետեւ կընտնիք երկուքովն ալ իր սիրալ հաւատարապէս շահիլ, երբոր սէրը կայ:

Վնանիկ է նէ՛ պատրաստ Եղիր, ով աստուածակէր հողի, Աստուծոյ սիրոյն համար մեծ նեղութիւններ ու ինչուան մարտիրոսութիւն ալ քաշելու. պատրաստ

Եղիր ամենէն սիրելի բաներդ ալ իրեն նուիրել՝ երբ  
ուղելու ըլլայ, հոյրդ, մայրդ, եղբարքդ, երիկդ, կը-  
նիկդ, զաւելըներդ, աչուըներդ, ու կւաներդ ալ: Բայց  
քանի որ Աստուած ասանկ մեծ նկազութիւններ քեղի  
չինը կեր, և ոչ աչուըներդ կ'ուղէ քեզմէն, դոնէ մա-  
զերդ տուր իրեն: այսինքն ամենայն սիրով համբերէ  
պղախնկազութիւններու, թեթև անիրաւութիւններու,  
թեթև վնասներու, որ օրէ օր կը հանգիստին: Վասն զիտ-  
անք ոյ սիրոյն համար համբերութեանելու որ ըլլաս,  
իր սիրաը կը վաստըկիս, քուկդ կ'ըլլայ բոլորալին: Ամեն  
օրուան մանրմաննը սիրոյ գործքերը, զլուու ցաւ մը,  
հարըուխ մը, երկանդ կամ կնկանդ մէկ պղտի ողակու-  
թիւնը, աղակիի մը կոտրելը, թեթև նախատինք մը,  
մասնիդ կամ թաշկինակ մը կորսընցընելդ, քիչ մը  
անհանգիստ ըլլալդ կանուխ պառկելով՝ որ կանուխ  
ելլես աղօթքներդ ընելու կամ հազորդուելու համար,  
քիչ մը ամընալդ ջերմեռանդութեան գործքերդ տես-  
նողներէն, վերջապէս աս աեսակ ամեն սլղտի նեղու-  
թիւնները սիրով որ քաշելու ըլլաս, շատ հաճոյ կ'ըլ-  
լան Աստուծոյ՝ որ գաւաթ մը ջուրին համար երանու-  
թեան ծովը խոստացաւ իր հաւատացելոցը: Եւ որով-  
հետեւ աս ասիթները շարունակ կը հանդիսին, ասոնք  
պարապ չանցընելը՝ մեծ հոգեոր հարստութիւն դի-  
ղել է:

Երբար սրբուհի կատարինէ սենացիին վարքին մէջը  
կարդացի իր հոգւոյն այնչափ երկինքը առ Աստուած  
յափշտակուիլները, իր այնչափ իմուստուն խօսքերն ու-  
քարովները, չեի կրնար տարակուսիլ որ իր առ նայ-  
ուածքներով երկնաւոր փեսին սիրաը յափշտակած  
ըլլայ: Բայց միսիթարուեցայ ալ տեսնելով որ իր հօրը  
խոհակերոցին մէջ խոնարհութեամբ շամփուր կը գոր-  
ծըներ, կրակ կը վառեր, կերակուր կ'եփեր, հաց կը  
շաղուեր, ու տանը ամեն անարդ ծառայութիւնները  
յօժարութեամբ վասն սիրոյն Աստուծոյ կ'ըներ: Ո՞  
սլղտիկ ու խոնարհ մտածութիւններն որ աս անարդ  
ծառայութիւններուն մէջը կ'ըներ՝ իր մաքին Երկինք  
յափշտակուիլներէն վար չեմ դներ, որոնք թերեւ  
իր առ խոնարհութիւններուն վարձնեն են: Հօրը հա-  
մար կերակուր պատրաստելու առեն՝ Մարթային  
Քրիստոսի համար ըրածը կը մտածեր: մայրը սուրբ

աստուածածնայ տեղը դրած էր, Եղբարքին ալ առաքեցց տեղը։ Աստինկով որոշանց անոնց կը ծառայէր, ու այն ձանձրալի գործքերը սիրով էրնէր, զիտնալով որ Աստուծոյ ուղածը ան էր։ Աս օրինակը բերի որ խմանաս որչափ հարկաւոր ըլլալը, քու գործքերդ՝ որչափ ալ անարդ ըլլան՝ Աստուծոյ ծառայելու համար ընելդ։

Այոր համար նայէ որ Առակաց գրքին մէջ գոված ժրադլուխ կիսո՞ր նմանիս. որուն համար մէկ կողմանէ կ'ըսէ. Սոլոմոն՝ Պնդէալ է հոգրապէս ովել իւր, մէկալ կողմանէ ալ կ'ըսէ՝ Զնապուան իւր անշանչըն պայ իւս։ Դուն ալ անոր պէս եղիր. մէկ կողմանէ աղօթք ու մտածական ըրե, սուրբ խորհուրդները ընդունէ ստէպ, Աստուծոյ սէրը ամենուն սորվեցուր, ամենուն բարի խորսաներ տուր, քու վիճակիդ համեմատ մեծ գործքերը ընելէն ալ ետ մի կենար. տսնիք են մէջքդ հզօրապէս սկնդելը։ Բայց իլիկդ ու մանոցդ ալ մի թողուր, այս ինքն պղտի ու խոնարհ առաքինութիւնները ձեռքէ մի ձգէր, որոնք մանր ծաղկըներու պէս խաչին տակը կ'աճին, աղքատներուն ծառայել, հիւանդներուն այցելութիւն ընել, ընտանիքդ խնամել, տնական գործքերը ընել, ամեն բանի մէջ գործունեայ ըլլալ, վայրկեան մը անդործ չիկենալ։ Աս ամեն բաներուն հետ ալ հոգեսր մտածութիւններ խառնէ, ինչպէս որ վերը սրբուհի Կատարինէին համար ըսի։

Աստուծոյ մեծ մեծ ծառայութիւններ ընելու առիթ քիչ անպատմ կը պատահի, խեկ պղտիկ ծառայութիւններ ընելու՝ միշտ կը հանդիսավի։ Խեկ որովհետեւ Քրիստոսի խօսքն է թէ՝ Ու 'ի գուգան հաստաբարիմ է, և 'ի բազմին հաստաբարիմ է, ուրեմն ամեն բան Աստուծոյ համար ըրե, աղէկ ըրած կ'ըլլա. Թէ ուաես, թէ խոն, թէ քնանաս, թէ հանդչիս, թէ խոհակերոցի մէջ շամփուր դարձընես, հերիք է որ զիտնաս ըրածդ աղէկ ընել։ Աստուծոյ առջեւ մեծ վարձք կը վաստըկիս. վասն զի Աստուծոյ կամքը աս է։

## ԳԼՈՒԽ 19

Արդար ու բանաշոր լղացաւ վրայ .

Վարդ ըլլալնիս մեր բանականութենէն է , այսու ամենայնիւ քիչ մարդ կը գտնաս՝ որ իրաւցընէ բանաւոր ըլլայ . վասն զի անձնասիրութիւնը սովորաբար կը կուրցընէ մարդուս բանականութիւնը , ու կամաց կամաց կը տանի զինքը հազարումէկ վտանգաւոր անիրաւութեանց մէջ կը ձգէ , որոնք թէ և մանրմունք բաներ են՝ բայց Երգերգոցին ըստծ պղախ աղուեսներուն կը նմանին , որ այդիները կ'աւրըշտըլեն . որովհետեւ մանր ըլլալուինին՝ աչքէ կը փախչին , բայց բազմութիւն ըլլալուինին՝ մեծ ինաս կ'ընեն :

Ասոնք որ պիտի ըսեմ՝ անիրաւ ու բանականութեան գէմ բաներ չե՞ն . ուրիշները թէթէ պակսութեանց համար կը մեղադրենք , ու մեր ծանր պակսութիւններն ալ անմեղադիր կ'ընենք . կ'ուղենք սուլ ծախել ու աժան զնել . կ'ուղենք որ ուրիշներուն վրայ արդարութիւն ըլլուի , իսկ մեր վրայ ողորմութիւն . կ'ուղենք որ մեր խօսքերը բարի մելինունին , ու մենք ուրիշներունը չար կը մեկնենք . քովերնուս տունը կ'ուղենք զնել , ու դժարնիս կու գայ թէ որ դրացինիս չուզէ ծախել , բայց ի՞նչ անիրաւութիւն կ'ընէ մեզի ծախել չուզելովք . անիկայ մեզի շնորհք չընելուն համար կը որդողնք , ինքը աւելի իրաւունք չունի մեզի սրդովելու . որ իրեն անշնորհք բան կ'առաջարկենք :

Բանի մը ետեւէ որ ըլլանք , անկէց ուրիշ ամեն բան կ'արհամարհենք , ու որոնք ալ որ մեզի պէս չե՞ն մտածեր , վար կը զարնենք : Թէ որ մեզմէ պղախներէն մէկը աղէկ կերալ չունենայ , կամ մէյմը աստղերնիս իրեն հետը չլսարմարի , ամեն ըրածը ծուռ կ'առնենք , շարունակ զինքը կը մահացընենք . չե՞ք դադրիր զինքը յանդիմանելէն : Ընդ հակառակին թէ որ մէկը սիրելի ըլլայ մեզի իր մէկ կատարելութեանը համար , իր ամեն ըրածը կը դովենք : Ծառ առաքինի զաւկըներ իրենց ծնողացը սիրելի չեն իրենց տղեղութեանը հա-

մար. անդին անսպիտան զաւկըներ իրենց գեղեցկութեանը համար ամենեն սիրելիներն են : Ամեն բանի մէջ հարուստները աղքատներէն վեր կը դնենիք, թէ և անոնցմէ աղէկ վաղք չունենան և ոչ անոնց առաքինութիւնը ունենան . նմանապէս հագուած մարդ մը աեսնալու որ ըլլոնք՝ հիներ հագնողէն վեր կը դնենիք :

Ճիշդ կը պահանջենիք մէր իրաւունքները, ու կ'ուղենիք որ ուրիշները իրենց իրաւունքին վրէժինդիր ըրլան . մէր տստիճանին պատիւը ամեն կերպով կը փրն. տրուենիք, իսկ ուրիշները կ'ուղենիք որ խննարհ ըլլան, ներողամիտ ըլլան . ուրիշի վրայ պատրաստ ենիք գանգատելու, ու չենիք ուղեր որ ուրիշը մէր վրայ գոնգատի : Ուրիշի համար ըրածնիտ մեզի մեծ կ'երենայ, իսկ ուրիշին մեզի համար ըրածը ոչ ինչ . սիրաելնիտ մէր վրայ կակուղ ու զգայուն է, իսկ ուրիշի վրայ խիստ անզգայ . երկու կշիռ կը գործածենիք, մէկը միշտ մէր կողմը, մեզի շահաւոր, մէկալը ուրիշներուն ներհակ ու օխասակար . անոր համար կ'ըսէ ոււրբ գիրքը . Պիշտ է առաջի գէտան լոդ իրին :

Հաւատար ու արդար ելիր ամեն բանի մէջ, ով տատուածաւէր հոգի . միշտ զբեզ ընկերոջ, ու ընկերոյքու առեղդ դիր : Բան զնելու առենդ՝ սեպէ որ դուն ըլլայիր ծախոզը, ու ծախուլու առենդ՝ սեպէ որ դուն ըլլայիր դնողը : Առ ամեն անիրաւութիւնները թէթէ են, ու հատուցում ընելու պարտք չեն զներ մարդու վրայ, թէ որ շահասիրութեան չափը չանցնի . բայց առով չենիք խալսիր զմեզ շիտկելու պարտքէն, որովհետեւ եղբայրութեան ու արդարութեան դէմ էն . վասն զի բան մը չենիք կորուցներ՝ աղնուականութիւն ու քաղաքավարութիւն ընելով, ու հաւատարիմ արդար ու բանաւոր սիրտ ունենալով : « Քննէ տեսալ քու սիրադ, ով աստուածաւէր հոգի, տես թէ անանկ է ուրիշի վրայ, ինչպէս կ'ուղես որ ուրիշի սիրտը քու վրադ ըլլայ . վասն զի բուն ասոր վրայ է բանականութիւնը : Տրայիսնոս կայսր, երբոր բարեկամները զիմքը մեղաղրեցին որ խիստ համարձակութիւն կուտար ամենուն իր քովք մօռենալու, ըստա . « Ուրեմն ես հասարակ մարդկանց հետ պէտք չէ որ անանկ ըլլամ, ինչ պէս կ'ուղեի որ կայսրը ինձի հետ ըլլար՝ թէ որ ես հասարակ մարդկանց մէկը ըլլայի » :

## ԳԼՈՒԽ ԱՅ

Բաղասերներու վրայ .

Ամեն մարդ գլուխ որ գեշ բաղձանիքներէն պէտք է ևս կենալ, վասն զի գեշ բաներ բաղձալը՝ գեշ մարդ ըլլալ է: Բայց ես քեզի համար գեշ բաներ չիրաղձալը միայն հերիք չեմ սեպեր, ու աստուածառեր հոգի: ոյլ կ'ուղեմ որ վտանգաւոր բաներ ալ չիրաղձաս, ոչ սկար պարել, ոչ խաղ խաղալ, ոչ զքօսանիք, ոչ պատիւ, ոչ սլաշտօն, ոչ տեսլիքներ տեսնել ու երկինիք յափշտակուիլ. վասն զի աս ամեն բաներուս մէջ ունայնասկութեան ու խաբուելու վտանգ կայ: Հեռու բաներու մի բաղձար, այսինքն շատ առենիշ եաքը ըլլալիք բաներու: Վասն զի ոսոնիք մարդուս սիրոը անօդուտ տեղը անհանդիս կ'ընեն, ու միաքը կը ցրուեն: Թէ որ կարիճ մը առենիշն առաջ սլաշտօնի մը բաղձայ հասնելու, ի՞նչ օգուտ առ բաղձանիքէն. թէ որ հարս մը մարապետ ըլլալու բաղձայ, ի՞նչ օգուտ առ բաղձանիքէն. թէ որ մէկը գրացիին տունը բաղձայ դնել՝ երբոր անիկայ չուղեր ծախել, պարսալ տեղը չէ բաղձալը: Բայց աս անօդուտ բաղձանիքները մարդուս սիրոը կը գրաւեն, ուրիշ հարկաւոր բաղձանիքներու տեղ չեն թողուր, այսինքն բաղձալու որ հեղ ըլլանիք, համբերող ըլլանիք, մահացեալ հնաղանդ՝ վշաաց մէջ անխոռվ ըլլանիք, ինչպէս որ Աստուած կ'ուղե: Մէր աս տեսակ բաղձանիքները՝ երկու հոգւով կնկաց բաղձանիքներուն պէս են, որ դարնանի խաղող կ'ուղեն, աշնան ծիրան:

Գովելի բան չէ անոնց ալ որ սկարոք մը կամ վիճակ մը վրանին առնելին ետքը, ուրիշ վիճակի կը բաղձան, ուրիշ կերպ կեանիք անցընելու՝ որ իրենց վիճակին սկարագերուն հետ չիմիաբանիր, ու անոր համար մոքերնին կը ցրուե ու սրտերնին կը թուլցընի, իրենց հարկաւոր կրթութիւններէն: Թէ որ ես կարդուսեան ճպնաւորներուն միայնութիւնը բաղձալու ըլլամ, առենս պարապ կ'անցընեմ: ու աս բաղձանիքը

Հարկաւոր բաղձանքիս տեղը կը դրաւէ՝ որ պարտը կան ևմ ունենալ իմ վիճակիս պարտքերը լեցընելու։ Եւ ոչ կ'ուզէի որ մէկը ունեցածէն աւելի խելք՝ աւելի տաղանդ ունենալու բաղձար։ Վասն զի ասանկ բաղձանքները անօգուտ բաղձանքներ են, ու օդակալներուն տեղը կը դրաւէն, որ ամեն մարդ պէտք է ունենայ իրեն արուած խելքն ու տաղանդը բանեցընելու։ և ոչ կ'ուզէի որ մէկը բաղձար չունեցած բաները ունենալ Աստուծոյ ծառայելու համար, այլ անոր տեղը ջանար ունեցածներով Աստուծոյ ծառայել հաւատարմար։ Բսածս հասկրցիր ան բաղձանքներուն վրայ՝ որ մարդուս միտքը կը ցրուին ու սիրար անհանդիս կ'ընեն։ իսկ անոնք որ ինսաս մը չեն խար, չափաւոր կերպով բաղձարը բան մը չէ։

Խաչ քաշելու ալ մի բաղձար, թէ որ եկած խաչերը համբերութեամբ չես քաշեր։ Վասն զի խարեւութիւն է մարտիրոս ըլլալու բաղձալ, երբոր մէկը պղտի անիրաւութիւն մը կը ելու ալ համբերութիւն չունի։ Շատ անգամ սատանան հեռու ու չըլլալու բաներու բաղձանք կը բերէ մեզի, որպէս զի ներկայ բաներէն՝ որ մեզի օգուտ կրնան ընել մաքերնիս ցրուէ։ Երեակայութեամբ Ասիրիկէի հրեշներուն հետ ծեծկուել կուտայ մեզի, որպէս զի առջինիս եղած պղտի օձերէն յաղթութիւնը։ Խոկ վորձութիւններու բաղձարը յանդրդնութիւն է, այլ արիութեամբ սպասէ անոնց՝ որ կալու ըլլան նէ դէմ կենաս։

Տեսակ ակսակ կերակուրները, երբոր շատ ըլլան, ստամոքսը կը ծանրացընեն։ ու թէ որ ակար ալ է ըոլորտին կ'աւրեն։ Սիրոդ շատ բաղձանքներով մի լեցըներ։ ոչ աշխարհային բաներու, վասն զի բոլորտին զքեզ։ Երբոր մարդուս հողին կը մաքրուի, զէշ հիւթերէն աղաս ըլլալով՝ հողեոր բաներու չափէն աւելի կը բաղձայ։ ու խիստ անօթի կերպով ամեն տեսակ բարեգործութիւններու՝ մահացուցմունքներու։ Ճղնութիւններու՝ խոնարհութեան՝ եղբայրսիրութեան ու աղօթքի ետևէ կ'ըլլայ։ Ասանկ ախորժակ ունենալը աղէկ նշան է, ալ աստուածաւէր հոգի, բայց աղէկ նայէ, որ կրնաս մարտէլ այդչափ բանի որ ստամոքսիդ վրայ կ'ուզէս դնել։ Ուրեմն հոգեւոր

Հօրդ խորհրդովք ընտրեած աս բաղձանքներէն որոնք որ  
կընաս գործադրել, ու հիմակու հիմայ առոնք աղեկ  
ըրէ, ետքը առենին Աստուած քեզի ուրիշ բաղձանք-  
ներդ ալ կու տայ, ու ասանկով առենդ չես կորսըն-  
ցըներ անօդուտ բաղձանքներու։ Չեմ ըսեր որ բարի  
բաղձանքներդ արհամարհէս, այլ կարգ մը դնես ա-  
նոնց, ու որոնք որ առ ժամս չես կընար գործադրել  
մէկ զի զնես ինչուան որ առենը գայ, հիմակու հիմայ  
անոնց հետ ըլլալով՝ որոնց որ առենն է։ Ասիկայ չէ թէ  
միայն հոգեսր բաներու համար կ'ըսեմ, այլնաև մարմ-  
նաւոր բաներու։ ապա թէ ոչ, չենք կընար հանդիսա-  
ու խաղաղ կեանք ունենալ։

## ԳԼՈՒԽ 1.Բ.

### Կարգուածներուն համար խրատ։

Պատկը մէծ խորհուրդ մըն է, ինչպէս Պօղոս առա-  
քեալը կ'ըսէ։ Խորհուրդն այս մէծ է, այլ էս ասէմ 'ի քըն-  
դու և յէ իւշէցի։ Ուստի ամենէն ալ, ամենունն ալ, ա-  
մեն կողմանէ ալ յարգելի խորհուրդ մըն է։ Ամենէն  
ալ, վասն զի ամենքը՝ կարգուող ու չիկարգուող պէտք  
է յարգեն ու մէծ բանի տեղ դնեն աս խորհուրդը։ ա-  
մենունն ալ, վասն զի աղքանին պատկին ալ հարուստինին  
պէս սուրբ է։ ամեն կողմանէ ալ, վասն զի իր սկիզբն  
ալ վախճանն ալ օգուտներն ալ ձեն ալ նիւթի ալ  
սուրբ բաներ են։ Պատկը քրիստոնէութեան աճութի-  
ն է, որ աշխորքիա վրայ հաւատացեալները կը շատցընէ-  
երկիքի արդարներուն թիւը լեցընելու համար։ Ուս-  
տի խիստ հարկաւոր բան է պատկը, արմատ ու աղ-  
բիւր աս ամեն աղեկութիւններուն։

Ո՞ւր էր որ Քրիստոս Կանայ գալիքացւոց հարսնի-  
քին պէս՝ ամեն հարսնիքի ներկայ ըլլար, որ իր օրհ-  
նութիւնը անոնց վրայ հրաշագործ գինին պէս առա-  
տանար։ Բայց շատ անգամ ներհակը կը հանգիսի։  
Հաղիւ առջի բերանը Քրիստոս պատկին տոենը կ'ե-  
րենայ, ետքը իրեն տեղը տռասպելեալ Ատոնը կը

Հրաւիրուի, ու սուրբ աստուածածնայ աեզք՝ անսուրբ  
Աստղիկը : Վասն զի հաղարումէկ անկարգութիւններ  
կը հանդիպին հարանիքին ու բախութեանը, կերուխու-  
մի, խաղալու, պարելու, ու խօսակցութեանց մեջ.  
ուստի զարմանք չէ որ անկեց եկած պառազներն ալ  
անկարգ ըլլան :

Ամեն բանէն աւելի կը յորդորեմ կարգուողները որ  
իրար սիրեն, ինչու որ սուրբ գիրքը այնչափ կը յանձ-  
նէ առ սէրը : Բնական սիրով իրար սիրելը բան չէ,  
վասն զի տատրակներն ալ մէկզմէկ առ սիրովը կը սի-  
րեն . և ոչ մարդկային սիրով իրար սիրելնին բան մըն-  
է, վասն զի հեթանոսներն ալ առ սէրը ունեցան . այլ  
Պօղոս առաքեալն ըսածը կ'ըսեմ . Արտ, սիրեցէտ վա-  
նայս յւր որպէս և Ք. Հ. Խ. սիրեաց վեհեցի : Աստուած էր՝  
որ Եւան Ադամայ կին տուաւ, Աստուած է Դմանա-  
սլէս՝ որ իր աներեցիթ ձեռքով ձեր պսակին սուրբ  
կասը կապեց, երկուքնիդ մէկ ընելով, ուրեմն ինչու-  
իրար չէք սիրեր բոլորովին սուրբ ու սոսուածային  
սիրով մը : Աս սիրոյն առջի պառավն է՝ ձեր սրախն ի-  
րարու հետ ունեցած շիրաժնուելու միութիւնը : Ք. Հ. Խ.  
տոս իր սուրբ արիւնովը անանկ կը միացընէ հարու  
փեսային հետ, որ հոգինին մարմիննեն կը բաժնուի, ի-  
րենք իրարմէ չեն բաժնուիր . բայց առ միութիւնը  
մարմնոյ կողմանէ չէ, այլ սրախ՝ բազծանքի ու սիրոյ :

Երկրորդ պառավն է՝ իրարու հետ հաստատուն հա-  
ստարմութիւն : Հին ատենը հարսնախօսութեան  
նշանառը սակի կամ արծաթի խոչ մըն էր՝ որ փե-  
սայն հարսնացուին կու տար . անոր համար նշն կ'ը-  
սուի, որ սուրբ խաչին անունն է, անոր համար ալ է  
որ խաչի շարականը կ'երդեցուի նշանօրհնէքին ատե-  
նը՝ Նշանառ ամենայաղը խաչուդ ուն : Աս արարողութեան  
նշանակութիւնը ան է որ՝ Ք. Հ. Խ. սուրբ խաչուը  
հարսն ու փեսան իրենց սիրար կը կնքեն իրարմէ ու-  
րիշը չի ճանչնալու, իրարմէ ուրիշի սրտերնին չխալու  
համար :

Երրորդ պառավն է՝ զաւակ բերել, ու անոնք Աս-  
տուածոյ երկիւղին մէջը կըթէլ : Մեծ պատիւ է ձեզի,  
հայրեր ու մայրեր, որ Աստուած ուղելով հոգիներ  
շատցընէլ՝ որ կարենան զինքը յաւխեան փառաբա-  
նել, ձեղ գործակից կ'ուղէ ընել ասանկ մեծ գործքի

մը , ան հոգիներուն մարմինը ձեզի պատրաստել տալով , որովէս զի ինքը զանոնիք ստեղծէ :

Անանկ է նէ , պէտք է որ էրիկ մարդիկ սրտանց ու հաստատուն սիրով կնիկնիդ սիրէք . անոր համար Առտուած Եւան Աղամայ սրտին քովէն հանեց , որովէս զի սրտանց սիրէ զինքը : Չեր կնկանը թէ մարմնոյ թէ հոգւոյ տկարութիւններուն համար պէտք չէ որ նեղանաք , այլ մանաւանդ գլժաք ու կարեկից ըլլաք . վասն զի Առտուած կամօք զիրենիք ասանկ ստեղծած է , որովէս զի աւելի կարոտ ըլլան ձեզի , աւելի պատիւ ու ակնածութիւն ընեն , ու անանկ ըլլայ իրենց ձեզի հետ ունեցած ընկերութիւնը՝ որ միշտ դուք դուխ ըլլաք ու իրենց մեծը :

Դուք ալ կնիկ մարդիկ էրիկնիդ՝ որ Առտուած ձեզի տուեր է՝ որտանց սիրեցէք , բայց միանդամայն ակնածութեամբ ու մեծարանոք . վասն զի Առտուած անոր համար զիրենիք ձեզմէ զօրաւոր ու կարող ըրած է , անոր համար կնիկ մարդը էրիկ մարդուն կողէն հանած է՝ առիջ շասիչը և ճարմին 'ի ճարմայ նորա , որովէս զի անոր իշխանութեանը ու ձեռքին տակը ըլլայ : Սուրբ զիրքը ամեն տեղ աս հպատակութիւնը կը սորվեցրնէ ձեզի , ու միանդամայն կ'անուշցընէ՝ որ ձեր կամօքը ու սիրով հպատակիք իրենց . անոնց ալ կը հրամմէ որ իրենց իշխանութիւնը սիրով անուշութեամբ ու գլժով բանեցրնեն վրանիդ : Պետրոս առաքեալինըսածին պէս . Աբժ իմաստանուամբ բնակչուն ընդ կանայս , իբրև պիտ անօնց առանիցն պատիսաս կանանց :

Բայց իրարու հետ ունեցած սերերնիդ նայեցէք որ ըրլայ թէ նախանձ ու կասկածանքներ բերէ ձեզի իրարու վրայ . վասն զի ինչպէս որ ամենէն փափուկ ու հասուն խնձորին մշջը շատ անդամ որդ կը զոյանայ , տասնկ ալ կասկածը ամենէն սիրելի ամուսնաց մշջ կը ծնանի , ու իրենց սերը կ'աւրէ՝ կամաց կամաց մշջերնին դժութեան ու հերձուած ձգելով : Ուր որ բարեկամութիւնն ու փոխազարձ սերը ճշմարիտ առաքինութեան վրայ հաստատուած է , հոն կասկած չի մանար . ուստի կասկածը ստոյգ նշան մըն է զդայական ու անարդ սիրոյ , որն որ անկատար առաքինութեան վրայ կեցած ըլլալով՝ անհաստատ ու կասկածու է : Ուրեմն անիմելք բան է կասկածը սեր կար-

ծել. իրաւ սիրոյ սասակոթիւն կը ցուցընէ, բայց ոչ  
կարեկ ցութիւն, ոչ զուտ սէր, և ոչ սիրոյ կատարե-  
լութիւն. վասն զի կատարեալ սէրը իր սիրելոյն ա-  
ռոքինութեանը վրայ չիկասկածիր, իսկ ընդ հակա-  
ռակին կտսկածը սիրելոյն առաքինութիւնը ապրա-  
կուսական կը սեղի:

Թէ որ կ'ուզեք էրիկ մարդիկ որ կնիկնիդ ձեզի հա-  
ւասարիմ ըլլան, դուք իրենց բորի օրինակ տուեք:  
Սուրբ Գրիգոր Նազարենոցացին խօսքն է. « Ի՞նչ էր է-  
սով կնկանէդ պարկեշտութիւն կը պահանջես, երբոր  
քու վարդգ անապարկեշտ է, ի՞նչովէս չխուածդ կ'ու-  
զես իրմէն. կ'ուզեն որ կնիկնիդ համեստ ըլլայ, համես-  
տութեամբ վարուե հետր՝ զօղոս առաքեալին ըստ-  
ծին ողէս. Գիտել իւրաքանչյուր ռամէդ 'ի յէնջ սէտ աճան  
սպանաւ սրբունէամբ և պապուամբ: Իսկ ընդ հակառակին եր-  
բոր դուն իրեն զէշութիւն կը սորվեցընես, մի զարմա-  
նար որ ինքն ալ քեզի անարդանիք կ'ընէ: Դուք ալ  
կնիկ մարդիկ, ամենայն զգուշութեամբ ձեր պատահւը  
պահեցէք. ձեր պատիւը պարկեշտութեան ու ամօթ-  
խածութեան վրայ է. չըլլայ որ կերպով մը ձեր ուրա-  
կեշտութեամբ պայծառութիւնը մը ընցընէք »:

Մի թողուք որ մէկը ի՞նչ և իցէ կերպով ձեզի դոլչէ  
կամ սիրահարական խօսքեր զուրցէ. ով որ ձեր զե-  
զեցիութիւնն ու ազնուութիւնը կը զովէ, ովէոք է  
կառկածիք վրան. վասն զի մէկն որ չիկրնար զնել ու  
կը զովէ վաճառք մը, հասարակօրէն դողնալու փոր-  
ձութիւն ունի: Իսկ թէ որ մէկը ձեզ զովելէն 'ի զատ՝  
էրիկնիդ վար կը զարնէ, չարաչար անարդանիք կ'ընէ  
ձեզի. վասն զի յայտնի կը ցուցընէ որ չէթէ միայն  
ձեզ խարեւ կ'ուզէ, այլ նաև կէս մը խարուած կը սէ-  
սէ, առջի գնողին հետ սակարկութիւնն որ աւրուի,  
երկրորդ գնողին հետ կէս սակարկութիւնը եղած է:  
Իսահակ Նահապետը օղեր խրկեց Ռեքեկային իր սի-  
րոյն առջի նշանը. ինձի կու գայ որ առ խորհրդաւոր  
զարդին նշանակութիւնը ան էր որ էրիկ մարդ մը ա-  
մեն բանէն առաջ իր կնկանը սկանջին աէր ոլիսոր  
ըլլայ, ու կնիկը հաւատարմութեամբ անոր միայն ողի-  
տոր տոյ իր ականջը. անանկ որ էրկանը անոյշ ու հա-  
մեստ խօսքերէն ուրիշ խօսք չիմանայ ոլիսոր իր ական-  
ջը: Պէտք է միտքը պահէ, միշտ որ մարդուս հոգին ա-  
կանջէն կը թունաւորի, ինչովէս մարմինը ըերնէն:

Աւրնու հաւատարմաւթիւնը մեկակղ առաջ կը ըերեն միշտ ընտանութիւն ու մոներմութիւն . անոր համար սուրբ ամուսիններուն իրարու հետ ունեցած մաքուր ու անկեղծ սէրբ խիստ ընտանութեամբ վարուել կու տար մէկմէկու հետ : Խաչհակ ու Ռեքեկա , որ ամեն ամուսիններէն սրբասէր էին , իրարու հետ անանկ ընտանութեամբ ու գգուանօք կը վարուեին , որ Արքմէլէք առանց անհամեստ բան մը տեսնալու փրանին՝ իմացաւ որ էրիկ էնիկ էին : Սուրբ Լուգովիկոս թաղաւորն որ այնչափ խստութեամբ կը վարուեր իր մարմայն հետ , բայց իր թագուհին անանկ կը սիրէր՝ որ գրեթէ կը մեղագրուեր զինքը չափազանց գգուելուն համար . բայց մանաւանդ գովութեան արժանի էր , որ անանկ քաջ ու պատերազմով թագաւորը՝ գիտէր զիջանիլ ամուսնական սիրոյ ամեն պատշաճողութիւններուն . վասն զի սուրբ ու անկեղծ սիրոյ պղտի նշանները թէ և չեն բաւեր էրիկ էնիկան սիրաը իրարու հետ կապելու , բայց մէկմէկու կը մօտեցընեն ու ախորժելի կ'ընեն իրենց կենակցութիւնը :

Սրբուհին Մանիկո սուրբ Օգոստինոսը գեռ աշխարհք չիթերած Քրիստոսի նուիրեց , ինչպէս որ ինքը սուրբ վարդապետը կ'ըսէ՝ որ գեռ լցո չիտեսած Աստուծոյ համը տուեր էր : Ասիկայ մեծ խրատ է քրիստոնեայ մայրերու՝ որ զաւկընին գեռ չիծնած՝ Աստուծոյ նուիրեն . վասն զի Աստուած որ խոնարհ սրտի մը կամաւոր նուերքը չարհամարհէր՝ մայրերուն ան տաենը ունեցած բարի բաղձանքը սովորաբար կը լեցընէ : Ասոր օրինակը ունինք Սամուելի վրայ , սուրբ Ագուինացին , Ֆիեզոլեցի սուրբ Անդրեասին , և ուրիշ շատերու վրայ : Սուրբ Բենիարդոսին մայրը , որ անանկ զտւկի մը արժանի մայր էր , զաւկըները ծնածին պէս թեւերուն վրայ առած Քրիստոսի կ'ընծայէր , ու ետքն ալ Աստուծուն իրեն յանձնուած սրբազն բաներու պէս յարդութեամբ կը սիրէր զանոնք : Ասով անանկ յաջողեց Աստուած՝ որ իր եօթը զաւկըներն ալ խիստ սրբակաց անձնիք եղան :

Տղոց բանականութիւնը երբոր կըսկսի բացուիլ , պէտք է որ ծնողքը մեծ փոյթ ունենան Աստուծոյ սուրբ վախը անոնց սրտին մէջը տպաւորել : Սուրբ Լուգովիկոսին մայրը բարեպաշտ թագուհին անանկ

չերմառանդ կերպով իր աս պարտքը կ'ըներ , որ շատ  
անգամ կ'ըսէր զաւկին . «Սիրելի որդեակ , տւելի կ'ու-  
ղեմ աչքիս առջին մեռնիլդ տեսնել քան թէ Աստու-  
ծոյ դէմ մահուչափ մեղք մը գործելլի » : Աս խօսքը  
անանկ տպաւորուած էր ան սուրբ զաւկին սիրան որ  
ինչպէս ինքը կը վկայէ , օր չէր ըլլար որ չլիշէ ատ խօս-  
քը , ու իր ամեն ջանքը կ'ըներ ատ գերմարդկային  
խրապը պահելու : Զաւկըները ունենալը աան մը շի-  
նութիւն կը սեպուի , հրեաները պահ կը կոչէին զաւ-  
կըներու սերունդը . աս մտքով է Ելլոց գրքին մէջ ը-  
սուածը . Յորմէնէտէ երիշան մանիաբարձուն յԱստուծոյ , արա-  
բին իւրէանց պահնս : Ըսել կ'ուղէ որ հարստութիւն դի-  
զելը չէ տաւն շինելլը , այլ զաւկըները Աստուծոյ եր-  
կիւղին ու առաքինութեան մէջ մեծ ցըրնելլը . անոր հա-  
մար ամեն նեղութիւն՝ ամեն աշխատանք յանձն առ-  
նելու է , որովհետեւ ծնողաց պսակը զաւկըներնին է :  
Ասանկ ըրաւ սրբուհին Մոնիկա իր զաւկին եաւէն  
ընդ ծով և ընդ ցամաք երթալով , ինչուան որ դարձի  
բերաւ զինքը , ու աւելի իր արցունիքներովը մայր եղաւ  
անոր հոգւոյն՝ քան թէ իր արունովը անոր մարմնոյն :

Պօղոս առաքեալ կանաց կը յանձնէ անական հո-  
գերը . ասկէց կ'երեւայ յայանապէս որ անոնց ջերմե-  
ռանգութեան սպառալը քան զէրիկ մարդկանցը աւելի  
է զաւկըներնուն վրայ : Վասն զի երիկ մարդիկ միշտ  
ընտանեաց հետ չիկենալով՝ չեն կրնար զանոնք դիւ-  
րաւ կրթել առաքինութեան մէջ . անոր համար Սո-  
լումնի Առակաց գրքին մէջ՝ տան մը երջանկութիւնը  
առաքինի կենան մը խնամոց ու գործունեութեանը  
միայ կը հաստատէ , իր սասրագրած ժրազլուխ կնկա-  
նը օրինակովը :

Ամենէն մէծ ամենէն օդտակար միութիւնը երիկ  
կենան մէջ՝ հոգեւոր միութիւնն է , որուն մէջը պէտք է  
իրարու օգնեն՝ ջանալով մէկզմէկէ ջերմեռանդ ըլլալ :  
Պտուղներ կան որ , ինչպէս սերկեսիլը , թթու ըլլալ-  
նուն համար՝ այնչափ ախորժելի չեն առանց շաքա-  
րով եփելու . կան ալ որ , ինչպէս ծիրանն ու բալը ,  
կակուլ ու փափուկ ըլլալնուն համար՝ չեն դիմա-  
նար առանց շաքարի : Ասանկ ալ կնիկ մարդիկ պէտք  
է ջանան՝ որ երիկնին հոգեւոր ըլլայ , որովհետեւ հո-  
գեւորութիւնը կ'անուշըրնէ մարդուս թթուութիւ-

Նը . վասն զի մարդո առանց հոգեւորի խիտ ու թթուէ : Երիկի մարդիկ ալ պէար է ջանան՝ որ կնիկնին հոգեւոր ըլլայ , որովհետեւ հոգեւորութիւնը կ'ուժովցընէ, անոնց փափկութիւնը . վասն զի հոգեւոր չեղող կնկան ասաքինութիւնը խիտ ակար է , կընալու կամ թուշնալու վատնզի մէջ է : Թիշտ : Պօղոս առաքեալին խօսքն է . Առաջը է այդն անհաւագ՝ ինտան , և սուրբ է ինձն անհաւագ՝ արամբն . վասն զի Երիկի կնիկի իրարու հետ բոլորովին մէկ ըլլալով , իրար առաքինութեան կողմը կը ձգեն . Հասկա ի՞նչ մէծ Աստուծոյ օրհնութիւնը կ'ըլլայ երբոր Երիկի կնիկի երկուքն ալ հաւասացեալ ըլլալով իրարու որբ բութեան պատճառ ըլլան Աստուծոյ սուրբ երկիւզին մէջ :

Երիկի կնիկի անանկ իրարու համբերող պիտոր ըլլան , որ չըլլայ թէ յանեկարծ երկուքը մէյտեղ կիրք ելլեն ու մէջերնին հակառակութիւն ըլլայ . Հակառակութիւն ու խոտվութիւն եղած տեղը չողին սուրբ չիկենար : Սուրբ Գրիգոր Կաղիանցացին կը պատմէ որ իր տանինը կարդուած անձինք իրենց պսակին տարեգարձը հանգիստով կը տօնէին : Ազէկի կ'ըլլար որ աս սվորութիւնը մանար մեր մէջը . չէ թէ աշխարհական ուրախութիւններ ընկելով , ոյլ Երիկի կնիկ ան օրը խոստվանէին ու հաղորդուելին՝ զերենք Աստուծոյ յանձնելով , ու սովորականնեն աւելի ջերմեանդութեամբ ինորելով Աստուծմէ՝ որ իրենց պսակին օրհնութիւնը վրանին եւելլցընէ , ու նորողինն իրենց առաջադրութիւնը ամուսնութիւննին սուրբ պահելու փոխադարձ հաւատարմութեամբ ու սիրով , ու Աստուծոյ շնորհքով զօրանային իրենց վեճակին ըեւը տանելու :

## ԳԼՈՒԽ 1. Փ

Ամուսնական պարկելշտորհեան վրայ .

Ամուսնական անկողինը տիբիծ ու անարատ պէտք է ըլլայ , կ'ըսէ առաքեալը . այսինքն հեռու պիտի ըլլայ անկեց ինչ որ անպարկեշտ է , ինչ որ անկարդ է : Ամուսնութիւնը Աստուծած դրախտին մէջը սահմանեց ,

Երբոր դեռ հսկ ցանկութեան անկարգութիւնը ու անպարկեշտութիւն չիկար : Ցանկութեան անկարգութիւնները՝ կերուխումի անկարգութիւններուն կը նըմանին . Երկուքն ալ մարմնոյ վերաբերեալ բաներ են, թէ և առջինները միայն կը ըսուն մարմնական անկարգութիւն՝ խիստ անասնական ըլլալնուն համար : Ու ըեւմն ինչ որ ամուսնութեան վրայ յայտնի չեմ կը նար ըսել՝ ուտելու վրայ ըսելովս խմացընեմ :

Ա . Կերակուր ուտելը ապրելու համար եղոծ է . ուտախ ինչպէս որ կշամնալու ու ապրելու համար ուտելը՝ աղեկ ու Աստուծոյ հրամայած բանն է , ասանկ ալ ամուսնութիւնը զաւկըներ ունենալու ու մարդիկ շատնալու համար՝ խիստ աղեկ ու սուրբ բան է , վասն զի իր դիմաւոր վտխճանը աս է :

Բ . Կերակուրը ապրելու համար ուտելին՝ ի զատ՝ ուրիշի հաճոյք մը ընելու համար ալ օրինաւոր բան է , վասն զի ոլարտըկան ենք մէկզմէկու զիջանիլ ու ընկերութեան յարմարիլ : Ասանկ ալ երիկ կնկան փոխադարձ ու օրինաւոր զիջումը ամուսնական ոլարտք կը կոչէ առաքեալը , ու մեծ ոլարտք . անանկ որ՝ ոչ երիկը և ոչ կնկան՝ առանց մէկմէկու ազատ ու կամաւոր հաւանութեաննը , և ոչ չերմեռանգութեան գործքերու համար , կրնայ անկեց ետ կենալ . ասոր համար ըսած եմ ինչ որ առ բանիս վրայօք ըսի սուրբ հաղորդութեան գլխուն մէջը : Առ ասանկ է՞նէ , ի՞նչ պէս կրնայ մէկը սրգողելուն համար , կամ նաև իր խելքին մահացուցմունք ընելու համար , աս պարտքէն ետ կենալ :

Գ . Ինչպէս որ ընկերութեան համար ուտովները բանի ու ակամայ պիտոր չուտեն՝ այլ ախորժակով ուտել պիտոր ցուցընեն , որպէս զի սեղսնակիցները ուրախանան . ասանկ ալ ամուսնական պարտքը սիրով ընելու է՝ իրեւ թէ զաւկի յոյս ունենալով , թէ և ուրիշ կողմանէ յոյս մը չըլլայ :

Դ . Առանց աս պատճառներուն՝ միայն բերնի համը զոհ ընելու համար ուտելը՝ թէ և մեղք չէ , բայց գովելի բան ալ չէ . վասն զի առ զդայական ախորժը անանկ վտխճան մը չէ որ գովելի ընէ գործքը , այլ միայն տանելի :

Ե . Խոկ թէ որ մէկը , միայն առ ախորժը զդալու

Համար ուտելէն՝ ի զատ՝ նաև չափաղանց ուտելու ըլլայ, որկրամոլութիւն է, առելի կամ պակաս, ըրած չափաղանցութեանը համեմատ:

Զ. • Որկրամոլութիւնը չէ թէ միայն չափաղանց ուտելուն վրայ է, այլ նաև ուտելու կերպին: Ամուսնութիւնն որ ասանկ սուրբ, ասանկ արդար, ասանկ գովելի, ասանկ աշխարքիս օգտակար բան է, բայց երբեմն վնասակար ալ կրնայ ըլլալ ամուսնացելոց: Վասն զի չէ թէ միայն չափ չխպահած ատեննին ներելի մեղքերով ծանր կը հիւանդացընէ իրենց հոգին, այլ նաև մահացու մեղքով կը մեռցընէ՝ երբոր Աստուծոյ գրած կարդը կը փոխէն, որ է որդէծնութիւն: Ու առ կարդէն որչափ որ հետանան, այնչափ ծանր կ'ըլլայ մեղքերնին, բայց միշտ մահուչափ: Վ ասն զի ամուսնութեան առաջին վախճանը որդէծնութիւն ըլլալով՝ ամեննին օրինաւոր բան չէ հետանալ անոր պահանջած կերպէն, թէ և ուրիշ կողմանէ չեկրնայ իր վախճանը ունենալ: Ենչպէս կը հանդրադի ամլութեան ու արդէն սկսած յլութեան պահճառաւ՝ որ կը դադրեցընէ նոյն վախճանը: Աստ վիճակին մէջ եղած մերձաւորութիւնը անմեղ ու օրինաւոր է, հերիք է որ որդէծնութեան համար պահանջուած կերպը պահուի. վասն զի պատահական բաները չեն վնասեր ամուսնութեան գլխաւոր վախճանին համար դրուած օրէնքին: Անոր համար Աստուծ խիստ բարկացաւ Աւաննին ամսւոնութեան մէջ ըրած դարշելի մեղքին համար, որն որ ծննդոց գիրքը և՛ զլսուն մէջ կը ուստմէ: Եւ թէ ալ մեր ատենի աղանդաւորները՝ շնական աղանդաւորներէն շատ առելի գէշ, որոնց վրայ սուրբ հերոնիմու Եփեսացւոց թղթին մեկնութեան մէջը կը խօսի, կ'ուզեն ցուցընել որ ան անզգամ Աւաննին չար դիտաւորութիւնն էր որ զԱստուծ բարկացուց, բայց սուրբ գիրքը յայտնի կը բացատրէ ըրած դործքին զարշելի ըլլալը Աստուծոյ տոջին:

Է. • Յայտնի արացոյց է որկրամոլութեան ու անկրթութեան՝ ատենէն առաջ խելքը միաբը ուտելուալ, ու ալ դէշը՝ ուտելէն ետքն ալ կերպածին համը նորէն նորէն միաքը բերել ախորժելով: Ասանկ ընողներուն Աստուծը իրենց փորն է՝ կ'ըսէ Պօղոս առաքեալ: Ուստ Աստուծ որովայնն իւրէանդ է: Բարեկիրթ

մարդը սեղան նստած ատենը միայն ուտել կը մտածէ ,  
սեղանին ետքը ձեռքի ու բերանիր կը լուայ՝ կերածին  
ոչ համը եւ ոչ հոտը անկեց ետքը կ'ուղէ տոնելու :  
Աս է ամուսնացելոց բանելու կերպը , խելքնին միտ-  
ւընին չխառլ ան զգայական ախորժներուն՝ որ իրենց  
վիճակը իր ատենին կու ասյ իրենց , այլ սրտերնին  
մաքրել անոնցմէ , մաքրենին մէկդի ընել ան բաները ,  
որպէս զի կարենան ազատ մաքով սուրբ ու բարձր  
բաներ մտածել : Ասով կ'ըլլայ կատարեալ պահպա-  
նութիւնը Պօլսո առաքեալին Կորնթացւոց առւած  
սքանչելի խրատին . Ժամանակս կարծէալ է այսուհետև , ո՞ֆ  
ո՞ք անիշնին կանայն՝ որպէս նէ լունիշնին : Ո ասն զի սուրբ  
Գրիգոր մեծին ըսածին պէս , կին չունեցովի պէս կին  
ունենալը ուրիշ բան ըսել չէ՝ բայց մարմնակուն վայել-  
քը անանկ ընել որ խելքը միտքը անոնց չերթոյ , ու  
հոդին չիմաստուի : Երիկ մարդկանց համար ըսածս կը-  
նիկ մարդկանց վեայ ալ կը հասկըցուի : Եւ ո՞ք չըրենն  
ուս խարհս , կ'ըսէ նոյն առաքեալը , որպէս նէ լուսելուն :  
Թող ամենքը վայելեն աշխարհք՝ իրենց վիճակին հա-  
մեմտա . բայց անանկ կերպով որ աշխրքիս յարում  
չունենան , սրտերնին անոր չիկըցընեն , ամեն մարդ  
անանկ ազատ ու սկարբատ ըլլայ Աստուծոյ ծառայե-  
լու , որպէս թէ աշխարհք չիվայելէր : Մարդուս մեծ  
իմաստակար բանը ան է , կ'ըսէ սուրբ Օգոստինոս , որ  
ինչ որ գործածելու համար միայն որուած է իրեն՝  
անիկայ կ'ուղէ ունենալ , ու ինչ որ ունենալու համար  
որուած է՝ անիկայ կ'ուղէ գործածել միայն : Հոգեար  
բաները պէտք է ունենանք ու վայելենք , խեկ մարմնա-  
որները գործածենք միայն . Երբոր գործածութիւնը  
ունենալու կը փոխուի , հոգինիս ան ատենը բանական  
ըլլուու տեղը անբան կ'ըլլայ :

Կարծեմ որ բաւական ըսի՝ ինչ որ կ'ուղէի ըսել , ու  
առանց ըսելու խնացուցի ինչ որ չէի ուղեր ըսել :

## ԳԼՈՒԽ 10

Որբեարիներուն համար խրամ .

Պօղոս առաքեալը իր սիրելի աշխերտին այսինքն Տիմոթէոսի կը գրէ, բայց ամեն առաջնորդաց է դրածը . Զայրիս պատուեւս ու սպայդ այշէն էցէն : Բայց իրաւցընէ որբեարի ըլլալու համար՝ աս բաները սկզբ են .

Որբեարին մարմնոյն կողմանէ միայն սկիսոր չըլլայ որբեարի , այլ նոև սրտանց . այսինքն հաստատ առաջադրութիւն ովհառը ունենայ՝ նորէն չիկարդուելու , որբեարիութեան մէջը պարկեշառութեամբ ասկրելու : Վասն զի ան որբեարիներն որ նորէն կարդուելու կը սպասեն՝ մարմնով միայն մարդկանցմէ բաժնուած են , կամքերնին ու սրտերնին անոնց հետ է : Խակ թէ որ ճշմարիտ որբեարին իր վիճակին մէջը հաստատ մնալու համար ուխտով ալ ուզէ իր մարմինը Աստուծոյ նուի րել՝ ողջախոհութեան ուխտ ընելով , մեծ զարգ մը կ'աւելցընէ իր որբեարիութեանը վրայ , ու իր առաջադրութիւնը կ'ասլահովէ : Վասն զի գիտնալով որ ուխտելին ետքը չեկրնար թողուլ ողջախոհութիւնը՝ առանց արքայութիւնը կորսընցընելու , անանկ զդուշաւոր կ'ըլլայ իր առաջադրութեանը՝ որ ամուսնութեան յիշատակն ալ սրտին մէջ չիթողուք . սուրբ ուխտովը կը հեռացընէ իրմէ ինչ որ իր առաջադրութելը դէմ է :

Սուրբ Օգոստինոս կը յորդորէ քրիստոնեայ որբեարիները աս ուխտը ընելու . Որովինէս գիտուն ու հին վարդապետն ալ շատ աւելի առաջ անցնելով՝ իրաւ կու տայ կարդուած կանանց ողջախոհութեան ուխտ ընել որբեարի մնալու , երիենին իրենցմէ առաջ վախճանելու որ ըլլայ . որովէս զի ամուսնութիւնը վայելի լու առեն՝ սուրբ որբեարիութեան արդիւնքն ալ ունենան , իրենց առաջուց ըրած խոստմունքովը : Ուխտը աւելի աստուածահաճոյ կ'ընէ ան գործքերն որ ուխտին վերաբերեալ են՝ ուժ ալ կու տայ անոնիք աղէկ ընելու . ու չէ թէ միայն մեր գործքերը կ'ընծայէ Աստուծոյ , որ մեր կամացը իբր թէ սկտուիներն են , այլ

նաև կամքերնիս՝ որ իրը թէ մեր գործքերուն ծառն է : Աղջախոհութեամբ մեր մարմինը Աստուծոյ կը նուիրենք, բայց աղասութիւննիս պահելով նորեն մարմնական ախորժները վայելելու . իսկ ողջախոհութեան ուխտովը բոլոր ու մշանջենաւոր նուերը մը կ'ընենք Աստուծոյ, աղասութիւննիս ալ կորսրեցընելով, ու աներջանիկ գերութեանը տակ մանալով՝ որ ամեն թագաւորութենէ վեր է :

Գանք որ ինչպէս մէկ կողմանէ խիստ կը զովեմ աս երկու մէծ վարդապետներուն տուած իրաւուր, առանկ ալ մէկաւ կողմանէ կը բաղձամ որ սննոց խրատին հետեւող երջանիկ հոդիները՝ խոհեմութեամբ սրբութեամբ ու հաստատ կերպով առ ուխտը ընեն, առաջուց աղեկ քննելով իրենց ուժը, Աստուծմէլոց խընդիլով, ու խոհեմ ու հոդեսէր խոստովանահօր մը խորհուրդ հարցընելով . վասն զի աս կերպով ամեն բան աւելի օգտակար կ'ըլլայ :

Ասկէց 'ի զատ՝ որբեարինն նորեն չիկարգուելու առջադրութիւնը պէտք է անոր համար միայն ըլլայ, որ ամեն իր բաղձանիքները աւելի մաքրութեամբ Աստուծոյ գառնան, ու սիրու բոլորովին Աստուծոյ հետինայ : Իսկ թէ որ զաւկըները հարուստ ձգելու համար, կամ ուրիշ ինչ և իցէ աշխարհային մաքով իր վիճակին մէջ մնալու որ ըլլայ, կրնայ գովելի ըլլալ, բայց Աստուծոյ դիմոցը չէ . վասն զի Աստուծոյ առջին իրեն համար եղածէն 'ի զատ բան մը գովելի չէ :

Նմանապէս պէտք է որ որբեարին իր կամքը հրաժարած ու բաժնուած ըլլայ մարմնական վայելքներէն, որպէս զի ճշմարիտ որբեարի կարենայ ըսուիլ: Պօղոս տոտքեալին խօսքն է, Ու Գէրդ այրին է, իշնուանյն մեռեալ է : Որբեարի մը որ կ'ուզէ սիրուիլ, կ'ուզէ պարերու ընկերութիւններու մէջ գտնուիլ, հագուիլ կապուիլ, անուշ հոտեր վրան պահել, անոնիկ որբեարին որչափ ալ մարմնովը կենդանի է նև՝ հոգւովը մեռած է : Վասն զի աս կերպ՝ ուրիշ կնկաց պէս ջանալով երիկ մարդկանց հաճոյ ըլլալու, աւելի վտանգաւոր փորձութեան առիմ կ'ըլլայ անոնց : Աւրեմն ասոնիկ զուարձութիւն մինարուող որբեարին ողջ ողջ մեռած է, ու ճիշդ խօսելով՝ որբեարի չէ անիկայ, այլ որբեարիի արձան :

Ժամանակ յագանելոյ էհոտ, Յայն պապրտի շեւէ եղաւ յէքիւն  
մշտամ, կ'ըսէ Երդերդոցը: Ուշ որ բարեպաշտ կեանեք  
կ'ուզէ անցընել, ալէտք է որ աշխարհային աւելորդ  
բաները կըտրաէ մէկդի ձգէ վլայէն, բայց ասիկայ ա-  
ւելի հարկաւոր է ճշմարիտ որբեարիի մը՝ որ ողջա-  
խոչ ասաբրակի մը ալէս քիչ մը առաջ կը հեծեր, ու-  
էրկանը մահուան վրայ լալուն ձայնը կը լսուէր: Եր-  
բոր Նոյեմի որբեարի մնալով մովաբացոց կրկրէն  
թէթղեհէմ դարձաւ, ու քաղքին կնկալիքն որ իր հարս  
ըլլալէն առաջ ճանցներ էին զինքը՝ սկըսան իրարու-  
հարցընել որ ան է Նոյեմին, խնդրեց որ ալ զինքը  
Նոյեմի չիկանիչն: Վասն զի Նոյեմի աշուր ըսել է: Ա-  
սանեկ ալ ջերմեռանդ որբեարի մը չուզէր որ աղւոր ու-  
սիրելի ըսուի, Աստուծոյ հաճոյ ըլլալը հերիք սկզե-  
լով, այսինքն խոնարհ ու ինքը զինքը բանի տեղ չի-  
դիող:

Կանթեղ մը, որուն մէջը անուշահոտ եղ դրած է,  
մարած ատենը աւելի անուշ հոտ կը բուրէ: ասանեկ  
ալ որբեարի մը, որ իր ամուսնութեան ատենը սուրբ  
ուր ունեցէր է, երբոր իր լոյսը կը մարի՝ այսինքն երի-  
կը կը մեռնի, իր ասաբրինութեան ու պարկեշտութեան  
անուշահոտութիւնը աւելի կը բուրէ: Կնկաց իրենց  
երկիր սիրել՝ սովորական բան է: բայց անանեկ սիրել՝  
որ անոր մեռնելէն ետքը ուրիշը չուզէ, ճշմարիտ որ-  
բեարիներուն տրուած է: Քանի որ կնկան մը երիկը  
ողջ է ու իր ալէտքը կը հոգայ, դժար բան չէ Աստու-  
ծոյ յուսալը, բայց երբոր ատ իր օգնութիւնը կը վեր-  
նայ ու ինքը Աստուծմէ յոյսը չիկարեր, ան է մեծ զո-  
վութեան արժանի: անոր համար կնկան մը առաքի-  
նութեան կատարելութիւնը՝ երկանը վախճանելէն  
ետքը աղեկ կը ճանցուի:

Որբեարի մը որ զաւկըներ ունի դեռ իր առաջնոր-  
դութեանը կարօտ, մանաւանդ հոգևորի ու իրենց վե-  
ճակը ապահովելու կողմանէ, չիկընար երեսի վրայ  
ձգել զիրենք: Պօլոս առաքեալը յայտնի կ'ըսէ որ պար-  
արկան են մայրերը հոգալ զաւկընին՝ ինչպէս իրենց  
ծնողքը զիրենք հոգացէր են, ու թէ որ մէկը իրեն ըն-  
տանեացը հոգ չխտանի՝ անհաւատէն ալ զէշ է կ'ըսէ:  
իսկ թէ որ զաւկըները մէծցած են, ու կարօտ չեն իր  
առաջնորդութեանը, ան ատեն որբեարի մայրերնին

իր սիրոն ու մկաքը բոլորովին պիտոր տայ՝ Աստուծոյ սիրոյն մէջը առաջ երթոլու:

Թէ որ անտեղինելի հարկի մը համար չըստիալուի որբեարի մը իր խղճմտանքէն վէճերու կամ ասոր նըման արտաքին բաներու մէջ մտնալ՝ որ մարդուս միոքը կը շփոթէն, խրատս առ է իրեն որ ամենենին ասանկ բաներէն ետ կենայ, ու իր գործոցը մէջ հանդարտ ու խաղաղ կերպ մը բռնէ, որչափ ալ իրեն շահաւոր չերենայ: Վասն զի խիստ մեծ օգուտ մը պիտոր ըլլայ իր խոռվէլէն՝ որ կարենայ սուրբ հանդարտութեան օգտին հետ բազդատուիլ: Մանաւանդ որ վէճն ու ասոր նման բաները իր սիրաը անհանգիստ ընելէն՝ ի զատ՝ ողջախոհութեան թշնամին ալ դուռ կը բանան, որովհետեւ որբեարին իրեն օգնել կրցողներուն հաճոյ ըլլալու համար՝ հոգեսորէն կը սկըսի հեռանալ ու Աստուծոյ անհաճոյ ըլլալ:

Որբեարին ամեն օրուան ընելու կրթութիւնը աղօթքն է. վասն զի ալ Աստուծմէ՝ ի զատ սիրելու բան մը չունենալով, գրեթէ չուզէ պիտոր անկեց ուրիշ հետ խօսիլ: Ինչպէս որ աղամանդը արգելք կ'ըլլայ երկաթին՝ որ չիկրնար դիւրաւ դէսպ՝ ի մագնիսը դիմել, ու արդելքը վերնալուն պէս՝ համարձակ կը դիմէ, ասանկ ալ որբեարին սիրան որ երկանը կենդանութեան առևնը չեր կրնար դիւրաւ առ Աստուծ դիմել ու բոլորովին Աստուծոյ հետը միանալ սիրով, երկանը մահուընէ եաբը պէտք է Աստուծոյ ետևէն վազէ՝ Երդերգոցին հարսին պէս ըսելով. Զհշտ ու ի հայ իւղոյ ժոյ ընթացուն:

Որբեարիի մը յարմար ուրիշ ասաքինութեան կը թութիւններն ալ ասոնք են. կատարեալ ողարկեշառութիւն, ողատիւ չիփնարուել, ընկերութիւններու մէջ երենալէն քաշուիլ, փառաւոր անուններու ու ասոր պէս ունայնութիւններու ետևէ չիյնալ, աղքատաց ու հիւանդներու ծառայել, վատացեալները մսիթարել, աղջիկներու ջերմեանդութիւն սորվեցընել, ու բարի օրինակ ըլլալ ամենուն: Իր հագուստին զարդերը պիտոր ըլլան հարկաւորն ու պարզը, գործքերունը՝ խոնարհութիւն ու եղբայրակիրութիւն, խօսելունը՝ պարկեշտութիւն ու հեղութիւն, աչուըններունը՝ ողատկառանք ու ամօթխածութիւն, ու իր սըր-

այն մէկ հատիկ սէրը պիտոր ըլլայ Քրիստոս խաչին  
վրայ :

Վերջապէս Ճշմարիտ որբեւարին սուրբ Եկեղեցւոյ  
մէջ այնպէս է, ինչպէս պարտէզի մը մէջ պղտի մա-  
նուշակ մը : Իր ջերմեռանգութեան անուշահոտու-  
թիւնը կը բուրէ՝ դրէթէ միշտ խոնարհութեան տերե-  
ներուն տակը ծածկուած, ու մանուշակին աչքի չի-  
զարնող դոյնը իր մահացուցմունքը կը ցուցընէ : Ըուբ-  
ու չխնակուած տեղուանք կ'ըլլայ մանուշակը • որբեւ-  
րին ալ աշխըրքի ընկերութիւններէն հեռու՝ քաշուած  
կեանք կ'անցընէ, որպէս զի սիրոր չիթումի աշխըրքիս  
բարիքներուն պատիւններուն ու նու սիրոյ տարու-  
թենէն : Ասանելներուն համար է առաքելոյն ըսածը •  
Երանելի ևս է նէ այնպէս իացըն :

Ասոր վրայ ուրիշ շատ բաներ ալ ունեի ըսկըու,  
բայց բոլորն ալ ըստծ կ'ըլլամ՝ իրենց վիճակին սկատի-  
ւը սկահել ջանացող որբեւարինները յորդորելովս, որ  
սուրբ Հերոնիմոսին Փուրիայի, Սիլուիայի, ու ան ա-  
մեն բազդաւոր խաթուններուն՝ որոնց հոգեւոր հայր  
էր, գրած սիրուն թղթերը ուշադրութեամբ կարդան :  
Այսոր ըսածներուն վրայ ուրիշ բան չիմար ինձի ո-  
ւելցընելու, բայց աս միայն որ Ճշմարիտ որբեւարի մը  
սկէտք չէ արհամարհէ նորէն կարգուօղները՝ երրորդ  
անգամ ալ որ ուղեն կարգուիլ • վան զի Երքեմն Աս-  
տուծոյ մեծագոյն փառքը ասանկ կը արամադրէ : Պիետք  
է հիններուն խրառը միտքերնիս սկահենք միշտ, որ ոչ  
որբեւարիններուն և ոչ կուսակրօններուն համար՝ խո-  
նարհութեան սահմանած տեղէն ուրիշ տեղ կոյ եր-  
կինքը :

Գ. Ա. Խ. Խ. Խ. Խ.

Աղիկներուն համար աղ խօսք մը .

Թէ որ կարդուիլ կ'ուզէք, ով աղջկունք, ամենայն զգուշութեամբ պահեցէք սրաւերնիդ ձեր փեսայացուին . ինծի կու դայ որ մեծ սխալբունք մըն է սուրբ անարտա ու պարզ սրախ մը տեղ՝ անանկ սիրտ մը տալ ձեր փեսայացուին, որ մէկը մէկալը սիրելէն մաշած ու արատաւորուած է : Խակ թէ որ բարեբախոտութեամբ Վասուած ձեղ կանչեր է, հոգեւոր ու կուսական հարսնիբի մը, ու կ'ուզէք միշտ ձեր կուսութեանը մէջ մնալ, երանի ձեզի, պահեցէք ձեր ոէրը ամենայն զգուշութեամբ ձեր երկինաւոր փեսային, որն որ բոլորովին սրբութիւն ըլլալով՝ ամեն բանին եւել մաքրութիւնը կը սիրէ, ու ամեն առջինեկ ովուղիւն ընծայելու է, մանաւանդ սրախնը : Սուրբ Հերոնիմոսի թղթերը ձեզի ամեն հարկաւոր խրանները կու տան . և որովհեան ձեր վիճակը հնազանդութեան տակ կ'ուզէըլլալ, հոգեւոր հայր մը ընտրեցէք ձեզի, որ անոր առաջնարդութեամբը կարենաք աւելի սրբութեամբ ձեր սիրտն ու մարմինը Վասուածոյ նուիրել :

# ՄՈ.ՄՆ ԶԱՐՅԱՐԴ

162 ԽՐԱՏԵԵՐ ՈՐ ՀԱՐԿԱԽՈՐ ՆՅ ՍՈՎՈՐԱԿԱՅ  
ՓՈՐՉՈՒԹԵԱՆՑ ԴԵՄ

## ԳԼՈԽԱ Ա.

ՄԵՂԻՔ աշխարհի լուսածներուն խօսքին ևայելու ձկ.

**Ա**շխարհառէր մարզիկ խմացածնուն ովես որ հոգեոր կենաց եռեւէ կ'ուղես ըլլալ, վրադ կը յարձըկին հաղարումէկ խօսքերով՝ զքեզ հեռացընելու անկեց : Ամենէն չարերը զրպարտութիւն կ'ընեն վրադ, ըսկ որ կեղծաւորութիւն է ըրածդ, զրտուանց է վարքիդ փոփոխութիւնը : Կ'ըսեն որ երեսդնայօդ չեղաւ, աշխարհք զքեզ մերժելուն համար՝ Աստուծոյ տուիր զինքդ . բարեկամներդ կը շփոթին, վրադ կու դան՝ խրատներ տալու քեզի, ու իրենց խոհեմութիւն ու եղբայրութիւն կ'երևայ ըրածնին . կը հիւընդնաս սեամաղձ կ'ըլլաս, կ'ըսեն, ամենուն առջին անունոց կ'ուրես, անտանելի կ'ըլլաս, ամենէն առաջ կը ծերանաս, դործքերդ առուտուրդ երեսի վրայ կը թնայ, աշխարհիս վրայ աշխարհիս ովես ովետք է ասպիլ, առանց այդչափ հոգեոր ըլլալու ալ մարդ կընայ փրկուիլ, ու ասոնց նման խօսքեր : Բայց ամենն ալ սկարապ ու անխելք խօսքեր . անոնց հոգը քու դործքերդ չեն, և ոչ քու առաջութիւնոց : Քրիստոնի խօսքն է . Ե՛ւն յանիարհն ասպի էին, աշխարհն պիւըն սիրելը արդեօս . բայց պի չետ յաշխարհն, չառն այնորին առեայ պիւը աշխարհն :

Ազնուական ուարտներ ու խաթուներ ըոլոր գիշե-

ըլ Թուղթ ու աղիւսակ խաղալու կ'անցընեն, անկեց  
ձանձրալի՝ անկեց տխուր՝ անկեց հիւընդցընող բան  
կրնայ ըլլալ : Բայց անոնց բան մը ըսող չիկայ, անոնց  
համար հոգ ընող բարեկամ մը չիկայ . իսկ մեր քիչ մը  
մտածական ընելը՝ առառւանց կանուխեկեկ ելլալը որը-  
բութիւն առնելու համար՝ ուրիշներուն հոգ ընել կու-  
տայ, բժշկի կը վաղեն՝ մաղձի հիւընդութենէն զմեղ  
ըռընտցընելու համար : Ըստերը զիշերներով կը ցաթ-  
կըսակեն կը պարեն առանց նեղութիւն մը զգալու . ետ-  
քը ծննդեան մեկ զիշերը հսկում ընելու որ ըլլան, հե-  
տեւալ օրը կը հազան կը դանդումն առողջութիւննին  
կորսընցընելնուն համար : Ով չխեմնար աշխրքիս ինչ  
անիրաւ դատաւոր ըլլալը . իր որդւոցը համար ներո-  
զամփտ ու հեղ, իսկ Աստուծոյ որդւոցը համար խխտ  
ու անողորմ :

Անկարելի է որ մենք աշխրքիս հաճոյ ըլլանք՝ առանց  
իրեն հետ կորսուելու . անկարելի է որ զինքը դոհ ը-  
նենք, վասն զի խխտ պահանջող է . Քրիստոսի ըստն  
է . Են Յոհաննես, ու սոդէ և ու ըմպէտ, և ասէն՝ դև Գոյ ՚ի  
նմա . են որդի Տարդոյ, սոդէ և ըմպէտ, և ասէն՝ ահա այշ իւրող  
և արբեցու : Ասանի է, ով աստուածաւէր հոգի, իրաւ  
ասանի է . թէ որ ուրիշներուն հետ ծիծաղնք խա-  
զանք խնտանք ՚նէ, աշխարհքս կը զայթակղի վրանիս .  
իսկ թէ որ ուրիշներուն ըրածը շնենք, կեղծաւոր ու  
մաղձու կը կանչէ զմեղ : Թէ որ հազունք կապունք  
զարդարուինք, գեշ մոքի կը տանի . իսկ թէ որ չիհա-  
զունք, անկիրթ ու կոպիտ կը կանչէ զմեղ : Զուար-  
թութիւննիս լրբութիւն կը սեպէ, ու մահացուցմունք-  
նիս մաղձուութիւն . ասանի դեշ աչքով մեղի նայե-  
լուն համար, չենք կրնար ամեննենին իրեն հաճոյանալ :  
Մեր պակսութիւնները կը մեծցընէ, մեղք կը սեպէ .  
մեր ներելի մեղքերը կը ծանրացընէ, մահուցափ կ'ընէ .  
մեր տեղարութեան մեղքերը չարութիւն է կ'ըսէ : Սէր  
Երիայնամիտ է, կ'ըսէ Պօղոս տռաքեալը . իսկ աշխարհքս չա-  
րամփտ է . սէր ու խորհի ուլոր, իսկ աշխարհքս միշտ չար կը  
մտածէ . ու երբոր դործքերնիս չիկրնար չարախօսել,  
մոքերնիս կը չարախօսէ ու կը դատապարտէ . ոչխար-  
ները թէ եղջիւրաւոր ըլլան և թէ անեղջիւր, թէ ճեր-  
մակ ըլլան և թէ սե . դայլը միշտ կ'ուտէ զիրենք՝ թէ  
որ կարենայ :

Ինչ որ ընելիք, աշխարհք միշտ մեղի դեմ՝ պիտոր ըլլայ. թէ որ խոստովանարանը ուշանանք, այսչափ առեն հոն ի՞նչ կ'ընեն՝ կ'ըսէ. թէ որ շուտով խոստովանանինիս ըլլանք, ամեն մեղքերնին չեն զուրցեր՝ կ'ըսէ. աչքը վրանիս է միշտ, ու մէկ պղտի խօսք մը որ կիրքով ըերներնես ելէ, բարկացող են կ'ըսէ: Գործքերնուս ու առուտուրի անհոգ ըրլանիս ազահութիւն կը սեպէ, հեղութիւննիս անխելքութիւն. իսկ իր որդւոցը կատաղութիւնը վեհանձնութիւն կը սեպէ, ադահութիւնը տնտեսութիւն, անառակութիւնը համեստ կենցաղավայրութիւն: Ասանկ է, ով աստուծասէր հոգի. մամուկները միշտ կ'աւրեն մեղուներուն աշխատանքը:

Թողունք որ կոյր աշխարհքը ինչ որ կ'ուղէ՝ ըսէ, դիշերասէր բուի մը պէս՝ որ իր ճուալովը կ'ուղէ վախցընել ցորեկուան Ծաչունները: Մեր յարատեւթիւնը պիտոր ցուցընէ: թէ արգեօք իրաւցընէ ու սրտանց Աստուծոյ նուիրեր ենք զմեզ՝ հոգեսոր ըլլալու: Գիսաւոր ասաղերն ալ, մէկալ մոլորակներն ալ կը փայլին. բայց դիսաւորները քիչ ատենէն աներեւոյթ կ'ըլլան, մոլորակները միշտ կը ծաղեն. ասանկ ալ կեղծաւորութիւնն ու Ճշմարիտ առաքինութիւնը դրսուանց իրարու կը նմանին, բայց դիւրին է զանոնք իրարմէ որոշելը. վասն զի կեղծաւորութիւնը չխոներ, ծուխի պէս կ'անցնի. իսկ Ճշմարիտ առաքինութիւնը հաստատուելու համար խիստ օդտակար է մեղի նախատուիլ ու զբարառուիլ. վասն զի ասով կը խալը սինք սնապարծութեան ու հպարտութեան վանդէն, որ Եղիպտոսի մանկաբարձները կը նմանին՝ որոնց Փարաւոն հրամանեց խրայելացւոց մանչ զաւկըները սպաննել ծնած ատեննին: Մենք աշխարքիս համար խաչ ելած ենք, պէտք է որ աշխարհք ալ մեղի համար ելած ըլլայ. աշխարհք զմեզ յիմար կը սեպէ, մենք ալ զինքը պէտք է սեպէնք:

## ԳԼՈՒԽԻ Բ

Հոգևոր կեանք սկսելու համար պետք է սիրո  
յնել .

Լոյսը որչափ ալ գեղեցիկ ու աչքերնուս ուզածն է ,  
բայց երկան առեն մութի մէջ կեցած որ ըլլանք՝ աչ-  
ւընխ կ'առնէ . ու Երկրի մը բնակիչներուն հետը ըն-  
տանենալու համար , որչափ ալ աղնիւ ու քաղաքավար  
ըլլանք , առջի բերանը դժուարութիւն կը քաշէնք , սիրա-  
չնիք ըներ : Դիւրաւ կրնայ ըլլալ , ով աստուածաւէր  
հոգի , որ վարքդ վոխելու համար՝ ներսէդ դժուարու-  
թիւններ զգաս , ու առ մէծ մնաս բարովն որ աշխար-  
քիս ունայնութիւններուն ու անխելքութիւններուն  
կու տաս՝ տրամութիւն մը բերէ քեզ ու սիրադ կու-  
րի : Ասանկ բան մը հանդիպելու որ ըլլայ , խրատ կու-  
տամ որ քիչ մը համբերէս , բանի տեղ չիդնես , շու-  
տով կ'անցնի . մէկ սարսում մըն է որ կը զգասնոր կերտ  
կեանիք մը բանելէդ . բայց ատոր ետեւէն խիստ շատ մը-  
խիթարութիւններ կ'ունենաս : Առջի բերանը ծանր  
կու դայ քեզի կորսընցընէլ ան ողատիւն որ քու ու-  
նայնասիրութեանդ կու տային յիմար ու շողոքորթ  
մորդիկ . բայց ատոր համար կ'ուզե՞ս կորսընցընէլ ար-  
քայութեան յաւխենական փառքն որ Աստուած ողի-  
տոր տայ քեզի : Մնոտի զուարձութիւններն ու զբօ-  
սանքները , որոնց մէջ տարիններ անցուցիր , միաքդ կու-  
դան հրապուրելու որ նորէն դառնաս առ խարէական  
բաներուն . բայց ատոնց համար կ'ուզե՞ս հրաժարիկ  
յաւխենական երանութենէդ : Հաւտա ինձի որ ե-  
թէ առ վորձութեանց դէմ հաստատուն կենալու ըլ-  
լսո , շատ չանցնիք՝ անանկ քաղցրութիւն կը զգաս  
օրտիդ մէջ՝ որ աշխարքիս ամեն անուշութիւնը անոր  
քովը լեզի կու դայ քեզի , ու հոգեոր կենայ մէկ օրը՝  
աշխարհային կենայ հաղար տարիէն վեր կը դնես :

Արնայ ըլլալ որ աչքդ վեր վերցընես , տեսնաս քրիս-  
տոնիկական կատարելութեան բարձր ու խիստ դար

վեր լեռը, ու ըսկա, վայ լիճ, ես ի՞նչպէս կարենամ  
սկառը հոն ելլել: Բայց մի վախնար, ով աստուածա-  
ուեր հոգի, սիրո ըրէ: Նոր ծնած մեղուները դեռ չեն  
կրնար լեռներուն վրայ և ոչ մօտի բլուրներուն վրայ  
թռչիլ ծաղկըներէն մեղք ծծելու համար: Բայց մօրեր-  
նուն պատրաստած մեղրը ուտելով՝ քիչ քիչ թռելը-  
նին կը բումի, ու անսանկ կ'ուժուխան՝ որ ամեն տեղ  
կը հասնին ծաղկըներու վրայ մեղք վիտարելու: Երաւ-  
է որ մենք ալ նորածին մեղուներու սրէս Ենք հոգեսոր  
կենաց մէջ, չենք կրնար ուզած տեղերնիս ելլել, այս-  
ինքն քրիստոնէական կատարելութեան լեռը: Բայց  
մէջմը որ սկսինք մէծնալ մէր բարի բաղձանքներովն  
ու առաջադրութիւններովը, մէր թռերն ալ կը սկսին  
բուսնիլ, ու օր մը հոգեսոր մեղուներ կ'ըլլանք, կատա-  
րելութեան լեռնիը վրան կը թռչնիք: Հիմակու հե-  
մոց մեղմէ տուած ոս լեռը ելլողներուն մեղի համար  
սկառաստած մեղրով՝ այսինքն խրատներովը մնա-  
նինք, ու ինգրենք Աստուծմէ որ մեղի՝ չէ թէ մեղուաց՝  
այլ աղաւնիններուն թեր ասյ, որպէս զի կարենանք  
լիշտուանին իր քովը թռչիլ:

### ԳԼՈՒԽ Գ

Ժորանցրիւններուն ինչ պրալը, ու վարանցրիւն ըզ-  
գալուն և անոնց հաշաններուն մէջ եղած տարրե-  
րուրիւնը .

Ազնուական հորս մը երեակայէ իր վիեսին խխտ  
սիրելի, երեակայէ անզգամին մէկն ալ որ անոր սիրա-  
հարուելով՝ մարդ մը խրկէ իր անօրէն միտքը յայտ-  
նելու: Եկողը տուած իր տիրոջը խնդիրը կ'առաջարկէ  
խաթունին . անիկայ կամ կ'ախորժի կամ չախորժիր տու  
առաջարկութիւնը . ետքը կամ կը հաւանի կամ կը  
մերժէ: Ասանկ ալ սատանան, աշխարհք, ու մարդուս  
մարմինը, տեսնելով հոգի մը Քրիստոսի հարս եղած,  
փորձութիւններ կը խրկէն իրեն՝ որոնցման նախ մեղք  
մը կ'առաջարկէն . անիկայ ալ կամ կ'ախորժի կամ

չախորժիր, ու ետքը կամ կը հաւանի կամ կը մերժէ: Կարճ խօսքով՝ ասոնք են մեղքի մը մէջ իյնալու իրեք աստիճանները. վորձութիւն, ախորժ, ու հաւանութիւն. թէ և առ իրեք ներդործութիւնը ամեն աեսակ մեղքի մէջ յայտնի չեն որոշուիր, բայց ծանր մեղքերու մէջ խիստ յայտնի կ'ըլլան:

Ո՞ր և իցէ մեղքի մը փորձութիւն բոլոր կեանքերնուս մէջ ալ տեելու որ ըլլայ, չիկրնար Աստուծոյ անհաճոյ ընել զմեղ, հերիք է որ ոչ ախորժ ունենանիք և ոչ հաւանութիւն տանք անոր: Վասն զի փորձութեան մէջ մենք ընող չենք, կրող ենք. ուստի երբոր չենք ախորժիր, և ոչ մեղք մը ըրած կ'ըլլանք ամենին: Պօղոս առաքեալը երկան տաեն մարմնական փորձութիւններ կրեց. բայց չէ թէ միայն անհաճոյ չեղաւ Աստուծոյ, այլ նաև փառաւորուեցաւ անովը Աստուծած: Երանուհին Անձելս անանկ սասաիկ ու սոսկալի փորձութիւններ կրեց մարմնոյ, որ մարդուս սիրալ չիղիմանար պատմութիւնը կարդալու. սուրբ Թրանչեակոս ու սուրբ Բենեդիկտոս ալ անանկ փորձութիւններ քաշեցին, որ մէկը փուշերու մէջ նետեց զմեղը, մէկալը ձիւնի, անսնցմէն խալքսելու համար. բայց ասով չէ թէ միայն Աստուծոյ շնորհը ամենենին չիկորուսին, այլ և անեցուցին:

Անանկ է նէ, ով աստուծասէր հողի, ովէտք է սիրտ առնես, ու ոչ երբէք յաղթուած սեպես զքեզ՝ քանի որ փորձութիւններէն չես ախորժիր: Ազէկ որոշէ առ տարբերութիւնն որ զգալուն ու հաւանելուն մէջը կայ. այսինքն որ կրնաս զգալ, թէ և չախորժիս. բայց չես կրնար հաւանիկ առանց ախորժելու. վասն զի սովորաբար ախորժն է աստիճան զէպ 'ի հաւանութիւն անցնելու: Ուրեմն մեր փրկութեան թշնամիները թող բերեն որչափ փորձութիւններ որ կ'ուզեն, թող կենան սպասեն միշտ մեր սրտին դրանն առջելներս մոնալու համար, որչափ առաջարկութիւններ որ կ'ուզեն՝ թող ընեն. քանի որ հաստատ կեցած ենք իրենց ուզածը շրնգունելու, անկարելի է որ Աստուծոյ անհաճոյ ըլլանք, ինչպէս որ վերի ըսած իշխանիս իր ազնուական հարսր անզյամ մարդուն կողմանէ է՝ զած առաջարկութեանը համար անհաճոյ ըլլար, քանի որ կը մերժէ անոր ուզածը: Աս տարբերութիւնն

ալ կայ առ աղնուական հարսին ու մեր հոգւոյն մեջն  
որ , անիկայ առ անօրէն առաջարկութիւնը լսելն  
եաքը՝ թէ որ ուղէ նէ՝ կրնայ վորհանել առաջարկողը ,  
ու մէյ մըն ալ չիլսել իր առաջարկութիւնը , բայց մեր  
հոգւոյն ձեռքը չէ փորձութիւն քզզալը , թէ և չիհա-  
ւանիլը ձեռքերնիս է : Անոր համար է որ թէ և փոր-  
ձութիւնը երկրնեայ , մեղի մաս մը չիկրնար ընել  
քանի որ չենք ախորժիր :

Բայց որովհետեւ հոգինիս երկու մաս ունի , վարի  
ու վերի , ու վարի մասը վերինին հպատակ չէ այլ  
ինքնագլուխ իր դարձքերը կ'ընէ , անոր համար երբեմն  
կը հանդիպի որ վարի մասը կ'ախորժի փորձութենէն  
առանց վերի մասին հաւանութեանը , մանաւանդ թէ  
անոր կամացը դէմ : Աս ան ընդդիմութիւնն ու պատե-  
րազմն է՝ որ Պօղոս առաքեալը կ'ըսէ . Մարմնն ունիկայ հա-  
կառակ հոգաց , և հոգի հակառակ նարհնայ : Տեսանիմ այլ օրէնս  
յանդամն իմ , պինչաւ հակառակ օրինաց նպաշ իմաշ : Ասոնց նը-  
ման խօսքերը ուրիշ տեղ ալ կ'ըսէ :

Տեսած ունիս մոխրով ծածկած կրակ մը . տաս տաս-  
ուերկու ժամկէն եաքն ալ կը գտնաս՝ թէ և մարածի  
պէս , բայց կրնաս հրահրել ու նորէն վառել : Ասանկ  
է փորձութիւններու մէջ Աստուծոյ սէրն ալ որ մեր  
հոգւոյն կեանիքն է . վասն զի փորձութիւնը մեր հո-  
գւոյն վարի մասին ախորժ բերելով՝ կարծէս որ մոխ-  
րով կը ծածկէ զանիկայ , ու Աստուծոյ սէրը կը մա-  
րէ , որովհետեւ ան առենը Աստուծոյ սէրը սրաեր-  
նուս մէջ ու հոգւոյն ներսի դին կը քաշուի , ու զրբ-  
սուանց չերեսը : Բայց կեցած է հոն . վասն զի թէ և  
հոգինիս ու մարմիննիս բոլոր տակնումբայ եղած է ,  
բայց մենք ամուր կը կենանիք մեղքին ու փորձութեան  
հաւանութիւն չիտալու . ախորժն որ վարի մասը կ'ու-  
ղէ , վերի մասը կը մերժէ . ու թէպէտ կամքերնուս  
ըսրս զին առած է , բայց ներս չիկրնար մանալ : Ասկէց  
յայտնի կ'ըլլոյ որ ան ախորժը ակրամայ է , ու ակա-  
մայ ըլլալով՝ մեղք չիկրնար ըլլալ :

## ԳԼՈՒԽԻ ՚Ի

Երկու աղոտք օրինակ նոյն բանին վրայ .

Անանել հարկաւոր է վերի ըստ բանու աղեկ հասկը-նալց որ անիկայ աւելի բացարելու համար՝ խօսքիս երկընալը չեմ նոյնիր : Սուրբ Հերոնիմոսին պատմած պատանին, որ փափուկ անկողնի մը վայ կապած՝ քովն ալ անամօթ կնիվի մը պառկեր եր՝ ամեն կերպով զինքը փորձելու , կարելի բա՞ն եր որ պատանւոյն ըզդայարանքը՝ մանաւանդ երևակայութիւնը սաստիկ չիշարժէր առ փորձութիւններէն : Տարակոյս չիկայ որ կը շարժէր . բայց առ սոսկալի փորձութիւններուն մէջ , առ զգայարանացը հեշտութեանը մէջ , կը ցուցը-նէր որ իր սիրար չեր յաղթուած , ու իր կամքը չեր հաւանէր : Վասն զի հոգին տեսնելով ամեն բան ի- րեն դէմ ապստամբած , ու լեզուէն ուրիշ բան մը չունենալով իրեն հպատակ՝ խածաւ կարեց զանիկայ , ու անամօթ կնոջը երեսը թքաւ՝ որ անգութ դահիճ-ներէն աւելի զինքը ան փորձութիւններովը կը չարչա- րէր : Անոր համար եր որ բոհաւորը ուրիշ տանջանք-ներով իրեն յաղթելու յոյս չունենալով , մասմէր եր հեշտութեամբ յաղթել :

Անացի սրբուհի Կատարինենին քաշած փորձու- թիւնն ալ հրաշալի պատմութիւն մըն է , կարճ կեր- պով համառօտէմ : Սատանան ան սրբակրօն կուսին ոլարկեշտութեանը դէմ սլատերազմելու հրաման ա- ռաւ . Արտուծմէ , միայն թէ առանց իրեն դպչելու : Ռւսակ ամեն տեսակ գարշելի բաղձանքներ բերաւ սրբ- տին , ու աւելի զրդուելու համար՝ իր ընկերներովը մար- դու կերպարանք առած՝ եկաւ կուսին դիմացը ամեն տեսակ ողջութիւն գործելու , զինքն ալ ան բանե- րուն հրաւիրելով : Թէ և աս ամեն բան զրտուանց էին՝ բայց սրբին խորը կը թափանցէին , ինչպէս ինքը կը խոստովանի . իր բոլոր անձը աս բաներով լցուած , ուրիշ բան մը չեր մնացեր իրեն՝ բայ ՚ի հոգւոյն վերի

մոսէն. վասն զի այնչափ մարմնական հեշտութեանց մըրիկներուն մէջը՝ իր կամքը անշարժ կեցած էր: Երկան քշեցին աս փորձութիւնները, ինչուան օր մը Քրիստոս իրեն երեցաւ, ինքն ալ ոտքը ինկաւ ու ըստւ. Ո՞ւր էիր տէր իմ, երբոր իմ սիրոս մթքնցոնց ու աղտեղի բաներով լիցուած էր: Քրիստոս ալ ըստւ. Քու սրտիդ մէջն էի: Կոյսը կրկնեց. Տէր իմ, ան աղտեղի բաներուն մէջը ինչու կրնայիր ըլլալ: Պատասխանեց Քրիստոս. Դուն առոնցմէն կ'ախորժէիր, չէնէ կը վշտանայիր: Կոյսը ըստւ. Կը վշտանայի: Ան տունը Քրիստոս ալ ըստւ. իրեն. Ո՞վ էր ուրեմն առ վրշտանալդ քեզի տուողը. Եթե որ ես սրտիդ մէջը եղած ըլլայի, տոտ խորհուրդներն որ կամքիդ չորս դին առած՝ ներս չեն կրնար մանալ, անտարակոյս կը յաղթէնն ու կը մանային, քու կամքդ զիրեհը ներս կ'ընդուներ, ու հոգիդ կը սպաննեին. Բայց ես հոն ըլլալով սրտիդ ուժ կու տայի առ փորձութիւններուն զէմ կենալու: Անոր համար քեզի մհծ վարձք ու վաստակուին առ փորձութիւնները, ու քուին առաքինութիւններդ աճեցուցին ու ուժովցուցին:

Տեսաբ հիմայ, ով աստուածաւեր հոգի, ինչու կը մօխրին տակը ծածկուած էր, ու ինչու փորձութիւնն ու ախորժը սրտին մէջը մաած ու կամքը սպաշարած էին, ու Քրիստոսի շնորհքովը միայն անոնց զէմ կը կենար վշտանալով ու արխարար մերժելով մեղքը՝ որ չորս դին առած էր: Ո՞հ, ինչ վիշտ է որ աստուածաւեր հոգի մը կը քաշէ՝ չփոխանալով որ Աստուած իր հետն է թէ չէ, Աստուծոյ սէրը՝ որուն համար կը սպաներազմի՝ մարած է սրտին մէջը թէ ծածկուած: Բայց Աստուծոյ սիրոյն կատարելութեանը ամենէն բարձր աստիճանը ան է որ սիրողը սիրոյն համար սպաներազմի ու վշտանայ, առանց գիտնալու որ ունի ան սէրը՝ որուն համար և որով կը սպաներազմի:

## ԳԼՈՒԽ Ե

Քաջալիրուրիւն փորձութեան մէջ եղաղ նոցիկ մը .

Աստուած չիթողուր, ով աստուածաւէր հոդի, որ ասանկ սաստիկ փորձութիւններ ամենուն վրայ գան, այլ անոնց միայն՝ որոնք որ իր սիրոյն բարձր կատարել լութեանը կ'ուզէ հասցընել: Բայց ասկէց չիհետեւիր որ ասլահով ըլլայ հոն հասնիլը. վասն զի կրնայ ըլլաւ որ մէկը առ սաստիկ փորձութիւններուն զէմ հաստատ կենայ, ու ետքը Աստուծոյ շնորհքին հաւատարիմ չիպանուելով՝ թեթև փորձութիւններէ յաղթուի, ինչպէս երբեմն հանդիպած ալ է: Ասիկայ անոր համար կ'ըսեմ, որպէս զի յանկարծ ծանր փորձութիւն մը գալու որ ըլլայ վրադ՝ գիտնաս որ Աստուած քեզի մեծ շնորհք մըն է որ կ'ընէ, իմացընելով որ ըզքեզ կ'ուզէ մեծցընել, հերիք է որ դուն միշտ խոնարհ ու երկիւղած ըլլաս, չիկարծես որ մեծ փորձութեան յաղթելովդ՝ ասլահով ես ու կրնաս ովզատիկ փորձութիւններուն ալ յաղթել՝ առանց հաւատարիմ ըլլալու Աստուծոյ շնորհքին:

Ուրեմն ինչ փորձութիւն ալ որ դայ վրադ, ինչ ախորժ ալ որ անկէց հետեւի, քանի որ քու կամքդ առ փորձութեանը ու անկէց զգացած ախորժիդ հաւանութիւն չէ առած, մի խոռվիր ամեննեին, մեզք չէ Աստուծոյ առջին: Երբոք մէկը մարած է ու կենաց նշան մը չիտար, հերիք է որ ձեռքդ սրախն վրայ դնես, ովզափ շարժմունք մըն ալ զգալու որ ըլլաս՝ ըսել է որ կենդանի է, քիչ մը քացախով կամ գեղով ինքն իրեն կու գայ ու կը զօրանայ: Ասանկ ալ երբեմն մեր հոգւոյն կը հանդիպի. սաստիկ փորձութիւններէն կարծէս որ մեռած է, հոգեսոր կենաց նշան մը չիտար. բայց թէ որ իր կենդանի ըլլով կ'ուզենք իմանալ, կամքերնիս նայինք որ իրեն հոգեսոր շարժումը այսինքն իր ովարտքը կ'ընէ չիհաւանելով փորձութեանը ու անկէց առաջ եկած հեշտութեանը: Քանի որ չիհաւանելու

շարժումը կայ սրակընուս մէջը, ապահով ըլլանիք որ  
Աստուծոյ սերը՝ այսինքն մեր հողոյն կեանիքը՝ չե՞ք  
կորուսած, ու Քրիստոս մեր սրախն մէջն է՝ թէ և  
ծածկուած։ ուստի աղօթքով, սուրբ Խորհուրդնե-  
րով, ու իրեն ապաւինելով, նորէն կը զօրանանիք ու կա-  
տարեալ կենդանութիւննիս կը գտնանիք։

### ԳԼՈՒԽ 9.

Եւ նշակո փորձուրիւնն ու նկատուրիւնը կրունկ մեղք  
ըլլալ։

Ազնուական հարսը, որ վերը ըսմիք, իրեն եղուծ ա-  
ռաջարկութեանից ամենեւին չիհաւանեցաւ։ վասն զի  
ենթագրեցինիք որ իր կամացը դէմ եղած էր։ Բայց  
թէ որ ընդ հակառակն առիթ մը տուած ըլլար առ ա-  
ռաջարկութեանից՝ սիրուիլ ուղելով իր սիրահարեն,  
անտարակոյս մեղսակից եղած կ'ըլլար անոր ըրած ա-  
ռաջարկութեանից, ու որչոփ ալ որ զինիքը չանար ար-  
դարացընեւ՝ միշտ յանդիմանութեան ու պատժոյ ար-  
ժանի էր։ Ասանեկ ալ երբեմն կը հանդիսի որ փորձու-  
թիւնն ալ մեղի մեղք կը սեպուի, վասն զի պատճառը  
մէնիք կ'ըլլանիք։ Խօսք հասկընալու համար։ մէկը դիտէ  
որ խաղալու առեն զիւրաւ կիրք կ'ելլայ ու կը հայ-  
հոյէ, ու խաղը իրեն համար փորձութիւն մըն է առ  
մեղքերը ընելու։ ուրեմն կը մեղանչէ քանի որ կը խա-  
ղոյ, ու առիթը ինքն է ան փորձութիւններուն՝ որ  
խաղալու առենը կու գան իրեն։ «Սմանապէս մէկը զի-  
աէ որ առ կամ ան կենցաղավարութիւնը փորձու-  
թեան ու մեղքի պատճառ է իրեն, ու զինիքը առ վր-  
տանդին մէջը կը դնէ, իրենն է յանցանիքը ինչ փորձու-  
թիւն որ հոն պատահի։»

Թէ որ փորձութենեն առաջ եկած ախորժը կրնանիք  
արդիւնք, անիկայ ընդունելով միշտ մեղք է՝ ծանր կամ  
թէթէ՝ որչոփ ախորժն ու հաւանութիւնը ծանր է  
կամ թէթէ, երկայն կամ կարճ։ ինչուն աղնուական  
ինո՞ն որ վերը ըսմիք՝ չէ թէ միայն առ իրեն եղած անհա-

մեստ առաջարկութեան մտիկ դնելը մեղք է, այլ նաև լուլէն եաքը ախորժիլն ու ախորժանոք նոյն բանը մտածելը : Վասն զի թէ և չուզէ գործքով ընել իրեն եղած առաջարկութիւնը, բայց կը հաւանի սիրաը անոր տալ ախորժելովը, ու միշտ բղջախոհութեան մեղք է, սիրա ըլլայ՝ մարմինը ըլլայ՝ անհամեստ բանի մը տալը, մանաւանդ որ բղջախոհութեան մեղքը մարդուս որպանն հետ անանկ կապուած է, որ առանց անոր՝ մարմինին վրայ եղածը մեղք չէ :

Ուրեմն երբոր մեղաց փորձութիւն մը կը կըսու, քինէ որ կտմաւոր առիթ մը տուած ես առ փորձութեանը, վասն զի ան առենը սոսկ փորձութիւնն ալ յանցաւօր կ'ընէ զքեղ՝ որովհեան անով վտանգի մէջ կը դնես զքեղ։ Բայց ասիկայ կ'իմացուի՝ թէ որ դիւրաւ կրնայիր փախչել առիթէն, ու գիտէիր առաջ կամ սլարարկան էիր գիտնալու որ ըրածդ փորձութեան առիթ է : Իսկ թէ որ ան փորձութեանը առիթ մը չես տուած, հոն քեզի մեղք մը չիկայ :

Ով որ փորձութենէն հետևած ախորժը կրնայ զըստէլ ու չեղսպեր, մեղք կը գործէ՝ ախորժանացը որպիսութեանը ու տեսողութեանը համեմատ։ Կնիկ մը որ առանց իր կողմանէ սլարձառ մը տալու՝ կ'ախորժի որ սիրուի, միշտ սլարասաւելի է՝ թէ որ ախորժելուն սլոտձառը ուրիշ բան մը չըլլայ նէ։ Զոր օրինակ սիրահար մը իր սիրաը որսալու համար վարպետ նուազարան կը դարնէ։ Ինքն ալ կ'ախորժի, չէ թէ անոր սիրահարութենէն՝ այլ նուազարանին անուշութենէն, աս ախորժելը մեղք չէ։ Բայց սկետք չէ շատ աեղիք տայ, վասն զի կրնայ ըլլալ որ նուազարանը ախորժելէն՝ անոր ուղածը տխորժելու փոխուի։ Այն բանն է թէ որ մէկը ինձի վարպետ առաջարկութիւն մը ընէր թշնամիէս վրէժ առնելու, ու ես առանց տեղիք տալու վրէժինդրութեան՝ գիւտին վարպետութիւնը տխորժեի։ յայտնի է որ ախորժելս մեղք չէր ըլլար, բայց սկետք էր որ աս ախորժն ալ զսպէի՝ որ չըլլայ թէ իսկացի գիւտին վրայ ախորժելս վրէժինդրութեան փոխուի :

Վ'ըլլայ որ մէկը յանկարծ ախորժի փորձութենէ մը՝ խելքը վրան չըլլալով, առիկայ խիստ թեթև ներելի մեղք մը կրնայ ըլլալ։ Բայց կը ծանրանայ՝ երբոր կը

սկըսի իմանալ որ փորձութեան մէջ է , ու ախորժելու ապրակոյսի մէջ քիչ մը ատեն թոյլ կը կենայ : Աւելի կը ծտնրանայ մեղքը՝ երբոր կ' իմանայ փորձութիւնը , ու կատարեալ անհոգութեամբ կ' ուշացընէ դէմ կենալը : Խոկ երբոր կամք ու անդրադարձութեամբ կ' ուղիւ ախորժիլը , առ կամաւոր ու միտքը վրան ըլլալով ուղելը ծանր մեղք է՝ թէ որ ախորժած բանը յայտնապէս դէշ բան է : Տարակոյս չիկայ որ ծանր կը մեղքնչէ ինիկ մը սիրահարութեան տեղիք տալով , թէ և չուղիւ ամեննին իր սիրահարին կամքը ընել :

## ԳԼՈՒԽ Է

Եսանք փորձութիւններու դէմ պէտք եղած դեղերը .

Փորձութիւն մը զցալուդ ունա՞ տղայոց ըրածը ըրէ , որ դաշտին մէջ գոյյլ մը կամ արջ մը տեսնալու որ ըլլան՝ մէկէն իրենց հօրը կամ մօրը պիրկը կը դիմէն , կամ գոնէ կը կանչէն զանոնք իրենց օդնելու : Ասանկ ալ գուն Եսառուծոյ դիմէ , իրմէն ողորմութիւն ու օդնութիւն խնդրելով . Քրիստոս տէրն մեր կը սորվեցընէ մեղի աս դեղը . Ազգն աբարէն , չէ մի անհանիցէն՝ ի գոյնանիւն : Թէ որ փորձութիւնը չիդադրի կամ սասականայ , վաղէ գրկէ մաքովդ սուրբ խաչը՝ Քրիստոս խաչին վրայ աշքիդ դիմացը բերելով , ու ըսէ իրեն որ չես հաւանիր առ փորձութեամեր , խնդրէ իրմէն որ քեզի օդնէ անոր դէմ , ու մի դադրից ըսելէն որ չես ուղեր հաւանութիւն տալ :

Բայց աս ըսելու առենդ՝ փորձութիւնը մի մտածեր , Քրիստոս միայն մտածէ . վասն զի փորձութիւնը մտածելու որ ըլլաս , մանաւանդ թէ որ սաստիկ ըլլայ , կընայ վախ բերել որտիդ : Միտքդ ուրիշ աղէկ բաններուտար , որոնք սիրոդ բաննելով՝ չար փորձութիւններուն տեղ չեն թողուր :

Ամեն փորձութիւններու դէմ , թէ ծանր ըլլան թէ թէթէ , մեծ դեղ է յայտնել զանոնք հոգեւոր հօրերնուն՝ խնացըննելով իրեն ինչ կիրք , ինչ բաղձանք , ինչ

տեսակ գեշ բաներ որ մոքերնիս կու դան։ Այսն զի առջի պայմանն որ սատանան կը գնէ հողիի մը հետ զինքը գլխէ հանելու համար, իր բանը ուրիշի չիսայտնելն է։ Ենչպէս որոնք որ կնիկ մարդիկ կամ աղջիկները գլխէ հանել կ'ուզեն՝ ամեն բանէ առաջ կ'ապրութին որ իրենց էրկանը կամ հօրը չիսայտնեն ըստծնին։ Իսկ Աստուած ընդ հակառակն սուրբ գրքին մէջ կը հրամմէ որ մեր մեծերուն գիտութեամբը շարժինք։

Յաէ որ աս ամեն բանեն եսպէն ալ դեռ չի դադրի փորձութիւնը զքեղ նեղելէն, ուրիշ ճար չիկայ՝ բայց ամուր կենալ հաւանութիւն չիսալու։ Վասն զի Ենչպէս որ կարելի չէ աղջիկ մը կարդել քանի որ ինքը հաւանութիւն չիսար, ասանկ ալ հողին որչափ ալ տանջուի՝ քանի որ հաւանութիւն չէ տուած՝ չիշխառուիր ամենենին։ Աւճ մի ընկը սատանային հետ, Քրիստոսի տուած պատասխանը միայն տուր իրեն՝ որով որ խաղքը ըրաւ զինքը։ Ե՛րև յէտս իմ սապանայ, պէտո՞ն Աստուծոյ քուճ էրիկ պագիչս, և ուստ մայն պաշտեսին։ Ենչպէս որ պարկեշտ կնիկ մը պէտք չէ պատասխանէ աներես մարդու մը՝ որ իրեն գեշութիւն կ'առաջարկէ, և ոչ երեսը նայիլ անոր, այլ կոնակ գարձրնել, ու սիրու իր էրկանը տալով՝ անոր խոստացած հաւատարմութիւնը մոքէն նորոգել, առանց կենալու խօսելու զինքը փորձողին հետ, ասանկ ալ ջերմեռանդ հոգին սատանային հետ պէտք չէ կենայ ու վիճէ, և ոչ պատասխան տայ, այլ սիրաը Յիսուսի տայ, իր ըրած խոստմունքն ու առաջազրութիւնը նորոգելով՝ բոլորովին ու միայն իրենը ըլլուլու։

### ԳԼՈՒԽ Ը

Թուրեկ փորձուրիւններու ալ պէտք է դէմ կենայ։

Որչափ ալ պարտքերնիս է ծանր փորձութիւններու գէմ ամուր կենալ, ու որչափ ալ օդտակար է մէզի անսնց գէմ ըրած յաղթութիւննիս, բայց թեթև փորձութիւններու գէմ աղէկ պատերտղմիլը կընամ։

ըսել որ աւելի օդառակար է : Վասն զի ինչպէս որ ծանր փորձութիւնները իրենց ուժովք՝ ասանկ ալ թեթև ները իրենց թուովք կը յաղթեն : Տարակոյս չկեայ որ գայլերն ու արջերը ճանձերէն աւելի վտանդաւոր են , բայց անոնց չափ նեղացուցիչ չեն ու համբերութիւն նկատեն չեն հասցըներ : Ըստ դիւրին է մարդասպանութիւն ետ կենալ . շատ ալ դժուարին է զգուշանալ թեթև բարկութիւններէն՝ որոնց առիթները չեն պակսիր : Ըստ դիւրին է մարդու մը կամ կնկան մը շնութիւն չընելը . բայց նայուածքներէ զգուշանալ , սերը ուրիշի չիառ կամ ուրիշի սերը չընդունել , ուրիշի հետ պղտի մաւրանութիւններ չընել ու սիրոյ խօսքեր չուել կամ չիլսել , դիւրին բաներ չեն : Ըստ դիւրին է էրկան մը կամ կնկան մը դործքով անհաւատարմութիւն մը չընել , բայց սրտով չընելը անանկ դիւրին չե : Ըստ դիւրին է ուրիշի բանը չիդոյնալ , բայց ուրիշի բանին չիրաղձալը դիւրին չե . շատ դիւրին է դատաստանի մէջ սուստ վկայութիւն չընել , բայց խօսակցութեան մէջ սուստ մը չուելը դիւրին չե : Ըստ դիւրին է չիպինուինալը , բայց քիչ խմելը դիւրին չե . շատ դիւրին է ուրիշի մահը չիրաղձալ , բայց ուրիշի վկաս մը չուզելը դիւրին չե . շատ դիւրին է ուրիշի անունը չիկոտել , բայց ուրիշը չարհամարհելը դիւրին չե :

**Չերկընցընեմ.** ասանկ պղտի փորձութիւնները՝ բարկութեան , կասկածանաց , նախանձու , սիրահարութեան , ունայնասիրութեան , կեղծաւորութեան , իարեւութեան , ազակվի խորհուրդներու , ամենօրուան բաներ են նաև հոգեւոր ու ջերմեռանդ անձանց : Անոր համար , ով աստուածանէր հողի , պէտք է որ ասնց դէմ ամեն կերպով պատրաստուինք . ու ազահով եղիր որ աս պղտի թշնամիներուն դէմ ըրած ամեն մէկ յաղթութիւննիս մէյմէկ աղնիւ քարեր կ'ըլլան Արտածոյ մեղի համար պատրաստած պատկին : Ուստի ինչպէս որ պատրաստ պէտք է ըլլանք մէծ փորձութիւններու դէմ քաջութեամբ պատերազմելու , ասանկ ալ պէտք է որ պաշտպաննենք զմեղ թեթև փորձութիւններէն ալ որ աւելի վտանդաւոր են :

## ԳԼՈՒԽ թ.

Պղղոյիկ վարձուրիւններուն ինչպէս պէտք է դեմք  
առնել .

Որովհետեւ անկարելի է ազատ ըլլալ ունայնասիլու-  
թեան , կասկածանաց , տրամութեան , նախանձու ,  
սիրահարութեան , ու ասոնց նման կիրքերու պղտի  
փորձութիւններէն՝ որ ճանճերու մոծակներու ովէս  
նորէն նորէն կը դառնան ու մէյմը աշուշնիտ կը մանան ,  
մէյմը քթերնուս ու երեսնուս վրայ քալելով՝ զմեղ  
կը նեղացընեն , ամենէն աղեկ գեղը՝ բանի աեղ չեղնելն  
է զիրենք , որովհետեւ որչափ ալ ձանձրացընեն զմեղ՝  
վեսս մը չեն կրնար հասցընել մեզի , հերիք է որ ա-  
մուր կենանք կամքերնիտ Աստուծմէ չերաժնելու :

Արհամարհէ ուրեմն աս պղտի փորձութիւնները ,  
ականջ տալու ալ արժանի մի սկզեր զիրենք . թող որ  
ականջիդ չորս դին աղտղուն ու պաշտին ճանճերու  
ովէս . իսկ երբոր կճել ուղեն զքեղ , ու սրախիդ վրայ  
նստիլ , վարնակ միայն՝ առանց կոռելու հետերնին ու  
առանց պատասխանելու , անոնց ներհակ ներդործու-  
թիւններ ընկլով՝ մանաւանդ սիրոյ ներդործութիւն :  
Ըստծիս ովէս ըրէ , մի կենար՝ զգացած փորձութեանցդ  
ներհակ առաքինութիւնները անոնց դէմը զնելու , վասն  
զի ասիկայ անոնց հետ կոռւիլ է . այլ անոնց դէմ ներ-  
դործութիւն մը ընկլէն ետքը՝ սիրադ խաչելութեան  
դարձուր , ու սիրոյ ներդործութիւն մը ընկլով՝ ոտքը  
պադ : Աս է ամենէն աղեկ կերպը թշնամոյդ յաղթե-  
լու , թէ սղղու և թէ մէծ փորձութիւններու մէջ .  
վասն զի Աստուծոյ ուրը ամեն առաքինութեանց կա-  
տարելութիւնը դերազանց կերպով իր մէջը ունենա-  
լով՝ ամեն մոլութեանց դէմ ալ ամեն գեղերէն մէծն  
է : Ուստի հոգիդ մէյմը սորվելու որ ըլլայ ամեն փոր-  
ձութեանցը մէջ աս դեղը ընելու , կարօտ չըլլար քննե-  
լու եկած փորձութիւններուն ինչ անսակ ըլլալ . այլ  
խովութիւն մը զգացածին ովէս՝ աս գեղով կը հան-

գարտի . վասն զի սատանան կը սոսկայ ասկեց , ու տես-  
նելով որ իր բերած փորձութիւնները առիթ է՛րլան-  
մեզի Աստուած սիրելու , կը դադրի զմեզ փորձելէն :

Ասոնք են պղտի ու ստեսլ հանդիսած փորձութիւն-  
ներու դէմ բանելու ճամբանիս . անոնց ամեն մեկուն  
հետ կենալ կոռուիլ ուզողը սլարապ տեղը կը յոդնի :

## ԳԼՈՒԽ Փ

Ի՞նչպէս սրտերմէիս պէտք է զօրացընենք վիրառ-  
թիւններու դէմ .

Ատեն առեն քննէ որ որ կիլքերը աւելի տիրած են  
վրադ . ու դիտնալէդ եաքը անանկ կերպ բռնէ որ վարքդ  
բոլորովին անոնց դէմը ըլլայ խորհրդով բանիւ ու դործ-  
քով : Զոր օրինակ . թէ որ կը զգաս որ բնութիւնդ մնա-  
փառութե կողմը հակեալ է , մասածէ ստեսլ մարդկային  
կենաց խեղճութիւնը , որչափ խղճմանքի անհանգստու-  
թիւն սլիտոր տայ քեզի մահուանդ տաեն , ու որչափ ան-  
արժան է ազնուական սրտի մը առ տղայական բաները  
մեծ բանի տեղ դնելը : Խօսէ ստեսլ մնափառութեան  
դէմ , ու որչափ ալ բնութիւնդ չուղէ՝ վար զարկ . վասն  
զի ասով խօսքիդ վրայ կենալու համար ալ կը ստիպուիս  
անոր դէմը ընելու : Բանի մը դէմ խօսելով խօսելով՝  
կը սկըսինք առել զանիկայ , թէ և առաջուց մեզի սի-  
րելի եղած ըլլայ : Որչափ որ կընսաս՝ խոնարհ ու անարդ  
գործքեր ըրէ , թէ և կամքիդ դէմ դան . ատով խոնար-  
հութեան կը վարժիս , ու մնափառութիւնդ անանկ  
կը տկարացընես , որ փորձութեան առեն բնական հա-  
կումդ չօգնելը իրեն , ու աւելի ուժով իրեն դէմ կը  
պատերազմիս :

Թէ որ ապահութեան կողմը հակում ունիս , մնա-  
ծէ ստեսլ որ ինչ անխելք մոլութիւն է առիկայ՝ որ  
զմեզ գերի կ'ընէ գործածուելու համար եղած բանին .  
մասածէ որ մտհուան առեն հարկ պիտոր ըլլայ որ թո-  
ղունք ունեցածնիս անանկներու ձեռք , որ զանոնք  
մնխեն ոլիտոր , կամ իրենց դատապարտութեան ա-

ովիթ պիտոր ըլլան անոնք, ու տոնց նման մատածականներ։ Այս դարկ աղահութիւնը, աշխաքիս բաները արհամարհելը դովե, ընութեանդ դէմ ըրէ՝ ողորմութիւն տալով ստեալ, ու երբեմն ալ վասարկելու առիթը կամօք փախցընելով։

Յէ որ անկարդ կերպով սիրելու կամ սիրուելու հակում ունիս, մատածէ որ որչափ վտանգաւոր է առ բաղձանիքը՝ թէ քեզի և թէ ուրիշներուն, ինչ անարժան բան է պարապ տեղը վտանել սրտի ամենէն աղնուական կարողութիւնը, որչափ պարսաւելի բան է առ թեթևամտութիւնը։ Դովե ստեալ սրտի մաքրութիւնը ու պարզութիւնը, ու որչափ որ կրնաս՝ խօսքիդ համեմատ դործքէր ալ ըրէ, զդուշանալով հագուել կապուելէն, շողոքորթութիւններ ընելէն, ու սիրահարական խօսքերէն։

Չերկընցընեմ, խաղաղութեան տաեն այսինքն երբոր ազատ ես ան փորձութիւններէն՝ որոնց հակում ունի բնութիւնդ, անոնց ներհակ առաքինութիւններուն կրթէ զքեղ։ Թէ որ առիթ չիհանդիպի, վնաըռէ ու դտիր, ասանկով դալու փորձութիւններուն դէմ սիրագ կը զօրացընես։

## ԳԼՈՒԽ ԺԱ.

### Արտի անհանգատարեան վրայ։

Արտի անհանգատութիւնը սոսէ՝ փորձութիւն մը չէ, այլ փորձութիւններու աղքիւը մը։ ուստի պէտք է որ տար վրայ ալ քանի մը բան ըսկմ։ Տրամութիւնը ուրիշ բան չէ, բայց ցաւ մը՝ որ հոգինիս կը զդայ իր չուղած բանը վրանիս տեսնալով, թէ արտաքին բան ըլլայ՝ ինչպէս աղքատութիւն, հիւընդութիւն, անարդանք, և թէ ներքին՝ ինչպէս աղիտութիւն, փորձութիւն և այլն։ Ուստի երբոր հոգինիս կը զդայ դէշ բան մը ունենալը, ունենալուն վրայ կը ցաւի, ու ասկէց կը հետեւի իր արտամութիւնը, ու մէկէն կ'ուզէ խալը ախ անկէց, ու խալսելու համար պէտք եղած բանները

ո՞նենալ : Խնչուան հոս իրաւունք ունի , վասն զի բնական է ամեն մօրդու բաղձալ իր աղեկութիւնը , ու փախչիլ ան բաներէն՝ որ գեշ կը սեպէ :

Թէ որ հոգինիս Աստուծոյ սիրոյն համար կ'ուղէ խալրսիլ չար բանէ մը , խալրսելու կերովը կը վնարուէ համբերութեամբ հեղութեամբխոնարհութեամբ հանդարտութեամբ , իր խալրսիլ աւելի Աստուծոյ բարութենէն ու նախախնամութենէն յուսալով՝ քան թէ իր աշխատանքէն , իր ճարտարութենէն , իր ջանքէն : Թէ որ անձնասիրութեան համար է իր գեշ բանէ մը խալրսիլ ուղելը , կ'աշխատի կը տաղնասի կերովը գտնալու՝ որպէս թէ իրմէն կախուած ըլլար անիկայ քան թէ Աստուծմէ . չեմ ըսեր որ ինքը անանկ միտքը գրած ըլլայ , այլ անանկ միտքը գրածի ուկէս կ'աշխատի : Ու թէ որ վնառածը չիպտնայ , մէծ անհանգըստութեան ու անհամբերութեան մէջ կ'իցնայ . որոնք ունեցած չարէն զինքը խալրսելու տեղը՝ կը սաստկացրնեն զանիկայ , ու հոգին մեծ տաղնասի ու վախի մէջ կը ձգին , անանկ վհատեցրնելով զինքը ու թուլցրնելով որ կը կարծէ թէ իր չարեացը ալ ճար չիկայ : Հիմայ տեսանը որ ինչպէս ան տրամութիւնն որ առջի բերանը բանաւոր էր՝ բերած անհանգստութիւնը անանկ սաստկացոց զան՝ որ վասնզաւոր եղաւ :

Մէղքէն՝ ի զտա ամեն բանէն աւելի գեշ է հոգւոյ անհանգստութիւնը . վասն զի ինչպէս որ հասարակագետութեան մը ներքին խոռվութիւնները կը կործաննեն զինքը ու արգելք կ'ըլլան արտաքին թշնամիներուն գեմ կենալու , ասանկ ալ մեր սիրով երբոր ներքուստ խոռված ու անհանգիստ է՝ ուժը կը կորսընցընէ վաստրկած տուրինութիւնները պահելու , ու սատանային փորձութիւններուն գեմ կենալու , որ ան առենք իր ամեն հնարքը կը բանեցրնէ սպառոր ջուրի մէջ ձուկ որսալու՝ ինչպէս առակը կ'ըսէ :

Անհանգստութիւնը անկարգ բաղձանքէ մը կու գոյ՝ չար բանէ մը խալրսելու կամ աղեկ բանի մը հասնելու յուսալով . բայց չիկայ բան մը որ այնչափ սաստկացընէ չարը ու հեռացընէ յուսացած բարին՝ ինչպէս անհանգըստութիւնը : Թուչունները ցանցի մէջ որ կ'իցնան՝ որչափ որ թևերնին զարնեն տաղնասին խալրսելու համար , այնչափ աւելի կը բանուին : Ուրեմն երբոր

չար բանե, մը խալքսելու կամ բարի բանի մը համելու բաղձանիք կու դայ քեզի, ամեն բանէն առաջ սիրտդ հանդիսատ բանէ, միաբդ ու կամքդ հանդարտեցուր, ու հանդարտ կերպով ջանա բաղձանիքդ լեցրնելու՝ ոլեաք եղած հնարքները կարդաւ բանեցընելով։ Հանդարտ կերպով որ կ'ըսեմ՝ անհոգութիւն շիմանաս, այլ անխով ու անշփոթ կերպով։ չէ նէ, բաղձանիքդ կառարելու տեղը՝ կը խափանես, ու ամեն բան խառնափիրն դոր կ'ընես։

Դաւիթ մարգարէն կ'ըսէր։ Անյն իմ ՚ի յեռա ու է յամենայն ծամ, և սօրէնս ու ես ու ճառացայ։ Վաեն առեն օրուան մէջ քննէ զքեզ, գոնէ առառւ իրիկուն, որ հոգիդ Աստուծոյ ձեռքն է՝ թէ կիրքի մը կամ անհանդրսութեան մը մէջ։ աղեկ նայէ, շրլոյ որ անկարգ կիրք մը սիրոյ, առելութեան, նախանձու, աղահութեան, վախի, ձանձրութեան կամ չափազանց ուրախութեան, Աստուծոյ ձեռքէն յափշտակած ըլլոյ հոգիդ։ Թէ որ առանկ եղած է, հանդարտ կերպով զինքը նորին Աստուծոյ ձեռքը դիր, ու քու բաղձանիքներդ իր կամացը տակը ձգէ։ Վասն զի ինչպէս մեծադին բան մը որ կը վախնանք կորորնցընելու՝ ապահով տեղ կը սպահենիք, տանեմ ալ ոլեաք է մարգարէնին ոլես ընենք մեր հոգին, ու ըսենք։ Տէր իմ, հողիս վասնոցի մէջ է, անոր համար քու ձեռքդ կը դնեմ, որ քու սուրբ օրէնքներդ չիմոննայ։

Մի թողուր որ քու բաղձանիքներդ՝ որչափ ալ սրգաիկ ըլլան՝ անհանդիսատ ընեն զքեզ։ Վասն զի սպահիկին ետեէն մեծերը կու դան, ու սիրտդ սպատրաստ կը գոնեն խոռվելու։ Երբոր սրտի անհանդսատութիւն մը կը զգաս, Աստուծոյ յանձնէ զքեզ, ու առաջադրէ բան մը ըրնել ուղածներէդ քանի որ սիրտդ բոլորովն չէ հանդարտեր։ Խոկ թէ որ ուշացընելու բան չէ, մեղմացուր ու չափաւորէ որչափ որ կրնաս սրտիդ բաղձանիքը, ու ետքը ըրէ՝ չէ թէ սրտիդ ուղածին ոլես, այլ ինչպէս որ միտքդ կ'աղդէ քեզի։

Թէ որ անհանդսատութիւնդ կրնաս յայտնել հոգեոր հօրդ կամ մաերիմ ու երկիւլած բարեկամի մը, ապահով եղիր որ մեկէն կը հանդարտիս։ Վասն զի սրտի ցաւերը ուրիշի հաղորդելը՝ արիւն առնելու կը նմանի, որ չերմը կը քեցընէ։ ասիկայ ամեն դեպէն վեր է։ Ա-

նոր համար Կուգովիկոս սուրբ Թագաւորը իր զաւելին աս խրառը տուտւ . « Սրտիդ մէջ անհանդստութիւն մը որ ունենաս , մէկէն խմացուր խոսառվանահօրդ կամ Երկիւլած անձի մը , վասն զի անոր խրառվը սիրտ կ'առնես , ու դիւրաւ կը համբերես նեղութեանդ » :

## ԳԼՈՒԽ ԺԲ

### Տրումոքեան վրայ .

Ու ըստ Աւագուծոյն պրամունիանն է , պատաշեարանիւն 'ի չըստ-նիւն առանց ողջանաց գործէ . իսկ առնասր հի գրամունիան պման գործէ : Պօղոս առաքեալին խօսքն է . ուրեմն արբամութիւնը աղեկ ալ կրնայ ըլլալ , գէշ ալ , իր բերած պառւղներուն պէս : Իրաւ է որ աւելի գէշ ուստուղներ կը բերէ քան թէ աղեկ . վասն զի աղեկները երկու հատ են միայն , այսինքն ողորմութիւն ու ապաշխարութիւն . իսկ գէշերը վեց , ոյսինքն սրանեղութիւն , ծուլութիւն , բարկութիւն , կասկած , նախանձ , ու անհամբերութիւն . անոր համար կ'ըսէ խմաստունը . Զբաղսան սպան գրամունիան . և ու է շահեհանունիւն 'ի նմա : Վասն զի Երկու սղզտի աղեկ վտակներուն քո՞մն՝ որ ինչպէս ըսի՞ անկէց կը վազն , ուրիշ վեց վտակ ալ կը վազէ խիստ գէշ :

Սատանան արտմութիւնը առիթ կ'առնէ աղեկ մարդկանց փորձութիւններ բերելու , ինչպէս կը ջանայ որ գէշերը ուրախ ըլլան մեղքերնուն մեջ . ու ինչպէս չի կրնար գրգռել գէտ 'ի չարը՝ առանց ախորժելի ընելու անիկայ , ասանկ ալ չիկրնար աղեկէն ետ կեցընել՝ առանց անախորժ ընելու անիկայ : Սատանան կը սիրէ արտմութիւնը , վասն զի ինքը արտաւմ տիտուր է ու պիտոր ըլլայ յաւիտեան . ուստի կ'ուզէ ալ որ ուրիշ ամենքն ալ իրեն պէս ըլլան :

Գէշ արտմութիւնը մարդուս հոդին կը խռովէ ու անհանգիստ կ'ընէ , պարտադ վախեր կը բերէ , աղօթքը ձանձրալի կ'ընէ , ըղեղը կը թմրեցընէ , հոդին մտածութենէ՝ առաջադրութենէ՝ դասամունքէ ու արիութենէ

կը զրկե՛, ուժը կը թուլցընե՛. կարճ խօսքով՝ ինչպէս  
սաստիկ ձմեռը երկլիրս ամեն զարդերէն կը կողոպտէ,  
ու կենդանիները կը թմրեցընե՛, ասանկ աշ տրամու-  
թիւնը մարդուս հոգւոյն քաղցրութիւնը կը վերցընե՛,  
ու կարծես թէ անզգայ կ'ընէ զինկը՝ ամեն կարողու-  
թիւնները տկարացընելով:

Ասանեկ արտմութեան մէջ յանկարծ իյնալու որ ըլ-  
լսու, ով աստուածասէր հոգի, աս գեղերը բանեցուր:  
Աշանայնէ՞ ո՞ ի Յէնչ, յաղօնս կայդէ. կ'ըսէ Յակոբոս ա-  
ստրեալը: Ազօթքը զարմանալի դեղ մըն է, վասն զի  
մարդուս հոգին առ Աստուած կը վերացընե՛ որ մեր  
մէկհատիկ ուրախութիւնն ու մխիթարանիքն է: Բայց  
աղօթքդ անանիկներքին ու արտաքին հառաջանիքներով  
ըրէ, որ քեզի Աստուածոյ սէրը ու վասահութիւն բե-  
րեն, ինչպէս առ խօսքերը. Աստուած ամենայն մխի-  
թարութեանց, տէր բարեկութ, մարդասէր փրկիչ.  
Աստուած սրտի խմոյ, ուրախութիւն իմ, յոյս իմ, ու  
ասոնց նման խօսքեր:

Քաջութեամբ սպատերազմէ արտմութեանդ դէմ,  
ու որչափ աշ քեզի երևնայ որ ան առենը ըրած բա-  
ներդ թուլութեամբ կ'ընես՝ մի դադրիր ընելէն. վասն  
զի սատանան որ արտմութեամբ կ'ուզէ զմեզ բարի  
գործքերէն թուլցընել, աւսնալով որ անոնցմէ չիդադ-  
րէլէն՝ ի զատ՝ ըրած ջանքերնիս աւելի արդիւնաւոր  
կ'ընեն զանոնք, կը յուսահատի ու կը դադրի զմեզ նե-  
զելէն:

Հոգեւոր երգեր ալ երգէ, վասն զի սատանան շատ  
անդամ անոնցմով կը դադրի ինաս ընելէն. ինչպէս  
Սաւուզը տանիջող սատանան՝ որ կը դադրէր Դաւիթ  
մարդարէին սաղմոսէրդութեամբը:

Կ'օդնէ նաև արտաքին գործքերու հետ ըլլալը, ու  
որչափ որ կարելի է՝ փոփոխել զանոնք, որուս զի հո-  
դին զբաղի ու արտմութիւնը մունայ, ոգիքը շարժե-  
լով ու սիրտը տաքնալով. որովհետեւ չոր ու ցուրտ  
խառնուածք ունեցողները աւելի ենթակայ են արրա-  
մութեան:

Զերմեռանդութեան արտաքին գործքեր ալ ըրէ,  
որչափ ալ որ համ չառնես, խաչելութիւնը ձեռքդ  
առ, կուրծքիդ վրայ դիր, ոտքը ձեռքը սկագ, աչուր-  
ներդ երկինքը վերցուր, սիրոյ ու ապաւինութեան

խօսքեր ըսէ առ Աստուած։ Սպասեցին աշ իմ ժրիութեան ժում։ Եբբ մոհնաբեսոյն ուն։ Միբեցի պահու անը պարունական իմ, անը հասպասիլ իմ, ապաւեն իմ և ժրիլ իմ։ 'Ի ուղարկ անը յուսացայ, մէ ամաշեցի յասիպէան։ ոչ մէննեսոյ ունս 'Ի սիրոյն քրիստոսի։ ու ասոնց նոման հառաջանքներ։

Չափաւոր ձաղկանքն ալ ե՛օդնեւ արտամութեան գլում։ վասն զի առ արտաքին կամուոր մարմնոյ կուկիծը ներքին միսիթարութիւն կը բերէ։ ու հոգւոյն ներսի ցաւը դրսի ցաւովք կը փարստի։ Խխտ օդտակար է սուսպ սրբութիւն առնելն ալ, վասն զի առ երկնային հացը մարդուս սիրու ե՛ռւրախացընէ ու միտքը կը զօրացընէ։

Խոնարհութեամբ ու հաւատարմութեամբ սիրուդ բաց հոգեսոր հօրդ, արտամութենեւ եկած կիրքերդ յայտնէ, ջանա հոգեսոր անձանց հետ որչափ որ կրնառ՝ ըստեսպ տեսնուիլ արտամութեանդ օրերը։ Աս ամեն ըստներուն հետ ալ Աստուածոյ յանձնեւ զքեզ, պատրաստ ըլլալով համբերութեամբ ու իր կամացը համակերպութեամբ քաշելու սրախիդ արտամութիւնը իբրև սպատիժ քու աշխարհային ուրախութիւններուդ։ ու ապահով եղիր որ Աստուած զքեզ քիչ մը առեն փորձելն ետքը՝ կ'ազատէ առ նեղութենեն։

## Գլուխ ԺԳ

Հոգևոր ու զգալի մխիրարուրիւններու վրայ,  
ու ինչպէս պէտք է վարուինք անոնց մեջ։

Աստուած առ մեծ աշխարհքս անդադար վտափոխութեան մէջ կը սկահէ, զիշերուան ետելէն ցորեկ կուգայ, դարնան ետելէն ամառ, ձմեռուան ետելէն դարուն, ու օրերուն ալ մէկը մէկալին նման չէ բոլորովն, միշտ տարբերութիւնն մը ունին իրարմէ, ոմանք ամսուտ, ոմանք անձրեսուտ, ոմանք չոր, ոմանք հովուտ։ ու աս տարբերութենէն կու դայ աշխարքիս մեծ դեղեցկութիւնը։ Ասանկ ալ մարդս, որ հին փիլիսոփանելուն ըստն ըստն սկզբ սկզբ աշխարհք մըն է, ամեննեն

նոյն վիճակին մէջը չխնար • իր կեանքը աշխրքիս վրայ գետի մը ողէս կը վազէ՝ ալիքներ հանելով անդադար շարժմունքներովը, որոնք մէյմը կը բարձրացընեն զինքը յուսով, մէյմը կ'ինչեցընեն վախով • մէյմը աջ կողմը կը դարձնեն միսիթարելով, մէյմը ձախ կողմը՝ վրշտացընելով • ու մէկ օր մը մէկ ժամ մը չունի իրարուրուրովին նման :

Մէծ խրատ մըն է մեզի աս՝ որ այսքափ մեծ ու անդադար փոփոխութեան մէջ անփոփոխ պահենք մեր սիրար, ու որչափ որ մեր չորս դին ամեն բան դառնան ու կերպ կերպ փոփոխութին՝ մենք անշարժ կենանք մէջերնին, դէպ 'ի Աստուած դարձած, որ մեր ամեն ըլձիցը մէկ հատիկ կեդրոնն է, միշտ հոն դիմելով, միշտ անոր բաղձառով : Նաւը որ կողմն որ կ'ուզէ՝ թող երթայ, թող արևելք արևմտաք հիւսիս ու հարաւ զառնայ, որ հովն որ կ'ուզէ՝ զինքը թող հրէ, բայց կողմնացոյցն ասեղը իր սիրած դեղեցիկ ասաղէն ասղին անդին չիպառնար, միշտ բաւեռը կը նայի : Թող ամեն բան տակնուվրայ ըլլայ, չէ թէ մեր չորս դին միայն՝ այլնաև ներսերնիս, այսինքն թող հոգինիս ուրախ կամ արտամ ըլլայ, թող վայելքի կամ նեղութեան մէջ ըլլայ, թող խաղաղութեան կամ խոռվութեան մէջ ըլլայ, թող խաւարի կամ սպայծառութեան մէջ ըլլայ, թող փորձութեան կամ հանգստեան, գոհութեան կամ տժպոհութեան, չորութեան կամ ջերմեանդութեան մէջ ըլլայ, արևեն այրած կամ ցօղով զովացած ըլլայ, պէտք է որ սրտերնիս մոքերնիս կամ քերնուս վերի մասը՝ որ կողմնացոյցն ասեղն է՝ միշտ Աստուծոյ սիրոյն կողմը նայի, իր ստեղծողին, իր վըրկողին, իր մէկ հատիկ ու գերազոյն բարւոյն, առաքելոյն բասածին ողէս • Ենէ իշտիւ և ենէ մշտանիմք՝ պէտուն նմէ, և մինչացն սմէս 'ի սիրոյն Աստուծոյ : Չէ, չըլլայ որ բան մը զմեզ ասկէց բաժնեւ, ոչ նեղութիւն, ոչ անձկութիւն, ոչ մահ, և ոչ կեանք, ոչ ցաւերն որ կը քաշենք, և ոչ քաշելիքներնուս վախը, ոչ սատանային հնարքները, ոչ միսիթարութեանց բարձրութիւնը, և ոչ նեղութեանց խորութիւնը, ոչ սրտի կակութիւնը և ոչ սրտի խստութիւնը, և ոչ ուրիշ որ և իցէ բան մը կարենայ բաժնեւ զմեզ 'ի սիրոյ աստի՝ որ 'ի Քրիստոս Յիսուս 'ի աէր մէր, այսինքն որ Քրիստոսի վրայ հաստատուած է :

Աս հաստատուն առաջադրութիւնը՝ ոչ երբէք Աստուծմէ քաժնուելու, ոչ երբէք իր քաղցր սէրը ձգելու, ծանրոցի մը սլէս մեր հոդին միշտ հաւասարութեան մէջ կը սլահէ աս մահկանացու կենաց կերպ կերպ շարժմունքներէն։ Խեզուէս որ մեզուները՝ յանհարծ հով մը ելլելու որ ըլլայ գաշտի մը մէջ՝ սլրդախ քարեր կը դրկեն օղուն մէջ զիրենիք հովուն դէմբոնելու համար, ասանկ ալ մեր հոդին երբոր Աստծոյ սէրը աս առաջադրութեամբ աղեկ մը զրկելու որ ըլլայ, թէ հոդեօր և թէ մարմնաւոր, թէ արտաքին և թէ ներքին մխիթարանիքներու ու նեղութիւններու անհաստատութեան ու փոխխութեան մէջ հաստատուն կը կենաց։

Աս ընդհանուր խրատէն՝ ի զատ՝ քանի մը մասնաւոր բաներ ալ սլետք է դիանաս։

Ա. Զերմեռանգութիւնը քաղցրութեան վրայ չէ, անոյշ անոյշ մխիթարութիւններու վրայ չէ, սրտի կակզութեան վրայ չէ, որոնք մեզի արցունիք ու հասանանքութիւնն ասոնց վրայ կեցած չէ ու աս բաներուն հետ մէկ չէ։ վասն զի շտուերը կան՝ որ փուխ սիրունին, բայց մոլութիւննին սպակաս չէ, ուստի ոչ ճըշմարիտ աստուածսիրութիւն և ոչ ճշմարիտ ջերմեռանցութիւն ունին։ Սաւուղ անապատէ անապատ Դաւիթիթը հալածելու առեն՝ քարայրի մը մէջ մտաւ մինակ, ուր որ Դաւիթ իր ընկերներովը սպահուըտած էր։ Դաւիթ կրնար հոնուեզը զինքը հազար անդամ սպաննել, բայց խնայեց ու վախցընել ալ չուղեց զինքը։ Թողուց որ ելլէ անկեց, ու ետեւէն կանչեց՝ որ տեմնայ իր անմեղութիւնը։ Ի՞նչ չըրտւ ան առենը Սաւուղ ցուցընելու համար Դաւիթի վրայ ունեցած սրտին գութը, իր զաւակը կոչեց Դաւիթը, լացաւ, յանցանիքը խոստովանեցաւ, մեղայ լսաւ, օրհնեց զինքը, իրեն համար աղօթք ըրաւ, իր մեծնալը գուշակեց, ու զաւկըները իրեն յանձնեց։ Ասկէց աւելի գութ ու գորով կրնար ցուցընել։ բայց այսու ամենայնիւ սիրաը չէր փոխուած, վասն զի չիդադրեցաւ նոյնպէս Դաւիթը հաւածելէն։ Ասանկ ալ շատերը կը գտնուին՝ որ մտածելով Աստուծոյ բարութիւնը ու Քրիստոսի չարչարանք։

ները, սրտերնին կը շարժի, կը փողձկին, կը հառացնի, կուլան, աղօթք ու շնորհակալութիւններ կ'ընեն, անանկ որ կարծես թէ մեծ ջերմեռանդութիւն ունին սրտերնուն մեջ. բայց փորձի եկածնուն պես, կիմացուի որ ինչպէս ամբողուան անցաւոր անձրկներուն խոշոր կաթիլները քիչ թափանցելով դետինը՝ սունկէն ուրիշ բան չեն հասցըներ, ասանկ ալ անոնց արցունքը ախտաւոր սրտերնուն վրայ գալով անօդուտ կ'ըլլան ամեննին։ Ասն զի տառվ ան ողորմելիները իրենց անիրաւ վաստակներէն ստակ մը ետ չեն խար, անկարդ բաղձանիքներնուն մէկէն ետ չեն կենար, պղախ նեղութիւն մը չեն ուզեր քաշել Քրիստոսի սիրոյն՝ որուն համար արցունք կը թափէն. անանկ որ՝ ան սրբակերնուն շարժմունքը ուրիշ բան չէ, բայց քանի մը հոգեոր սունկէր. որոնք ճշմարիտ ջերմեռանդութիւն շրլալնին՝ ի զատ՝ շատ անդամ ստատացին մեծ հնարքն են աս պղախի միմիթարանիքներով խարելու ու գոհ ընկլու զիրենք, որպէս զի ճշմարիտ ու հաստատուն ջերմեռանդութեան ետեէ շրլան, որն որ հաստատուն առաջադրութեան ու պատրաստ ու գործունեաց կամաց վրայ կեցած է՝ Սստուծոյ ուզածը ընկլու։

Տղայ մը մօրը թևէն արիւն առնելին տեսնելու որ ըլլայ, սիրար կը շարժի, կուլայ. բայց թէ որ ան միշոցին մայրը՝ որուն համար կուլոր՝ ձեռքէն խնձոր մը կամ մանր շաքարները առնելու ըլլայ, չուզեր տալ։ Մէր զգայական ջերմեռանդութիւններուն մեծ մասը ասանկ է. տեսնելով Քրիստոսի տիզախոց կողը՝ սիրտերնիս կը շարժի, կուլանք։ Խխտ աղէկ է, ու աստուածաւէր հողի, Քրիստոսի շարչարանացը ու մահուանը վրայ լալերնիս. բայց ինչո՞ւ չենք խար իրեն՝ խնձորն որ ձեռուընիս է, այսինքն մեր սիրար՝ որ այն չափ սիրով կ'ուզէ մեղմէն մեր սիրելի փրկիչը. ինչո՞ւ չենք թողուր իրեն ձեռուընիս եղած շաքարները, այսինքն մեր մանրմունք կիրքերը՝ որ իր շնորհքներէն եւել ախտրժելի են մեզի։ Ասանկ է տղայական սէրը, թէ և սրտանց՝ բայց տկար, փոփոխական ու անօդուտ։ Ուրիմն ջերմեռանդութիւնը կակուղ սրտի ու զգացմունքներու վրայ չէ՝ որոնք երբեմն զգայուն ընութենէն կը կախուին, երբեմն ալ ստանան ասոնցմով ըղմեղ խարելու համար՝ երկայութիւննիս կը շարժէ, առ զգացմունքները ունենալու։

Բ. Բայց սահմկ սրտի շարժմանքներն ու քաղցր միրոյ զգացմանները երբեմն ալ խիստ աղեկ ու օդակար բաներ են, վասն զի հոգւոյն ախորժակը կը շարժեն, միտքը կը զօրացընեն, ու ջերմեռանդութեան վրայ զուարթութիւն մը կ'աւելցընեն, որով մեր գործքերը դրսուանց ալ զեղեցկութիւն ու շնորհք մը կ'առնեն: Աստուածային բաներէն աս համ առնելն եր, որ Դաւիթ մարդարեին ըսել կու տար. Ուղիւն պի գաղցը էն 'է չին իմ բան+ ու տան պետք բերանոյ իմոյ: Ու իրաւ, ջերմեռանդութենեւ եկած սպանի մխիթարութիւն մը ամեն կողմանէ աւելի կ'արժէ՝ քան թէ աշխարքիս ամենէն մեծ զուարճութիւնները: Որոնք որ Աստուածոյ շնորհքով աս երկնային մանանային համբ առած են, ու ներքին մխիթարութեան քաղցրութիւնը ճաշակեր են, չեն կրնար ուղել և ոչ ընդունիլ աշխարքիս զուարճութիւնները, կամ գոնէ չեն կրնար ախորժիլ անոնցմէ ու սրտերնին անոնց տալ: Ասոնք յաւիտենական քաղցրութեան սպանի ճաշակ մըն են, որ Աստուած կու տայ. մանը անուշեղէններ են, որ իր զաւկըններուն ըերանը կը դնէ՝ սիրտերնին շահելու համար. օշարակներ են, որոնցմով իրենց զօրութիւն կու տայ. ու երբեմն ալ յաւիտենական վարձուց դրաւականներ են: Կը սկասմէն որ մեծն Աղեքանդր, խորունկ ծովու մէջ նաւարկելու առեն, երջանիկ Արարիային մօտ ըլլալը խմացաւ անոր անուշահոտութեննէն՝ որ հովերը ինչուան հան կը բերէին, ու անով ինքն ալ սիրտ առաւ, ընկերններուն ալ սիրտ առաւ: Ասանկ ալ մենք առ մահկանացու կենաց ծովուն մէջ շատ անզամ անանկ անուշութիւն կը զբանք, որ դեռ երկնային հայրենիքնիս չիհասած՝ անոր քաղցրութեանը համբ կ'առնենք:

Գ. Բայց թէ որ աս զգալի մխիթարութիւնները երբեմն Աստուածմէ կու զան ու բարի են, երբեմն ալ բընութեննէ ու ստանայէն դալով՝ անօդուտ վտանգաւոր ու վնասակար են, ինչպէս կրնանք զանոնք իրարմէ որոշել, ու աղեկը գեշէն ընտրել: Ըստհանուր կանն մըն է՝ մեր հոգւոյն յօժարութիւններն ու կիրքերը իրենց սկառըներէն ճանչնալ. մեր սիրտը ծաւմըն է, յօժարութիւններնիս ու կիրքերնիս անոր Ճիւղերն են, ու գործքերնիս անոնց պտուղները: Սրտեր-

նիս բարի է, թէ որ բարի են իր յօժարութիւնները։ յօժարութիւններնիս ու կիզքերնիս բարի են, երբոք բարի ու սուրբ գործքեր առաջ կու գան անոնդմ։ թէ որ ան քաղցրութիւններովն ու մխիթարութիւններով աւելի խոնարհ ըլլանք, աւելի համբերող, աւելի հեղ, աւելի եղբայրասեր ու կարեկից ուրիշներուն, աւելի ջանք որ ընենք մահացընելու մեր ցանկութիւններն ու գեշ յօժարութիւնները, աւելի հաստատուն որ ըլլանք հողեոր կըթութիւններնուս մէջ, աւելի անսացող ու հլու որ ըլլանք մեծերնուս, ու աւելի կարդաւորեալ կեանք որ ունենանք, սույդ Աստուծմէ եկած են անոնք, ով աստուածասեր, հոգի։ Դսկ թէ որ աս քաղցրութիւնները մեզի համար միայն անոյշ են, թէ որ անոնցմով հանդերձ հետաքրքիր կ'ըլլանք, դժուարաբարոյ, վիճաբանասեր, նեղախտ, կամակոր, ինքնահաւան, յանդուզն ու ուրիշներու վրայ խիստ, թէ որ զմեղ մէյմէկ պղտի սուրբեր կարծելով՝ չենք ուղեր ուրիշի հպատակիլ և ոչ յանդիմանութիւն ըսել, անսարակոյս ատ մխիթարութիւնները սուտ ու մխասակար են։ աղեկ ծառը պղէկ պղուղ միայն կը բերէ։

Դ. Քաղցրութիւն ու մխիթարութիւն զդալու որ ըլլանք, ովեաք է խոնարհնիք Աստուծոյ առջն։ չըլլայ որ կարծենք թէ մենք ալ բան մըն ենք։ Չէ, ով աստուածասեր հոգի, առ բանները չեն մարդու սուրբ ընտները։ վասն զի ինչողէս որ ըսի ասոնց վրայ չէ ջերմեռանդութիւնը։ այլ ընդհակառակն ովեաք է ըսենք։ Ո՞հ, վէ բարի է Աստուծ՝ ի վերայ յառաջողաց իւրաց, և անցին՝ որ խնդրէ սկս։ Այոյշ կերողը չիկրնար ըսել որ իր ըերնեն է անուշութիւնը, այլ կերած անուշն։ ասանկ ալ որչափ որ բարի է ատ հոգեոր քաղցրութիւնը, որչափ ալ ամենաբարի է Աստուծ՝ որ աս քաղցրութիւնը կու այ, ատկէց չի հետեւիր ընդուղին բարութիւնը։ Ճանհնանք զմեղ որ գեռ աղայ ենք՝ կաթի կարօտ, ճանհնանք որ աս անուշեղնենները մեզի կուտայ Աստուած՝ զեռ փափուկ ու ակար ըլլանուս համար, ու գեռ կարօտութիւն ունենանալուս՝ որ ասոնցմով Աստուած մէր սիրոը շահի։ Բայց միանդամայն խոնարհութեամբ օրհնենք ղԱստուած ըրած շնորհքին համար, ու մէծ բան սեպենք ընդունուծ մխիթա-

ըութիւննիս, չէ թէ ըստ ինքեան մեծ բան ըլլալուն համար, այլ Աստուծոյ զմեղ սիրելուն ու առ մխիթար արաերնուս տալուն համար։ Ինչպէս մայր մը որ գգուելով իր զաւակը՝ անուշեղէններ կը դնէ բերանը, թէ որ աղան մտածել դիանար՝ անուշեղէններէն աւելի պիտոր սեպէր մօրը գգուանքը՝ տօսանկ ալ որ չափ որ մեծ բան է, ներքին մխիթարութիւններ ունենալ, բայց անոնցմէ շատ աւելի մեծ է՝ Աստուծոյ գորովագութ մօր մը ուկս զանոնք մեր սրտին տալը։

Ե. Աս շնորհքները խոնարհութեամբ ընդունելէն ետքը, ջանանք գործածել զանոնք ինչ բանի համար որ կու տայ Աստուած։ Ինչու համար կու տայ։ որպէս զի հեղ ըլլանք ամենուն հետ, ու զինքը սիրենք։ Մայր մը անուշեղէններ կու տայ զաւելին, որպէս զի զաւելին ալ զինքը պազնէ։ պազնէնք ուրեմն մեր փրկիչն որ մեզի աս քաղցրութիւնները կու տայ։ պազնել ըսելէ իրեն հնազանդիլ, իր պատուիրանքները պահել, իր կամքը ընել, իր հաճոյքը վիստրուել։ կարճ խոսքով՝ իրեն ողբլուիլ հնազանդութեամբ ու հաւատարմութեամբ։ Ուրեմն հողեռոր մխիթարութիւն մը Աստուծմէ ընդունած օրերնիս՝ պէտք է ջանանք աւելի տռաքինի ու աւելի խոնարհ ըլլալ։

Զ. Ասոնցմէ՝ ի զատ պէտք է առեն առեն հրաժարիլ ներքին մխիթարութիւններէ՝ սրտերնիս անոնցմէ բաժնելով, ու ըսելով։ թէ և խոնարհութեամբ ու սիրով կ'ընդունիմ Աստուծոյ ըրած շնորհքը՝ որով զիս իր յորդորէ զինքը սիրելու, բայց ան չէ վիստրուածս՝ այլ Աստուած ու իր սէրը, մխիթարանքը չէ ուղածս՝ այլ մխիթարիցը, քաղցրութիւն չէ փախաքածս՝ այլ իմ քաղցր փրկիչս, որ երկնից և երկրի քաղցրացուցիչն է։ Աս կերպով պէտք է ամուր կենանք Աստուծոյ սիրոյն վրայ, թէ և ըոլոր կեանքերնուս մէջ հոգևոր մխիթարութիւն մը չընդունինք իրմէն, ու պատրաստ ըլլանք այնպէս Գողցոթայ լեռանը՝ ինչուկս թարոր լեռան վրայ ըսել։ Տէ՛, բարսու է Աշու ասպ լինել։ քեզի հետ ըլլալս կը փախաքիմ այնպէս խոչին վրայ, ինչ ուկս արքայութեան մէջ։

Է. Ամեն բանէն ետքը աս խրասն ալ քեզի կու տամ, որ հոգևոր մխիթարութիւններ եւելոր ընդունելու որ ըլլաս, սիրոդ փղձկիլ, լու, ներսէդ քաղց-

բութիւն զգալ, ու ասոնց պէս արտաքոյ կարգի ըդ-  
դացմունքներ, խմացուր անկեղծաբար հոգմոր հօրդ,  
որպէս զի իրատ առնես իրմէն՝ ինչ կերպով պէտք է  
վարուիլ ատ բաներուն մէջ. վասն զի սուրբ դիքքը կ'ը-  
սէ. Մեռք յուժամ գասնիցն, որդեակ, շահաւ իւրիցն:

### Գ. Ա. Խ. Ժ. Ժ.

Արտի ցամայուրեան ու ամյուրեան վրայ .

Ամիթարութիւններ ունեցած առենդ ինչ սլիտոր  
ընես՝ վերը ըսի. բայց ատ բաց ու աղւոր օդը միշտ չէ  
տեսք. կուդայ առեն՝ որ ամեննեին ջերմեանդութիւն  
չես զգար, հոգիոդ քեզի չոր ու անբեր անաստատ մը կ'ե-  
րենայ, որուն մէջը ոչ առ Աստուած Երթալու Ճամբայ  
մը կայ, և ոչ Աստուծոյ շնորհքին ջուրը որ ուսովէ. Ու-  
ուն էր ինչ անապատ և անջար, ուր ու գոյ ՚ի նմա ճանապարհ.  
անանկ չորութիւն մը՝ որ կարծես թէ երէ մըկէ անողի-  
տան սլիտոր ընէ հոգիոդ: Յաւելու արժանի է հոգի  
մը՝ որ աս վիճակին մէջը կը դանուի. մանաւանդ երբոր  
թշնամին զինքը յուսահատութեան մէջ ձգելու հա-  
մար՝ կ'ըսէ իրեն. Ո՞ւ է Աստուած քս:

Կ. Ա. Սլիտոր ընես ան առենը, ով աստուածասէր  
հոգի: Քննէ նախ որ ատ խեղճութեանդ սլատճառը  
ինչ է. վասն զի շատ անդամ՝ մեզմէն է ատ ցամաքու-  
թիւնն ու ամլութիւնը, ու մեզմէ ըլլանուն պատճառ-  
ները ասոնք են.

Ա. Ինչպէս որ մայր մը անուշեղէն չխար զաւեկին՝  
երբոր կը տեսնայ որ ՃՃի ունի, ասանկ ալ Աստուած  
կը զազրի մեզի մսիթարութիւն տալէն՝ երբոր կը տես-  
նէ որ անովը ինքնահաւանութեան որդը կը գոյանայ  
ներսերնիօ: Անոր համար կ'ըսէ Դաւիթ մարգարէն.  
Բարի է ինչ ով խոնարհ արարեց ուն: Պատճառն ալ ետևէն  
կը յարէ, վասն զի Մինչ չւ խոնարհեալ էի ես՝ մեղայ:

Բ. Երբոր անհոդ կ'ըլլանք առենին ընդունէլ Աս-  
տուծոյ սիրոյն քաղցրութիւնը, Աստուած ալ մերծու-  
լութեանը սլատիժ՝ կը վերցընէ մեզմէ ատ մսիթարու-  
թիւնը: Խսրայելացւոց մէջէն որոնք որ առառուանց կա-

նուխ չեին ժողվեր մանանայն, արել ելլելէն ետքը չեին  
կրնար, վասն զի բոլորովին կը հալէր :

Գ. Երբեմն ալ աշխրքիս անցաւոր զուարձութեանց  
մէջը անանկ գոհ կ'ըլլանիք, որ ինչողէս Երգերդոցին  
հարսը պառկած ըլլալով՝ ուշացաւ գուոր բանալու իր  
փեսին՝ որ գուոր կը զարնէր, ասանկ ալ երբոր Աս-  
տուած գուուերնիս կը զարնէ ու կ'ազդէ մեզի հոգեոր  
կը թուլիթիւննիս ձեռք առնելու, մենք կը գանդաղինք՝  
չուզելով անօդուտ զբօսանքներէն ու խարեական զը-  
ւարձութիւններէն ետ կենալ: Անոր համար ինքն ալ  
կ'անցնի կ'երթայ, զմեզ ատ խեղճութեանը մէջ կը  
թողու. ու ետքը ուզենիք նէ ալ զինքը, շատ աշխատա-  
նօք կը գանենք. մեզի պատիմ, որ իր սերը չի ճանչնա-  
լով՝ աշխրքիս ունայն բաներուն ետեւ, եղանք: Ախսն  
մեզի, որ երկնաւոր մանանային տեղը՝ Եգիպտասի խմա-  
րը ուզեցինք: Մեղուները ծուխսէն կը փախչին. Հոդին  
սուրբին շնորհքն ալ աշխրքիս սուտ զուարձութիւն-  
ներէն:

Դ. Հոդեոր հօրերնուս ու խոստովաննքի մէջ ան-  
կեղծ չըլլանիս ալ պատճառ կ'ըլլայ մեր սրտին ցա-  
մաքութեանն ու անըեր ըլլալուն: Երբոր մենք հոդոյն  
սրբոյ կեղծաւորութիւն կ'ընենք, զարմանիք չէ որ ինքն  
ալ մեզի իր միմիթարութիւնը չիտայ. երբոր տղոց պէս  
անկեղծ ու սկարզ սիրո չունենանք, անոնց արուած  
անուշեղէններէն ալ զուրկ կ'ըլլանք:

Ե. Թէ որ տշխրքիս վայելքները կշտանալու չափ  
վայելէր ես, զարմանք չէ որ հոդեոր զուարձութիւննե-  
րէն համ չես առներ: Հին առակ է որ կեռասը կուշտ  
աղաւնին լեզի կու գայ, սուրբ Աստուածածինն ալ  
կ'ըսէ. Զառաջեալ շորունակ, և զմէծափոնս առջա-  
նաց ստնայնս: Որոնք որ աշխրքիս վայելքներուն մէջը ըն-  
կրղմած են, հոդեոր միմիթարութեան անդ չիմնար ա-  
նոնց սիրաբ:

Զ. Թէ որ առջի ընդունած միմիթարութիւններուդ  
պառուղը պահած ես նէ, նորէն ալ կ'ընդունիս: Քրիս-  
տոսի խօսքն է. Ամենայնի՞ ո՞ւ սոնիցի՞, պաշի և յասելցի՞. և  
ո՞ւ ոչ սոնիցի՞, և ո՞ւ սոնիցի՞ն բարձրի՞ է նմանէ. այսինքն ով  
որ իրեն արտած շնորհքը կը կորսընցընէ, կը զրկուի  
ան շնորհքներէն ալ որ՝ իրեն համար պատրաստուած  
էին: Անձրեը կը կենդանացընէ բոյսերը՝ որ զեռ կտ-

նահնէ են . բայց որոնք որ կանանչութիւննին կորսընցուցէր են , ունեցած կեսնկերնին ալ էր վերջընէ՝ բոլորովին փառեցընելով զիրեհը :

Ասոնց նմանն շատ ուրիշ պատճառներով ալ [թէ] կ'ընդունինք և [թէ] էր կորսընցըննենք հոգեոր կենաց մսիթարութիւնները : Ուրեմն քննենք մեր խղճմանքը . ըլլայ որ սկակառութիւնը մեզմէն ըլլայ : Բայց աս քըննութիւնը հանդարտութեամբ ըրէ , ով ասառածամէր հոգի . շատ հետաքրքրութիւն ալ մի ըներ , այլ անկեղծութեամբ վարքդ քննելու ետքը՝ [թէ] որ սկառճառ մը դանես խեղճութեանդ , շնորհակալ եղիր Աստուծոյ . վասն զի հիւանդը կէս առողջացած է , երբոր իր հիւանդութեան սկառճառը կը գիտցուի : Խակ [թէ] որ մասնաւոր սկառճառ մը չխորհնաս՝ ուսկից առաջ եկած ըլլայ սրտիդ ցամաքութիւնը , մի կենար երկան բարակ քննութիւններ ընելու , այլ միամիտ սրտով առ ըսելիքներո ըրէ :

Ա . Խոնարհէ Աստուծոյ առջին , ճանցիր խեղճ ու ոչինչ ըլլալդ , ու ըսէ . Կ'նէ եմ ես ինձմէն , ուրիշ բան չեմ՝ բայց չոր ցամաք երկիր մը , որ ճաթընուելով ամեն դիմէն՝ իր ծարաւը ու անձրեսի կարօտ ըլլալը կը ցուցընէ . մէկ կողմանէ ալ հովը կը ցրուէ զինքը ու փոշի կը գարձընէ :

Ա . Առ Աստուծած դիմէ , խնդրէ որ իրմայլ ուրախացընէ զքեզ , ու ըսէ . Տաւ ինչ շնծունիւն էրիւնիւն . զնասրական անպիտան հով , մի չօրցըներ հողիս . Եկէք մսիթարութեան անուշիկ հովեր , փչեցէք սրտիս սկառտէզին մէջ , որ բարի բաղձանիքներով անոյշ հոտ բուրեն :

Գ . Գնատ բաց սիրոդ խոստվանահօրդ , ցուցուր իրեն հոգւոյդ ամեն կողմը , ընդունէ սրտանց ու խոնարհութեամբ խրատներն որ կուտայ քեզի . վասն զի Աստուծած՝ որ խիստ կը սիրէ հնազանդութիւնը՝ շատ անդամ ուրիշներէն ընդունած խրատնիս օգտակար էրնէ մեղի , մանաւանդ հոգեոր հօրերնուս տուածը , [թէ] և ուրիշ կողմանէ օգտակար չերենայ . ինչպէս Յորդանանու չուրը Ներմաննին համար առողջարար ըրաւ , [թէ] և Եղիսէնին տուած հրամանը խելքի յարմար բան մը չեր երկանար :

Գ . Ըստածներէս 'ի զատ խիստ օգտակար է ցամաքութեան առեն չիբաղձալը անկեց խալրսելու : Չեմ

ըսեր որ չուզե՞նք խալքսիլ անկեց , կ'ըսեմ որ պէտք չէ խիստ ետևել իյնանք խալքսելու , այլ Աստուծոյ կամացը ու նախախնամութեանը թողունք ինչուան երբ որ ուզել զմեղ թողուլ ան փուշերուն ու անապատին մէջ , ու ըսե՞նք . Հայր , եւէ հարը է՝ անցու բաժակս այս յինէն . ու եանէն ալ յարենք . Բայց «Հ ՈՐՊԵ» ես կամիմ , այլ «ՈՐՊԵ» դու : Առ կերպը բռնելու , որչափ որ կրնանք , ամուր կենանք . վասն զի Աստուծ տեսնելով աս մեր սուրբ համակերպութիւնը , կը միմիթարէ զմեղ շատ շնորհքներով . ինչու երբոր Աքրահամ հահապեաը իր պատրաստութիւնը ցուցուց իսահակ զաւկէն զրկուելու , Աստուծ հերիք սեպելով իր հնագանդութիւնը՝ միմիթարէց զինքը , երևնալով իրեն , ու անոյշ անոյշ օրհնութիւններ տալով : Անանկ է նէ , ամեն նեղութեան մէջ՝ թէ հոգեոր ըլլայ և թէ մարմնաւոր , երբոր Աստուծ կը վերցընէ մեզմէ զդալի ջերմեռանդութիւնը , ուետք է ըսե՞նք սրտանց ու իր կամացը բոլորովին զմեղ համակերպելով՝ Աստուծ տուաւ ինձի տա միմիթարութիւնները , ու Աստուծ վերցուց զանոնք ինձմէն . եղիցին կամք տեամն օրհնեալ : Ասանկ աս խոնարհութեանը մէջ յարատեելով՝ նորեն իր քաղցր շնորհքներուն կը համնինք , ինչու Յոր որ իր ամեն քաշածներուն մէջ աս խօսքերը ըսելով հաստատուն կեցաւ , ու ամեն կորսընցուցածը նորեն դատ :

Ե . Ետքի խրատս ալ քեզի աս է , ով աստուծասէր հոգի . տա ամեն ցամաքութեան ու չորութեան մէջ արխութիւննիս ցըլլայ որ կորսընցընենք , այլ համբերութեամբ սպասելով միմիթարութեաննորեն դառնալուն՝ մեր կարդը կանոնը շարունակենք , մեր հոգեոր կրմութիւններէն գործք մը ձեռքէ չիթողունք . մանաւանդ , թէ որ կարելի է , եւելցընենք զանոնք : Թէ որ չենք կրնար ջերմեռանդութեամբ ընծայել զանոնք Աստուծոյ , չոր չոր ընծայենք . իրեն համար նոյն է , նոյնակէս կ'ընդունի , հերիք է որ ընծայովին սիրոը մէյմը բոլորովին որոշած ըլլայ զինքը սիրելու : Երբոր դարունը դեղեցիկ է , մեղուները աւելի մեզը կը շնուն , ու ձագ քիչ կը հանեն . վասն զի աղօւոր օդերուն այնչափ դուրսը ծաղկըներու վրայ կը պարագան՝ որ ձագ հանելը կը մոռնան : Խոկ երբոր դարունը ցուրտ ու ամսուար ըլլայ նէ , աւելի ձագ կը հանեն , ու քիչ մեզը կը

շինեն. վասն զի չիկրնալով փեթակէն Ելլալ մեղք ժողովելու համար, աւելի առեն կ'ունենան ձագերնին շատցընելու : Ասանկ ալ մարդուս հոգին հոգեւոր միւթարութիւններուն գեղեցիկ դարնան այնչափ կը դրազի անոնց անուշութեանը՝ որ բարի դործքերէն ետ կը մնայ . իսկ սրախն ցամաքութեանը առեն՝ որչափ որ ջերմեռանդութեան անուշութիւնը քիչ կը զգայ, այնչափ աւելի կը շատցընէ հաստատուն բարեգործութիւնները ու ներքին ճշմարիտ առաքինութիւնները, այսինքն համբերութիւն, խոնարհութիւն, ինքը զինքը բանի տեղ չիդնել, Աստուծոյ կամացը համակերպիւ, ու անձնասիրութիւնը ուրի տակ առնել :

Անոր համար շատ կը խարուին անոնք, մանաւանդ կնկալիք, որ կը կարծեն թէ Աստուծոյ այնչափ հաճոյ ըրպայ ան ծառայութիւնն որ առանց ջերմեռանդութիւն ու քաղցրութիւն զգալու կ'ընենք Աստուծոյ : Բոլորովին իրենց կարծածին ներհակն է . մեր բարեգործութիւնները վարդի պէս են . ինչպէս որ վարդը նոր կարուած առենը աւելի աղուոր է, բայց չորսած առենը աւելի անուշահոտութիւն կը բուրել ու աւելի ուժ ունի, ասանկ ալ մեր ջերմեռանդութեան առեն ըրած բարեգործութիւնները որչափ ալ ախորժելի են մեզի՝ որ մեր դո՛ս ըլլալը միայն կը վիճարուենք, բայց ցամաքութեան առենը ըրածնիս աւելի անուշահոտ ու աւելի արդիւնաւոր են Աստուծոյ դիմացը : Ասանկ է, ով աստուածակը հոգի . ցամաքութեան առեն մեր կամբը կարծես թէ բանի կը շարժի Աստուծոյ ծառայելու, անոր համար աւելի ուժ ու աւելի հաստատութիւն ունենալու կարօտ է : Դժար բան չէ թագաւորի մը ծառայել արքունեաց զուարձութիւններուն մշջը . սրանուհին Անձնելա կ'ըսէ որ աստուածահաճոյ աղօթք աւելի ան է՝ որ մէկը իրեն բանութիւնը նելով կ'աղօթէ . այսինքն ան աղօթքն որ, չէ թէ ախորժելին, չէ թէ սիրակերնիս ուղելէն կ'ընենք, այլ միայն Աստուծոյ հաճոյը ընելու համար՝ կամբերնիս մեր ախորժակին դէմ զմեղ կը ձգէ, բոնադատելով մեր ցամաքութիւնն ու տհաճութիւնը՝ որ գէմ կը դնեն : Կոյն բանը ուրիշ ամէն բարեգործութիւններու

Համար ալ կ'ըսեմ, վասն զի որչափ ներքին ու արտաքին ընդդիմութիւն կրենք անոնք ընկելու, այնչափ աւելի արդիւնաւոր կ'ըլլան Աստուծոյ առջին։ Որչափ որ քիչ կը մտնեմ մեր անձնասիրութիւնը առտքինութեանց մէջ, այնչափ աւելի զուրս կը ցաթէկէ անխառն աստուծսիրութիւնը։ զաւկիկը սիրով կը պազնե, ըլմայրն որ իրեն անուշեղէն կուտօյ։ բայց լւզի դեղէր տալու առենն որ պազնելու ըլլայ, նշան է որ խիստ կը սիրէ զմայրը։

## ԳԼՈՒԽ ՃԵ

Վերի բասմիս ապացոյցը՝ յայտնի օրինակոյ մը։

Բոլոր աս բասմերս աւելի բացարկելու համար՝ աղուոր պատմութիւն մը կ'ուզեմ բերել սուրբ Բենուարգովին վարքէն, ինչպէս որ մէկ գիտուն ու խելացի մտանազիր մը կը պատմէ։ Եթ խօսքերն են։ « Որո՞ք որ նոր ծառայել կը սկըսին Աստուծոյ, ու զեռ ոչ Աստուծոյ շնորհքին հեռանալուն, և ոչ հոգեոր յեղափոխութեանց փորձը առած են, անոնց գրեթէ, ամենուն սովորական բան մըն է, որ ջերմուանդութեան ըլդացմունքը ու Աստուծոյ ճամբուն մէջ համարձակ քալելու պայծառ լցու կորորնցուցածնուն պէս՝ մէկէն ուժերնին կը կըտրի, սիրտերնին կը կըտրի, մէտածութեան ու արտմանութեան մէջ կ'իյնան։ Հոգեոր կենաց հմուտ եղողները առ բանիս պատճառը ան կուտան՝ որ բանական բնութիւնը չիկրնար երկան սուն առանց երկինաւոր կամ երկրաւոր զուարձութեան մը կենալ։ Ուստի անոնք որ իրենցմէ վեր ելած՝ երկինոյին զուարձութեանց համը առնելով՝ աշխարիս բաներէն դիւրաւ կը հրաժարին, երբոր Աստուծոյ կարգաւորութեամբը առ հոգեոր ուրախութիւնը կը վերնայ իրենցմէ, որովհետեւ մէկալ կողմանէ մարմնաւոր միսիթարութիւններէն ալ զուրկէ են ու զեռ չեն վարժած համբերութեամբ սպասելու ճշմարիս արեւուն դարձին, իրենց անհանկ կ'երկնայ որ ոչ երկինքն են ոչ երկ-

րի վրայ, այլ մշտնջենաւոր դիշերուան մը մէջ թաղուած : Անանկ որ դեռ նոր կաթէ կարած աղայոց սրէս՝ կը հալին կը մաշին կ'ուլան, նեղացուցիչ ու ձանձրալի կ'ըլլան ուրիշներուն, և մանաւանդ իրենց : Կոֆրետոս անունով փերոնացիին՝ որ դեռ նոր Առառւծոյ ծառայութեանը տուեր էր զինքը՝ պատահեցաւ աս բանս հոդեոր համբո՞ն մէջ, որուն վրայ է խօսքերնիս : Յանկարծ ցամաքութիւն մըն է վրան եկաւ, առնեն միսիթարութենէ զուրկ ու ներքին խաւարի մը մէջ ընկղմած՝ սկսաւ աշխարքի մէջ ունեցած բարեկամներն ու տղգականները ու քիչ մը առաջ մէկդի ձըդած հարստութիւնները միտքը բերել : Աւստի անանկ սաստիկ փորձութեան մը մէջ ինկաւ, որ չիկրնալով դրսուանց ծածկել՝ իր մուրիս անձինքներէն մէկը իմացաւ, ու վարպետութեամբ քովը մօսենալով, անուշ կերպով մը ականջէն վար կամաց մը ըսաւ . ի՞նչ ունիս Կոֆրետոս որ ստանկ սովորականնէդ զուրս մամուռի մէջ վշտացած կը տեսնեմ զքեզ : Ան առենը Կոֆրետոս խորունկ հառաջանքով մը ըսաւ . Ա՛ն եղբայր իմ, ես ասկէց ետքը բոլոր կենացս մէջ ուրախ ըլլալիք չունիմ : Աս խօսքէն դութը շարժեցաւ, դնաց մէկէն եղբայրսիրութեան համար պատմեց սուրբ Բենետարդոսին՝ որ ամենուն հայրն էր : Խոկ սուրբը աս վրանդը տեսնելով՝ քովի ժամը դնաց անոր համար ազօթք ընկլու . ան միջոցին Կոֆրետոս սաստիկ արրտմութենէն զլուխը քարի մը վրայ դրած, քուն կ'ըլլար : Քիչ մը ետքը երկուքն ալ ելան, մէկը տղօթքէն՝ որով Աստուծմէ խնդրած շնորհքը ընդուներ էր, մէկալը քունէն՝ ուրախ զուարթ դէմքով . անանկ որ՝ իր սիրելի բարեկամը առ մէծ ու յանկարծ եղած փոխութեանը վրայ զարմանալով, չիկրցաւ բոնել զինքը, անուշ կերպով մը յանդիմանէց Կոֆրետոսին քիչ մը առաջ սուած պատասխանը : Ան առենը Կոֆրետոս ըսաւ . թէ՛ որ առաջ քեզի ըսի որ ասկէց ետքը կենացս մէջ ուրախ ըլլալիք չունիմ, հիմայ կ'ըսեմ որ՝ ասկէց ետքը մէյ մըն ալ տրառմբ ըլլալիք չունիմ » :

Ասանկ լըմբնցաւ ան հոդեոր անձին փորձութիւնը . բայց աս պատմութենէս աղետք է խրատ անենք, ոլ տստուածակը հոդի :

‘Եախ որ Աստուծ երկնային զուարձութեանց պըզ-

տի ճաշակ մը կու տայ իր ծառայիցը , որպէս զի աշխաքի ղուարձութիւններէն ետ կենան ու յորդորուին զինքը սիրել . ինչպէս որ մայր մը ծծին ծայրը մեղրով կ'օծէ , որպէս զի զաւկիկը յորդորուի կաթը ծծելու :

Երկրորդ որ Աստուած իր խմաստուն կարգաւորութեամբը երբեմն կը վերցընէ մեր որոշէն մխիթարութեան կաթն ու մեղրը , որպէս զի կաթէն կարուելով՝ սորվինք ցամաք ու կարծր հաց ուտել , այսինքն ձանձրութեան ու փորձութեանց դէմ փորձ ու հաստատուն ջերմեռանգութիւն ունենալու վարժինք :

Երրորդ որ երբեմն ցամաքութեան մէջ խիստ սաստիկ ալէկոծութիւններ կ'ելլան մարդուս սրախն մէջը . ան ատենը պէտք է ամուր կենանք , ու փորձութեանց դէմ պատերազմինք , վասն զի անոնք Աստուածմէ չեն . իսկ ցամաքութեան պէտք է սիրով համբերենք , վասն զի Աստուած մեր հոգեոր կրթութեանը հոմար կը իրկէ անիկայ :

Չորրորդ որ ներքին ձանձրութեան մէջ պէտք չէ վշտանք , ու չըլլայ թէ Կոֆրետոսին պէս ըսենք որ մէյ մըն ալ ուրախ ըլլալիք չունինք , վասն զի խաւարի մէջ պէտք է լուսոյ ոպասենք , ու ընդ հակառակն՝ ամենէն աղեկ օր հոգինիս վայելելու առեն՝ չըլլայ թէ ըսենք որ մէյմըն ալ տիսրելիք չունինք , վասն զի կ'ըսէ խմաստունը . Յառաւը բարեաց մէ վնիցիս անյիշող լորեաց : Զախորդութեան մէջ պիսոր յուսանք , յաջողութեան մէջ վախնանք , երկուքին մէջն ալ խոնարհինք :

Հինգերորդ որ զարմանալի դեղ մըն է՝ մեր նեղութիւնը յայտնել հոգեոր բորեկամի մը , որ կընայ սիրատալ մէղի :

Չերկընցընեմ , բայց աս հարկաւոր խրառը լմընցընելու համար՝ աս ալ կ'ըսէմ , որ ինչովէս ուրիշ ամեն բանի մէջ՝ տանիկ ալ ասոր , մեր բարերար տիրոջն ու չար սատանային դիտմունքը դէմընդդէմ իրարու հակառակ են : Աստուած կ'ուզէ մեր սիրով բոլորովին մաքրել , կ'ուզէ որ բոլորովին հրաժարինք մեր անձնասիրութենէն իր ծառայութեանը վերաբերեալ բաներու մէջ , ու մէզմէ ալ հրաժարինք . իսկ սատանային ամեն չանքը ան է որ յուստհատինք , զգայական զըարձութիւն վիստրուենք , ձանձրալի ըլլանք մեզի ալ ուրիշներուն ալ , որպէս զի հոգեոր կեանքը ատելի

ընէ: Բայց տուած կանոններս պահելու որ ըլլաս, կատարելութեան մէջ շատ առաջ կ'երթաս՝ ներքին վրշտակրութեանց առեն ըրած կրթութիւններովդ:

Այ ալ կ'աւելցրնեմ որ երբեմն ձանձրութիւնն ու յամաքութիւնը մարմնոյ ակարութենէն կու դան։ ինչ ալէս քուներնիս կտրելէն, շատ աշխատելէն, խիստ պար պահելէն, յոդնութիւն՝ թմրութիւն՝ դլսու ծանրութիւն ու աս աեասկ տկարութիւններ կը զգանիք։ որոնք թէ և մարմնոյ կը դոկտին՝ բայց հոդին ալ կը նեղին, երկուքին իրարու հետ ունեցած կապը խիստ անբաժանելի ըլլալուն համար։ Ասանկ տկարութեան առեն պէտք է որ մաքերնուս ու կամքերնուս վերի մասովը առաքինութեան ներդործութիւններ ընենք։ վասն զի ան առենը որչափ ալ հոդինիս թմրածի ալէս է քունէն ու յոդնածութիւննեն, բայց մաքերնուս ներդործութիւնները հաճոյ են Աստուծոյ։ Երդերդոցին հարսին ալէս կրնանիք ըսկէ ան առենը որ՝ Ես նաջէմ, այլ սիրո իմ արթառն իայ։ վասն զի ինչպէս որ վերը ըսի, աս կերպով ըրած բաներնէս ախորժ մը չըղգալով՝ աւելի արդիւնաւոր ու աւելի մեծ առաքինութիւն կ'ըլլայ ըրածնիս։ Խսկ ասանկ առեն ընելու դեղերնիս է՝ զօրացընել մարմինը անմեղ զրոսանիքով մը կամ հանդչելով։ Սուրբ Յրանչխակոս կը խրառէր աշկերտները՝ որ իրենց աշխատանքը մէջ մեծ խոհեմութիւն բանեցընեին, հոդիններնուն եռանդը չիսրմքեցընելու համար։

Որովհետեւ աս մեծ սուրբը յիշեցի, անդամ՝ մը ինքն ալ անանկ սասախիկ արտմութեան մը հանդխալէր էր՝ որ գրտւանց ալ իր գործքերուն մէջը կ'երեար։ վասն զի կ'ուզէր իր կրօնաւորներուն հետ խոսկէ, ու բերանը չէր բացուեր։ անոնցմէ որ կը բաժնուէր, ալ կը սաստկանար արտմութիւնը։ պաքը ճգնութիւնները ուժէ կը ճգէին զինքը, ու աղօնք ընելը միսիթարանք մը չէր խառը իրեն։ Աս արտմութեան մէջ երկու տարի մնաց, անանկ որ կարծէս թէ Աստուծ բոլորովին զինքը ճեռքէ ճգէր էր։ բայց խոնարհութեամբ աս սաստիկ ալեկոծութիւնը քաշելէն ետքը, Վրիսասս իրեն յանեկարծ երջանիկ խաղաղութիւն մը տուաւ։ Ասկէց կ'իմացուի որ Աստուծոյ մեծամեծ ծառաներն ալ աս փորձութիւնները կը կրեն, ուստի զարմանք չէ որ սլը տիկներուն ալ նոյնը հանդիպի։

# ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ.

Հոգինեան նորոգեւոն սի Հոգեստը կեսով Մէջ  
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԵԿԻ ՄՅ ԿՐԹՈՒԹԻՒՆ ՍԻ ԽՐԱՏ

---

## ԳԼՈՒԽ Ա.

Բարի առաջադրութիւններնիւ ամեն տարի պէտք է  
նորոգենք, այս բանու կրութիւններուն .

Առ կրթութիւններուն առջի մասն է ճանշնալ ա-  
սոնց հարկաւորութիւնը : Մարդկային բնութիւնը թէ,  
որ առեն տաեն զօրաւոր առաջադրութիւններով չու-  
ժուցուի, իր տկարութեամբը ու մարմինը չարին կող-  
մը հակում ունենալով՝ որ հոգին կը ծանրացընէ ու  
վար կը քաշէ, դիւրաւ կ'իյնայ բարեգործութիւնը ընե-  
լու կարողութենէն, ինչպէս թուչունները թէ որ թեևը  
նին զէտ 'ի վեր ելլելու համար չխղարնեն՝ մէկէն վար  
կ'իյնան: Ուրեմն պէտք է նորոգես, ով աստուածո-  
ւեր հոգի, ու ստէստ կլինես բարի առաջադրութիւն-  
ներդ՝ որ ըրած էս Վասուծոյ ծառայելու, որովէս զի  
քու առջի վիճակիդ՝ մանաւանդ թէ անկեց զիշ վիճա-  
կի մէջ չկլյնաս . վասն զի հոգեոր անկումը անանկէ՝ որ  
միշտ քան զմեր առջի վիճակը, ուսկից վեր կ'ելլենք  
զէտ 'ի սուրբ չերմեռանդութիւնը, աւելի վար կը ձգէ  
զմեզ: Ժամացոյց մը չիկոյ, որչափ որ վարպետ չէնք  
ունենայ, որ առանց առեն առեն լարելու՝ կարենայ  
բանիլ. անկեց 'ի զատ ով՝ տարին դոնէ միանդամ հարկէ  
կ'ըլլայ քակելու մարրել, մաշած կամ կոտրած ակաս-  
ները նորոգել: Վասնկ ալ ով որ իր սրտին վրայ հոգ

ունի, աղեաք է որ առառու իրիկուն վերի ըստծ կրթութիւններով անիկայ զօրացընէ ու առեն առեն մաքրէ . անկեց 'ի զատ ալ՝ գոնէ տարին մշյմը նայի քննէ սրտին շարժմունքներն ու բաղձանքները, որպէս զի անոնց մէջ զատած պակսութիւնները նորոգէ : Ու ինչ պէս ժամադործը մաքուր եղով կօծէ ժամացուցին անիւններն ու ամեն մոսունքը՝ որպէս զի աւելի դիւրաւ շարժին ու չիժանդութին, ասանկ ալ ջերմեաւնդ հողին իր սիրու քննելէն ետքը՝ զանիկայ աղէկ նորոգելու համար, աղեաք է նաև օծէ սուրբ խորհուրդներով, այսինքն խոստովաննելով ու հաղորդուելով : Առ կրթութիւնը՝ քու ուժդ որ կամաց կամաց տկարացեր էր՝ նորէն վրադ կը բերէ, սիրոդ կը վառէ, բարի առաջադրութիւններդ կը կանանցընէնէ, ու հոգւոյդ առարինութիւնները կը ծաղկեցընէ :

Առջի հաւատացեալները առ կրթութիւնը կ'ընէին Քրիստոսի մկրտութեան օրը, ինչպէս սուրբ Գրիգոր նաղիանզացին կը պատմէ, նորոգելով ան դաւանութիւններն ու հրաժարմունքները՝ որ մեր մկրտութեան օրը կ'ընենք : Իրենց նմանինք, ոլ աստուածուէր հոգի, իրենց պէս ընենք սրտանց ու ջանացողութեամբ : Ուրեմն առ կրթութեան համար յարմար տուն մը ընարելէդ ետքը հոգեւոր հօրդ խորհրդովը, ու սովորականէդ քիչ մը աւելի թէ հոգեւորապէս և թէ իրօք ըզքեղ ամիսովիելէդ ետքը, քանի մը մտածական ընեւ ետեի գրած բաներուս վրայ, ինչ կերպով որ առջի մտսին մէջը սորվեցուցի :

### ԳԼՈՒԽԻ Բ:

Աստածոյ ողորմարեանը վրայ, որ մեզի րրեր է՝ իր ճառայորեանը կանչելով զմելիք, ասցի րրած առաջադրյաններնուն համեմատ մտածական մը :

Ա. Վու ըրած խոստմունքներդ աղեաք է աղէկ մտածես : Առջինն էր՝ մէկդի ձգել ու ատել բոլորովին մահուչափ մէղքը : Երկրորդն էր՝ հոգիու սիրոդ մտր-

մինդ իրենց ամեն բաներովը Աստուծոյ սիրոյն ու ծառայութեանը նուիրել։ Երրորդն էր՝ որոշելց, մեղքի մը մէջ յանկարծ իշխալու որ ըլլաս՝ մէկէն Աստուծոյ չնորհքով ելլելու։ Աս խոստմունքներդ գեղեցիկ արդար գովելի ու արխական բաներ չե՞ն, աղեկ մտածե, որչափ սուրբ ու խելացի ու բաղձալի բան է ասանկ խոստմունք ընելդ։

Յ. Մտածէ որուն ընելդ ատ խոստմունքները ։ Վասն զի Աստուծոյ ըրած էս։ Յէ որ մարդկանց ըրած խոստմունքնիս պարագիան ենք սպահելու, որչափ աւելի Աստուծոյ ըրածնիս։ անոր համար Դաւիթ մարդարէն կը լսէ առ Աստուած։ Քեզի խօսք սուի, Գեղարդ սիրո իմ։ առ բարի խոստմունքը սրակս ելաւ, Բալեաց սիրո իմ պէտն բարի։ մէյ մըն ալ չիմունամ պիտոր քու սրտուիրանքներդ, Յաւիտէտն ու ճռաւայց ուսրդուսնիւնն ու։

Գ. Մտածէ որ որուն առջելը ըրիր ատ խոստմունքը ։ բոլոր երկինքի սուրբերուն առջն։ Սուրբ Աստուածածինը, սուրբ աստուածահայրը, սպահապան հրեշտակդ, ու անոնց հետ ամեն սուրբերը կը լսէին քու խօսքերդ ուրախութեամբ ու գովելով, ու անոյշ աչքով կը տեսնեին քու սիրտդ՝ երբոր Քրիստոսի ուրբ ինկած իր ծառայութեանը կը նուիրեիր զքեզ։ Անձ ուրախութիւն եղաւ առ բանիդ համար երկինքը, ու հիմայ կը նորոգուի ասոր յիշատակը՝ նորէն որ նորոգելու ըլլաս քու խոստմունքներդ։

Դ. Մտածէ ինչ կերպով ատ խոստմունքները ընելդ։ Ո՞հ ինչ քաղցրութիւն, ինչ բարերարութիւն էր որ ան ատենը ըրաւ քեզի Աստուած։ Իրաւն լսէ։ Հոգւոյն սրբոյ քաղցր յորգորանքները չե՞ն, որ քեզի ընել առւին ատոնք։ Աստուծոյ սէրն ու ողորմութիւնը չե՞ր, որ զքեզ քաշեց ձգեց առ նաւահանգստին մէջը։ Սուրբ խորհուրդները չե՞ն, հոգեոր գրքերը չե՞ն, աղօթքը չե՞ր, որոնցմով շարժեց զքեզ Աստուած իրեն գաւնալու։ զուն կը քնանայիր, ով աստուածամէր հոգի, բայց Աստուած արթուն կեցեր էր, ու քու սրտիդ համար հաշտութեան ու սիրոյ կերպը կը սպարասաէր։

Ե. Մտածէ որ Երբ ընել առւառ քեզի Աստուած առ խոստմունքները ։ քու ծաղիկ հասակիդ առենը։ Կ'իչ մէծ բախտ՝ կտնուիս սորվել ան բանն որ որչափ

կանուխ ալ սորված ըլլանք , միշտ ուշ է : Սուրբ Օգոստինոս երսուն տարուան էր երբոր դարձի եկաւ , ու կը հառաջէր ըսելով . « Ո՞վ զեղեցկութիւն յաւիտենական , ինչպէս ուշ ճանչցայ զքեղ . ափսոս , կը տեսնէի զքեղ , ու չէի նայեր քեղի » : Դուն ալ կրնաս ըսել . Ո՞վ քաղցրութիւն յաւիտենական , ինչու աւելի առաջ համեց չառի : Բայց և ոչ համը առած ատենդ արժանի էիր տանելու . ուստի ճանչնալով որ ինչ բարիք ըրաւ քեղի Աստուած առ հասակիդ զքեղ իր ծառայութեանը կանչելով , Դաւիթ մարդարեին պէս ըսէ . Աստուած իմ , ասսուցէց վես 'ի ճանկութենէն իմմէ , և սարդ ևս պատմեցի պարտարութեանս ու : Խսկ թէ որ ծերութեանդ ատենը դարձեր ես առ Աստուած՝ քու աղէկ տարիներդ պարապ անցընելով , մտածէ որ ինչ մեծ շնորհք ըրեր է քեղի Աստուած զքեղ մահուընէդ առաջ իրեն կանչելով ու խեղճութեանդ դէմը տանելով , որուն մէջը թողուցած որ ըլլար զքեղ՝ յաւիտեան թշուառ պիտոր ըլլայիր :

2 . Մտածէ քու կոչմանդ հետեւանքներն ալ . թէ որ բաղդատես հիմակուան ինչ ըլլալդ՝ առաջուց ինչ ըլլալուդ հետ , չեմ տարակուսիր որ մեծ տարբերութիւն կը գտնաս : Պզաի՞ բան կ'երենայ քեղի որ Աստուածոյ հետ խօսելը սորվեր ես աղօթքով , զինքը սիրել կ'ուզես , շատ կիրքերդ՝ որ զքեղ կը նեղէին՝ զրապեր ես , շատ մեղքերէն ու խղճամտանքիդ շփոթութիւններէն խալսեր ես , ու ստէպ կը հաղորդուիս՝ յաւիտենական շնորհաց աղբիւրը սրտիդ մէջ ընդունելով : Խխատ մեծ շնորհքներ են ասոնք , ով աստուածասէր հոդի , հոգեոր աչքով նայելու որ ըլլաս . ասոնք բոլորն ալ Աստուածոյ ամենակարողութեանը դործքերն են , Դաւիթ մարդարեին խօսքը ըսէ . Աջ աշառն արար սցրսութիւն , աջ պէտոն բարձր արար վես . ու մէռայց , այլ իւցի՞ւ և պատմեցի պարծու պէտոն . այսինքն ինչուան ՚ի մահս ճանչնամ ու պատմեմ սրտով բերնով ու գործքով՝ Աստուածոյ ինծի ըրած հրաշքները :

Աս մտածականները ընելէդ ետքը , որոնք ինչպէս որ կը տեսնաս՝ շատ աղուոր բաղձանքներ կը բերեն սրբտիդ , միայն շնորհակալութիւն մը ու սրտանց աղօթք մը ըրէ՝ որ ատոնք օգտակար ըլլան քեղի , ու խոնարհութեամբ ու բոլորովին Աստուածոյ ապաւինելով ա-

զօթքդ լմբնցուր, ետքին պահելով ամենէն զօրաւոր առաջադրութիւններդ, այսինքն առ կրթութեան երկրորդ մասն առ լմբնցընելէդ ետքը :

Գլուխի գ.

Հոգեոր կենաց մէջ մեր հոգայն ըրած յատաշայի մուրեանը վրայ քննուրիւն .

Աս երկրորդ մասը կրթութեան քիչ մը երկայն է. անոր համար հարկ չիկայ որ բոլորը մէյտեղ ընես, այլ առեն առեն. զոր օրինակ՝ առաջ քննելով քու վարքդ Աստուծոյ ունեցած պարտքերուդ վրայօք, Երկրորդ՝ քեզի ունեցած պարտքերուդ վրայօք, Երրորդ՝ ուրիշներուն ունեցած պարտքերուդ վրայօք, ու չորրորդ՝ կիրքերուդ վրայօք : Հարկաւոր չէ, և ոչ օգտակար, որ առ մտածականները ծնկան վրայ ընես. այլ սկիզբն ու ետքը սրատանց ըրած հառաջանքներդ միայն : Ու բեշ կտորները կրնաս ընել ժուռ գալով, կամ մանաւանդ անկողնիոդ մէջը՝ թէ որ կրնաս առանց մրավելու հոն ընել նէ. բայց պէտք է որ առաջ աղէկ կարդացած ըլլաս ընելու մտածականդ :

Բոլոր աս երկրորդ մասը իրեք օրուան մէջը նայէ որ լմբնցընես, այսինքն իրեք ցորեկ ու երկու դիշերէն աւելի չերկընցընես, ամեն մէկ ցորեկ ու դիշեր քանի մը ժամ անցընելով : Վասն զի աս կրթութիւնը շատ երկընցընելու որ ըլլաս, կրնայ իր ուժը կորսընցընել, ու թոյլ կերպով կ'ընե՛ իր տպաւորութիւնը : Քննութեանդ ամեն մէկ կտորէն ետքը՝ նայէ որ ինչ բանի մէջ կը պակախ, ինչ բանի մէջ ճամբէ դուրս ելած էս, որպէս զի կարենաս հոգեառ հօրդ յայտնել, իրմէ խրատ ընդունիլ, առաջադրել ու արխանալ :

Հարկաւոր չէ որ աս կրթութիւնը ըրած օրերդ բոլորովին հեռանաս ընկերութենէ, բայց քիչ մը քաշուիլ աղէկ կ'ըլլայ, մանաւանդ իրիկուան դէմ, որ պէս զի կարենաս կանուխկեկ ուսուկիլ, ու մարմինդ ալ միտքդ առ զօրացընել. չէ՞նէ՞ չես կրնաս աղէկ մտա-

ծական ընել։ Օրուան մէջ նայէ որ ատեն ատեն հա-  
ռազանքներ ընես առ Աստուած, առ սուրբ Աստուա-  
ծածինը, հրեշտակներուն ու երկնքի ամեն սուրբե-  
րուն։ Ասկէց՝ ի դատ նայէ որ ամեն բան սրտանց Աս-  
տուծոյ սիրոյն ու հոգւոյգ կատարելութեանը համար  
ընես։ Աւրեմն աղէկ սկսելու համար աս քննութիւնը,

Ա. Երեւակայէ որ Աստուծոյ առջին կեցեր ես։

Բ. Հոգին սուրբէն ինդրէ որ քեզի լոյս տայ, որ  
զքեզ աղէկ կարենաս ճանչնալ. ինչպէս որ սուրբ Օ-  
գոստինոսը կ'ընէր, խոնարհելով Աստուծոյ դիմացն  
ու ըսելով. «Տուր ինձի տէր, որ զքեզ ճանչնամ, ու  
զիս ալ ճանչնամ»։ Ինչպէս որ սուրբ Ֆրանչիակոսն  
ալ կ'ըսէր. «Ո՞վ ես դուն, ու ես ո՞վ եմ»։ Միաքդ  
դիր որ քու յոռաջագիտութիւնդ չէ թէ ինքնահա-  
ւանութեան համար կ'ուզես խմանալ, այլ Աստուծոյ  
սիրոյն համար ուրախանալու, չէ թէ սկարծանաց հա-  
մար, այլ Աստուծոյ փառք տալու։

Գ. Միաքդ դիր որ եթէ քիչ առաջ դնացած կամ  
ետեւ ալ գնացած ըլլալդ ճանչնաս նէ, սկսոր չիլչա-  
տիս, չիպաղիս, չիթունաս ամենեւին, այլ ընդհակա-  
ռակն աւելի սիրտ առնուս Աստուծոյ շնորհքովը, ա-  
րիսնաս, խոնարհիս, ու պակսութիւններդ շիտկես։

Ասոնք ընելէդ եռքը՝ հանդարտ կերպով քննէ ինչ-  
պէս վարուեր ես ինչուան հիմայ Աստուծոյ հետ, քու  
հետդ, ու ուրիշներուն հետ։

## ԳԼՈՒԽ Գ

Աստուծոյ հետ ինչպէս վարուելնուս վրայ  
քինուրիւն։

Ա. Առհուչափ մեղքին հետ ինչպէս է սիրտդ, որո-  
շած ես հաստատ առաջադրութեամբ մէյ մըն ալ, ինչ-  
որ ըլլայ՝ ըլլայ, մահուչափ չիմեղանչելու։ աս մաքիդ  
վրայ ամուր կեցած ես միշտ առջի ըրած առաջադրու-  
թենէդ՝ ի վեր։ Աս առաջադրութեանը վրայ հիմնած  
է հոգեսոր կեանիքը։

Բ. Աստուծոյ պատուիրանքներուն հետ ի՞նչպէս է սիրադ, անոյշ են, ախորժելի են անոնք քեզի, Աստուծոյ պատուիրանքները կը սիրեմ: Ո՞վ աստուածաւեր հոգի, ով որ բերնի համ ունի ու ստամբուր աւրուած չէ, աղեկ կերակուրները կը սիրէ, գեշերը մէկդի կը ձգէ:

Դ. «Երելի մեղքերուն հետ ի՞նչպէս է սիրադ: Չենք կրնար բոլորովին ազատ ըլլալ ներելի մեղքերէն, բայց քննէ որ մասնաւոր հակում մը ունիս ներելի մեղքի մը, կամ ալ դէշ՝ սիրադ կաղամ է ներելի մեղքի մը:

Ե. Հոգեոր կրթութիւններու հետ ի՞նչպէս է սիրադ, կը սիրեմ զանոնք, համարմանք ունիս վրանին, չէ նե կը ձանձրանաս անհանցմէ ու բանի տեղ չես դներ: Անոնցմէ որը կ'ախորժիս, որը չես ախորժիր. չըլլայ թէ սիրադ կը նեղի հոգեոր բաներ լսելու՝ կարգալու՝ խօսելու կամ մտածելու. չըլլայ թէ կը դժուարիս հառաջանքներ ընելու առ Աստուած, խոսառվանանք ըլլալու, հոգեոր խրաններ լսելու, հաղորդութեան ոլարաստուելու, կիրքերդ զաղելու: Ասանկ բան մը սրտիդ մէջ զանալու որ ըլլաս, քննէ որ ուսկից առաջ կու դայ առ քու դժուարութիւնդ, պատճառն ի՞նչ է:

Յ. Աստուծոյ հետ ի՞նչպէս է սիրադ. Աստուած յիշելու առենդ կ'ախորժիս, քաղցրութիւն մը կը զդաս Աստուած միտքդ բերելով: Տես Դաւիթ մարգարէն ի՞նչպէս կ'ուրախանար՝ Աստուած միտքը բերած առենը. Յիշենդ վլագուած, և սորախ եղէ: Դիւրին կու դայ քեղի Աստուած սիրելը, ախորժ մը կը զդաս զինքը սիրելէն: Սիրադ կը բացուի Աստուծոյ մէծութիւնը բարութիւնն ու քաղցրութիւնը մտածելէն: Զբաղմունքներուդ ու աշխարքիս ունայնութեանցը մէջ Աստուծոյ յիշատակը միտքդ դալու որ ըլլայ, տեղ կը դանէ, կը տիրէ սրտիդ, սիրադ իրեն կը դառնայ՝ դիմացը ելլելու պէս. վասն զի հոգիններ կան որ ասանկ կ'ընեն:

Զ. Կնկան մը էրիկը հեռու աշխարքէ դառնալու որ ըլլայ, կնիկը խմացածին ուկէս՝ որչափ ալ հարկաւոր գործքի հետ զբաղած ըլլայ որ չիկրնայ թողուլ ձեռքի գործքը, սիրադ ազատ ըլլալով՝ ամեն մտածմունք կը ձգէ ու էրկանը հասնիլը կը մտածէ: Ասանկ ալ որոնք որ իրաւցընէ կը սիրեն զԱստուած, որչափ ալ գործքի

զբաղած ըլլան, Աստուած մոքերնին Եկածին պէս՝  
ձեռքի դործքերնին կը մոռնան անոր սիրոյն յիշատա-  
կաւը. ասիկայ խիստ աղէկ նշան մըն է:

Է. • Սիրտդ Վրիստոսի հետ ի՞նչպէս է, կ'ախորժիս  
ասենդ իրեն հետ անցընելու. Աղուները մեղրին քովք  
սիրով կը կենան, խկ սկիծակները գարշահոտ բաներու  
քով, ասանկ ալ բարեպաշտ հոդիները Վրիստոսի հետ  
կ'ուզեն կենալ, Վրիստոսի սէրը տնոյշ կու գայ իրենց.  
Խկ աշխարհասէր մարդիկ ունայնութեանց եանէ կ'ըւ-  
լան:

Ը. • Սիրտդ սուրբ Աստուածածնայ հետ, սուրբե-  
րուն հետ, սպահապան հրեշտակիդ հետ ի՞նչպէս է.  
կը սիրես զիրենք, իրենց ապաւինութիւն ունիս, կ'ա-  
խորժիս պատկերքնին տեսնալ, վարքերնին կարդալ,  
դովեստնին լսել:

Թ. • Կեղուդ ի՞նչպէս է, Աստուծոյ վրայ կ'ուզե՞ս խօ-  
սիլ. քու աստիճանիդ ու կարապութեանդ պատշաճ  
զիտես խօսիլ. Աստուծոյ փառարանութիւնը կ'ախոր-  
ժիս երդել:

Ժ. • Գործքերուդ մէջ Աստուծոյ արտաքին փառքն  
ալ կը վինարուես. Աստուծոյ սկատուոյն համար կը ջա-  
նան գործքեր ընել. վասն զի որոնք որ զԱստուած կը  
սիրեն, իր տանը փառքն ու զարդարանքն ալ կը վինար-  
ուեն :

ԺԱ. • Աստուծոյ սիրոյն համար բան մը թողուցած  
ունիս, սիրած բանեդ հրաժարած ունիս. սիրոյ մեծ  
նշան է՝ սիրելոյն համար բանէ մը հրաժարիլը. ի՞նչ  
բան մէկդի ձգած ևս Աստուծոյ սիրոյն համար :

## ԳԼՈՒԽ Ե

Մեզի հետ ինչպէս վարուելնու վրայ քննուրիւն .

Ա. • Ի՞նչ կերպով դուն զքեղ կը սիրես. Զրլայ թէ  
աւելի առ աշխարքիս համար զքեղ կը սիրես. թէ որ ա-  
սանկ է, ուրեմն միշտ հաս կ'ուզես մնալ, ու կը ջանաս  
հաստատուիլ աշխարքիս վրայ. խկ թէ որ երկինքի հա-

մար զքեղ կը սիրես, փափաքդ կու դայ կամ գոնէ դիւ-  
րաւ կը համակերպիս Աստուծոյ կամացը՝ աշխաքէս  
բաժնուելու, երբոր ինքն ուղէ:

Բ. Կարգաւորեալ է քու վրադ ունեցած սէրդ-  
բան մը չիկայ որ զմեղ անանկ կործանէ, ինչողէս ան-  
կարգ կերպով մենք զմեղ սիրելնիս: Կարգաւորեալ  
սէրը կը պահանջէ որ հոգինիս մեր մարմինէն աւելի  
սիրենք, ամեն բանէն աւելի առաքինութիւն վասր-  
կիլ ջանանք, աշխաքիս անարգ ու անցաւոր փառքէն  
վեր դնենք երկինքի փառքը: Կարգաւորեալ սիրտ ու-  
նեցողը ինք իրեն կ'ըսէ. Ասանկ մտածելու որ ըլլամ,  
ի՞նչ կ'ըսէն հրեշտակները. չըսէր որ՝ ի՞նչ կ'ըսէն մար-  
զիկ:

Գ. Ի՞նչողէս կը սիրես մարմինդ, հիւլնդութեան ա-  
տենը՝ հոդ կը տանիս իրեն. պարարկան ևս օդնել ի-  
րեն՝ երբոր կիրքերը զինքը կը նեղեն, ու առ բանիս հա-  
մար ամեն բան մէկդի թողուլ:

Դ. Ի՞նչ կը կարծես զքեղ Աստուծոյ դիմացը • ան-  
ասրակոյս ոչ ինչ: Մեծ խոնարհութիւն մը չէ որ  
ճանձ մը զինքը ոչ ինչ սեպէ լեռան մը առջին, որ կա-  
թիլ մը ջուրը զինքը ոչինչ սեպէ ովկիանոսին քովը, որ  
կրակի կայծ մը ոչինչ սեպէ զինքը արեւուն դիմացը.  
Խոնարհութիւնը ան է որ մենք զմեղ ուրիշներէն վեր  
չիդնենք, չուղենք որ ուրիշներէն աւելի համարմունք  
ունեցուի մեր վրան: Աս բանիս մէջ ի՞նչողէս կը մտա-  
ծես:

Ե. Խօսելու կողմանէ կը սկարծիս կերպով մը. ինքդ  
զինքդ կը շողոքորթես խօսքով:

Զ. Գործքի կողմանէ առողջութեանդ դեմ կ'ընես՝  
զուարձութեանդ համար սկարապ տեղը քունդ կտրե-  
լով, ու ասոր պէս կենացդ վնասակար բաներով:

## ԳԼՈՒԽ Զ

Ուրիշներուն հետ յնազես վարուելնու վրայ  
քննուրիւն .

Երիկ կնիկ պարագան են իրար սիրելու , ու իրա-  
րու վրայ ունեցած սէրերնին սիտոր ըլլայ քաղցր , հան-  
դարտ , հաստատուն , մշտնջենաւոր , ու մանաւանդ  
Աստուծոյ տասնկ ուզելուն ու հրամմելուն համար :  
Կմանապէս զաւկըներ , աղդականներ , բարեկամներ ,  
ամենքն աւ իրենց աստիճաննին համեմատ նոյն սէրը  
ովէտք է ունենան :

Բայց քու սիրոդ ընդհանրապէս ուրիշներու հետ  
ի՞նչպէս է . իրաւոցընէ սրտանց ու Աստուծոյ համար  
կը սիրեն զիրենք : Աօիկայ աղեկ ձանչնալու համար պէտք  
է միտքդ բերես անոնք՝ որ ձանձրալի ու անհաճոյ են  
քեզի , վասն զի ասոնցմովն է որ զԱստուծած կը սիրենք ,  
այսինքն սիրելով ուրիշները՝ բայց մանաւանդ զանոնք  
որ մեզի գեշութիւն կ'ընեն գործքով ու խօսքով : Քննէ  
որ սիրոդ անոնց հետ աղեկ է , չէ՞նէ՞ մեծ դժուարու-  
թիւն կը զգաս զիրենք սիրելու :

Ուրիշի վրայ չար խօսելու պատրաստ ես , մանաւանդ  
անոնց որ զքեզ չեն սիրեր : Ուրիշներուն ուղղակի կամ  
անուղղակի մխաս մը կ'ընես . քիչ մը մտածելու որ ըւ-  
լաս , աս բաներուն վրայ կ'անդրագառնաս :

## ԳԼՈՒԽ Ե

Կերպին յօժարուրիւններնու վրայ քննուրիւն .

Աս կտորներուն վրայ երկընցուցի , որովհետեւ ա-  
սոնք քննելով է որ կը ձանչնանք մեր հոգևոր կենաց  
մէջ ըլուծ յառաջադիմութիւնը . վասն զի մեղքերու

վրայ եղած քննութիւնը խոստվանկի համար է, չէ թէ անոնց որ աս յառաջադիմութիւնը կը վնասուի:

Բայց աս ամեն մէկ կարին վրայ հերիք է հանդարտ կերպով մը մտածել և տեսնալ թէ սրտերնիս աս բաներուն մէջ ի՞նչպէս եղած է մեր առաջադրութիւնը ըրած առենեն՝ ի վեր, ի՞նչ պակառութիւնները ըրած ենք տանց մէջ: Ուստի կարճ կերպով ամեն բան մտածելու համար՝ կիրքերնիս պէտք է քննենք: ու թէ որ ամեն մէկ բանին վրայ զատ զատ մտածելէն ձանձրութիւն կու զայ մեզի նէ, ինչպէս որ ըստ՝ կրնանք ետևի դրած կերպովս քննել զմեզ: Այսինքն թէ ի՞նչպէս վարուեր ենք Աստուած սիրելու, ուրիշները սիրելու, մենք զմեզ սիրելու մէջ:

Թէ մեր մեղքերը և թէ ուրիշներունը առեր ենք, ուղեր ենք ջնջել երկուքն ալ:

Հարստութեան, զուարձութեանց, փառաց ու պատույ բաղձանքներուն մէջ ի՞նչպէս եղեր ենք:

Մեղքի վտանգներուն ու աշխարքիս բարիքները կորսընցընելու վախերնիս ի՞նչ կերպ եղած է. ըրլայ թէ առջիններէն քիչ վախցած ըլլանք ու ետքիններէն շատ:

Աշխարքիս ու արարածոց վրայ դրած ենք յոյսերնիս, չէ նէ Աստուծոյ ու յաւիտենական բարեաց:

Պարապ բաներու համար եւելօք տրտմած ենք:

Վհոգուտ բաներու վրայ չափազանց ուրախացած ենք:

Ի՞նչ բաներու կապուած է սրտերնիս, ի՞նչ կիրքեր տիրած ենիրեն, ի՞նչ բաներու մէջ աւելի ճամբէ ելած է: Մեր հոգւոյն վիճակը իր կիրքերէն կը ճանչցուի, մէկիկ մէկիկ զանոնք վիտուելով, ինչպէս քնար զարնողը թելերը զննելով, որոնք որ աղեկ ձայն չեն հաներ՝ կը շխակէ սխմելով կամ թուլցընելով, մենք ալ ասանկ մեր հոգւոյն սերը՝ ատելութիւնը՝ բաղձանքը՝ վախը՝ յոյսը՝ տրտմութիւնն ու ուրախութիւնը քննելով, ձայներնին աւրած է նէ՝ այսինքն թէ որ Աստուծոյ փառացը համաձայն չեն նէ, իր շնորհքովը ու հոգեոր հօրերնուս խորհրդովը կը շխակենք:

## ԳԼՈՒԽ Ը

Խեց բաղձանքներ որ քննորդնեկն եռքը ողեաք և  
ունենանք .

Առ բաներս հանդարտութեամբ աղէկ մը մտածելէն  
ու հոգւոյդ վիճակը ճանչնալէն ետքը, առ կերպով  
ալէաք է սկսիս բաղձանքներդ :

Փառք տուր Աստուծոյ՝ քիչ մը աղէկցած որ գտնես  
վարքդ հոգեաոր կեանք սկսելէդ ետքը, ու խոստովանէ  
որ Աստուծոյ ողորմութիւնը միայն է՝ որ առ բարիքը  
ընել տուած է քեզի :

Խոնարհէ Աստուծոյ գիմացը, ու աւելի առաջ չեր-  
թալդ քու յանցանիքդ ըլլալը խոստովանէ, որ փոյթ  
չես ըրած հաւատարմարար արիաբար ու միշտ բանե-  
ցընելու ան շնորհքները լոյսը ու սրտի շարժմունքներն  
որ աղօթքի մէջ ու ուրիշ ատեններ քեզի տուեր է :

Առաջադրէ որ միշտ օրհնես զինքը ան շնորհքներուն  
հոմար, որ տուեր է քեզի քու գէշ կիրքերէդ ետ կե-  
նալու ու առ սպահի յառաջադիմութիւնը ընելու :

Թողութիւն ինզրէ իր շնորհքներուն գէմ ըրած  
անհաւատարմութեանդ :

Սիրադ իրեն նուիրէ, որ բոլորովին ինքը տիրէ ա-  
նոր :

Խնդրէ իրմէն որ ամեն բանի մէջ հաւատարիմ ըլ-  
լաս իրեն :

Սուրբ Աստուծածնայ, սուրբ Աստուծահօրը,  
պահապան հրեշտակիդ, պաշտպան սուրբիդ, ուրիշ  
սուրբերուն ալ օգնականութիւնը ինզրէ :

### ԳԼՈՒԽ Ժ

Բարի սուսանդուրիւններնիս նորոգելու յարմար  
մտածականներ .

•Պնդութիւնդ ընելէն ետքը , ու խոհեմ Հոգեսոր հօր  
մը հետ քու պակսութիւններուդ ու անոնց դեղերուն  
վրայ խորհրդակցելէն ետքը , աս ետևի գրած մտածա-  
կաններէս օրը մէյմէկ հատ ընկս աղօթքիդ առենը , ինչ  
կերպով որ առջի մասին մտածականները ըրեր՝ պատ-  
րաստութեամբ ու ետքն ալ բաղձանքներով , Աստո-  
ծոյ առջին կեցածի պէս՝ խնդրելով իր շնորհըր , որ-  
պէս զի իր սիրոյն ու ծառայութեանը մէջն աղէկ մը  
հաստատուիս :

### ԳԼՈՒԽ Ժ

Հոգոյն արժանաւորութեան վրայ մտածական .

Մտածէ հոգւոյդ ազնուականութիւնն ու արժտ-  
նաւորութիւնը , որ մաքովը կ'ըմբռնէ չէ թէ միայն աս  
երեւելի աշխարհքո՞ւ այլ նաև երկնքին հրեշտակները ,  
ու ասոնց ամենուն դերադոյն ամենաբարի ու անպատ-  
մելի տերը . կը ճանչնայ որ յաւիտենականութիւն մը  
կայ , ու ինչ որ պէտք է աշխարքիս վրայ աղէկ առըելու  
համար , որպէս զի երկնքին յաւիտեան հրեշտակնե-  
րուն հետ վոյելէ զլաստուած :

Առեւց ի զատ աղնուական կամք մըն ալ ունի հո-  
գիդ , որ կրնայ սիրել զԱստուած ու չիկրնար առել  
ըստ ինքեան : Նայէ ինչ դերադոյն բան է սիրոդ , որ  
ինչպէս մեղունները չեն կրնար աղաստ բաններու վրայ  
կենալ՝ այլ ծաղկըններու վրայ կը հանդչին , տանեկ ալ  
ինքը Աստուծոյ վրայ միայն կը հանդչի , ու ամեննեին  
արարած մը չիկրնար զինքը գոհ ընել : Միտքդ բեր ա-

մենէն տւելի սիրած զուարձութիւններդ՝ որոնց առաջուց սիրտդ տուած էիր, ու մտածէ որ որչափ նեղութիւններ ալ անոնց հետ կրեր ես, ինչ մտմտուքներ, ինչ սրտմաշուք, որոնցմով խեղճ սիրտդ կը տանջրւէր :

Սրտերնիս արարածներուն ետեւ ըլլալու առեն տակենուվրայ կ'ըլլայ՝ կարծելով որ անոնցմովը պիտոր կշտանայ. բայց անոնց համնելուն պէս՝ կը տեսնայ որ խարուեր է, անոնք զինքը գոհ չեն կրնար ընել. վասն զի Աստուած կ'ուզէ որ սրտերնիս Նոյ նահառեկանին տապահենէն դուրս թռուցած ակաւնիին պէս՝ հանդչելու տեղ մը չկանալով, իրեն գառնայ : Ի՞նչ հիանալի բան է մեր սրտին բնական գեղեցկութիւնը . ինչու իր բաղձանացը գեմ արարածներու գերի կ'ընենք զինքը :

Ուրեմն ասանկ սլետք է ըսենք մեր հոգւոյն . Դուն որ այսափ աղւոր ես, գուն որ կրնաս ճանչնալ զԱստուած, ինչու չնչին բաներու ետեւ կ'ըլլաս . Երբոր կրնաս յաւիտենականութեան ետեւ ըլլալ, ինչու վայրկենի մը համար զքեզ կը կորսընցընես : Անառակ որդին ուրիշ ցաւերէն 'ի զատ՝ ասոր վրայ ալ կը ցաւէր որ կրնալով իր հօրը առատ սեղանը վայելել, աղտոտ ու գանելու խողերուն կերածէն կարօտ էր ու տելու . ով հոգիս, գուն Աստուծոյ ընդունակ ես, ափսոս է քեզի՝ Աստուծմէ վար բանով մը գոհ որ ըլլաս : Ասանկ խոպերով հոգիգ վեր վերցներ, ցուցներ իրեն որ ինքը յաւիտենական է ու յաւիտենականութեան արժանի, ու աս բանիս ետեւ ըլլալու համար սիրտ առւր իրեն :

## ԳԼՈՒԽ ԺԱ

Առարինուրեանց ինչ անցին բան ըլլալուն վրայ մտածական .

Մտածէ որ առաքինութիւններն են միայն ու ջերմեռանդութիւնը որ մարդուս հոգին աշխարքիս վրայ գոհ կրնան ընել : Նոյէ որչափ գեղեցիկ են առաքինութիւնները, իրենց ներհակ մոլութիւններուն հետ բաղդա-

ակ, զանոնք, ի՞նչ ախորժ կը զգայ մարդ համբերութենէ, քան թէ վրէժինզրութենէ, հեղութենէ քան թէ բարկութենէ, խոնարհութենէ քան թէ հսկարառութենէ ու փառասիրութենէ, առատաձեռնութենէ քան թէ ազահութենէ, եղբայրութենէ քան թէ նախանձելն, ժուժկալութենէ քան թէ չափազանց կերուխումն: Առաքինութիւնները աս զարմանալի յառկութիւնը ունին՝ որ ընողնն սիրաը խելքէ մոքէ վերքաղցրութեամբ մը կը զուարծացընեն. իսկ մոլութիւնները չարաչար կը ախրեցընեն զինքը. ինչո՞ւ ուրեմն ամեն ջանք չենք ըներ աս քաղցրութեան համը առնելու:

Մոլութիւնները քիչ ունեցողն ալ շատ ունեցողն ալ տժգոհ է. իսկ առաքինութիւնները քիչ ունեցողն ալ ունեցածին չափ դոհ կ'ըլլայ, որչափ որ շատ ունենայ՝ աւելի դոհ կ'ըլլայ: Ո՞վ հոդեոր կեանք, ո՞րչափ գեղեցիկ ես, ո՞րչափ անոյշ, ո՞րչափ ախորժելի, դուն նեղութիւնները կը մեղմես, մսիթարութիւնները կ'անուցընես. առանց քեզի բարիքը չար է, ու վայելքը վիշտերով ու նեղութիւններով լցուն. ով որ զքեզ կը ճանչնայ՝ սամարացի կնկանը պես կ'ազազակէ. Տէ՛ առաջ ինչ պատրաստած պայն. ան ջուրէն տուր ինծի տէր իմ, ինչպէս ստեալ կը հառաչէին սրբուհի թերեզան ու սրբուհի Կատարինէ Ճենովացին, թէ և երկուքին ուղածը նոյն բանը չէր:

## ԳԼՈՒԽ ԺԲ

Առրրերան տուած օրինակին վրայ մտածորին.

Մասձէ սուրբերուն ամեն կերպ տուած օրինակը. ի՞նչ ըրբին զԱստուած սիրելու ու իրեն ջերմեռանդ ըլլալու համար: Կայէ մարտիրոսները, ինչպէս իրենց առաջադրութեանը վրայ ամուր կեցած՝ ի՞նչ տանջանք որ ըսկս՝ յանձն առին: Կայէ մանաւանդ ծաղկահասակ ու սիրուն օրիորդները, շուշանի պես ճերմակ մաքրութիւննին, վարդի պես կարմիր Աստուծոյ վրայ ունեցած սէրերնին, ոմանիք տասուերկու տարեկան,

ոմանք տաստիրեք, ոմանք տասնըլեց, քան քսանը-  
հինդ տարուան աղջիկներ, հազարումէկ կերպ կերպ  
չիլսուած տանջանկներ քաշեցին իրենց առաջադրու-  
թեանը վրայ ամուր կենալու համար, չէ թէ միայն  
հաւատքի մէջ՝ այլ նաև ջերմեռանդութեան. վասն  
զի կեանքերնին տուին՝ կուսութիւննին պահելու հա-  
մար, վատացելոց ծառայելու համար, տանջանքի մէջ  
եղաղներուն սիրտ տալու համար, մեռածները թա-  
ղելու համար: Զարմանք բան, ան ակար բնութիւնը  
ի՞նչ արխութիւն չիցուցուց աս բաներուս մէջ:

‘Նայէ այնչափ սուրբ հայրապետները, ի՞նչպէս կըտ-  
րիչութեամբ աշխարհքս ոտքի տակ առին, ի՞նչպէս  
իրենց առաջադրութեանը վրայ ամուր կեցան. բան մը  
չիկրցաւ զիրենք անկէ ետ կեցընել, ամբողջ պահեցին  
առաջադրութիւննին, բանի մը մէջ չիմուցան: Ի՞նչ  
չըսէր սուրբ Օգոստինոս իր սուրբ մօրը վրայ. ան ի՞նչ  
սրիտութեամբ, թէ կարգուած և թէ որբեարիութեան  
տաենը, իր առաջադրութեանը վրայ ամուր կեցաւ  
Աստուծոյ ծառայելու: Ի՞նչ չըսէր սուրբ Հերոնիմոս  
ալ իր սիրելի հոգեռոր զաւկին սրբուհի Պաւլային վրայ.  
ի՞նչ նեղութիւններ, ի՞նչ ձախորդութիւններ չիրա-  
շեց խեղձը: Անանկէ նէ, մենք ալ աս օրինակներուն  
նայելով՝ ի՞նչ պէտք չէ որ ընենք. անոնք ալ մեզի սլէս  
տկար մարդիկ էին, նոյն Աստուծոյ սիրոյն համար էր  
քաշածնին, նոյն առաքինութիւնները վաստրկելու հա-  
մար. ինչու մենք ալ անոնց սլէս սիստոր չընենք՝ մեր  
վիճակին ու մեր կոչմանը համեմատ, մեր առաջադրու-  
թիւնը ու մեր ըրած սուրբ գաւանութիւնը պահելու  
համար:

## ԳԼՈՒԽ ԺԴ

Քրիստոսի մարդասիրարեամբ վրայ մտածորին.

Մտածէ Քրիստոսի մեր վրայ ունեցած սէրը, որով  
այնչափ բան քաշեց աշխարքիս վրայ, մանաւանդ Զի-  
թենեաց պարտէզն ու Գողդոթա լեռը: Իր սիրոյն  
մոտածառը մենք էինք, մեր սրտին բարի առաջադրու-

Թիւնները իր հօրմէն խնդրելու համար՝ ան ամեն չար-  
չարանքները քաշեց, ու նոյն չարչարանքներովը ընդու-  
նեցաւ մեղի համար ինչ որ հարկաւոր էր մեր առա-  
ջադրութիւնները սկսէլու աջեցընելու հաստատելու  
ու իրենց վախճանեին հասցընելու։ Ո՞վ իմ ըրած առա-  
ջադրութիւննու, ի՞նչ անդին բան ես զու՝ Քրիստոսի  
չարչարանքներուն գինը ըլլալով։ ո՞չ ի՞նչպէս սիրելի  
պէտք է որ ըլլաս ինձի, այնչափ սիրելի եղած ըլլա-  
լով։ Քրիստոսի։ Փրկիչ իմ Յիսուս, որ աս առաջա-  
դրութիւնը ինձի վաստըկցընելու համար՝ մահ յանձն  
առիր, շնորհք առւր ինձի՝ որ ասիկայ չիկորսընցընելու  
համար կեանքս տամ։

Մտածէ, ով աստուածասէր հոգի, որ Քրիստոս  
խաչին վրայէն քու սիրադ կը տեսնար ու կը սիրէր։  
ու ան սիրով քեզի համար ինդրեց ու առաւ իր երկ-  
նաւոր հօրմէն ան ամեն բարիքն որ ունենայիր սիխոր։  
անոնց հետ քու բարի առաջադրութիւններդ ալ։ Աս  
ասանկ է, ով աստուածասէր հոգի։ մենք ամենքս ալ  
կրնանք ըսել Երեմիա մարդարէին ըսածը։ Տեր, մինչ չւ  
սրելծեալ էի ես՝ դու գեսանէիր ովու, և անուամբ իւնէիր ովու։  
Վասն զի իրաւցընէ ինքը իր աստուածային բարութե-  
նէն ողորմութեամբ ու սիրով պատրաստեց մեղի հա-  
մար ինչ որ ընդհանըալէս ու առանձին հարկաւոր էր  
մեր փրկութեան համար, ուստի և մեր բարի առաջա-  
դրութեանցը։ Ասոր վրայ տարակոյս չիմնար։ Ինչպէս  
մայր մը դեռ զաւակը չիծնած՝ անոր հարկաւոր բանե-  
րը կը պատրաստէ, օրօրոց, խանձարուըր, ու նաև  
դայեակ, ասանկ ալ Քրիստոս ուզելով զմեկ Փրկել  
ու իր զաւկըները ընել, խաչին վրայէն մտածեց ու հո-  
գաց ինչ որ մեր երջանկութեանը համար պէտք էր,  
մեր հոգւոյն որորոցը, խանձարուըրը դայեակը ու ա-  
մեն բան։ այսինքն յորդորանք, շնորհք, ու ինչ որ մեր  
հոգւոր կատարելութեանը համար պէտք էր։

Ո՞չ ի՞նչպէս սրտերնուս մէջը խորունկ պէտք էր որ-  
պաւորէինք աս մտածականը։ կարելի բա՞ն է որ իմ  
փրկիչս զիս այսչափ ու ասանկ քաղցր սիրով սիրած  
ըլլայ, կարելի բա՞ն է որ զիս առանձին մտածած ու ա-  
մեն բան ինձի համար պատրաստած ըլլայ, որոնցմով  
որ զիս իրեն քաշեց։ Ուրեմն ի՞նչպէս պէտք է սիրեմ  
յարդեմ ու բանեցընեմ աս շնորհքներն որ ինձի ըլլեր

է : Կ՞նչուկ սիրոս կրնայ անզգայ ըլլալ առ բանին .  
ինքը բարեգութ մօրմը ոլէս իմ վրաս մտածեր , զիս  
սիրեր , իմ փրկութեանս համար ամեն կարօտութիւնս  
հոդացեր է , իբրև թէ աշխարքիս վրայ ուրիշ մարդ է .  
զած ըրպար , ուրիշ մտածելու բան չունենար : Ինչուկ ս  
որ արել երկրիս վրայ ծագելով , անոր տան մէկ մասը  
անանկ կը լուսաւորէ՝ իբրև թէ անոր համար միայն  
ծագած ըրպար , նմանապէս Քրիստոս ամենքնիս ալ մը-  
տածեր ու հոդացեր է , ամեն մէկերնուո վրայ անանկ  
մտածելով՝ իբրև թէ ուրիշներուն վրայ չիմտածէր .  
անոր համար Պօղոս առաքեալը կ'ըսէ . Ու սէրէաց պէս ,  
և մագնէաց պանին իւր ձան իմ . այսինքն անանկ սիրեց զիս  
ու անանկ հոդաց , իբր թէ զիս միայն մտածած ըրպար :  
Աս մտածականը սրտիդ մէջ տպաւորէ , ով աստուա-  
սէր հոդի , որպէս զի քու առաջադրութիւնդ որ այն-  
չափ սիրելի եղած է Քրիստոսի սիրես մտածէս ու  
հոդաս :

### ԳԼՈՒԽ ԺԴ

Աստուածոյ մեր վրայ առնեցած յաշխանեական  
սիրոյն վրայօք մտածական .

Մտածէ որ Աստուած 'ի յաւիանից զքեզ սիրել  
է , զեռ Քրիստոս իր մարդկութեամբը քեզի համար  
խաչին վրայ չիմեռած՝ Աստուած իր անհուն բարու-  
թեամբը քու վրադ մտածեր ու զքեզ խելքէ մոքէ  
վեր կերպով սիրեր է : Բայց ի՞նչ ըսել է 'ի յաւիան-  
ից սիրել . այսինքն քանի որ Աստուած Աստուած է .  
բայց Աստուած Երբ սկսեր է Աստուած ըրպալու . ըս-  
կիզք չունի , ոչ երբէք սկսեր է , վասն զի Աստուած  
միշտ Աստուած եղած է՝ առանց սկսելու ու առանց  
լմբնալու . ուստի միշտ զքեզ սիրեր է 'ի յաւիանից ,  
ու քեզի համար պատրաստեր է առ ամեն շնորհք-  
ներն ու բարիքները . Երեմիա մարդարէին բերնովը  
քեզի ալ ամենուս ալ կ'ըսէ . Աէր յանիպէնական սիրեցի  
ուշեց , ձևա այնորդի յգեցի ուշեց 'ի գլուխիւն : Ուրեմն ա-

մեն ուրիշ շնորհքներուն հետ՝ քու առաջադրութիւնդ  
ալ մասածեր ու հոգացեր է որ իրեն ծառայես:

Ո՞հ, ինչ մեծ բան պիտոր ըլլայ սա մեր առաջա-  
դրութիւնն որ Աստուած՝ ի յաւիտենից մատածեր ու հո-  
գացեր է, որչափ պէտք է սիրենիք ու յարգենք ասի-  
կայ, ի՞նչպէս ողատրաստ պէտք է ըլլանիք ամեն բան  
յանձն առնելու՝ տնոր մէկ պղտի մասն ալ չիկորսըն-  
ցընելու համար: Թող բոլոր աշխարհքս ասոր համար  
կորսընցընենիք. վասն զի բոլոր աշխարհք հոգի մը չա-  
ժեր, ու հոգի մըն ալ առանց աս առաջադրութեան  
բան մը չաժեր:

## ԳԼՈՒԽ ԺԵ

Այսի մտածականներուն ևոնկն ընելու հառաջանք-  
ներ, ու սա կրուրեան պառազը.

Ո՞վ սկսելի առաջադրութիւն, դուն ան աղուոր  
ծառ կենացն ես՝ որ Աստուած իր ձեռքովը սրտիս մէ-  
ջը տնկեց, ու իմ փրկիչս իր սուրբ արունովը կ'ոռողե՛  
պաղարեր ընելու համար: Հաղար անգամ մեռնիմ,  
ու չիթողում որ հով մը զքեղ իմ սրտէս խլէ, ոչ ու-  
նայնոսիրութեան հովը, ոչ զուարձութեան, ոչ հա-  
րստութեան, ոչ նեղութիւններուն հովերը, զքեղ  
իմ սրտէս չիկրնան հանելու:

Տէր իմ, դուն՝ ի յաւիտենից աս աղւոր ծառը տըն-  
կեցիր ու սղահեցիր իմ ողարտէզիս համար քու հայ-  
րագութ սրտիդ մէջ. ո՞հ որչափ ուրիշ հոգիներ աս  
բախտը չունեցան. ի՞նչպէս ուրեմն կրնամ քու ողոր-  
մութեանդ առջին բաւական խոնարհիլ:

Ո՞վ զեղեցիկ ու սուրբ առաջադրութիւն, ես զքեղ  
որ սղահեմ, դուն ալ զիս կը սղահես. դուն սրտիս մէջն  
որ կենաս, քեզմով հոգիս կենդանիի կը մնայ. ուրեմն  
կեցիր մլշտ, դուն որ Աստուածոյ ողորմաւթեանը մէջ  
միշտ կեցեր էիր. կեցիր սրտիս մէջը յաւիտեան, եր-  
թայ ու չիկայ ան վայրկեանն որ դուն զիս թողուս:

Աս հառաջանքները ընելէդ եսքը, որոշէ մասնաւո-

րապէս ինչ որ պէտք է քու սուրբ առաջադրութիւնդ  
պահելու, ու վճռէ որ անսնք հաւատարմաւթեամբ  
բանեցընես, այօթքէն սուրբ խորհուրդներէն բարե-  
գործութիւններէն չիդադրիս, մասձականիդ մէջ ճանչ-  
ցած պակսութիւններդ շխակես, մեղաց առիթները  
կտրես, աս բաներուս համար առած խրաններդ պա-  
հես :

Աս ալ ընելէդ ետքը՝ աղէկ մը ուժ առնելով, նորէն  
նորէն հաստատէ առաջադրութիւնդ, ու իբրև թէ  
սիրադ հողիդ ու կամքդ ձեռքդ առած՝ Աստուծոյ նուի-  
րէ, խօսք առլով որ մէյ մըն ալ ետ չառնես, այլ Աս-  
տուծոյ ձեռքը թողուս՝ ամեն բանի մէջ ամեն կերպով  
իր կամքը ընելու։ Խնդրէ Աստուծմէ որ զքեզ բոլորո-  
վին նորոգէ, օրհնել ու հաստատէ քու նորէն ըրած ա-  
ռաջադրութիւնդ։ սուրբ Աստուծածնայ, պահա-  
պան հրեշտակիդ, ու ամեն սուրբերուն բարեխօսու-  
թիւնը խնդրէ :

Աս կերպով սիրադ շարժած՝ զնա հողեոր հօրդ ու-  
քը ինկիր, խոստվանէ քու գլխաւոր սպակսութիւն-  
ներդ՝ որ ընդհանրական խոստվանանքէդ ետքը ըրած  
ես, ու արձակումդ առ ինչ կերպով որ տոջի անդա-  
մուն առեր էլլր, նորէն իր տոջին քու տռաջադրու-  
թիւնդ ըրէ ու հաստատէ, ու ետքը զնա քու նորո-  
գուած սիրուդ միացուը իր ստեղծովին ու փրկչին հետ՝  
սուրբ հաղորդութիւնը ընդունելով։

## ԳԼՈՒԽ ԺԶ

Աս կրրուրինեն խոր պահելու զգացմունքները .

Ան օրն որ առաջադրութիւնդ նորէն կ'ընես, ու հե-  
տեւալ օրերը, պէտք է սրտանց ու քերնով ալ առեն  
առեն Պօղաս առաքեալին, սուրբ Օգոստինոսին, սրբու-  
հի Կատարինէ Ճննովացիին, ու ուրիշ սուրբերուն  
ջերմեանդ խօսքը ըսես։ Ես իմն չեմ տսկեց ետքը,  
ապրիմ ալ մեռնիմ ալ Քրիստոսին եմ, ալ ամեննին  
բան մը չունիմ որ իմն ըլլայ, իմ իմն՝ Քրիստոս է, իմ  
իմն՝ իրենը ըլլալն է։ Ո՛վ աշխարհք, դուն միշտ նոյնն

ես, Ես ալ միշտ նոյնն էի, բայց ասկէց ետքը նոյնը պիտոր չըլլամ։ Չէ, ասկէց ետքը նոյնը չեմ, վասն զի սիրուս փոխուած է։ աշխարհք որ զիս այնչափ խարեց, ասկէց ետքը ինքը ինծմէն խարուած պիտոր ըլլայ՝ կամաց կամաց փոխուիլը չիմանալով, ու զիս որ Յակոբն եմ՝ Եսու կարծելով։

Աս կրթութիւնները պէտք է որ սրտերնուս մէջ մնան, ու մասածականներէն քիչ քիչ արտաքին գործքերու ու ընկերութեանց անցնինք, որ չըլլայ թէ մեր բարի առաջադրութիւններուն աղնիւ եղը մեր հոգւոյն ամեն մասանցը մէջ թափանցելուն տեղը՝ գուրս թափի։ Բայց աս ամեն բանները պէտք է ընենք՝ առանց մոքերնիս ու մարմիննիս յոգնեցրնելու։

## ԳԼՈՒԽ ԺԷ

Աս հոգեսր կենաց ներածուրեանը դեմ երկու առարկուրիւն կարելի է որ ըլլոյի, անոնց պատասխանը։

Վինոյ մէկը ըսել քեզի՝ որ առ կրթութիւններն ու խրանները թէ որ ուզես պահել, հարկ կ'ըլլայ որ ուրիշ բանի հետ չըլլամ։ — Այս, ինչ ըսեմ, ով հոգի աստուածասէր, թէ որ ասոր համար ուրիշ բանի հետ չիկրնայնք նէ ալ ըլլալ, բաւական էր ըրածնիս։ վասն զի ինչ բանի համար որ աշխարհք եկեր Ենք, անիկայ ըրած կ'ըլլայնք։ Բայց չես տեսնար որ ինչ խարէտկան խօսք է ատիկայ։ Թէ որ աս ամեն կրթութիւնները ամեն օր ընելու ըլլայնք, իրաւ է որ ուրիշ բանի հետ ըլլալու առեն չենք ունենար։ Բայց ատենին ու տեղւոյն յարմար ընելու կրթութիւններ են ասոնք։ Օրէնքի գիրքերուն մէջ որչափ քաղաքական օրէնքներ կան ընելու, բայց ասով չիմացուիր որ ամեն օր ամենքը ընելու բաններ են, այլ իւրաքանչիւրը իր տեղւոյն ու ատենին։ Դաւիթ մարդարէն թէ և այնչափ դժմարին գործքերու մէջ էր, բայց իմ ըստծներէս շատ աւելի հոգեսր կրթութիւններ կ'ընէր։ Սուրբ

Նուդովիկոս, թէ պատերազմի և թէ խաղաղութեան առեն զարմանալի թագաւորը, որն որ անանկ խղճմբանքով դատասահնները կը քննէր ու իր աէրութեան դործքերը կը մտածէր, օրը երկու պատարագ կը տեսնէր, իր տաներէց քահանային հետ երեկոյեան ու հանդըստեան ժամակարդութիւն կը կատարէր, ամեն օր իր մտածականը կ'ընէր, ամեն ուրբաթ հիւանդանոցներուն այցելութիւն կ'ընէր, կը խոստովանէր, կը հաղորդուէր, ստէսլ քարոզ կը լսէր, շատ անդամ հոգեւոր խօսակցութիւններու հետ կ'ըլլար, այսու ամենայնիւ հասարակաց բարիքը հոգալու ու ջանացողութեամբ դլուխ տանելու չէր պակսէր, ու իր արքունիքը իր նախորդներուն առենէն ուելի ծաղկած ու գեղեցիկ էր: Ուրեմն արիութեամբ ձեռք զարկ առ կրթութիւններուն՝ որ առջիդ դրի: Աստուած քեզի բաւական ուժ ու դիւրութիւն կու տայ ուրիշ գործքերուդ հետ ալ ըլլալու, ինչուան արևն ալ կը կեցընէ՝ ինչպէս Յեսուսին ըրաւ՝ պատերազմը լուսով լմրնցընելու համար: Ան առենը շատ գործք կընանք ընել, երբոր Աստուած մեր հետը կը գործէ:

Կրնայ ուրիշ մըն ալ ըսել որ ես ամենքն ալ մտածական ընելու յարմար կը սեպեմ, բայց ամենքը յարմար չեն, ուստի աս ներածութիւնը ամենուն շիծառայեր: — Երաւ է որ ես ասանկ կ'ենթագրեմ, իրաւ ալ է որ ամենքը մտածական ընելու յարմարութիւն չունին: բայց աս ալ իրաւ է որ ամենքը, նաև չիկըթուած մարդիկ, կրնան՝ թէ որ աղէկ հոգևոր հօր մը հանդիպին, ու ուզեն աշխատիլ ատ յարմարութիւնը ունենալու: Իսկ թէ որ անանկներ ալ գանուին՝ որ ամենեին կերպով մը չիկարենան աս շնորհքը սասնալու, որն որ խիստ քիչ կրնայ հանդիպիլ, խոչեմ հոգեւոր հայր մը կրնայ խրատ տալ որ անոնց տեղը կարգան կամ ուշադրութեամբ մտիլ ընեն դրած մտածականներս:

## ԳԼՈՒԽ ԺԲ

Եսրի ու զլատոր իրեք խրատներս առ ներածութեամբ պայմանագրութիւնդ՝  
որ առջի մասին մէջ մտածականներէն եռքը դրած էմ,

ու առեն առեն նորէն հաստատէ անիկայ՝ Դաւիթ մարդարէին խօսքը ըսելով, Ոչ, աէր իմ, Յաւիտէան ու մոռացայշ զարդարութիւնս ու, ով նոքօ իշշացէր ովս։ Ու երբ սիրադ խոսորելու նշան մը կը զգաս, միաբդ ըեր առաջադրութիւնդ, գետնը ինկիր, ու սրտանց խոնարհութեամբ հաստատէ նորէն անիկայ։ ահանաս որ մեծ քաջալերութիւն կ'ունենաս։

Յայտնի ըսէ որ կ'ուղես ջերմեռանդ ըլլալ. մի ամսութիր Աստուծոյ սիրոյն սովորական ու հարկաւոր բաները ընելու. ըսէ արիաբար որ մտածական ընես սիրուր, ըսէ, որ աւելի կ'ուղես մեռիլ քան թէ մահուչափ մեղք գործել, ըսէ որ կ'ուղես ստէպ խոստովանիլ ու հաղորդուիլ, ու հոգեոր հօրդ խրատները պահել, թէ և այլ և այլ նկատմանց համար չուղես անունը զուրցել։ Աս արիութիւնը Քրիստոսի ծառայել ուղելու, ու մասնաւոր սիրով մը իրեն նուիրուելու, խիստ հաճոյական բան է իրեն։ վասն զի կ'ուղէ որ ամօթ չիսեպենք իրեն ծառայելու ու իր խաջը։ Մէյ մըն ալ որ աս արիութիւնը աշխարքիս շատ հրաւերքներուն դէմը կ'առնեէ, ու կը ստիպէ զմեղ նաև մեր բարի անունը պահելու համար՝ ամուր կենալ մեր առաջադրութեանը վրայ։ Գիլխատիանները իրենց փիլխատիայ ըլլալը յայտնի կ'ընէին, որպէս զի ուրիշները թողուն իրենց փիլխատիայի ալէս կեանք անցընել։ ասանկ ալ մենք սկեաք է յայտնենք հոգեոր կեանք սիրելնիս, որպէս զի ուրիշները թող տան մեղի հոգեոր կեանք անցընել։ Խսկ թէ որ մէկը ըսելու ըլլայ քեզի որ կարելի է հոգեոր ըլլալ՝ առանց առ խրատներն ու կըթութիւններն ընելու, դէմ մի խօսիր, այլ հեղութեամբ

պատուսիանե, որ դուն խիստ տկար ըլլալով՝ առ ող-  
նութիւններուն կարօտ էս :

Ետքի խօսքս աս է, ով աստուածասէր հոգի . որ-  
շափ որ երկինքն ու երկրիս վրայ սուրբ բաներ կան՝  
ամենուն համար ըլլայ, սուրբ մկրտութեանդ համար  
ըլլայ, Յիսուսի քաղցրագութ որբանն համար ըլլայ՝ որ  
զքեզ սիրեք է, իր ուղորմութեանը համար ըլլայ՝ որուն  
վրայ բոլոր յոյսերնիս դրած ենք, կը խնդրեմ որ սկսած  
հոգեոր կեանքիդ մեջը յարատեես : Օրելնիս կ'անց-  
նին, մահերնիս զրանն առջին կեցած է . « Փողը ահա  
կը հնչէ, կ'ըսէ սուրբ Գրիգոր Նազիանզացին, կը կան-  
չէ զմեզ . ամեն մարդ պատրաստ ըլլայ, վասն զի դա-  
տասաանը մօտ է » : Երբօր սուրբ Անմիհորիանոսը մար-  
տիրոսութեան կը տանեէին, մայրը կանչեց ետեէն .  
« Որդեակ իմ, յիշէ յաւիտենական կեանքը, երկինք  
նայէ, մատածէ ով է որ հոն կը թաղաւորէ . մահը առ  
կարճ կեանքերնիս շուտով կը լընցընէ » : Ես ալ հի-  
մայ նոյնը կ'ըսէմ քեզի, ով աստուածասէր հոգի . եր-  
կինք նայէ, ու անիկայ երկրիս համար մի կորսընցը-  
ներ . զժոխք նայէ, ու անցաւոր բաներու համար ըզ-  
քեզ հոն մի ձգեր . Քրիստոսի նայէ, ու զինքը աշխոր-  
քիս համար մի ուրանար . ու երբոր հոգեոր կենաց  
աշխատանքը քեզի ծանր երեայ, սուրբ Քրանչիսկոսին  
երդը երդէ :

« Ի սէր բարեաց, որոց մընամ,

Քաղցր է կըրել ինձ զամենայն » :

Օրհնեալ ըլլայ Քրիստոս մեր տէրը, ու իրեն հետ չօր  
ե սրբոյ հոգւոյն վայելէ փառք և պատիւ այժմ և  
միշտ և յաւիտեանս յաւիտենից . ամեն :



## ՅԱՆԻ ԳԼՈՒՅՑ

Թարգմանչին յառաջաբանութիւնը . . . . .	գ
Հեղինակին յառաջաբանութիւնը . . . . .	Ե

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ա. Ճշմարիտ ջերմեռանդութեան նկարագրութիւնը . . . . .	11
Բ. Ջերմեռանդութեան յատկութիւնը ու ինչ գերազանց բան ըլլալը . . . . .	13
Գ. Ինչ և իցէ կոչումն ու վիճակ ունեցողն ալ կրնայ ջերմեռանդ ըլլալ . . . . .	15
Դ. Հոգեսոր կեանք սկսելու ու առաջ երթաւ լու համար առաջնորդ մը սլետք է ունե նալ . . . . .	17
Ե. Հոգեսոր ճամբուն սկիզբը հոգինխ մաքրելն է	19
Զ. Առջի մաքրութիւնը, որ է մահուչափ մեղ քերէն մաքրուիլը . . . . .	21
Է. Երկրորդ մաքրութիւնը, որ է մեղքերէն մնացած յօժարութիւնները սրտերնես դուրս ընելը . . . . .	22
Ը. Երկրորդ մաքրութիւնը ընելու կերպը . .	24
Թ. Աստուծոյ զմեզ ստեղծելուն վրայ մտածա կան . . . . .	25
Ժ. Աստուծոյ զմեզ ստեղծելու վախճանին վր այ մտածական . . . . .	27

ԺԱ.	Աստուծոյ բարելարութեանցը վրայ մտա-	
	ծական . . . . .	29
ԺԲ.	Մեզաց վրայ մտածական . . . . .	31
ԺԳ.	Մահուան վրայ մտածական . . . . .	33
ԺԴ.	Դատաստանին վրայ մտածական . . . . .	35
ԺԵ.	Դժոխքին վրայ մտածական . . . . .	37
ԺԶ.	Արքայութեան վրայ մտածական . . . . .	39
ԺԷ.	Արքայութիւնը ընարելու ու դժոխքէն ետ կենալու մտածական . . . . .	41
ԺԸ.	Հոգևոր կեանքը ընարելու ու աս որոշմուն- քը ընելու համար մտածական . . . . .	43
ԺԹ.	Ընդհաննրական խոստվանանքը ինչպէս պէտք է ըլլալ . . . . .	45
Ի.	Աստուծոյ ծառայելու որոշմունքդ սրտիդ մէջ աղէկ մը տպաւորելու, ու ապաշխա- րութիւնդ կատարեալ ընելու համար՝ առաջադրութեան զօրաւոր ձեւ մը . . .	46
ԻԱ.	Առ առջի առաջադրութեան պատուլը . . .	48
ԻԲ.	Պէտք է որ ներելի մեղքերուն վրայ յարում ունենալին սրտերնիս մաքրենք . . .	49
ԻԳ.	Պէտք է որ անօպուտ ու վանդաւոր բանե- րու յօժարութիւնն ալ սրտերնէս հե- ռացընենք . . . . .	51
ԻԴ.	Պէտք է որ ընութեան չար յօժարութիւն- ներէն ալ սրտերնիս մաքրենք . . .	52

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՒԴ

Ա.	Ազօթից հարկաւորութեանը վրայ . . . .	54
Բ.	Համառօտ կերպ մտածական ընելու . ու նախ անոր պատրաստութեան առջի մա- սը որ է Աստուծոյ ներկայութիւնը . . .	57
Գ.	Աստուծմէ լոյս ինդրելը, որ սկարաստու- թեան երկրորդ մասն է . . . . .	59
Դ.	Մտածականիդ նիւթը աչքիդ դիմացը բե- րել, որ սկարաստութե երրորդ մասն է .	60
Ե.	Խորհրդածութիւններ ընելու վրայ, որ մը- տածականին երկրորդ մասն է . . . .	61
Զ.	Բաղձանքներ ու առաջադրութիւններ ընե-	

Ըստ վրայ. որ մտածականին երրորդ մասն է . . . . .	—
Ե . Մտածականէն ետքը ընելու բաներնիս .	62
Բ . Մտածականի վերաբերեալ քանի մը խրատ- ներ . . . . .	63
Թ . Մտածականի մէջ հանդիպած ցամաքու- թեան վրայ . . . . .	65
Ժ . Առաւոտեան կրթութիւն . . . . .	67
ԺԱ . Երեկոյեան կրթութեան ու խղճմտանքի քննութեան վրայ . . . . .	68
ԺԲ . Մտքերնիս ամիսոփ պահելու վրայ . . . .	69
ԺԳ . Առ Աստուած բաղձանքներ , հառաջական աղօթքներ ու բարի խորհուրդներ ունե- նալու վրայ . . . . .	71
ԺԴ . Սուրբ պատարագին վրայ , ու ինչ կերպով որ պէտք է տեսնել սուրբ պատարագը .	76
ԺԵ . Ուրիշ հասարակաց հոգեոր կրթութիւն- ներու վրայ . . . . .	78
ԺԶ . Սուրբերը յարդելու ու զիրենք բարեխօս բոնելու վրայ . . . . .	79
ԺԷ . Խնչպէս պէտք է Աստուծոյ խօսքերը լսել ու կարդալ . . . . .	81
ԺԸ . Խնչպէս պէտք է Աստուծոյ ազդեցութիւն- ներն ընդունել . . . . .	82
ԺԹ . Խոստովանեանքի վրայ . . . . .	85
Ի . Ստեալ հաղորդուելու վրայ . . . . .	88
ԻԱ . Հաղորդուելու կերպին վրայ . . . . .	91

## ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Ա . Առաքինութեանց մէջ ընտրութիւն ընելու վրայ . . . . .	94
Բ . Նոյն բանին այսինքն առաքինութեանց մէջ ընտրութիւն ընելու վրայ . . . . .	98
Գ . Համբերութեան վրայ . . . . .	102
Դ . Արտաքին խոնարհութեան վրայ . . . .	106
Ե . Ներքին խոնարհութեան վրայ . . . .	108
Զ . Խոնարհութիւնը ինչպէս կմարդու անար- դանք սիրել կուտայ . . . . .	143

Ե . Ի՞նչպէս կընանք աղեկ անուննիս պահել խոնարհութեան դէմ շընելով . . . . .	116
Ը . Ուրիշներուն հետ հեղութեամբ փարուելու վրայ . ու բարկութեան դէմ ինչ դեղ որ սկէտք է ընել . . . . .	120
Թ . Ի՞նչ կերպով մենք մեզի հետ ալ հեղու- թիւն բանեցընենք պիտոր . . . . .	124
Ժ . Ի՞նչ կերպով գործքերնուս մէջ ժրաֆան սկէտք է ըլլանք , առանց խռովելու ու շփո- թելու . . . . .	126
ԺԱ . Հնազանդութեան վրայ . . . . .	128
ԺԲ . Ողջախոհութեան վրայ . . . . .	131
ԺԳ . Ողջախոհութիւնը սկահելու համար խրատ- նելը . . . . .	134
ԺԴ . Ի՞նչպէս հարստութեան մէջ կընայ մէկը աղքատ ըլլալ հոգւով . . . . .	136
ԺԵ . Ի՞նչպէս կընանք հարստութիւննիս պահե- լով իրօք աղքատութիւն ընել . . . .	138
ԺԶ . Ի՞նչ կերպով իրական աղքատութեան մէջ հոգւով հարուստ կընայ ըլլալ մէկը . .	142
ԺԷ . Բարեկամութեան վրայ , ու նախ անկարգ ու մնուի բարեկամութեան . . . . .	144
ԺԸ . Սիրահարութեան վրայ . . . . .	146
ԺԹ . Ճշմարիտ բարեկամութեան վրայ . . .	149
Ի . Աղեկ ու դէշ բարեկամութիւններուն մէջ եղած տարբերութիւնը . . . . .	152
ԻԱ . Գէշ բարեկամութեան դէմ խրատներ ու դեղեր . . . . .	155
ԻԲ . Քանի մը ուրիշ խրատներ ալ բարեկամու- թիւններու վրայ . . . . .	158
ԻԳ . Արտաքին մահացուցմունքներու վրայ . .	160
ԻԴ . Ընկերութեանց ու առանձնութեան վրայ .	165
ԻԵ . Վայելուչ հագուելու վրայ . . . . .	168
ԻԶ . Խօսելու վրայ , ու մանաւանդ Աստուծոյ վրայ ինչպէս սկէտք է խօսիլ . . . . .	170
ԻԷ . Պարկեշտ կերպով խօսելու , ու ակնածու- թեամբ ուրիշներու հետ փարուելու վրայ . . . . .	171
ԻԸ . Յանդուզն դատողութեան վրայ . . . . .	173
ԻԹ . Բամբասանաց վրայ . . . . .	178

1.	Խօսելու վրայօք քանի մը ուրիշ խրառներ .	183
2.	Չքոսանաց վրայ , ու նախ անմեղ ու գովելի զբօսանաց . . . . .	185
3.	Արդիլած խաղերու վրայ . . . . .	186
4.	Պար պարելու և ուրիշ անմեղ բայց վաճան գաւոր զբօսանքներու վրայ . . . . .	188
5.	Խաղալու կամ պարելու տաենին վրայ . .	190
6.	Ի՞նչպէս պէտք է հաւատարիմ ըլլալ Աս- տուծոյ թէ մէծ և թէ պղտի բաներու մէջ . . . . .	191
7.	Արդար ու բանաւոր ըլլալու վրայ . . . .	194
8.	Բաղձանքներու վրայ . . . . .	196
9.	Կարգուածներուն համար խրատ . . . .	198
10.	Ամուսնական պարկեշտութեան վրայ . .	204
11.	Որբեատրիներուն համար խրատ . . . .	208
12.	Աղջիկներու համար ալ խօսք մը . . . .	213


## ՄԱՍՆ ՉՈՐՏՈՐԴ

1.	Որդիք աշխարհի ըսուածներուն խօսքին նայելու չէ . . . . .	214
2.	Հոգեւոր կեանք սկսելու համար պէտք է սիրտ ընել . . . . .	217
3.	Փորձութիւններուն ինչ ըլլալը , ու փորձու- թիւն զգալուն և անոնց հաւանելուն մէջ եղած տարբերութիւնը . . . . .	218
4.	Երկու աղուոր օրինակ նոյն բանին վրայ .	221
5.	Քաջալերութիւն փորձութեան մէջ եղող հոգիի մը . . . . .	223
6.	Ի՞նչպէս փորձութիւններու հետ պէտք եղած կրնան մեղք ըլլալ . . . . .	224
7.	Ծանր փորձութիւններու դէմ պէտք եղած դեղերը . . . . .	226
8.	Թէթէ փորձութիւններու ալ պէտք է դէմ կենալ . . . . .	227
9.	Պղտիկ փորձութիւններուն ի՞նչպէս պէտք է դէմը առնել . . . . .	229
10.	Ի՞նչպէս սրաերնիս պէտք է զօրացընենք փորձութիւններու դէմ . . . . .	230

ԺԱ.	Սրտի անհանդստութեան վրայ . . . . .	231
ԺԲ.	Տրտմութեան վրայ . . . . .	234
ԺԳ.	Հոդեոր ու զգալի մխիթարութիւններու վրայ ու ինչպէս սկառք է վարուինք անոնց մէջ . . . . .	236
ԺԴ.	Սրտի ցամաքութեան ու ամլութեան վրայ .	243
ԺԵ.	Վերի ըստածիս ապացոյցը յայտնի օրինակով մը . . . . .	248

## ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Ա.	Բարի առաջադրութիւններնիս ամեն տարի սկառք է նորոգենք, հոս ընելու կրթութիւններովս . . . . .	252
Բ.	Աստուծոյ սղորմութեանը վրայ, որ մեզի ըրեր է իր ծառայութեանը կանչելով զմեզ, առաջի ըրտած առաջադրութիւններն ու համեմատ մտածական մը . . .	253
Գ.	Հոդեոր կենաց մէջ մէր հոդւոյն ըրտած յառաջադիմութեանը վրայ քննութիւն .	256
Դ.	Աստուծոյ հետ ինչպէս վարուելնուս վրայ քննութիւն . . . . .	257
Ե.	Մեզի հետ ինչպէս վարուելնուս վրայ քննութիւն . . . . .	259
Զ.	Աւրիշներուն հետ ինչպէս վարուելնուս վրայ քննութիւն . . . . .	261
Է.	Աերքին յօժարութիւններնուս վրայ քննութիւն . . . . .	—
Ը.	Ի՞նչ բաղձանքներ որ քննութենին ետքը սկառք է ունենանք . . . . .	263
Թ.	Բարի առաջադրութիւններնիս նորոգելու յարմաք մտածականներ . . . . .	264
Ժ.	Հոգւոյն արժանաւորութեան վրայ մտածական . . . . .	—
ԺԱ.	Առաքինութեանց ինչ անդին բան ըլսողուն վրայ մտածական . . . . .	265
ԺԲ.	Առարկերուն առած օրինակին վրայ մտածութիւն . . . . .	266
ԺԳ.	Վրիստոսի մարդասիրութեանը վրայ մտածութիւն . . . . .	267



ԺԴ . Աստուծոյ մեր վրայ ունեցած յաւիտենա-	
կան սիրոյն վրայօք մտածական . . . .	269
ԺԵ . Վերի մտածականներուն ետևէն ընկլուհա-	
ռազանիքներ, ու աս կրթութեան պառուղը .	270
ԺԶ . Աս կրթութենէն ետքը պահելու զգաց-	
մունիքները . . . . . . . . . .	271
ԺԷ . Աս հոգևոր կենաց ներսծութեանը դէմ	
երկու առարկութիւն կարելի է որ ըլ-	
լուի, անոնց պատասխանը . . . . .	272
ԺԸ . Ետքի ու գլխաւոր իրեք խրատներս աս նե-	
րածութեան վրայ . . . . . . . .	274

